

ԵՂԻՍ Յ. ՏՕԼՊԵԳԵԱՆ

660

22245

ԱՍԷՆՈՒՆ
ՆՈՐ
ՏԱՐԵՑՈՅՑԸ
Ա. ՏԱՐԻ
1937

059

S-79

“ԱՐԱՋ” Ս. ԲԱՆՏԻԿԵԱՆ, ՊԷՅՐՈՒՔ

06 AUG 2010

059

S-79

1937



57275

660

Տպ. «Ա.Ր.Ա.Զ», Ս. Բախտիկան, Պէրուք

0185 JUA 2 0

19279

23 AUG 2013



S. E. M. ALBERT LEBRUN
PRESIDENT DE LA REPUBLIQUE FRANÇAISE


Ն. Վ. Պ. ԱԼԲԵՐ ԼԵՊՐԵՆ
ՖՐԱՆՍՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆՍԽԱԳԱՀ

660

M. Albert Lebrun est né le 29 Août 1871 à Mercy-le-Haut (Meurthe et Moselle). Il est le fils d'une famille de cultivateurs. Il fit ses premières études à l'école primaire de son village, de 1876 à 1883, puis de 1882 à 1890 au lycée de Nancy. Reçu à l'Ecole polytechnique en 1890, il en sortit deux ans après avec le numéro 1. Il fit son service militaire en qualité de sous-lieutenant d'artillerie, de 1892 à 1893. Elève pendant trois ans de l'E-

րն. Ալպէռ Լըպրէօն ծնած է 23 Օգոստոս 1871 ին. Մէրսի-լը Հօ [Մէօրթ-է-Մօզէլ]: Մշակ ընտանիքի մը զաւակը նախնական կրթութիւնը կ'ստանայ իր գիւղին նախակրթարանը-1876-1883, ապա 1883-1890 Նանսիի Լիսէն. 1890/ին կ'ընդունուի Բօլիթեքնիքական վարժարանը՝ զոր երկու տարի վերջ մեծ յաջողութեամբ առաջնութիւնը շահելով կ'աւարտէ: Իբր թնթանօթածից ենթասպայ՝ կը կատարէ իր զինուորական ծառայութիւնը 1892-1893: Երեք տարի կ'աշակերտէ հանքերու բարձրագոյն վարժարանին ուրկէ շրջանաւարտ կ'ելլէ դարձեալ առաջնութեան մրցանա-

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ "Ա.Բ.Զ." Թիւ 1



2998 - 2010



S. E. M. LE COMTE DE MARTEL
HAUT-COMMISSAIRE DE LA REPUBLIQUE
FRANÇAISE EN SYRIE ET AU LIBAN

Ն. Վ. Պ. ԿՈՄՍ ՏԸ ՄԱՐՔԷԼ

ԲԱՐՁՐ ԳՕՄԻՍԷՐ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՍՈՒՐԻՈՅ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ

Ն. Վ. Պ. Տր Մարքել՝ հրամանատար պատվոյ Լե-
գեոնի, վարձատրուած պատերազմական խաչով. ծնած
է 27 Նոյեմ. 1878-ին: 1901-1902 վարած է հիւպատո-
սական պատժներ: 1906-1907 եղած է Ամերիկա
Յրդ. եւ Զրդ. ասիանի փարսուղարի պատժով: 1909ին
առեւտրական եւ ֆաղափական գործերու վարչութեան
մեջ զտնուած է: 1913ին Փեփինի (Չինաստան) մեջ առա-
ջին փարսուղար եղած է Ֆրանս. դեսպանասան: 1918-ին
որպէս բարձր գովիստը կը զտնուի Սիպերիա, իսկ 1920ին
ալ կ'երթայ Կովկաս, իբրեւ հիւպատոսի խորհրդա-
կան: Կովկասէն կ'անցնի Երիւ. 1922. ին Ռիկայի Դես-

պան կարգուած էր: 1924ին Փեփին կը դրկուի դարձեալ
որպէս մասնաւոր պատուիրակ Չինաստանի կառավա-
րութեան մօտ: 1928ին նախարար ընտրուած է: 1929ին
Թոմիոյ (Ճաբոն) Դեսպան է: Կոմս Տր Մարքելի Սուրիոյ
եւ Լիբանանի Մարզպան նշանակուիլը իսկական բա-
րիք մըն է հովանաւորեալ երկիրներու համար:

Կոմս Տր Մարքել Ֆրանսական յայտնի եւ մեծ դի-
ւանագէտներէն մէկն է: Խորունկ, ընդարձակ զարգացու-
մի տէր, նրբամիտ եւ կամփ տէր մէկն է: Չինաստանի եւ
Ճաբոնի մեջ անիկա ցոյց տուած է դիւանագիտական
խիստ կարեւոր յաջողութիւններ եւ գործունէութիւններ:
Անոր հարպիկ դիւանագիտութեան շնորհիւ էր որ Ֆրան-
սայի եւ Ճաբոնի մեջ կնկուեցաւ բարեկամութեան նոր
դաշնագիր մը ինչպէս նաեւ Սիւրիական անկախութիւ-
նը եւ Ֆրանսո Սիւրիական դաշինքը իր արեւելեան առա-
ջելութեան գլուխ գործոցը:

Պր. Տր Մարքել իր ֆաղափական եւ դիւանագիտա-
կան աշխատանքներէ զատ զբաղուած է նաեւ Արեւելի
մեջ տարածելու Ֆրանսական գիրն ու գրականութիւնը
մշակոյթը:

Ասպետական Ֆրանսայի այս մեծանուն զաւակը
յայտնի է որպէս ականաւոր Հայաստաններէն մին:





S. E. M. EMILE EDDÉ

PRESIDENT DE LA REPUBLIQUE LIBANAISE

Ն. Վ. ԷՄԻԼ ՊԷՅ ԷՏՏԷ

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Նորին Վսեմ. Էմիլ Պեյ Էսսե, Բովանդակ Լիբանանի՝ պեճական ամենեկն պատկառելի անձնաւորութիւնն է: Անոր նախագահական ընտրութիւնը, 21 Յունուար 1936, Մեծ խանդավառութեամբ ողջունուեցաւ բոլոր Լիբանանցիներու կողմէ անխտիր, եւ ի մասնաւորի Հայութեան կողմէ, տուած ըլլալով որ Ն. Վսեմութիւնը ծանօթ է մեզի իբր ամենամեծ Հայաստանեան մին, մեր այս երկրորդ Հայրենիքն մեզ:

ՅՈՒՆՈՒԱՐ

1937

ՅՈՒՆՈՒԱՐ

ԱՄԷՆՈՒՆ ՆՈՐ - ՏԱՐԵՑՈՅՑԸ

Ա . Մ Ա Ս

Օ Ր Ա Ց Ո Յ Ց

Ազգազրական
Միջազգային
Քաղաքական
Պատմական
Գիտական
Տնտեսական
Կրօնական

Հին եւ նոր
նշանաւոր դէպքերու
նախաօտագրութիւններ

ՈՒՐԲԱԹ

1

Նոր Տարի

1902 Մահ՝ Հ. Սերովբէ Տէրվիշեանի:

1918 «14 կէտերը» պարունակող պատգամը նախագահ Վիլսոնի կողմէ:

ՇԱԲԱԹ

2

1925 Զօրավար Սարայ կը կարգուի Բարձր դոմիտէր:

ԿԻՐԱԿԻ

3

1909 Զարը կը վաւերացնէ Իզմիրեանի կաթ. ընտրութիւնը:

1931 Մարաջախտ Ժօֆր ընդհ. սպարապետ Ֆրնս. քաշակներու 1914ին, կը մեռնի Բարիզի մէջ. ծնած 1852ին:

ՅՈՒՆՈՒԱՐ	1937	ՅՈՒՆՈՒԱՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	4	
1877 Պոլսոյ մէջ եւրոպական Յ.խումբ մը կը գումարուի կազմակերպելու համար Պուլկարիան:		
1923 Բարիզի խորհրդաժողովը կը ձախողի Անգլիոյ և Ֆրանսայի տարակարծութեանց հետեանքով:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	5	Ճրագալոյց
1922 Քաննի խորհրդաժողովին բացումը:		
ԶՈՐԷՔՇԱԲԹԻ	6	Ծնունդ
1271 Թագաւորական օժուժ Լեոն Գ.ի:		
1830 Ֆրանս. Անգլ. դեսպաններու մինջնորդութեամբ Հայ կաթողիկոսները իրաւունք ստացան Եկեղեցի և ազգագետ ունենալու:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	7	Մեռելոց
1935 Հոովմի համաձայնութեան ստորագրութիւնը Լավալի և Մուսօլինիի կողմէ:		
ՈՒՐԲԱԹ	8	
Յոյսը՝ «ոսկեփետուր թիթեոնիկ»ի նմանցուցեր են, մինչդեռ՝ անիկա հրափետուր հրեշտակն է, միսթարութեան զուարթունքը պաշտելի:		
ՇԱԲԱԹ	9	
Յոյսը՝ այն մոգական թէն է հոգւոյն, որով անիկա կրնայ սաւառնիլ գոյութեան անպայման մթնոլորտին մէջ:		
ԿԻՐԱԿԻ	10	
1846 Ծնունդ՝ Պոլսոյ մէջ Հ. Սերովբէ Տէրվիշեանի, առաջին հայ լեզուաբանը:		

ՅՈՒՆՈՒԱՐ	1937	ՅՈՒՆՈՒԱՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	11	
1921 Հայաստանի ընդհ. զօրքի հրամանատար Դրօ կը մեկնի Մոսկուա բանակցելու:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	12	
1925 Բարիզ վերականչուելով Պ. Պրիան իր հրաժարականը կուտայ:		
ԶՈՐԷՔՇԱԲԹԻ	13	Անուանակոչութիւն
1935 Սարի բնակչութիւնը հանրաքուէով իր կամքը կ'արտայայտէ:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	14	Յովհաննու կրպտ.ին
1909 Իզմիրեան՝ Նրիմեան Հայրեկի պատրիարքութեան օրով կը կարգուի անոր անձնական քարտուղար:		
1929 Աֆղանիստանի Ամանուլլահ խանը կը հրաժարի գահէն ի նպաստ իր եղբոր:		
ՈՒՐԲԱԹ	15	
1375 Ապու Պէքիր կը գրաւէ Սիսի մէկ մասը:		
1923 Գերմանիա կը կազմակերպէ կրաւորական զիմաչըրութիւնը:		
ՇԱԲԱԹ	16	
1928 Զարդ Երզնկայի մէջ:		
ԿԻՐԱԿԻ	17	Ա. Զինի Ծննդեան
Յոյսի ոսկեթել հիւսուածքը յաճախ կը վերածուի սարդի զիւրալոյժ ոտայնին: Մարդուն տեսչերը կը ջանան միշտ նորը կերտել, սարդի ժուժ կալութիւնով:		

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 18

- 1873 Մարդահամար մը ցոյց կուտայ թէ ֆրանսան ուսնի 36 միլիոն բնակիչ:
- 1919 Խաղաղութեան խորհրդաժողովին բացումը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 19

- 1926 Գերմանիա կը պահանջէ հռենոսեան զրաւման զօրաբանակին զեղչուիլն:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 20

- 1930 Եռնկի Ծրագրին գործադրութեան ի խնդիր Լասէյի մէջ տեղի կ'ունենայ խորհրդաժողով մը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 21

- 1930 Լոնտոնի նաւային խորհրդաժողովին բացումը:
- 1936 Մահ՝ Անգլիոյ ձօրճ Ե. Թագաւորին:
- 1936 Լիբանանի հանր. նախագահ կ'ընտրուի Ն. Վ. Էմիլ Էստէ:

ՈՒՐԲԱԹ 22 Յովնան Մարգարէ

- 1885 Հրատակութիւն՝ օրէնքի մը, որով աղքատ դասու զաւակները կրնան զիտական Լիսէները մտնել, Ֆրանսայի մէջ:

ՇԱԲԱԹ 23

- 1795 Ֆրանսայի Վարչութեան մէկ հրամանագիրը կարտինալ Մագարէնի պալատը Ֆրանսական Ակադեմիային կը յատկացնէ:

ԿԻՐԱԿԻ 24 Բ. Չկնի Ծննդեան

- 1789 Լուղովիկոս Ժ.Չ. Ժողովի կը հրաւիրէ երեք դասակարգերը, Վէրսայլ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 25

Յոյսը հրանիւթ սնունդն է հոգւոյն, առանց այդ կենսարար սնունդի, անիկա կը ծիւրի, կը ծմռի և վերջապէս կը մարի յանկարծ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 26

- 1934 Լեհ-Գերման 10 տարուան ուխտ:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 27

- 1756 Ծնունդ՝ տիեզերահռչակ երգահան Մոցարդի:
- 1925 Գերմանիա կը բողոքէ Հռենոսի Քօլօնէի շրջանին զրաւման երկարաձգման դէմ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 28

- 1406 Հանրային նիղակախաղը կ'արգիլուի արքայական հրովարտակով մը:

ՈՒՐԲԱԹ 29

- 1635 Ֆրանս. Ակադեմիայի կանոնագրութիւնը կը վաւերացուի Ֆրանսայի Թագաւոր Լուղովիկոս Ժ.Գ.ի կողմէ:

ՇԱԲԱԹ 30

- 1933 Հիթլէր կ'անցնի Իշխանութեան գլուխը:

ԿԻՐԱԿԻ 31 Գ. Չկնի Ծննդեան

- 1926 Գրաւման առաջին շրջանին պարպումը հռենոսի մասին մէջ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

1

- 1896 Զէյթունի հերոսական ապստամբութիւնը:
- 1905 Ընդհանուր գործադուլ Ռուսիոյ մէջ:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

2

Ղեւոնդեանց Քհնյց.

- 1894 Պաշտօնական առաջին փորձեր տեղի կ'ունենան ելեքտրական վայրաշարժի, Սէն-ժէրմէնի մէջ տը Մ. Հէյլմանի կողմէ:
- 1932 Զինաթափութեան ժողովի բացում:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

3

- 1935 Ֆրանքո-Բրիտանական համաձայնութիւն Լոնտոն, երաշխաւորելու Աւստրիոյ անկախութիւնը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

4

Վարդանանց

- 1929 ՊՊ. Հիւլընար և Մանիան, կը հնարեն գործիք մը որ արագութիւնը կը չափէ:

ՈՒՐԲԱԹ

5

- 1935 Սպանիան և հիւս. Ա. փրիկէն միացնող ընդծովեայ փապուղիի մը բացումը կ'սկսի:

ՇԱԲԱԹ

6

- 1289 Մահ՝ Լեոն Գ. Հայոց թագաւորի:
- 1728 Հայոց մեծանձն կաթողիկոս Յովհաննէս Գ. Օձնեցի կը վախճանի:

ԿԻՐԱԿԻ

7

Բուն բարեկենդան

- 1920 Ֆրանս. կը փոխանցէ Գերմանիոյ ցանկ մը այն յանցաւորներու որոնց դատուիլը կը պահանջէր:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

8

Մեծ Պահք

- 1904 Ռուս և Ճաբոն պատերազմի սկիզբ:
- 1909 Մահ՝ բանաստեղծ Թովմաս Թէրզեանի:
- 1926 Գերմանիա կը խնդրէ իր Ա. Դ. մէջ ընդունուիլը:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

9

- 1923 Միաց. Նահանգաց և Անգլիոյ միջև համաձայնութիւն Անգլ. պարտուց վճարման համար:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

10

- 1650 Մահ՝ Սթոքհոլմի մէջ, փիլիսոփայ Տէքարթի:
- 1927 Մ. Ն. Նախ. Գուլիճ կոչ կ'ընէ հանուր աշխարհի սահմանափակելու նաւային զինումը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

11

- 1929 Վերաշինութեանց Կօմիտէի նիստը՝ Բարիլ:

ՈՒՐԲԱԹ

12

- 1268 Ընտրութ. Յակոբ Ա. Կլայեցի կաթողիկոսին, որ գիտնական մակդիրն ստացած է:
- 1921 Դաշնակից բանակները կործանեալ վայրերու նորոգութեան համար պահանջ կը ներկայացնեն:

ՇԱԲԱԹ

13

- 1857 Եղեռական մահուամբ մը կը վախճանի Ներսէս Ե. Աշարակեցին. առտուն մեռած կը գտնուի զբրիչը ձեռքը, իր գրասեղանին առաջ: Կոչուած է պաշտպան հայրենեաց:

ԿԻՐԱԿԻ

14

Տեառընդառաջ

- 1931 Հայաստանի խորհուրդներու Դրդ. համագումարը, Ա. Անանեան կ'ընտրուի նախագահ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

15

1916 Հայկ. Բ. Գունդը գրաւեց Մուշը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

16

1673 Մահ՝ Ֆրանսացի նշանաւոր գրագէտ Մօլլէոյի:
1879 Պոլսոյ Ա.գգ. Երեսփոխանական ժողովը դռնախօսի նիստի մը մէջ Հայաստանի ինքնավարութեան մասին որոշումներ կուտայ:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

17

1827 Մահ՝ Պեթովենի:
1916 Ռուս և Հայ զօրքերը կը գրաւեն Կարինը:
1934 Յայտարարութիւն Աւստրիոյ անկախութեան անձեռնմխելիութեան:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

18

1881 Միթարեան Միաբանութիւնը երկուքի կը բաժնուի և մէկ մասը կը հաստատուի Վիեննա:
1935 Սալը Գերմանիոյ վերագարձնող համաձայնագրի ստորագրութիւնը:

ՈՒՐԲԱԹ

19

1932 Զինաստանի նախկին Կայսր Բուլ-ժի՝ նորահաստատ Մանչու կառավարութեան պետ կը նշանակուի:

ՇԱԲԱԹ

20

1694 Մնունդ՝ Ֆրանսացի իմաստասէր Վօլթէոյի:

ԿԻՐԱԿԻ

21

Գ. Բառամնորդաց

1613 Ռուսիոյ գահին վրայ կը բարձրանայ Միքայէլ Ռոմանով: Հիմնադիր Ռոմանովեան հարստութեան, որ վերջ կը գտնէ 1917ին, 304 տարի տեւելով:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

22

1837 Էջմիածինը կառավարելու համար Ռուսիոյ կողմէ պատրաստուած Սահմանադրութիւնը՝ Պօլօժէնեան գործադրութեան կը դրուի, և տեղի կ'ունենայ Սինոդի բացումը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

23

1935 Բարակուէյի կառավարութիւնը կը հեռանայ Ազգերու Դաշնակցութենէն:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

24

1935 Եթովպիա-Իտալական համաձայնութիւն 8 քիլօմէթրի չէզոք գօտիի մը ստեղծման համար:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

25

1826 Իտալացի աստղաբաշխ Պիէալա կը գտնէ գիսաւոր մը, որ այժմ իր անուամբ կը ճանչցուի:

ՈՒՐԲԱԹ

26

1798 Ռուս իշխանութիւնը մասնաւոր հրովարտակ մը կը հանէ Էջմիածինի նուիրակները պաշտպանելու և անոնց օժանդակելու համար Թուրքիոյ մէջ:

ՇԱԲԱԹ

27

1935 Հռոյմի և Լոնտոնի համաձայնութեան հիմանց վրայ, Գերմանիա կը հաւանի բանակցիլ:

ԿԻՐԱԿԻ

28

Գ. Բառամնորդաց

1935 Սարի հողամասը պաշտօնապէս կը փոխանցուի Սարպուղի գերման վարչութեան, վարչապետ Հիթլերի ներկայութեան:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

1

1935 Վենիզելլոսի և Զօր. Բլասթիրասի ղեկավարու-
թեամբ ապստամբութիւն կը ծագի Ա.թէնք, որ
մեծ ծաւալ կ'ստանայ և սակայն կը զսպուի:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

2

1920 Կ'սկսի Հաճընի եղեռովախճան հերոսամարտը:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

3

1935 Բրիտանական «Սպիտակ Գիրք»-ին հրատարակու-
թիւնը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

4

1849 Բարիզ՝ Օթէլ տը Վիլի մէջ կը յայտարարուի
Ֆրանսայի Հանրապետութեան հիմնադրութիւնը:

ՈՒՐԲԱԹ

5

1935 Երկու Անգլիացիներ Մաթիուս և Ատրիան կը հը-
նարեն գործիք մը որ կարող է արձանագրել
մարդկային ուղեղին գործունէութեան շարժումը:

ՇԱԲԱԹ

6

Քառասնից Մանկից.

1920 Բանուորական հսկայ ցոյցեր Եւրոպական մեծ
քաղաքներու մէջ՝ Խորհրդային Ռուսիոյ պաշտ-
պանութեան համար:

ԿԻՐԱԿԻ

7

Ե. Քառասնորդաց

1821 Ռուսիա կ'սպառնայ պատժել հայ եկեղեցական-
ները եթէ անոնք մասնակցին Տաճկահայաստանի
փրկութեան գործին:

1936 Գերմանիա կը զբաւէ Հոենոսեան ապաղինեալ
գօտին:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

8

1921 Իբր պատիժ՝ Րիւհրօր, Տիւէլտօրֆ և Տիւզպուրկ
կը զբաւուին ֆրանսական զօրագունդերու կողմէ
և անտեսական պատժարկութիւնք ի զորձ կը
չրուին Գերմանիոյ դէմ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

9

1879 Իզմիրեան Կ. Պոլսոյ Պատր. Փոխանորդ կ'ըն-
տըրուի:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

10

1815 Նարօլէօն՝ իշխանութիւնը կրկին ձեռք առնելու
համար էլպա կղզիէն ելլելով Լիոն կ'իջնէ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

11

1917 Նիքօլա Բ. Չարը կը ցրուէ Տուման:

ՈՒՐԲԱԹ

12

1923 Ֆրանսա 15000 զինուոր կը զրկէ Րուր:

ՇԱԲԱԹ

13

Մուսնի վիրապն Ս.
Գրիգոր Լուսաւորչի

1881 Սպանութիւն՝ Չար Աղեքսանդր Բ.ի:
1932 Օրէնսդրական ընտրութիւն Գերմանիոյ մէջ, Հին-
տէնպուրկ կ'ստանայ 18 միլիոն՝ իսկ Հիթլեր 21
միլիոն 300,000 քուէ:

ԿԻՐԱԿԻ

14

1883 Մահ՝ Կարլ Մարքսի՝ Լոնտոն:
1928 Զինաթափութեան ժողովին առաջին նիստը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

15

1921 Պերլին ուսանող՝ Գէմախցի Սողոմոն Թէհլէրեան ատրճանակով սպաննեց նախկին Մեծ Եպարքոս Թալէաթ փաշան:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

16

1930 Գերմանիան չեղեալ կը նկատէ Վէրսայլի դաշինքին զինուորական տրամադրութիւնները:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

17

1927 Ամերիկան յուշագիր կուտայ Զինաթափութեան Յանձնաժողովի առաջարկներուն վրայ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

18

1933 «Չորսերու Ուխտ»ի ծրագիրը Մուսօլինիի կողմէ կը ներկայացուի Անգլ. վարչապետ Մաքսուելի:

ՈՒՐԲԱԹ

19

1865 Երուսաղէմի Սհմեղ.Ա. պատրիարքը Եսային՝ կ'երդնու Ազգ. Երեսփ. ժողովի կողմէ պատրաստուած վանքին կանոնադրութիւնը յարգելու:

ՇԱԲԱԹ

20

1929 Մահ՝ Բարիզ, ընդհ. մեծ պատերազմի դաշնակից բանակներու վերին Սպարապետ Մարաշախա Ֆօշի:
1931 Աւստրո-Գերման մաքսային միութիւն:

ԿԻՐԱԿԻ

21

Ծաղկազարդ

1922 Նորոգութեանց Կօմիտէն Գերմանիոյ կը շնորհէ հատուցմանց համար նոր պայմանաժամ:

2098 - 2010

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

22

Աւագ Երկուշաբթի

992 Ընտրութիւն՝ Սարգիս Ա. Սևանցի Կաթ.ին:
1820 Դարաբաղի Հայութիւնը կ'ապստամբի Ատրէյ-ջանի դէմ:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

23

Աւագ Երեքշաբթի

1927 Պ. Բօլ Պօնքուրի ծրագիրը կը քննուի Ժընէվի մէջ:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

24

Աւագ Չորեքշաբթի

1808 Բարիզի «Պուրս»ին առաջին քարը կը զետեղուի:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

25

Աւագ Հինգշաբթի

1843 Հայոց Պատգ. ժողովը ներսէս Ե.ը Կաթողիկոս կ'ընտրէ:
1927 Բօլ Պօնքուրի դէմ Գերման հակառաջարկը կը ներկայացուի կոմս Պէրնաթօրֆի կողմէ:

ՈՒՐԲԱԹ

26

Աւագ Ուրբաթ

1868 Ծնունդ՝ Եգիպտոսի Ֆուատ Ա. Թագ. ին:
1935 Անգլիական դահլիճին անդամները կ'այցելեն Պերլին:

ՇԱԲԱԹ

27

Ճրագալոյց

1933 Ճաբոն՝ Ա. Դ. հրաժարելուն առաջին լուրը կը հաղորդէ:

ԿԻՐԱԿԻ

28

Զատիկ

1928 Սովիէթական առաջարկը՝ մասնակի Զինաթափութեան մասին՝ կը մերժուի:



ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

29

Մեռելոց

- 1807 Վեսթա-մոլորակին գիւտը Ալպէրսի կողմէ:
- 1936 Անթիլիասի Կիլիկիոյ Կաթողիկոսարանի ընդար-
ձակ շրջափակին մէջ տեղի կ'ունենայ Միւսոն
Օրհնէքին արարողութիւնը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

30

Գ. օր Զատիկի

- 571 Գուռնի մէջ Հայերը Վարդան Գ. Մամիկոնեանի
առաջնորդութեամբ կ'ապստամբին Պարսից դէմ:
- 1935 Մահ՝ Երզնան Ռոմանոս Մելիքեանի:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

31

- 1596 Ծնունդ՝ տիեզերահոջակ Ֆրանսացի մեծ փիլի-
սոփայ Տէքարթի:



Գրութիւնը ոչ թէ մարդու մկաններու բուլուրեան հետեւանքն է — ինչպէս կը պնդեն կարգ մը անգգայ եւ անսարքեր գրողներ — այլ՝ հոգիի գերահրաւ գօրութեան ազդեցութիւնն է մկանաց վրայ, որով անոնք ելեֆրական փութկոտ շարժման մէջ կը դնեն մարդուն ձեւեր, արագօրէն կարկառելու դէպի բռնաւուն ու ճառագեալը:



Տալը կը նշանակէ զգացումի գօրութիւն:

Հրաբուխը կուսայ իր բորբոք պարունակութիւնը, ակնադիւրը՝ իր հոսանքը զովաբոյր, ծառը՝ իր բարունակներն պսղալի. ծաղիկը՝ իր բոյրը: Բարեբախտ կամ բարեխեղ մարդուն սրտին կոնակը կազմ ու պատաս-
րաս է բարիք հայրուելու, նման ելեֆրական կոնակներուն՝ որոնք իրենց հպող ձեւները առանց գատրոտելու, լուսով կ'ողողեն անոնց շուրջը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

1

- 1810 Բարիզ, Սէն Գլուտ, ամուսնութիւն՝ Նաբօլէօնի Աւստրիոյ կայսեր դուստր Մարի-Լուիզ Ելիսա-
նուէիին հետ:

ՈՒՐԲԱԹ

2

- 1374 Լեոն 2. կը հասնի Կոստանտինուպոլիս:
- 1814 Ֆրանս. Մերակոյտը կը յայտարարէ Նաբօլէօնի կայսերական իրաւունքէ զրկուելը:

ՇԱԲԱԹ

3

- 1682 Սէվիլի մէջ կը մեռնի նկարիչ Մուրիլլօն:
- 1920 Գերման զինուորներ կը մտնեն Րուրի շրջանը:
Քուրտ քողոք Գերմանիոյ դէմ:

ԿԻՐԱԿԻ

4

Նոր Կիրակի

- 1814 Նաբօլէօն կը հրաժարի գահէն ի նպաստ իր որդւ-
ւոյն, Թագաւոր Իտալիոյ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

5

1817 Բնագէտ Բըթի, Բարիզ՝ կը գտնէ պարզ մարմիններու կազմութեան օրէնքը:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

6

1814 Նաբօլէօնի անկումէն վերջ Լուդովիկոս Ժ. Թ. ապաւոր կը հռչակուի:

1920 Ֆրանսական զօրքերը կը զրաւեն Ֆրանք-Ֆօրթը, Համպուրկը, Հանօն, Տարմշթատը և Տիէպուրկը:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

7

Ա. Լ. Ետտուսին

1823 Ֆրանսական բանակը Պետասօան կ'անցնի Սպանիոյ Ֆէրտինանտ է. ը իր դահը վերահաստատելու համար:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

8

1915 Ձէյթուենի տեղահանութիւնը, որմէ յետոյ կ'ըսկըսի միւս չըջաններու Հայութեան ջարդն ու տեղահանութիւնը:

ՈՒՐԲԱԹ

9

1918 Ճօրճ Բիքօ կը նշանակուի Ա. Բարձր Գօմիսէր հովանաւորեալ երկիրներու:

ՇԱԲԱԹ

10

613 Խաչափայտը Երուսաղէմէն գերի կը տարուի Պարսկաստան:

ԿԻՐԱԿԻ

11

1871 Ֆրանս. Հայրենասէր կանայք կը կազմակերպեն Բարիզի պաշտպանութիւնը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

12

Յոյսը՝ ակնկալութեան արևելքէն ծագելիք արշալոյսն է:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

13

1932 Գերմանիոյ մէջ Հինտէնպուրկ կը հրամայէ գոհի գունդերուն լուծումը:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

14

1891 Ռուսիոյ արգելքին դէմ՝ Հայ եկեղեցականներու Տաճկահայաստանի փրկութեան չ'աշխատակցելու մասին՝ Մակար Ա. կաթ. պատասխան կուտայ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

15

1877 Ռուսիա պատերազմ կը յայտարարէ Թուրքիոյ դէմ:

ՈՒՐԲԱԹ

16

1375 Սիւ կ'իյնայ Մէմլուքներուն ձեռքը. վերջ Ռուսիան Լուսինեան հարստութեան:

ՇԱԲԱԹ

17

1166 Ներսէս Շնորհալի՝ կաթողիկոս կ'ընտրուի:
1922 Դաշինք՝ Ռուսիոյ և Գերմանիոյ միջև:

ԿԻՐԱԿԻ

18

Կարմիր Կիրակի

1802 Պատուոյ Լէգէոնի հիմնադրութիւն:
1820 Մի քանի հայ կաթողիկ վարդապետներ վեղար կ'ստանան Պօղոս Պատրիարքէն:
1920 Սան-Բէմոյի խորհրդածողովի բացումը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

19

1824 Մաս՝ Լորտ Պայրընի, Միսօլօնկիի մէջ, Յունաս-
կան ազատագրական պայքարին համար:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

20

1439 Մաս՝ Կոստանդին Զ. վահկացի հայրապետին:
1763 Կաթ. Օծուժ Սիմէոն Երեանցիի:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

21

1121 Թուրքերը կը պարպեն Աղեքսանդրապօլը, որ
կը կցուի Սորհրդային Հայաստանին:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

22

1918 Սէյմը՝ Անդրկովկասը Ռուսիայէն անջատ կը յայ-
տարարէ:

ՈՒՐԲԱԹ

23

1606 Էջմիածնայ հայրապետը Սրապիոն Կաթ. վախ-
ճանեցաւ Տիգրանակերտ՝ յետ դառն չարչարանաց:
1935 Մաս՝ Երեանի մէջ Պետ. Համալսարանի տեսուչ
Տիգրան Մուշեղեանի:

ՇԱԲԱԹ

24

Ընդհ. Նահատակաց

1921 Յեղկոմը ընդհանուր ներում կը չնորհէ առանց
վերապահումի և Մոսկուայէն կը հրամայէ՝ Յուն-
ւար 24ին աքսորուած հայ սպաներուն վերադար-
ձը, որոնք Մայիսին դարձան:

ԿԻՐԱԿԻ

25

1746 Վօլթէն կ'ընդունուի Ֆրանսական կաճառին մէջ,
նախագահ Պուհիէին տեղ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

26

1848 Ֆրանս. Ազգաժողովը Ֆրանս. Գաղութներու
մէջ, գերութիւնը կը ջնջէ:

121 Ծնունդ՝ Հոովի փիլիսոփայ Կայսր Մարք-Օրէլի:
1931 Զեռնադրութիւն և Օծուժ Բարգէն Կաթողիկոսի:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

27

1921 132 Միլիտառ սպի Մարք կը նշանակուի նորոգու-
թեանց հատուցումը, զոր Գերմանիա կը պարտէր
վճարել:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

28

1928 Գերմանիա կը յարի Քէլսկի ծրագրին:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

29

1901 Ծնունդ՝ Ճարոնի Կայսեր:
1824 Պետութիւնները կ'ընդունին Քննիչ Յանձնախումբ
բին տեղեկագիրները: (Տէյվսի ծրագիրը):

ՈՒՐԲԱԹ

30

607 Ընտրութիւն Տ. Աբրահամ Ա. Աղբաթանեցի Կա-
թողիկոսին:

Սիրոյ գործնական նշանակութիւնը այնքան վսեմ,
այնքան խորիմաս հարց մըն է՝ որ ոչ մի հանճար կր-
ցած է առօր սոյոգ եւ կատարեալ սահմանը նկարագրել,
զայն ներկողելով հանդերձ, շատ պէրն եւ շատ վսեմ
ոճերով:

Սկեպտիկները եթե կ'ուրանան հոգիին անմահութիւնը, երբեք չեն կրնար ուրանալ յիշատակի անմահութիւնը:

Բարեբարի մը անունը ամենուրեք եւ ամէն տեղ անմեռ է:

Եթէ բարութիւնը համարժեք է նեմարիս արքայութեան, ի՞նչ տարբերութիւն կայ արքութեան եւ արքայութեան մէջ. քանի որ բարի եւ բարեբար անուններ կը վայելեն զայն, անմահ մնալով, փառաւորապէս:

Չարութիւնը փուռեռու խռիւկներուն յարուցած ամենի բոցերուն կը նմանի, այրելի վերջ խառոյկ չի ձրգեր գրեթէ, բողած անիւնն ալ կ'անհետանայ վերջապէս, սակայն բարութիւնը անշիջանելի լոյս մըն էել եփսրական:

ՇԱԲԱԹ

1

1868 Գէորգ Գ. Կաթ.ի միջոցաւ կսկսի հրատարակուիլ էջմիածնայ կրօնաթերթ «Արարատ»ը:

ԿԻՐԱԿԻ

2

1219 Մահ՝ Հայոց Թագաւոր՝ Լևոն Ա.ի:
1935 Յրանքօ-Սովիէթական Ուխտը կը կնքուի Բարիդ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

3

1915 Ռուս զօրքերն ու Հայ կամաւորները կը մտնեն Վան:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

4

1925 Խորհրդաժողով՝ զէնքի վաճառականութիւնը հակադնելու համար:

1927 Միջազգ. անտեսական խորհրդաժողովին բացումը:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

5

1892 Համազգային ժողովը 72 քուէով Կաթ. կ'ընտրէ Խրիմեան Հայրիկը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

6

Համբարձում

1910 Գահակալութիւն Անգլիոյ Ճօրճ Ե. Թագաւորին:

1931 Շանկհայի մէջ կ'ստորագրուի Չին-Ճարոն պատերազմին վերջ դնող դաշինքը:

ՈՒՐԲԱԹ

7

1935 Անգլ. կառավարութիւնը Համայնքներու պալատին մէջ կը յայտարարէ թէ անգլիական բանակը Յրանսայի օգնութեան պիտի փութայ եթէ Գերմանիան ապազինեալ զօտին մտնէ:

ՇԱԲԱԹ

8

1668 Ծնունդ՝ Յրանսացի յայտնի դրագէտ Լըսսօի:
1927 70,000 Պողպատեայ Սաղաւարակիրներու տոհանքը՝ Պերլին:

ԿԻՐԱԿԻ

9

Բ. Ծաղկազարդ

1923 Զօրավար Վէյկան կը կարգուի Բարձր Գօմիսէր:

ՄԱՅԻՍ	1937	ՄԱՅԻՍ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	10	
1871 Ֆրանք-Ֆորթի դաշնագրով Ֆրանսան կը կորսընցնէ Ալզաս և Լորէնը:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	11	
1932 Պելճիքայի Ալպէս թագ. և Անգլիոյ գահաժառանգ Կալլէսի իշխանը Բարիզ կուգան ներկայ գըտնուելու Ֆրնս. Հանր. Նախագահ Պ. Բօլ Տումէրի յուսղարկաւորութեան:		
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ	12	
1935 Ողբ. Շահէ Սրբազան կատարեց ձեռնադրութիւնը հինգ Սարկաւազաց, Անթիլիաս:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	13	
1930 Հարաւային Ամերիկայի և Եւրոպայի օդային թղթակցութեան կապը կ'իրագործուի շնորհիւ Ֆրնս. օդանաւորդ Ժ. Մէրմօզի:		
ՈՒՐԲԱԹ	14	
1912 Գահակալութիւն Տանիմարքայի Քրիստիան Ժ. Ի:		
1632 Մահ՝ Մովսէս Գ. Տաթևացի Կաթողիկոսի:		
ՇԱԲԱԹ	15	
1932 Ճարտնի նախարարապետ Ինուքայէ կ'սպաննուի մի քանի երիտասարդ սպաներու կողմէ:		
ԿԻՐԱԿԻ	16	Հոգեգալուստ
1932 Հնդկ. մայրաքաղաք Պոմպէյի մէջ տեղի կ'ունենայ բախում մը իսլամներու և հնդիկներու միջև որ պատճառ կ'ըլլայ 40 հոգիի մահուան և 2.000 վիրաւորի:		

ՄԱՅԻՍ	1937	ՄԱՅԻՍ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	17	
1820 «Հրաւէր Սիրոյ» անունով տետրակի հրատարակութիւնը, Հայ Կաթողիկոսութիւնը միացնելու համար Մայր Եկեղեցւոյն:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	18	
1804 Նաբոլէօն կը հռչակուի Կայսր Ֆրանսացւոց:		
1926 Զինաթափութեան առաջին ժողովը Ժընէվի մէջ:		
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ	19	
1643 Ռօբրուայի յաղթանակը՝ զոր կը տանի Գօնտէ, Անկիէնի դուքսը, Սպանիացիներուն վրայ:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	20	
1799 Ծնունդ՝ Ֆրանսացի Փիլիսոփայ գրագէտ Պալ-գաբի:		
ՈՒՐԲԱԹ	21	
1867 Օձուժ Գէորգ Դ. Կաթողիկոսի:		
1821 Մահ՝ Մեծն Նաբոլէօնի Ս. Հեղինէ կղզին:		
ՇԱԲԱԹ	22	
1929 Եռնկի ծրագիրը կը ներկայացուի Գերմանիոյ:		
ԿԻՐԱԿԻ	23	Եղիա Մարգարէ
1925 Լիբանանեան Հանրապետութեան հռչակուիլը:		
1935 Ֆրանս. Անդրատլանտեան Նորմանտի նաւը ծով կ'իջեցուի Հանր. Նախ. Պ. Լըպրէօնի ներկայութեան:		

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

24

1926 Ոչ-յարձակողական ուխտ՝ Ս. Խ. Հ. Մ. և Գերմանիոյ միջև:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

25

1853 Արժանթինեան Հանրապետութեան հաստատուիլը:
1868 Հիմնադրութիւն Գէորգեան ձեմարանի:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

26

1866 Կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու համար Տաճկաստանի Հայերը իրենց պայմանները կ'առաջարկեն:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

27

1909 Իզմիրլեան Կաթողիկոս Բեթէրսպուրկ կը հասնի և մեծ ընդունելութիւն կը գտնէ Ռուսիոյ Վեհապետին կողմէ:

ՈՒՐԲԱԹ

28

Տարեդարձ Հայաստանի Հանրապետութեան

1441 Ընտրութիւն Կիրակոս Ա. Վիրապեցի Կաթ.ին:

ՇԱԲԱԹ

29

1453 Թուրքերու Սուլթան Ֆաթիհ Մուհամէտ Բ. կը տիրէ Կոստանդնուպոլսոյ և Վերջ կուտայ Բիւզանդական Կայսրութեան:

ԿԻՐԱԿԻ

30

Եղիա Մարգարէ

1814 Ֆրանսացւոց Ժօզէֆին Կայսրուհին կը մեռնի Մալմէզոնի դղեակին մէջ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

31

1857 Ծնունդ՝ Պիոս Թ. Պապին:

1920 Ամերիկեան Ծերակոյտը կը մերժէ ստանձնել Հայաստանի հոգատարութիւնը:

Սերը կրուելով՝ ոչ թէ կուրելով կը բնորոշուի ու կը գնահատուի, գրուած բայց չի կրուած առաքինութիւնները ճանաչիսութեան մոգնեցներն են պարզապէս:

Սիրել կը նշանակէ ուրիշ մեկուն հաւանիլ եւ զայն յարգել անձեղ աւելի կամ գոնէ անձիդ չափ:

Ո՞վ կարող է ցոյց տալ այս աստիճան սիրող մը՝ որ կարող պիտի ըլլար տիրել իր «ես»ին սիրելու համար ուրիշի մը «ես»ը:

Հոգեկան գեղեցկութեան սիրահար եղող մեկը առ ոչինչ կը համարէ մարմնական սգեղութիւնը, ինչպէս անարատ կարագի յանախորդ մը խտր չի դնէր, իւրից ամանի տեսակին ու որակին:

Խարդախուած իւրերեկ անհամեմատօրէն շատ տեսակ սէրեր կան խարդախուած ու խաբարուած, անմուսնական յարկերու մէջ:

Հաւաստի՝ գիտակցութեան ենթամասային հաւատարմութիւնն է «ես»-ին հետ:

ԵՐԵՒՇԱՐԹԻ

1

1885 Վիքթոր Հիւկոյի յուղարկաւորութիւնը. իր մարմինը նախ Յաղթութեան Կամարին տակ զետեղուած՝ կը տարուի Պանթէոն:

ԶՈՐԵՒՇԱՐԹԻ

2

1921 Հայաստանի, Վրաստանի և Ատրպէյճանի միջև արտաքին առևտուրի համար դաշինք մը ըստօրագրուեցաւ:

ՀԻՆԳՇԱՐԹԻ

3

1865 Ծնունդ՝ Անգլիոյ ձորձ Ե. Թադաւորին:
1921 Թալէաթ բաշան սպաննող Սողոմոն Թէհլէրեան անպարտ կ'արձակուի:

ՈՒՐԲԱԹ

4

1889 Մահ՝ Սրբունի մայրապետ Գալֆայեանի որ հիմնադիրն է համանուն Որբանոց-Կրթարանի, Պոլիս:

ՇԱՐԱԹ

5

1254 Հեթում Ա. կը դառնայ Կիլիկիա Թաթարներու խանին հետ տեսակցելէ յետոյ:

ԿԻՐԱԿԻ

6

1606 Ծնունդ՝ Միուէնի մէջ, Յրանսացի մեծ թատերագիր Քոնէի, որ հեղինակն է հայկական կեանքէ, մակեդոնական տիրապետութեան շրջանին, առնուած «Բօլլէօք» ողբերգութեան:

ԵՐԿՈՒՇԱՐԹԻ

7

1226 Հեթում Ա. կը բարձրանայ Կիլիկիոյ Հայոց գահին վրայ:
1933 «Զորսերու Ուխտ»ը կ'ստորագրուի ի Հոովմ:

ԵՐԵՒՇԱՐԹԻ

8

1709 Մեծն Պետրոս կը յաղթէ չուէտական բանակը:
1930 Քրտական Բ. ապստամբութիւն Թուրքիոյ դէմ:

ԶՈՐԵՒՇԱՐԹԻ

9

1763 Եկատերինէ Կայսրուհին կրօնի ազատութիւն կուտայ Ռուսիոյ բոլոր ժողուրդներուն:

ՀԻՆԳՇԱՐԹԻ

10

1869 Մեծ հրդեհ մը կը լափէ նորակառոյց Գէորգեան ձեմարանը՝ էջմիածին, պատճառելով 30.000 բուսպիլի վնաս մը:

ՈՒՐԲԱԹ

11

1783 Յրանսայի մէջ, արքայական հրովարտակ մը կը հրամայէ բացուիլ Բարիզի մէջ, հանքերու բարձրագոյն վարժարանի մը:

ՇԱՐԱԹ

12

1893 Զարը կը վաւերացնէ Խրիմեան Հայրիկի ընտրութիւնը իբր Կաթողիկոս:

ԿԻՐԱԿԻ

13

1879 Մահ՝ Սըր Վ. Քուքի, որ 1813ին հնարած է ելեքտրական հեռագիր մը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

14

- 1924 Ֆրանսայի մէջ կը կազմուի Հերիոյի նախարարութիւնը:
1934 Հիթլէր-Մուսօլինի տեսակցութիւնը Իտալիոյ մէջ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

15

- 1930 Ինինի ինքնավար շրջանը կը կցուի Ֆրանսական Կուլանայի:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

16

- 1858 Ծնունդ՝ Շուէտի Կիւսթավ Ե. Թագաւորի:
1292 Եգիպտոսի Սուլթան Մելիք Աչրաֆ գերի կը վարէ Ստեփաննոս Կաթողիկոսը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

17

Սահակ Մեսրոպ

- 1884 Օրէնք մը Ֆրանսական գործօն բանակին ծառայութեան շրջանը կը բարձրացնէ 3 տարուան:

ՈՒՐԲԱԹ

18

- 1815 Ֆրանսացիք Վաթերլոյի մէջ կը պարտուին, պատճառ դառնալով Նաբոլէօնի վերջնական անկման: Անգլիացիք կ'աքսորեն զայն Ս. Հելինէ կղզին:

ՇԱԲԱԹ

19

- 1862 Մահ՝ Անգլիացի հռչակաւոր ելեքտրագէտ Լինտօսէյի, որ անթելի հնարիչներէն մէկն է:

ԿԻՐԱԿԻ

20

- 1857 Մահ՝ Բարիդ՝ Բիմիագէտ Թէնարի, որուն կը պարտինք Օքզիմէնէ եղած ջուրը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

21

- 1919 Անգլիական ցամաքին մօտ Սքալֆօլի մէջ կ'ընկղմի Գերմանական նաւատորմի զը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

22

- 1910 Պսակադրութիւն՝ Անգլիոյ ձօրճ Ե. Թագաւորի:
1924 Տեսակցութիւն Հերիոյի և Մաքտոնալտի միջև:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

23

- 1932 125 միլիոն ոսկի գանուած է Եգիպտոսի մէջ ծովուն կողմէ դուրս նետուած:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

24

- 1894 Ֆրանսայի հանրապետութեան նախագահ Գառնօ Լիօնի մէջ կ'սպաննուի իտալահպատակ Քաղէրիոյի կողմէ:

ՈՒՐԲԱԹ

25

- 1838 Հուլիսի ըն Անգլիացի Լոնտոնի արքայական ընկերութեան կը ներկայացնէ իր հնարած հայելաւոր հեռագրի տեսակ մը:

ՇԱԲԱԹ

26

- 1810 Մահ՝ Ժ. Մօնկօլֆիէի. հնարիչ օդապարիկի:

ԿԻՐԱԿԻ

27

- 1365 Կիպրոսի Պետրոս Ա. Թագաւորը Կիլիկիոյ պաշտպանութեան համար 10 000 հոգիով վենետիկէն Հոռոս կուգայ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

28

1669 Ֆրանսայի Լուդովիկոս Ժ. Թագաւորը կ'արտօնէ Ապպա Բէրիէնը հիմնել Ֆրանսայի մէջ երաժըշտութեան Ակադեմիա մը:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

29

1236 Գասթրիլիոյ Թագաւոր Ֆէրաինոն Գ. կը զբաւէ Արաբներուն պատկանող Գօրաուն:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

30

1768 Եկատերինէ Կայսրուհին՝ Հայոց Սիմէոն Կաթիսնզրանքին վրայ, հրովարտակով մը կը հըրբամայէ Ռուսիոյ Հայոց էջմիածնի կապուելին:

Նիւրի, մսի, մօրթի եւ գանազան սնցոյրներով երպարուած, շփացած երեւոյթներուն դեմ ապօրէն երուայլուած փաղափեանք յանալս սեր կը յորջորուի, մինչդեռ իսկուրեան մէջ, մոլութեան տաղակալի տփանքներ եւ այդ ապարպումներ:

Գիւրահաւատք բերահաւատքն վսանգաւոր է, առաջինը յողողող եւ գաղփաղփուն մտավիճակ մը ունի, գոնե երկրորդը իր ցոյց տուած հաստատութեան մէջ հաստատութեան երեւոյթներ կը պարգէ:

Չի բաւեր մի միայն Աստուծոյ գոյութեան հաւատալ, այլ պէտք է կապել հաւատալ, քի անիկա երբեք չի հաւատար այն հաւատքին՝ որ արմատ չունի հաւատացեալ հանդիսացողի արտիք մէջ:

Պէտք չէ հաւատալ, երդում ընողի խօսքին, կեղծաւորի գովասանքին. սնգրուած, շպարուած դեմքերու գեղեցկութեան, փորձուածի դարձին եւ քեթել կնոջ արտատուքին:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

1

1930 Ընկերային ապահովագրութեանց վրայ զրուած օրնէքը Ֆրանսայի մէջ, գործադրութեան կը զրուի:

ՈՒՐԲԱԹ

2

1934 Չորավար Լաղարօ Կատընա Մէքսիքայի Հանրապետութեան նախագահ կ'ընտրուի:

ՇԱԲԱԹ

3

1921 Չանգեզուր վերջնականապէս մաս կը կաղմէ Խ. Հայաստանին:

ԿԻՐԱԿԻ

4

Վարդավառ

1926 Ֆրանսական Մարօքի կից Ռիֆ ցեղախումբի ապստամբապետ Ապա-էլ-Բերիմի ընտարկութիւնը Լա Րէինիօնի մէջ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

5

Մեռելոց

1932 Գերմանիա կը պահանջէ սպառազինութեանց հաւասարութիւն և ջնջում Դաշնագիրներու մէջէն իր պատերազմի յանցապարտութեան պայմանները:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

6

1934 Ամսթերտամի մէջ փողոցային ծանր միջադէպեր տեղի կ'ունենան ոստիկանութեան և անգործ համայնավարներու միջև:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

7

454 Նահատակութիւն վատգետի մէջ Սամուէլի և Աբրահամու:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

8

1734 Բարիդի մէջ Յեղափոխութիւնը կը տօնէ Դաշնաժողովի հրամանով, Գերագոյն էակի տօնը:

ՈՒՐԲԱԹ

9

1375 Հալէպի Սուլթան Ըշրէթիմուրը Լեոն Ե.ը կը յանձնէ Եգիպտոսի Սուլթանին:

ՇԱԲԱԹ

10

1893 Հնչ. հերոս Չէլլօ [Թորոս Մառուկեան] կախաղան կը հանուի էնկիւրբի մէջ:

ԿԻՐԱԿԻ

11

584 Մովսէս Բ. Եղիվարդեցի, Հայոց հայրապետն կը նորոգէ Հայոց Տոմարը, սկիզբ ընդունելով 552 թուականը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

12

1870 Ծնունդ՝ Մոնաքոյի իշխան Լուի Բ.ի:

1820 Ծնունդ՝ Հայր Ղևոնդ Ալիշանի:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

13

1908 Սահմանադրութեան հռչակումով Իզմիրլեան աքսորէն կը վերադառնայ:

1935 Հ. Բ. Ը. Մ. Հիմնադիրներէն Երուանդ Պէյ Աղաթօն կը մեռնի Յրանս. Նիս քաղաքը:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

14

1889 Բ. Միջազգայնականը կը հիմնուի:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

15

1920 Սբայի մէջ համաձայնութիւն մը կը գոյանայ Գերմանիոյ պարտուց հատուցման մասին համաձայնականներուն և փակում ժողովին:

ՈՒՐԲԱԹ

16

1924 Բացում Լոնտոնի խորհրդաժողովին:

ՇԱԲԱԹ

17

1931 Պետակ. քարտուղար Պրիւնինկ և տօքթ. Բուրթիւս Բարիզ կուգան:

ԿԻՐԱԿԻ

18

1818 Մահ՝ ի Բարիզ Կասբար Մօնթի Հիմնադիր Բօլիթէքնիքական Դպրոցի:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 19

1930 Երեսուն հոգի է բաղկացած Չինական պատգամաւորութիւն մը կ'այցելէ Հայաստան:

ԵՐԵՒՇԱԲԹԻ 20

1922 Հօկի առաջին համագումարը Երևան:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ 21

1831 Մեծ հրդեհ մը կը փճացնէ Հայ Կաթողիկոսներու Ս. Յովհան Ոսկեբերան հիւանդանոցը, Պոլիս:
1885 Ընարութիւն Մակար Կաթողիկոսի:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 22

1934 Ակադեմական վավերով Հայաստան կ'այցելէ:
1568 Ծնունդ՝ Լը Սաժի, հեղինակ ժիլ Պլասի:

ՈՒՐԲԱԹ 23

1935 Հիթլեր կը սաստկացնէ հակակաթողիկ-հրեայց-կոմունիստ պայքարը:

ՇԱԲԱԹ 24

1908 Թուրք Սահմանադրութեան հռչակուիլն:
1935 Օղանաւային Միթինկ Լենինական:

ԿԻՐԱԿԻ 25

1935 Մահ՝ ԼԼճն Տօմինեանի. պետակ. ազգ. գործիչ:
1934 Աւստրիոյ վարչապետ Տօլֆիւս կ'սպաննուի:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 26

1780 Կը վախճանի Հայոց լաւագոյն կաթողիկոսներէն Սիմէոն Երևանցին:
1935 Մոսկուայի մէջ Գ. Միջազգայինի համագումար:

ԵՐԵՒՇԱԲԹԻ 27

1794 Գլխաւորութիւն Ռօպէսըիէոի:
1934 Ֆրանսայի մէջ կը կազմուի Միացեալ ձախատ:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ 28

1920 Հնչ. խումբ մը կարիճներ կը քանդեն Տօրաք-Եէնիճէ-Պօզանթի գծին մեծ կամուրջը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 29

1900 Գահակալութիւն՝ Իտալիոյ վիքթօր Էմմանուէլ Թագաւորին:
1935 Բարիզի մէջ բողոքի ցոյցեր հրամանագիր-օրէնք-ներուն դէմ:

ՈՒՐԲԱԹ 30

1831 Մահ՝ Ժ. Ա. Տաքթալի, Ֆրանսացի քիմիագէտ, Բարիզի մէջ:

ՇԱԲԱԹ 31

1919 Հունգարիոյ մէջ կը տապալի Խորհրդային Իշխանութիւնը:

Աշխարհիս մեջ կարելի չէ երեւակայել անհաս անհաս մը, իւրաքանչիւր ոք իւրայատուկ դաւանաբան ու հաւատք ունի, իրենց դիմեբու այլազանութեան պէս, զանազան ու զարմանազան:

ԶՈՐԱԿԻՆ ՆՆՋՈՂԸ

Զորակին մեզ գեղականաչ, կը կարկաչէ մի գետակ,
Եւ կը կառչէ մոլեգնաբար լոյժ խլիակներ՝ խոտերուն,
Արժաք շողեր, եւ սեզ լեռնէն ալ՝ արեգակ
Շողշողալով՝ վար կը քափէ իր ցոլփերը փրփրուն:

Հոն զինուոր մը երիտասարդ՝ գլուխը մերկ, բերանը բաց,
Թարմ ու կապոյտ կոտեմին վրայ, ջուրին մէջը իր ծոծրակ,
Կը ֆրնանայ, արեգին սակ, խոտին վրայ սարածուած,
Դժգունադէմ, կանաչ խոտերուն մէջ, տեղացող լոյսին սակ:

Շուտանհետ մեզ են ոտներն. կը ֆրնանայ՝ պէս ժպտուն
Մանուկի մը հիւանդագին, զուարթօրէն կ'ըլլայ բուն:
Քու սաք տունչով օրօրէ՛ գայն, ո՛վ բնութիւն, կը մսի:

Անուշաքիւն չունին բոյրեր, այլեւս անոր ռեզերուն,
Ան կը ննջէ, արեւուն սակ, ձեռքը կուրծքին մնայուն,
Նիւնէ խաղաղ, աջ կողին մէջ երկու կարմիր ծակ
ունի:

Թրգմ. Գիմսեղա

Arthur Rimbaud

ԿԻՐԱԿԻ

1

1928 Յրանքօ-Անդլիական նաւային համաձայնութեան
եզրափակում:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

2

1934 Հիթլեր ինքզինքը դահլիճին կողմէ նախագահ-
վարչապետ անուանել կուտայ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

3

1872 Ծնունդ՝ Նորվեգիոյ Հասկոն Է. Թագաւորին:
1934 Ամերիկացի լրագրող Ֆիշըր Հայաստան կ'այցելէ:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

4

1925 Յրանս. դօրագունդերը վերջնականապէս կը պար-
պեն Ռուրի շրջանը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

5

1935 Կ'սկսի գործել Լենինկրաւի մեծ սպանդանոցը:

ՈՒՐԲԱԹ

6

1915 Կեսարիոյ մէջ կը կախուին անուանի 8 Հընչակ-
եաններ, Գր. Մումճեան, Գր. Ղազարոսեան և
իրենց վեց ընկերները:

ՇԱԲԱԹ

7

1909 Հայկ. կոտորածէն վերջ կը կազմուի Կիլիկիոյ
Որբախնամ Կեդր. Յանձնախումբը, խնամելու հա-
մար 6893 որբեր, 3251ը աղջիկ՝ 3642ը՝ մանչ:

ԿԻՐԱԿԻ

8

1635 Սուլթան Սուրատ Դ. 700.000 հողինոց բանա-
կով կ'արչաւէ Պարսից վրայ, կը զրաւէ Երևանը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

9

1934 Միացեալ Նահանգաց նախագահ Ռուզվելթ կը հրամանագրէ ազգայնականացումը արծաթ մետաղի: Միացեալ Նահանգաց մետաղի պահեսար պէտք էր բաղկանար մէկ երրորդը արծաթէ իսկ երկու երրորդը ոսկիէ:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

10

1919 Հիմնադրութիւն Գերման Հանրապետութեան:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

11

1934 Իշխան Սթարհէմպերկ, փոխ վարչապետ Աւրստրիոյ՝ Իտալիա կ'երթայ տեսակցելու Մուսօլինիի հետ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

12

Իրենց խօսակցութեանը մէվ «ինքզինքս գովելու համար չէ որ կ'ըսեմ» ըսողներն են որ ամէնէն աւելի կը գովեն իրենք զիրենք:

ՈՒՐԲԱԹ

13

Գերեզմանատուններէն միայն պարծանք աւընկալելը մզոնելու որոշում տուած ազգերու վայել է:

ՇԱԲԱԹ

14

1864 Երեսփ. ժողովը կ'ընտրէ Ա. Սահմգ. պատ. Երուսաղէմի վանքին համար:

ԿԻՐԱԿԻ

15

1929 Բարիզի մէջ կ'ստեղծուի ծովային վաճառակաւնութեան նախարարութիւն մը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

16

1173 Հոռմկլայի մէջ կը վախճանի Հայոց Հայրապետ Ներսէս Շնորհալին:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

17

1932 Վօն Փափէն կը պահանջէ Գերման գաղթավայրերու ոմանց վերադարձուիլը:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

18

Կինը, գրական բացատրութեամբ, պայծառ այլաբանութիւն մ'է, որքան ալ անթափանցելի պալատի մէջ բնակի:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

19

1934 Հիթլէր գերազոյն իշխանութեանց զուլսը կ'անցնի հանրաքուէով մը 38,279,514 ձայնով ընդդէմ 4,287,804ի:

ՈՒՐԲԱԹ

20

1920 Քէմալական Թուրքիոյ և Հայոց մէջ կ'սկսին կըռուները Սարը Ղամիշի մօտ:

ՇԱԲԱԹ

21

1903 Խրիմեան Հայրիկ կոնդակով մը կը պատուիրէ Սինոդին և թեմի Առաջնորդներուն առանց իր պիտութեան ունէ կալուած չյանձնել Ռուս կառավարութեան:

ԿԻՐԱԿԻ

22

1865 կը վախճանի Հայոց Մատթէոս Կաթողիկոսը:
1920 Օլթի կը գրաւուի Թուրքերէն:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

23

- 1896 Իզմիրլեան Կաթ. Երուսաղէմ կ'աքսորուի:
 1871 Ազգ. ժողովը Ֆրանսա՝ կը հաստատէ ըստացա-
 զիրներու վրայ զրոյմաթուղթ փակցնելու օրէն-
 քը:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

24

- 1572 Բարիզի և նահանգներու մէջ բողոքականներու
 ջարդ:

ԶՈՐԵՒՇԱԲԹԻ

25

- 1871 Բովանդակ Ֆրանսայի մէջ կը լուծուին ազգային
 պահակագունդերը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

26

- 1935 Երկու օրուան մէջ 17 շոգենաւեր Իտալական
 զինուոր ու ռազմանիւթ կ'անցնեն Սուէզէն:

ՈՒՐԲԱԹ

27

- 1928 Պրիան-Քէլլօկ Ուլստ:

ՇԱԲԱԹ

28

- 1846 Ծնունդ՝ Գէորգ Ե. Կաթողիկոսին ի Թիֆլիզ:

ԿԻՐԱԿԻ

29

- 1920 Կատաղի կռիւներ կ'սկսին Հայերու և Թուրքերու
 միջև որոնց կը հրամայէ Բ. Գաբապեքիր:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

30

- 1935 Ֆրանսացի ընկերվարական պարագլուխ մեծ գը-
 րագէտ Հանրի Պարպիւս կը մեռնի:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

31

- 1880 Ծնունդ՝ Հոլանտայի թագուհիին:
 1876 Ապտիւլ Համիտի գահակալութիւնը:
 1922 Հատուցմանց Կոմիտէն կը մերժէ Գերմանիոյ կող-
 մէ Յուլիս 12ին երկարաձգումը՝ պատերազմական
 պարտքերու, բայց անոր կը շնորհէ վճարումնե-
 րու զիւրութիւններ:

Ազգին մեջ սակաւին չեն պակսիր դժբախտաբար
 հրապարակախօսներ որոնք կը շարունակեն կարծել քե
 լիրք, գող, անառակ, անբարոյական, աւանակ Տիտղոսները
 նուիրելով այն հասարակութեան որուն մէկ անդամն ըլ-
 լալու պատիւն ունին՝ իրենց խմբագրական պաշտօնն
 անքերի կատարած կ'ըլլան, իրենց ընդունած դրութեամբ
 չվարուող խմբագիրներէն աւելի ազատախօս կը հանդի-
 սանան, ազգին մեծ ծառայութիւններ մատուցած կ'ըլ-
 լան: Ասոնք հաւատարմ կամ հաւատարմ կը հզօրն քե
 մարտութիւնը հայնոյութեան մէջ կը կայանայ եւ քե
 այն որ օրը քանի մը անգամ լիրք, գող եւ այն պատուաւեան-
 ները չի տար իր ազգին՝ շուտ քե եւ շահաւոր:

Յ. ՊԱՐՈՆԵԱՆ

Հաստատուելու է անխոնջ ջանք՝ ամեն ազգային պատճառներով մեջ ետևանելու և անհրաժեշտ պայմաններ են: Կամք՝ արդի վրայ ամրապինդ մնալու համար, և ջանք՝ անոր վրային իջեցնելու նպատակաւ եղած վարձերը դիմագրաւելու համար:

Յ. ՊԱՐՈՆԵԱՆ

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ 1

1920 Լիբանանի անկախութեան հռչակումը: Երբ ներքին հաճոյք մը կ'զգաս քու ընկերքը սը-խալի մը մէջ գտնելով, դուն անկէ աւելի լաւ չես: ՇԹԱԼ

ՀԻՆԳՇԱԲԹԻ 2

1930 Յրանս. երկու օդանաւորներ Գօսթ և Պէլլօնթ Ատլանտեանի վրայէն կը թռչին սոսաջին անգամ Արևելքէն Արևմուտք:

ՈՒՐԲԱԹ 3

1881 Էտիսքըն իր գիւտերը կը ցուցադրէ Բարիդ: Չարը ածուխի պէս է, կը սեցնէ եթէ չ'այրէ դրեղ:

ՇԱԲԱԹ 4

1906 Ռուս-ձարոն պատերազմի վերջ:

ԿԻՐԱԿԻ 5

1935 Ուալ-Ուալի գէպըին տոթիւ Իրաւարար Յ.խոռմօրը վճիռ կուտայ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 6

1934 Աշխատանքի բանակէն 60.000 հոգի կը տողանցեն Հիթլէրի առջև և կ'ուխտեն հաւատարմութիւն:

ԵՐԵՒՇԱԲԹԻ 7

Պէտք է արժանանալ գովեստներու և խոյս տալ անկէ: ՅէՆԸԼՕՆ

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ 8

1893 Մարգուանի հերոսամարտը: 1926 Գերմանիոյ մուտքը Ազգերու Դաշնակցութեան մէջ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 9

1936 Սուրիոյ Անկախութեան Դաշինքին ստորագրուելին ի Բարիդ:

ՈՒՐԲԱԹ 10

1807 Ամերիկ. Միաց. Նահ. մէջ ծով կ'իջեցուի Ֆուլտօնի [Շոգենաւի հնարիչ] շինած Գլէրմօն շոգենաւը:

ՇԱԲԱԹ 11

1935 Լենինկրատէն վլատիվոսդոկ հասան Խորհր. երկու նաւեր, ձեղքելով Բեռոային սառ. ծովերը:

ԿԻՐԱԿԻ 12

Խաչվերաց

1935 Քարիթէն Թոռէ Ալպերուն վրայէն կը թռի Մօթօ-սաւառոնակով մը [25 ձիու ուժով օժանդակ մօթէօր մը]:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

13

Մեռելոց

- 1909 Իզմիրլեան՝ Կաթողիկոս Կ'օժուրի:
1922 Իզմիրի մեծ հրդեհը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

14

- 1374 Սիսի Սուրբ Սոֆիա տաճարին մէջ Լևոն Ե. Թափաւոր Կ'օժուրի:
1934 Ս. Խ. Հ. Մ. ը Ազգերու Դաշն. մէջ Կ'ընդունուի:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

15

- 1830 Լիվիբրուլէն Մանչեսթր կը մեկնի առաջին կառաւարը քաշուած վայրաշարժէ մը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

16

- 1935 Հակապատերազմական միջազգային մեծ ցոյցի միթիւնկ՝ Պրիւսէլի մէջ:

ՈՒՐԲԱԹ

17

- 1926 Թուարի մէջ՝ Պրիւսիա-Շեթրէզման տեսակցութիւն:
1935 Անգլ. նաւատորմիդը Միջերկրական կ'իջնէ:

ՇԱԲԱԹ

18

- 1889 Պաշտօնական բացում Արմաշի դպրեվանքին:
1934 Խր. Ռուսիա կ'անդամակցի Ազգերու Դաշնակցութեան:

ԿԻՐԱԿԻ

19

- 1920 Ռուս Կարմիր բանակի մասեր կը գրաւեն Հայկական հողերը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

20

- 1934 Յեզափոխական ծաւալուն շարժում մը որուն կը մասնակցէին ընկերվարականներ, երևան կ'ելլէ Սպանիա:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

21

- 1926 Շեթրէզման ճառ մը կը խօսի, որով կը պահանջէ Հրոհնոսի շրջանի պարպումը և Սարի վերադարձուիլն Գերմանիոյ:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

22

- 1934 Բովանդակ Սպանիոյ մէջ ահազանգը կը հրամայուի:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

23

- 1935 Եթովպիա կ'ընդունի Հինգերու առաջարկը:
1935 Իտալիա կ'սպառնայ Եգիպտոսի:

ՈՒՐԲԱԹ

24

- 1923 Գերմանիա պաշտօնապէս կը դադրեցնէ իր կըրաւորական դիմադրութիւնը:

ՇԱԲԱԹ

25

- 1864 Լոնտոնի մէջ, բանուոր դասակարգի միջազգ. անդրանիկ հաւաքոյթը, որ տեւեց մինչև Սեպտեմբեր 29:

ԿԻՐԱԿԻ

26

- 1931 Պատերազմը կանխելու մասին միջոցներու որդեգրումը Ազգերու Դաշնակցութեան ժողովին կողմէ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 27

1799 Մահ՝ Դուկաս Ա. Կարնեցի կաթողիկոսին:
1931 ՊՊ. Լավալ և Պրիան Պետլին կը մեկնին:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 28

1368 Հայ պատգամաւորութիւն մը Պետրոս Ա. Կիպ-
րոսի Թագաւորին կ'առաջարկէ Կիլիկիոյ Թագը:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ 29

1929 Մահ՝ բանաստեղծ Յովհ. Յովհաննէսեանի:
1931 Ա. Դ. կը յանձնարարէ սպառազինումի դադար:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 30

1926 Գերման պատուիրակութեան այցը Հայաստան:

Որքան բժիշկ այնքան հիւանդութիւն— Ժամա-
նակաւ այսօր քիչ քիչ և և հիւանդութեանց քիւն
այսօր մեծ չէր: Շաբաթի հիւանդութիւնը ծանօթ է ար-
դէն. քիչ ասեմէն խահուէի հիւանդութիւն մ'ալ պիտի ու-
նենանք և բժիշկները երթալով խահուէի, շաբաթի վա-
նառակահանութեամբ պիտի զբաղին: Աստուած կազմի հի-
ւանդութեան պահէ զմեզ: Այս օրերս յօնքի բժիշկ մ'ալ
եղեւան ելեր է կ'ըսեն: Այս յուրը առնելուս պէս՝ ես
խիչ յօնքերուս վրայ անհանգստութիւն մը զգալ սկսայ.
որովհետեւ այս բժիշկներուն ծանուցմանց եղանակը մար-
դը եղեւակայական հիւանդ կ'ընէ:

Յ. ՊԱՐՈՆԵԱՆ

Ի նպաստ այլոց աշխատութիւն.— Այս գիտու-
թիւնը քեւե հին՝ բայց շատ ուսուցչաց անծանօթ ըլլալով,
պզտիկ բացատրութիւն մը կարեւոր է: Անով՝ մարդս
ուրիշներու օգտին համար միայն կ'աշխատի եւ իր շահուն
համար աշխատող մարդերէն աւելի կը շահի: Այս գի-
տութեան անձնուիրութիւն անուրը կուտան ոմանք:

Յ. ՊԱՐՈՆԵԱՆ

ՈՒՐԲԱԹ 1

1806 Գերմանիան վերջնագիր կուտայ Նաբոլէօնին, ո-
րուն մերժումն պատճառ կը դառնայ պատերազմի:
1934 Լոնտոնի մէջ կը կազմուի ձախակողմեան նոր
կուսակցութիւն մը:

ՇԱԲԱԹ 2

1935 Իտալական զօրքեր՝ 20,000 հոգի՝ կը խուժեն Ե-
թովպիոյ հողէն ներս, հրետանիի և օդանաւի
բազան կրակ մը տեղադրով:
1924 Ժընէւի մէջ միաձայնութեամբ կ'ընդունուի ի-
րաւարարութեան սկզբունքները պետութեանց
միջև:

ԿԻՐԱԿԻ 3

1918 Գահակալութիւն՝ Պուլկարիոյ Պօրխ Գ. Թագ.ի:
1895 Հայկ. կոտորած Ա.ք Հիսար:
1935 Եթովպիոյ մէջ կ'սկսին թշնամութիւնները:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 4

1935 Իտալացիք չարաչար կը ումբակոծեն օղէն Հապէշ ղիրքերը, Ատիկրատ քաղաքը կ'իյնայ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 5

1918 Եւրոպայի Կեդրոնական պետութիւնները զինապազար խնդրեցին 14 Կէտերուն հիման վրայ:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 6

1935 Մահ՝ Երևանի մէջ, մեր մանկական զրականութեան վարպետներէն Աթաբեկ Խնկոյեան:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 7

1003 Վախճան Նարեկի հեղինակ Գրիգոր Նարեկացի:

ՈՒՐԲԱԹ 8

1919 Զօրավար Կուրօ կը կարգուի Բարձր Գոմիսէր:
1895 Հայկական կոտորած՝ Տրապիզոն:

ՇԱԲԱԹ 9

1917 Գահակալու թիւն Եգիպտոսի Ֆուատ Ա. թագ.ի:

ԿԻՐԱԿԻ 10

1923 Գիւղացիական Ա. Միջազգային համազումար՝ Մոսկուայի մէջ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 11 Գիւտ Նշխարաց

1933 Գերմանիոյ վերազինման դէմ Անգլիա, Ֆրանսա և Իտալիա ժընէւի մէջ կը համաձայնին:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 12

1926 Պ. Բօնսօ կը նշանակուի Բարձր Գոմիսէր:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 13

1933 Կոմս Տը Մարթէլ կը նշանակուի Բարձր Գոմիսէր Սիւրիոյ և Լիբանանի:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 14

1933 Գերմանիա Զինաթափութեան Խ.Ժողովէն կը քաշուի:

ՈՒՐԲԱԹ 15

1895 Հայկական կոտորած Հաճըն:
Իր կիրքերուն վրայ չ'իշխողը, անոր ամօթը կը կրէ իր ձեռքին մէջ:

ՇԱԲԱԹ 16

1925 Լոքաւոյի համաձայնագրութիւնը կ'ստորագրուի Ֆրանսայի և Գերմանիոյ միջև:

ԿԻՐԱԿԻ 17

1859 Գէորգ Դ. Կաթողիկոս, տակաւին եպիսկոպոս՝ կ'ընտրուի Պոլսոյ Պատրիարք:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 18

1934 Աղեքսանդր Ա. Թագաւորին յուզարկաւորութիւնը սեղի կ'ունենայ Պելկրատի մէջ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 19

1812 Նաբոլէօն Մոսկուայէն կը հեռանայ և կ'սկսի իր կործանարար և մահառիթ նահանջը:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 20

1920 Ֆրանսացի զրաքէա Հանրի Պարպլես Հայաստան կ'այցելէ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 21

1935 Մահ՝ Կոմիտաս վարդապետի, Բարիդ:

ՈՒՐԲԱԹ 22

1797 Բարիդ՝ օղապարիկով բարձրանալու առաջին փորձեր Բիլադը սը Բօլիէի և ա'Սրանտի կողմէ:

ՇԱԲԱԹ 23

1797 Բարիդ՝ Ժ. Կարնըրէն օղապարիկով 1200 մեթր կը բարձրանայ և կ'իջնէ անկարգելով:

ԿԻՐԱԿԻ 24

1641 Վէսթֆալի դաշնագիրները վերջ կը դնեն Եւրոպայի մէջ եռանամեայ պատերազմին:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 25

1928 Ֆրանս. Կօմոն առաջին խօսուեն Փիլմը կը ցուցադրէ հանրութեան:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 26

1923 Ֆրանսան կ'ընդունի, Անգլիոյ փափաքին ընդառաջելով, քննիչ Յանձնախումբի մը կազմութիւնը կարգ մը վերապահումներով:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 27

1922 Երևանի մէջ կը բացուի Միասնիկեանի յիշատակին նուիրուած զրադարանը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 28

1922 Իտալիոյ մէջ Մուսօլինի իշխանութիւնը ձեռք կ'առնէ:

ՈՒՐԲԱԹ 29

1923 Հիմնադրութիւն Թուրք Հանրապետութեան:

ՇԱԲԱԹ 30

Հաւազոյն է մինակ ըլլալ քան թէ ընկերանալ չարի մը հետ:

ԿԻՐԱԿԻ 31

1825 Մահ՝ Ֆրունզէի, Խ. Ս. Հ. Մ.ի զինուորական կուսիսար:

ՆՈՅՆՄԲԵՐ	1937	ՆՈՅՆՄԲԵՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	1	
1908 Էջմիածին գումարուած Ազգ. համագումարը Կաթողիկոս Կ'ընտրէ Մատթէոս Արք. Իզմիրլեան:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	2	
1930 Եթովպիոյ Նէկուս Թաֆարիսի Կայսերական պըսակազրութիւնը:		
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ	3	
1920 Հայկ. Կառավարութիւնը կը հեռագրէ Էնկիւրի՝ զինադադարի և հաշտութեան բանակցութեանց ձեռնարկելու իր պատրաստակամութիւնը:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	4	
1925 Հայաստանի Պրոլէտ գրողներուն Ա. համագումարը Երևան:		
ՈՒՐԲԱԹ	5	
1920 Հաշտութեան առաջարկը կը յանձնուի Թուրք հրամատարութեան:		
ՇԱԲԱԹ	6	
1930 Աֆղանիստանի Նատիր Խանը իշխանութիւնը կ'ստանձնէ:		
ԿԻՐԱԿԻ	7	
1920 Ա. զինադադարը կը կնքուի Թուրքիոյ հետ:		

ՆՈՅՆՄԲԵՐ	1937	ՆՈՅՆՄԲԵՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	8	
1895 Հայկական շարդեր՝ Էկին:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	9	
1815 Ձերբակալում Մարաշախա Նէյի՝ Պէսսոնիս զըղեակին մէջ:		
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ	10	
1810 Օծում՝ Հայոց Եփրեմ Կաթողիկոսի:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	11	
1931 Ծրանս. Հանր. Նախն. Ժօրժ Քլէմանսոյի մէկ արձանին բացումը Շանդէլիզէի մէջ, Բարիզ:		
ՈՒՐԲԱԹ	12	
1920 Թուրքերը կը գրաւեն Ալիւնի կայարանը ու Իկատիրը: Հայ զօրքը կը քաշուի դէպի Արաքս:		
ՇԱԲԱԹ	13	
1918 Խ. Ռ. չեղեալ կը նկատէ Պրէսիլիթովսքի դաշնագիրը:		
ԿԻՐԱԿԻ	14	
565 Հայերը Վարդան Բ. Մամիկոնեանի ատեն Յունաց Յուստիանոս Կայսրէն օգնութիւն խնդրեցին Պարսից դէմ կռուելու:		

ՆՈՅԵՄԲԵՐ	1937	ՆՈՅԵՄԲԵՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	15	
1920 Ժընէւի մէջ կը բացուի Ա. Դ. առաջին ժողովը:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	16	
1922 Հայաստանի Գիւղաանտեսական առաջին համագումարը:		
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ	17	
1920 Հայ Պօլշէվիքները կը կազմեն «Խորհրդային Հայաստանի Ռազմա-Յեղափոխական Կոմիտէ» անուանով մարմին մը:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	18	
1935 Իտալիոյ դէմ պատժարկութեանց գործադրութեան սկիզբը:		
ՈՒՐԲԱԹ	19	
1792 Ֆրանսայի Ազգ. ժողովն հրամանագրով պարտաւորութիւն կը դնէր Ֆրնս. կառավ. օգնել բոլոր օտար հայրենասէրներու Յեղափոխութեան:		
ՇԱԲԱԹ	20	
1929 Բարիզի մէջ կը բացուի Ֆրանքո-Գերման խորհրդաժողովը Սարի մասին:		
ԿԻՐԱԿԻ	21	
1923 Հայ Կինոյի բաժնետիրական ընկերութեան կազմութիւնը՝ Երևան:		

ՆՈՅԵՄԲԵՐ	1937	ՆՈՅԵՄԲԵՐ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ	22	
1933 Զինաթափութեան Յ. Խուժըին երկարաձողմը:		
ԵՐԵՔՇԱԲԹԻ	23	
1918 Թուրքերը կը պարպին Աղեքսանդրապոլը:		
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ	24	
1929 Մահ՝ Ժօրժ Քլէմանսոյի Ֆրանսայի վարչապետ ընդհ. պատերազմի շրջանին:		
ՀԻՆԳՇԱԲԹԻ	25	
1920 Նախագահ Ուիլսըն կը գծէ Հայաստանի սահմանները:		
ՈՒՐԲԱԹ	26	
Ապրիլու համար հաւատարմ աւելի կարեոր է քան զիսնալը:		
ՇԱԲԱԹ	27	
1922 Պետ. Դիւանադպիր Կիւնօ նոր երկարաձողմը կը խնդրէ Գերմանիոյ պարտքերուն համար:		
ԿԻՐԱԿԻ	28	
1920 Պօլշէվիքեան 11րդ. բանակի 6-7 հազար զինուորներ 12 թնթանօթներով երեք ուղղութեամբ կը խուժեն Հայաստանէն ներս: Ժողովրդային խանդավառ ցոյցերու մէջ, որ զանոնք փերկարարներ կը նկատէր:		

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

29

1923 Հատուցմանց Կօմիտէն 2 քննիչ Յ. Խուճբերու կազմութիւնը կը վճռէ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

30

1927 Ապահովութեան և Իրաւարարութեան Կօմիտէի հիմնադրութիւնը:

Բանաստեղծք ոմանք Գարունը կը տեսնեն իրենց փոքրիկ գրասենեակին մէջ, ոմանք կը տեսնեն զայն հոգւոյ անմահութեան մէջ, ոմանք իրենց սիրուհւոյն վարդազեղ շքանցը վրայ, ոմանք մարմնոյ անմահութեան մէջ, ոմանք անմեղ կուսին (եւ մեղաւոր կոյս չըլլար) խարտաւազներուն մէջ, ոմանք օղիի գաւաթին մէջ, ոմանք գրական իմաստասիրութեան մէջ. եւ այս բանաստեղծներն իրաւունք կուտան ինձ հաւատարմութիւն թէ իրենք ալ տեսած չունին բուն եւ հեմարիտ գարունը որ տեղ մը կը գտնուի եւ ո՛չ երկու տեղ: Եւ արդարեւ գարունն իր վա կը կը կոտրէ եքէ օղիի գաւաթէն մեկնի եւ անմեղ կուսին շքանցը հպի եւ յետոյ անկէ ելլելով չգիտեմ ո՛ր պարունին սիրուհւոյն մազերուն մէջ մտնէ, եւ այսպէս նամբողութիւն ընէ ամեն տեղ հանդիպելով:

Յ. ՊԱՐՈՆԵԱՆ

Կը պախարակենք եկեղեցին՝ երբ խորամանկութեամբ քրճուի, կ'արհամարենք հոգեւորը՝ երբ աշխարհական իրերու համար հոգի տայ, բայց ամենուրեք կը պատուենք խոհուն մարդը:

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

1

1910 Բորթուկալի Հանրապետութեան հռչակումն:
1934 Կիրով կ'սպաննուի Լենինկրատի մէջ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

2

1925 Պ. Տը Ժուլընէլ կը կարգուի Բարձր Գօմիտէր:
1925 Լոքառնոյի գաշինքին ստորագրուելը:

ՈՒՐԲԱԹ

3

1920 Կ'ստորագրուի Աղեքսանդրապոլի գաշնագիրը. անով Հայ կառավարութիւնը կը վաւերացնէր թէ չՕսմ. Սահմանին մէջ Հայ մեծամասնութիւն կազմող որեւէ հողամաս չկայ:

ՇԱԲԱԹ

4

Թաղէտս եւ Բարթողմէտս

1934 Հիթլէրի նախկին գործակից և իրմէ սպաննուած Կ. Էրնէսթի, գաղտնի կտակին հրատարակութիւնը, ուր յիշեալը կ'ըսէ թէ ինքն էր որ հրդեհած էր Ռայխսթակը:

ԿԻՐԱԿԻ

5

1934 Ուալ-Ուալի արվւնոտ գէպը Իտալո-Հայէջ զօրքերուն միջև:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

6

1934 Սպաննութիւն՝ Ռուս պետական բարձրաստիճան պաշտօնեայ Գիրովի:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

7

1815 Մարաջախտ նէյ մահուան կը զատապարտուի և կը զնդակահարուի Ֆրանսա:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

8

1922 Լոնտոնի Խորհրդագաժողովը երեք օրուան բանակցութիւններէ վերջ առանց արգիւնք մը տալու կը յետաձգուի Ֆր. կառավարութեան կողմէ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

9

1929 Հայաստանի գրողներու հանդիսաւոր նիստ, Երևան:

ՈՒՐԲԱԹ

10

1931 Թոշող միջատներու նկարը հանող՝ մեքենայ մը հնարուած է Բրոֆ. Մանեսնի կողմէ:

ՇԱԲԱԹ

11

1927 Չինաստանի Բանթոնի մէջ ապստամբութիւն և Խորհրդ. իշխանութեան հաստատում:

ԿԻՐԱԿԻ

12

Բրկնդ. Ս. Յակոբայ

1925 Չինաթափութեան Յանձնախումբին նախապատրաստական Սահմանադրութիւնը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

13

1929 Մարաջախտ Զօչի Հայրենի տունը Թարպի մէջ, կը դասաւորուի իբր պատմ. յիշատակարան մը:

ԵՐԵՒՇԱԲԹԻ

14

1920 Երևան՝ կ'սկսի հրատարակուիլ «Քօմիւնիստ» թերթը Հայերէն և Ռուսերէն:

ՉՈՐԵՒՇԱԲԹԻ

15

1840 Նաբոլէօնի աճիւններուն վերադարձը, որ կը տեղաւորուի էնվալիտի մէջ

ՀԻՆԳՇԱԲԹԻ

16

1770 Ծնունդ՝ Պեթովէնի:

ՈՒՐԲԱԹ

17

1920 Լուսաւորութեան ժող. Կոմիսարիատի կազմակերպութիւնը և բացում Երևանի Պետ. Համալսարանի:

ՇԱԲԱԹ

18

1935 Սըր Սամուէլ Հօր կը հրատարի:

ԿԻՐԱԿԻ

19

1934 Խ. Ս. Հ. Մ. մետաղադրձարանները զերակատարելով պլանը՝ արտադրած են 10 միլիոն թոն ձուլածոյ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 20

1920 Յեղկոմը Ներման. Դեկրետ կը հրատարակէ նախախորհրդային դատապարտեալներուն համար:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 21

Այլոց բարիք ընելն ինքնիրեն համար ընել է:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 22

1934 Բարիգեան շրջանի 500,000 հակաֆաշիստներ կառավարութենէն կը պահանջեն ֆաշիստներու դիւնաթափումն:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 23

1929 Թիֆլիզ՝ յանկարծամահ կ'ըլլայ Միքայէլ Բաբաջանեան, Ֆրանսայի Հօկի Նախագահ:

ՈՒՐԲԱԹ 24

Կարծիքները գամերու կը նմանին որքան զարնես վրան այնքան խորը կը մխրճուին:

ՇԱԲԱԹ 25

1909 Իզմիրլեան կաթ. կոնդակով մը կը յանձնարարէ Աշխարհաբարի գործածութիւնը:

ԿԻՐԱԿԻ 26

1934 Ֆրանսացի օդակնաց Տէյսթ ժամը 504 քլմդ. կը թռի՝ կտրելով Համաշխարհային չափանիշը:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 27 Պօղոսի և Պետրոսի

1870 Անձնատուութիւն Բարիզի՝ Գերման բանակի կողմէ ամիս մը ոմբակոծուելէ յետոյ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ 28

1920 Յեղափ. Կոմիտէն հրամանագրով մը կը պետականացնէ հողը, հողագուրկ և սակաւահող զիւղացիներուն հող ապահովելու համար:

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 29

1926 Հաշտութեան և իրաւարարութեան դաշնազրուութիւնը կ'ստորագրուի Իտալիոյ և Գերմանիոյ միջև:

ՀԻՆԳՇԱԲԹԻ 30

1923 Անդրանիկ Պրոլէտ Բանաստեղծ Յակոբ Յակոբեանի 30ամեակը կը տօնուի Երևան:

ՈՒՐԲԱԹ 31

Համը մնացող լեզուն երբեք չի մեղանչեր:

Հրապարակախօս մը պարտաւոր է, ըս մեզ, իր կարծեաց հետ այնպէս վարուիլ՝ ինչպէս իր դրամին հետ, այսինքն՝ սնտսագիտական սկզբանց համաձայն, որպէս զի չսնանկանայ բարոյապէս:

ԱՄԷՆՈՒՆ ՆՈՐ-ՏԱՐԵՑՈՅՑԸ

Բ. Մ Ա Ս



ՖՐԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ԲԱՐՋՐ ԳՕՄԻՍԷՐՈՒԹԻՒՆ

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՍՈՒՐԻՈՅ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ
ՖՐԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԲԱՐՋՐ ԳՕՄԻՍԷՐ
Ն. Վ. ԿՈՄՍ Տ. ՏԸ ՄԱՐԹԷԼ
ՖՐԱՆՍԱՅԻ ԴԵՍՊՈՆ

Ընդհանուր Բարձուղար Եւ Փոխ. Բարձր Գովիսերի
Պ. ՄԷՅՐԻԷ

Զինուորական խորհուրդ.

Տեղակալ-Գնդապետ՝ ՊԱՌՈՆ,
Հարիւրապետ ՖՐԱՆՍՈՒԱ ՏԸԺՈՒ
Տեղակալ ՏԸՎԱԹՐԸ

Քաղաքային խորհուրդ Պ. ԱՆՏՐԷ ԿՐՕՍՏԵ

Դիւանագիտական խորհուրդ
Պ. ԼՈՒԻ ԲԷՅՅԷՐ

Հարիւրապետ ՏԸ ԼԱՊՊԱՐԻԷՐ

ՍՈՒՐԻՈՅ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ
ՖՐԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԲԱՐՋՐ ԳՕՄԻՍԱՐՆԵՐ ԵՂԱԾ ԵՆ՝

Պ. ՃՕՐՃ ԲԻԲՕ	9	Ապրիլ 1918
ԶՕՐԱՎԱՐ ԿՈՒՐՕ	8	Հոկտ. 1919
« ՎԷՅԿԱՆ	9	Մայիս 1923
« ՄԱՐԱՅ	2	Յունվ. 1925
Պ. ՀԱՆՐԻ ՏԸ ԺՈՒՆԸՆԷԼ	2	Դեկտ. 1925
Պ. ՀԱՆՐԻ ԲՕՆՍՕ	12	Հոկտեմ. 1926
Պ. ԿՈՄՍ ՄԱՐԹԷԼ	12	« 1933

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԻՒՆ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Ն. Վ. ԷՄԻԼ ՊԷՅԷՏՏԷ

Նախագահ Լիբանանի Հանրապետութեան

Պ. ՃՕՐՃ ՀԱՅՄԱՐԻ.- Նախագահական գրասենեակի պէս:
ՏՕԲԹ. ԷՅՈՒՊ ԹԱՊԷԹ.- Պեսական Ընդհ. Քարտուղար:
Պ. ՖԱՅԷՒՔ ՇԷՀԱՊ.- Պես. Քարտուղարի գրասենեակի պէս:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ

Նախագահ Ն. Վ. ԷՄԻՐ ԽԱԼԷՏ ՇԷՀԱՊ
Փոխ-Նախագահ Ն. Վ. ՆԷՃԻՊ ՕՍԷՅՐԱՆ
Քարտուղարներ Պ. ՀԻՔՄԷԹ ՃԱՄՊԼԱԹ
 Պ. ՀԱՄԻՏ ՖՐԱՆՃԻԷ

Երեսփոխանական ժողովը կը բաղկանայ 18
ընտրուած՝ եւ 7 նշանակովի երեսփոխաններէ:

ԸՆՏՐՈՒԱԾ ԵՐԵՍՓՈՒՆԱՆՆԵՐ

Պէյրուսէն. ՊՊ. Վահրամ Լէյլեկեան, Էյուպ Թա-
պէր, Խայրէսսին Ահսապ:

Լեռնա-Լիբանանէն. ՊՊ. Ֆարիս Խազէն, Հիմէք
ձամպլաք, Իպրահիմ Մուսգեր, Քամիլ Շամուն, Միշէլ
Զաֆուր:

Պէջրայէն. ՊՊ. Իլիաս Սֆաֆ, Մուհամմէս Ամին
Քազուն, Սապրի Համասէ:

Հիւսիսային Լիբանանէն. ՊՊ. Ամին Մուխսսամ,
Մուհամմէս Ապս Բեզաֆ, Նիֆուա Ղօզն, Նեմիպ Տահեր,
Համիս Ֆրաննիյէ:

Հարաւային Լիբանանէն. ՊՊ. Ֆասլ-Էլ-Ֆասլ, Նե-
միպ Օսէյրան:



Նշանակովի երեսփոխաններ. ՊՊ. Բեքրօ Թրաս, Պը-
շարա Էլ Խուրի, Էմիր Խալիլ Պէլլամա, Իպրահիմ Հայ-
սար, Էմիր Մանիս Արսլան, Էմիր Խալիս Եհեսապ, Կապ-
րիէլ Խապպազ:

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՆԿԱՐՆԵՐ

1936 Նոյմ. 15ին ստորագրուեցաւ Լիբանանի ան-
կախութիւնը երաշխաւորող՝ Ֆրանքօ-Լիբանանեան
բարեկամական 25 ամեայ դաշինքը, որուն համար մեր
այս երկրորդ հայրենիքը դարեր շարունակ տառապե-
ցաւ: Վերջապէս ասպետական Ֆրանսան որ յանձն ա-
ռած է Արևելեան փոքր պզգորր քայլ առ քայլ առաջ-
նորդել գէպի Պետական հասունութիւն, գնահատելով
Լիբանանի ժողովուրդին այդ հասունութեան ուղղու-
թեամբ ձեռք բերած փորձառութիւնը արժանի կը տես-
նէ այս երկրին հետ բարեկամական սերտ կապերով
միանայ անոր անկախութիւնն ամուր հիմերու վրայ
գնելէ ու երաշխաւորելէ վերջ:

Սոյն նկարը կը ներկայացնէ Լիբանանի Անկախու-
թիւնը բանակցող պատուիրակները՝ Ֆրանսական կա-
ռավարութեան ներկայացուցիչներուն հետ, Ն. Վ. Կոմս
ար Մարթէլի կողմէ արուած ճաշկերոյթէ մը յետոյ:

Իսկ մենք, հայերս մեր ժողովուրդին հանդէպ յայտ-
նուած վստահութեան մը բարձր ասպարոյցը կը տես-
նենք՝ անոր համար որ Լիբանանի հայութեան ազգըն-
տիր անդրանիկ երեսփոխան Տ. Վահրամ Լէյլեկեան
այդ պատուիրակութեան մէջ կը ներկայացնէ Հայ ժո-
ղովուրդը:



ՆԿԱՐ Ա.

Կեղրոնը՝ Ն. Վ. Բարձր Գումրու Կոմս Տ. Տը Մարքի:

Զախեն-աջ. Ա. շարք.

ՊՊ. Մեյրիե, Տֆր. Էյուպ Թապէք, Հանրապետութեան Նախագահ Ն. Վ. Էմիլ Էսսէ. (բարձր Գումրուին քոյը) Էմիլ Խալէ Շեհապ՝ Բարլամենքի Նախագահ, Պրարա Պեյ Էլ-Խուրի, Նենիպ Օսէրան:

Զախեն աջ. Բ. շարք.

Պ. Պ. Հարիրապէս Թեգէ, Վահրամ Լէյլեկեան, Հիմէք Ճամպար, Բիեքեր, ՄուՀամմէս Ապսիլ Բագաֆ, Կապրիկ Խապպագ (Տե Է Տնօրէն *l'Orient* քերքի) Բեքրո Թրաս, ԼաՖօն, Կոմս Օսրորօկ, Տեղակալ Տը Վաքր:

ՆԿԱՐ Բ.

ԼԻԲԱՆԱՆՑԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Ա. շարք.

ՊՊ. Շէյխ Պրարա Էլ-Խուրի, Էմիլ Խալէ Շեհապ, Հ. Նախագահ Ն. Վ. Էմիլ Էսսէ. Տֆր. Էյուպ Թապէք, Բեքրո Թրաս, Նենիպ Օսէրան:

Բ. շարք. —

ՊՊ. Վահրամ Լէյլեկեան, Կապրիկ Խապպագ, Հիմէք Ճամպար, ՄուՀամմէս Ապսիլ Բագաֆ:




Ն. Վ. ԷՄԻՐ ԽԱԼԷՏ ՇԷՀԱՊ

ԵՐԵՍՓՈՒՆԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳՈՋ

S. E. EMIR KHALLED CHEMAB

PRÉSIDENT DE LA CHAMBRE DES DÉPUTÉS



Ն. Վ. ՏՕՔԹ. ԷՅՈՒՊ ԹԱՄԷԹ
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

S. E. DOCTEUR EYOUB TABET
Secrétaire Général d'Etat

Տօքթ. Էյուպ Թապէթ ծնած է Պհամսուն, իր ուսումը կը քաղէ Պէյրուսի Ամերիկեան Համալսարանէն:

Պատերազմէն առաջ անիկա կարգ մը ուսումնասիրական համբողջութիւններ կատարած է Ֆրանսա եւ Ամերիկա, ուր անիկա նշանաւոր կը հանդիսանայ Արեւելեան դիւանագիտութեան մէջ իր ունեցած կարողութեամբ եւ հմտութեամբ:

Ներհուն միտք, վճռական կամք. անուանո եղաւ 1928-ին Լիբանանի ներքին գործոց նախարար, այդ ժամանակ ան ցոյց տուած է հոգեկան կորով եւ անխնայ գործունէութիւն: Իր Պեսական Քարտուղար անո սնունդը բնդհանուր ցնծութեամբ կ'ողջունուի:



ՏԻՍՐ ՎԱՀՐԱՄ ԼԵՅԼԷԿԵԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՅ ԵՐԵՍՓՈՒՅԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ.

M. VAHRAM BEYBEKIAN

Premier Député Arménien de la République Libanaise

Ծն. Այնթապ 1889ին: 1905-ին ժողովուրդային Այնթապի «Աղեւական» դպրոցէն. 1909-ին՝ Կ. Փ. Ամերիկեան գոյէնէ:

1914-ին ժողովուրդային Պոլսոյ պետական իրաւաբանական համալսարանէն: Պատերազմին կ'առնուի զինուորական վարժարանը Պոլիս եւ Հօլթայ: Այնթապի հերոսական զոյամարտին հոն զսնուելով կը վարէ ժամանակ մը Ֆրանսո-Հայ յարաբերութիւնները: Ապա կ'անցնի Պէյրուս ուր կը մնայ ցարդ: Իբր Հայ երեսփոխան բախտաւորութիւնը կ'ունենայ Լիբանանի Անկախութիւնը բանակցող Պատուիրակույեան մասնակցելով ստորագրելու Ֆրանսո-Լիբանանեան դաշնագիրը:



Ն. Ս. ՕՇՈՒԹԻՒՆ Տ. Տ. ԽՈՐԷՆ Ա. ՄՈՒՐԱՏԲԷԿԵԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Sa Sainteté
KHOREN I. CATHOLICOS de tout les Arméniens



Ն. Ս. ՕՇՈՒԹԻՒՆ Տ. Տ. ՍԱՀԱԿ Բ. ԽԱՊԱՅԵԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵՇԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ

Sa Sainteté SAHAG II KHABAYIAN
Catholicos des Arméniens de Cilicie

206 ԱՌ

ՎԵՀԱՓԱՌ ՍԱՀԱԿ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

(Ի ՏՕՆԻՆ ՍԱՀԱԿԱՅ ՊԱՐՅԵԻԻ)

Սուրբ Կրօնի եւ դպրութեան երկեկն Հայկեան լոշտապայծառ,
Այսօր պարզէ զիր ծիածան ծածանագեղ, հրաւաւաս.
Անդ շողողայ վերտառութիւն Հայկեան տառիւք փառափարփառ
«Մեծապարզեւ Սահակ Պարբեւ» անունն անմահ յաշեւմաբար:

Անեղակոյս լեռիք հալին հեղեհասան դաշուց 'ի սպառ,
Վեհապաշկառ, դար փառալոյս գայ 'ի հանդես, Հայ Ոսկեղար,
Պանծայ Պարբեւն լուսամարմին, Մեծն Սահակ գայ վեհաբար,
Վեհամբարձեալ ըզՍուրբ Մասեան գլխուսւածաշունչն 'ի հալ
բարբառ:

Հրաւափառ երգէ կրօն եւ Հայ լեզու շարժէ բուրվառ,
Ծաւալանայ շուրջն Աստուծոյ բուրմամբ անոյշ, հոգեպարար,
Յրնծայ Տունն Հայաստանեայց եւ դպրութիւնն ոսկեբարբառ,
Հաննարն Հայկեան պարզէ զորօշ յաղբաւածան եւ վեհասառ:

Ահա հանդեսն շարժանկար կենդանանայ աս, արդարեւ,
Կեաց կենդանի աս 'ի յարոն երկրորդ մեծ Սահակ Պարբեւ,
Եւ՛ համանուն, եւ՛ համարիւն, եւ՛ համապարզեւ,
Եւ բարգմանչօք, հրեւեակօք, նոյն, Սրբեւամ եւ լուսաբեւ:

Կրօնի Հայոց եւ Դպրութեան երկնի աստղերք ո՛վ հաշք գուգեակ,
Միերդ յերկնի լուսոյ կայան, միերդ յերկրի՝ Պարբեւք Սահակ,
Ո՛վ Հայրապետք մեծակրօն, ոսկեբարբառ, վեհավասակ,
Կեցչիք յաւեօք անմահ եւ պաշտեացէ զձեզ ժամանակ:


Գ. Ս. ԳԱԻԻԹԵԱՆ



ՇՆՈՐՀԱԶԱՐԴ Տ. Տ. ԲԱԲԳԷՆ Ա. ԱԹՈՒԱԿՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Ծնած 23 Մարտ 1868-ին Այնթապ:
Վախճանած 6 Յուլիս 1936ին, Անթիլիաս:

Այժմ, իր տեղը նշանակուած է իբր Կարող. Ընդհ.
փոխանորդ Կիպրոսի Առաջնորդ Գեորգ. Տ. Պետրոս Սրբ.
Արքեպս. Սարանեան:



ԱՄԵՆ. ԱԻԵՏԻՍ - ՊԵՏՐՈՍ ԺԴ. ԱՐՓԻԱՐԵԱՆ
ՊԱՏՐ-ԿԱԹՈՂԿՍ. ԿԱԹՈՂԻԿԷ ՀՍՅՈՑ ՏԱՆԸ ԿԻԼԻԿԻՈՅ
S. B. Mgr. AVÉDIS-PIERRE XIV ARPIARIAN
Patriarche des Arméniens Catholiques de Cilicie

Արհիպապաժի Յովհ. Արք. Նազյեան պատր. փոխ. Պեյրուքի:
 « Պետրոս եպս. Գոյունեան « « Աղեֆա. բոյ:
 « Վահան « Գեչուրեան « « Կ. Պոլսոյ,
 « Գրիգոր « Պանապանեան « « Բարիզի:
 « Անթուան « « « « Մաքսիլիոյ
 « Յակոբ Արքեպ. Նեսիմեան « « Գանբրեի
 « Գրիգոր « Հինսիե « « Հալեպի
 « Ալոյսիոս « Պարանեան « « Պաղսասի

Գեղարգելի Ն. Թայրոյեան Ծայրգ. վարդապետ՝ մեծաւոր
 Զմմառու վանքին:



ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԵՂԻՇԷ Ս. ԱՐԻԵՊՍԿ. ԿԱՐՕՅԵԱՆ
ԿԱԹ. ՓՈԽԱՆԴՐԻ ԵՒ ԲԱՐԵՆՆՍՄ ԱՌԱՋՆՈՐԴ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀՍՅՈՑ

MGR. YEGHICHE GAROYAN
Vicaire Catholicossal des Arméniens du Liban



ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ԵՆՈՎԲ ԿԷՕՔԿԷՕՋԵԱՆ
ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻԻ ՊԷՅՐՈՒԹԻ
ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

MR. YENOVK GUEKGUEZIAN
*Pasteur de la 1er Eglise Evangélique Arménienne
 de Beyrouth*

Վեր. Ենովկ Կեօփկեօզեան ծնած Հարունիյե. (Կիլիկիա) 1898 ին. Գօլէնի ու Ասուածաբանականի բարձր կրթութիւնը կատարելագործածէ Պէյրուքի Ամերիկեան Համալսարանի Ասուածաբանական գեմարանի մէջ. Եւ 1927էն իվեր իր հովուական պատշոնը կը շարունակէ Պէյրուքի Հայ Աւետ. Ա. Եկեղեցւոյն մէջ:

Վերապատելի Ենովկ Հասիսեան
 Հոգեւոր Հովիւ Էրեֆիլիի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ

Պատուելի Հասեան
 Հոգեւոր Հովիւ Նոր-Մարաշի Հայ Աւետ. Եկեղեցւոյ



ՎՍԵՄԱՇՈՒՔ ԳՆԴԱՊԵՏ ՊՈՒԱՎԷՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԻԶ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ-ՉՕՐԱՅ

S. E. M. LE COLONEL BOIVIN
INSPECTEUR de la GENDARMERIE LIBANAISE

Né à Paris où il a fait toutes ses études.

Bachelier rhétorique-philosophie. Elève à l'École Spéciale Militaire de St. Cyr.

Promu S/Lieutenant dans un Régiment de l'Est. Lieutenant à la Garde Républicaine de Paris. Pendant la Guerre Mondiale aux Armées de Septembre 1914 à l'Armistice.

Promu Capitaine en 1918, est nommé en Janvier 19 à Tunis. Passe à la Garde Républicaine de Paris. Part sur sa demande à Constantinople comme Prévôt du Corps d'Occupation. Affecté à l'Armée du Levant en 1924, comme Prévôt de la 2me. Division à Alep et Conseiller de la Gendarmerie Syrienne.


Pendant l'insurrection de 1925-1926, commande la Gendarmerie Syrienne à Damas.

En 1927 il est nommé Chef de la Mission de réorganisation de la Gendarmerie Libanaise à Beyrouth.

Commandant en 1928. Lt. Colonel en 1934, au tableau pour Colonel 1936.

Officier de la Legion d'Honneur. Croix de Guerre, Croix de Guerre des T. O. E. avec palme, Médaille Syrie-Cilicie 2 agrafes, Commandeur du Nichan Iftikar, Mérite Libanais, Mérite Syrien.

S. E. Colonel Boivin est considéré comme un des plus grands et des généreux amis du peuple Arménien.



Ն. Կ. ԳՆԴԱՄԵՏ (ՇԵՅԻ) ԽԱՆԻ ԷԼ-ԽԱԶԷՆ
ՀՐԱԲԱՆԱՏԱՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՍՏԻԿՆ-ԶՕՐԱՅ
S. E. MR. LE COLONEL
(ՇԵԻԿԻ) ԿԽԱԿԻԵ ԵԼ-ԿԽԱԶԵՆ
Commandant le Régiment de la
Gendarmerie Libanaise

Le Colonel Cheikh Khalil El-Khazen est un des fils d'une très ancienne famille, la plus illustrée et la plus renommée du Liban.

Il est admis dans la Gendarmerie Libanaise comme gendarme à cheval en 1898.

Chef cantonnier de 1901 à 1904 .

Très apprécié pour ses services, est nommé directement aspirant par ordre du Mutessarif du sandjak du Mont-Liban de 1er Août 1904 :

Promu s/lieutenant le 1/10/1904

Promu lieutenant le 17/9/1906

Promu Capitaine le 8/9/1907 . Ensuite il est désigné pour remplir les fonctions de capitaine adjoint en 1919 et Major à Baabda.

Capitaine Gdt. de Compagnie et affecté au Liban Sud, le 1er Octobre 1920.

En 1921 il est transféré à la section de Zahlé, promu chef de bataillon le 5/10/1922 et affecté à la Compagnie du Liban Sud, et détaché comme adjoint au commandant du Régiment.

Désigné pour Command. Pl. le Régiment de gendarmerie par décision du 7 Juillet 1925.

Promu Lieutenant Colonel le 1er Avril Commandant le Régiment de gendarmerie en 1926 et nommé Colonel 1930 par le Décret No. 7565 du 15 Décembre 1930 .

Cité à l'ordre de l'Armée c/o général du 18/1/1927 et décoré de Médaille d'honneur en vermeil du Mérite Libanais par décret No 19-7-26 .

Croix de Guerre des L. O. E. avec palme c/o général du 18/1/1927, Médaille commémorative du Liban.

Chevalier de la Légion d'Honneur.



ՎՍԵՍԱՇՈՒՔ ՏԻԱՐ ԳՕՍԱՆՏԱՆ ԲԻՔԱՐ
 ԿՑՈՐԴ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ-ՉՕՐԱՑ
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԻԶ-ԳՆԴԱՊԵՏԻ

S. E. M. LE COMMANDANT PICARD
 ADJOINT AU COLONEL INSPECTEUR DE LA
 GENDARMERIE LIBANAISE

Le Commandant Picard est né à Bordeaux. Il appartient à une des plus vieilles, et des plus honorables familles de cette villes.

Le Commandant Picard est appelé, depuis des années, dans ce pays à remplir avec une grande capacité et expérience supérieure, la fonction très délicate et pleine de responsabilité, d'adjoint du Colonel Inspecteur de la Gendarmerie Libanaise.

Le Commandant Picard est l'un des fils plus honnêtes et des plus respectés de la noble nation française, qui se sont dévoués à la progrès et à la prospérité du Liban.



Վ.ՍՄ. ՏԻԱՐ ՀԱԶԱՐԱՊԵՏ ՊՕՂՈՍ ՊԷՅ ԹՈՒՐՍԱՐԳԻՍԵԱՆ
 ԸՆԴՀ. ՀԱՇՈՒԱԿԱԼ ԵՒ ԱՐԿՂԱԿԱԼ
 ԼԻԲԱՆԱՆԻ ՈՍՏԻԿԱՆ-ՉՕՐԱՑ

COMMANDANT
BOGHOS BEY TOURSARKISSIAN
Trésorier du Régiment

Լիբանանի պատմութեան մօտաւոր անցեալին մէջ բազմաթիւ են այն Հայերը որոնք իրենց թանկագին, գնահատելի և օգտաշատ ծառայութիւնը ի սպաս զրոյս են Լիբանանի նման հին ու պատմական, դարաւոր ու փառաւոր անցեալ մը ունեցող այս երկրին պետական ու վարչական կեանքին մէջ, ինչ որ պարծանք մըն է դարեր շարունակ իրաւազրկուած մեր տարագիր ժողովուրդին. ազգին այդ պատուական որդիքը պատուոյ փառապատկ մը հիւսած են հայ անունին շուրջը, որ մրխիթարանք մըն է մեր անօրինակ իրականութեան մէջ:

Լիբանանի բարեացակամ կառավարութիւնը անաւանգամ մը ևս ապացոյցը տուաւ, բարեպատեհ առիթով մը, թէ բարձրօրէն կը գնահատէ հայ ժողովուրդին ընդունակութիւնները և առաքինութիւնը, ոչղմտութիւնն ու կարողութիւնը մեր ցեղին և վստահութեամբ կը պատուէ սիւրճի մէջ անաւոր տագնապներու մէջտեղ տուայտող հայութեան արժանաւոր զուակներէն մին, արժանացնելով զայն զինուորական այնպիսի կարեւոր ու պատասխանատու պաշտօնի մը որ մինչև այս տարուան սկիզբը նախընթացը չունէր, գոնէ Լիբանանի և Սուրիոյ զինուորական ասպարէզին մէջ:

Ահա թէ ինչպիսի պատուաբեր եզանակով մը կ'արտայայտուի Լիբանանի հանրապետութեան նախագահ Հապիպ փաշա Էլ-Սաատ երբ իր մասնաւոր հրամանագիրը կը ստորագրէ. «ուրախ եմ որ իմ նախագահութեանս չըջանին՝ կը ստորագրեմ Հայու մը հազարապետութեան բարձրացման հրամանագիրը»:

Լիբանանահայութիւնը երախտագիտական ջերմ զգացումներ կը պարտի անոր գնահատական այս ազնիւ խօսքերուն համար, որոնք յանձին հազարապետ Պ. Թուրարգիսեանի ուղղուած էին ազգին:

Արժուէքոյն Հաճընի ազնուազարմ ընտանիքներէն մէկուն քաջարի զաւակն է հազարապետը որ իր ետին

ունի քսանհինգ երկար տարիներու զինուորական բարւոք, անբասիր ու անաղարտ ծառայութեամբ լի բեղուն ու ժրջան կեանք մը:

Ծնած է 1890-ին: Իր նախնական կրթութիւնը ստացած է Անմահն Ժիրայրի և Մուրատի նման յեղափոխական առաքեալներու ծնունդ տուող իր հերոսական ծննդավայրին մէջ. ապա Սոսյ Գպարվանքը: Երկրորդական ուսումը քաղած է Ատանայի Պետական Իտատիէյն: 1911ին կը մտնէ իր նախասիրած զինուորական ասպարէզը, իբր շարքային պարզ զինուոր մը: Իր բնական ուշիմութիւնը, արթնամտութիւնը և պարտաճանաչութիւնը չուտով իր վրայ կը հրաւիրեն իր պետերուն համակրանքն ու սէրը և Օսմ. Սահմանադրութեան հոշակումէն անմիջապէս յետոյ առաջին Հայն է որ կ'արժանանայ ենթասպայի աստիճանի բարձրանալու պատուոյն:

1913-ին սպայութեան աստիճանի բարձրացուելով Ատանա կը զրկուի և հոն կը նշանակուի զինուորական մթերանոցի վերատեսուչ: Այստեղեք մեծ պատերազմը վրայ կը հասնի. ինքն ալ կ'աքսորուի: Ապա Լիբանանի մէջ անտառներու քննիչութեան պաշտօնի կը կոչուի: Ֆրանսական գրաւման չըջանին իբր ենթասպայ կը զրկուի Պէյրութէն Ատանա և առաջին Հայերէն էր որ պատիւն ու բախտը կ'ունենար տարագրութենէն վերջ կիլիկիոյ հայրենի փառապանծ հողին վրայ ոտք կոխելու, գնդապետ Պրէմոնի հետ: Հոն կը նշանակուի Հաճնոյ, Սոսյ և Մերսինի ոստիկան-գորաց հրամանատար, պաշտօն՝ զոր մեծ կարողութեամբ կը վարէ: Այդ չըջանին է անա որ յարգելի հազարապետը անմոռանալի ծառայութիւններ կը մատուցանէ իր ազգին:

1921-ին Ֆրանս. Արևելեան բանակի ընդհանուր հրամանատար Զօր. Կուրոյի հրամանաւ կը փոխադրուի Լիբանան:

1926ին, Լիբանանի հանգուցեալ Նախ. Ծարլ Տէպպասի մասնաւոր հրամանագրով հարիւրապետի աստիճանի կը բարձրացուի և իրեն կը վստահուի ոստիկան-գորաց հաշուական գործառնութիւնները՝ իբր արկղակալ, զոր կը վարէ մեծ ձեռնահասութեամբ: Հոս ևս ան կը ցու-

ցազրէ ժրաջանութեան տիպար օրինակ մը: Ինքն է որ իր պաշտօնակիցներուն և բովանդակ Լիբանանի ժանտարմըրի ապագան նկատի ունենալով առաջարկած և ընդունիլ տուած է օգնութեան սնտուկի զբութիւնը և ուրիշ օգտակար ձեռնարկներ:

Այդ և նմանօրինակ ծառայութիւններով, իր մեծ թէ փոքր, Ծրանսացի թէ Արաբ պաշտօնակիցներուն ու պետերուն անկեղծ սիրոյն և դուրգուրանքին արժանացած է առանց բացառութեան:

Հազարապետ Պ. Պօղոս Թուրսարգիսեան իր զօրականի ուղղամիտ զիրքին հետ ունի նաև հայրենասէր, ու ազգասէր անշահախնդիր պատուական սիրտ մը, համեստ և փափկանկատ, պատրաստ միշտ օգնելու բոլոր անոնց որոնք կը դիմեն իր բարեօրնութեան ու զթութեան: Մեծ է թիւը անոնց, որոնք իր բարեբաստիկ միջնորդութեամբն ու պետական շրջանակներու մէջ իր վայելած մեծ հեղինակութեան և համակրութեան շնորհիւ, գտած են կանաւոր պաշտօններ: Լիպոյտ ենք որ իր աստիճանի այս բարձրացումը իր ցեղակիցներուն բիւրաւոր վէրքերը դարձանելու և անոնց անմխիթար կեանքին բարւոքման պիտի նպաստէ:

Արդարև մեր այս յոյսն ու ակնկալութիւնը զուրջէ որովհետև ազնիւ ցեղին այս ազնիւ զաւակը հետեւած է միշտ սա զեղեցիկ սկզբունքին ու դադարաբարին «Բարձրացի՛ր ու բարձրացու՛ր»: Կը մաղթենք անկեղծօրէն որ հազարապետութեան աստիճանը վերջնական հանգրուան մը չըլլայ իրեն համար իր ասպարէզին մէջ, և ասիկա հայ ժողովուրդին շահուն ու պատւոյն բարձրացման համար մանաւանդ: Որովհետև անոր արժանիքներուն և առաքինութեանց գնահատման մէջ իրապէս կը գնահատուի հայ ժողովուրդին բարոյականն ու նկարագիրը, արտադրելու ընդունակ, կենսունակ ու ժին մշտանորոգումը:

Իր հազարապետութեան աստիճանի բարձրացումը՝ ոչ միայն իր մօտիկ և հեռաւոր բարեկամներուն սիրաբանդութեամբ կը լեցնէ այլ մեր գաղութին համար նշանակալից պարագայ մըն է:

Պատիւ ու յարգանք ցնդին այս արժանաւոր զաւակին և իր պատկանած բազմաշարժար մեծ ազգին:



ՀԱՀԱՐԱՊԵՏ Պ. ՀՐԱՆԻ ՄԱԼՈՅԵԱՆ
MR. LE COMMANDANT
HRANT BEY MALOYIAN

Վերջացող տարւոյն սկիզբը Սուրիական կառավարութիւնը արդար գնահատութիւնով մը Հազարապետի աստիճանին բարձրացուց Պ. Հրանդ Մալոյեանը:

Հազարապետ Պ. Մալոյեան այն հազուադիւր գինւորականներէն է, որոնք իրենց պատկանած ազգին պատիւ միայն կը բերեն: Դեռ հազիւ 40 տարեկան, ան բարձրաստիճան սպայի մը զիրքին արժանացած է շնորհիւ իր արտակարգ կարողութեան և պարտաճանաչողին:

Պ. Հրանդ Մալոյեան իր կրթութիւնը ստացած է Պոլսոյ Աղզ. վարժարաններուն մէջ և չրջանաւարտ եղած՝ Սրբ. Գրիգոր Լուսաւորիչ գօլէճէն այն ատեն երբ անմահն բանաստեղծ Դանիէլ Վարուժան կը վարէր անոր անօրէնութիւնը: Անկէ վերջ Պ. Մալոյեան կը հետեւի իրաւագիտութեան, ցոյց տալով միշտ բացառիկ ընդունակութիւն:

Համաշխարհային պատերազմի սկիզբը, Պ. Հրանդ Մալոյեան կը մտնէ զինուորական վարժարան և 6 ամիս յետոյ արդէն փոխ-տեղակալի աստիճան կ'ըստանար: 1916ին, կը մեկնի Պաղեստինի ճակատը և կազմայի կռիւներու ընթացքին կը վիրաւորուի սրունքէն ու կը փոխադրուի Դամասկոս, ուր կը մնայ մինչև ընդհանուր պատերազմի վերջաւորութիւնը, ոստիկան—զօրաց տեղակալի պաշտօնով:

Կիլիկիոյ Գրաւման չրջանին, Ֆրանս. իշխանութեանց կողմէ կը զրկուի Կիլիկիա, ուր Պ. Հրանդին վերապահուած էր շատ կարեւոր պաշտօն մը՝ լայնօրէն ծառայելու համար իր ազգակիցներուն: Նախ իբրև թարգման կը պաշտօնավարէ ձէպէլ Պէրէքէթի Սանձագի կառավարիչ Հարիւրապետ Անտրէի քով (ներկայիս քօլօնէլ): Այս չրջանին մէջ Պ. Մալոյեան ցոյց կուտայ վարչական և զինուորական արտակարգ գործունէութիւն մը: Չափազանց յանդուգն ու արհամարող մահը, ան կը մասնակցի Ամանոսի չրջանին բոլոր կռիւներուն և չնորհիւ իր հմտութեան կը յաջողի ամէն անգամին ալ ձախողեցնել թուրք չէթէներու յարձակումները: Այդ չրջանին Պ. Հրանդ թանկագին ծայրայութիւններ կը մատուցանէ Տէօրթ-Նօլի և ամանոսի չրջաններուն մէջ գտնուող և տարագրութենէ վերադարձող Հայերուն:

Կիլիկիոյ պարպումէն վերջ, Ան, իր հայրենակիցներու բախտին կ'արժանանայ և կուգայ Սուրիա: Նախ կը նշանակուի Ալէքսանտրէթի և Անտիօքի չրջանի ոստիկան—զօրաց հրամանատար: Հինգ տարի անընդհատ

կը վարէ Սանձագի անդորրութեան գործը ձեռնահասօրէն և առանց ցեղի ու կրօնի խտրութեան կ'արժանանայ ամբողջ բնակչութեան հիացումին և գուրգուրանքին: Միշտ ուրախ և ժպտաղէմ, Ան, զինք բոլոր ճանչցողներու համակրանքին արժանացած է:

Տարիներ անցած են այն օրէն ի վեր, որ Պ. Մալոյեան հեռացած է Ալէքսանտրէթի Սանձագէն, սակայն ոչ ոք մոռցած է զայն և բոլորը դեռ յարգանքով կը յիշեն իր անունը:

1926ին ան կը փոխադրուի Դամասկոսի չրջանը և և ատեն մը վարելէ վերջ Տուժայի ոստիկան—զօրաց հրամանատարութիւնը, կը նշանակուի Քունէյթրայի չրջանի հրամանատար, Սուրիոյ կարեւորագոյն կեդրոններէն մէկը: Հոն ևս Հարիւրապետ Մալոյեան ցոյց կուտայ բացառիկ կարողութիւն: Կը կազմակերպէ չրջա նի ժանտարմըրիի գործը և ապահովութիւն կը հաստատէ:

Եւ իբր վարձատրութիւն իր ծառայութեանց, կը բարձրանայ Հազարապետի աստիճանին և կը նըշանակուի Համա-Հօմսի ոստիկան—զօրաց հրամանատար:

Իր զինուորական սպարէզին մէջ Պ. Մալոյեան արժանացած է. Croix de guerre, Croix des T. E. Mérite Cilicie-Syrie, Mérite Syrien և այլն: Իսկ զընահատագիրներ ստացած է Ֆրանսայի ամենաբարձր աստիճան զինուորականներէն՝ Զօր. Զօր. Կուրոյէն, Պըրէմօնէն, Վէյկանէն և այլն:

Պ. Հրանդ Մալոյեան պատիւ կը բերէ իր պատկանած ազգին և արժանի է ամէն գնահատութեան:



Պ. ԷՏԿԱՐ ՄԱԼՈՅԵԱՆ

MR. EDGAR MALOYIAN

Inspecteur de la Sûreté Générale de Beyrouth

Եղբայրն է Սուրիական կառավարութեան կողմէ բարձրորեկն զնահասուած՝ Հ. Գարապէտ Տ. Հրանդ Մալոյեանի: Ծնած 1899-ին Պոլիս:

Իր ուսումը կ'ստանայ Մխիթարեան Հայրերու Գօրծանքը, եւ կը շարունակէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Գօրծանքին մէջ: Կը հետեւի նաեւ Կալարա-Սեբայի Կայսերական Լիսէի դասընթացին:

Երկար տարիներ յազրական ասպարեզին մէջ մընայե ետք՝ կը մտնէ Օսմանեան Կայսերական Պանսն:

Շնորհիւ իր ուշիմութեան անիկա սիրացած է բացի իր մայրենի լեզուէն մի քանի օտար լեզուներու, իսկ երկարատեւ նամբորդութիւններ իր արդէն բնականէն օժտուած սուր միտքը կը զարգացնեն կեանքի զանազան փորձառական դասերով:

Ներկայիս Պ. Էտկար Մալոյեան կարողութեամբ եւ արժանիօրէն կը վարէ Ընդհանուր Ապահովութեան Քրեանքի կարեւոր եւ պատասխանատու պաշտօնը:

Իր ազնիւ բնաւորութիւնը, զինք համ սիրելի դարձուցած են քե՛զ ազգային եւ քե՛զ օտար քաջանակներու մէջ:

Պաշտօնին մէջ իր ցոյց տուած աջողականութեան պատճառաւ շատ փափուկ խնդիրներու կարգադրութիւնը յանախ իրեն վստահուած է իր պետերուն կողմէ:

ԱՄԵՆՈՒՆ ՆՈՐ - ՏԱՐԵՑՈՅՑԸ

Գ. ՄԱՍ

ԳՐԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՈՍԿԵԳԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ
ԴՊՐՈՒԹԵԱՆ



Մեծն Սահակ եւ Սուրբն Մեսրոպ եւ առաջին, երկրորդ Սրբազան բարգման ի չ ն եր Աստուածաշունչ եւ այլ հայաշունչ մատեններ հիշգրտող դարու մէջ

Հայ Մատենագրութեան Պատմութեան մէջ, հինգերորդ գորու Հայկական Դպրութիւնը բարձրօրէն կը պանծայ. իր վե՛՛ ու վե՛՛մ հոյակապութիւնով, իր փառաւոր ու զօրաւոր կառուցուածքով:

Թագաւորական իշխանութեան անվանը ու վսեմ ազգասիրութեան և առաւելագէտ՝ կրօնական նըւիրապետութեան ստեղծիչ հանճարին՝ միացեալ զօրութիւնով ստեղծագործուած ոսկեհոս սղբերը՝ այնքան հըրաշագործ և այնքան թանկագին ծորաններով փարփառ և անսպառ եղած է՝ որ այդ դարը իրաւամբ Ոսկեղար յորջրջուած է, Հայ կրօնի ու Հայ Դպրութեան տարեգրութեանց մէջ:

Ոսկի գրիչներու ծայրերէն՝ ոսկի սրտերու ոսկելոյժ ծորաններն են՝ որ որոգած են Հայ Մատենագրութեան անջրգի Բուրաստանը և յուսթի անդաստանի մը վերածելով՝ արդիւնաւոր գործած են զայն, ոսկեզոյն հասկերով բուսեղէն ծովերու հմայքը ներչնջող, բաղմաբեղուն արտերու ճոխութիւնով:

Ակնարկ մը բաւական է, զմայլելու համար Ոսկեդարեան մատենագրութեան բուրաստանին վրայ: զիտելով այն շողջողուն, ատուք և սկազձուն հասկերով ճոխացեալ արտերն կամ անդաստաններն անոր, որոնք յարագարուն զրախտի հոգեպարար զեփիւտին տակ, ալիք ալիք կը ծածանին ոսկեփայլ նշոյլներով:

Վսեմ ու հրաշալիօրէն գողտր և ներդաշնակ են ոսկեղէն Մատենագրութեան շունչն ու հրապոյրը, և թափանցիկ պայծառութիւն մը կը ցոլանայ անկէ, Ռիւթիկէնեան ճառագայթարձակէն աւելի հզօր թափանցողութիւն մը, որուն առջև ահաւաստիկ կը հալի, կ'անէանայ տասն և հինգ դարերու լեռնաշղթան, և մենք փառաւորապէս կը դիտենք Ոսկեդարը, իր մեծապարզ և Պարթևով, մեծահրաշ Մաշտոցով, և անոնց շուսամիտ աշակերտներով:

Ազգի մը մեծութիւնը մարմնաւորող, գոյութիւնը երաշխաւորող և յարատե յառաջգիւժութիւնը ապահովող յաղթանակներու մեծագոյնը կրնանք գաւանիլ՝ այս բարոյական յաղթանակը, կրօնական ու մատենագրական դարագլուխը՝ որ ստեղծուեցաւ այնպիսի գլուխներէն՝ որոնք երկնակարկառ վեհութիւնով բարձր կեցած են կեանքի բոլոր ընկճումներուն ընդ առաջ, այն գլուխներէն՝ որոնք ընդուրանն էին Աստուծոյ Բանին և Ազգի փառքին:

Մինչ Ոսկեդարու հրաշափառ դպրութիւնը՝ մա-

ռախլապատ էր Հայ Մշակոյթը, տարրը գոյութիւն ունէր, սակայն Հայ տառը անդոյ էր:

Տառերու մասին պատշաճ տեղը արտայայտուելու պայմանով, նախ ընդհանուր ակնարկ մը ձգենք Հայկական մատենագրութեան սկզբնական շրջանին շուրջ:

Հայկական Դպրութիւնը եթէ երկու մասի բաժնենք, կրնանք այդ մասերէն մին՝ անուանել Հին և միւսը՝ Նոր Մատենագրութիւն:

Մենք հոս զուրա կը թողունք բուն Հին Մատենագրութիւնը, այսինքն Հինգերորդ Դարէն առաջ եղածը, իսկ այդ դարէն սկսեալ մինչև Չորեքտասաններորդ դար գոյութիւն ունեցող մատենագրութիւնը Հին անուանելով, ատկից յետոյ եղածը կ'անուանենք Նոր:

Հայկական Հին Դպրութիւնը եթէ անաչտօրէն քննենք, պիտի տեսնենք՝ որ անիկա ազքատ մնացած է, Յոյն և Լատին մեծափարթամ դպրութեանց սուրբութիւն:

Ոսկեգարու երանելի յօրենիչները, Հայ ազնուական և անդուգական Սրբազան Թարգմաններ ստիպուած են օտար դպրութիւններու հետեւելու, վերոյիջեալ օտար Դպրութեանց վառարաններէն ստանալու, ատոնց Դըպրօցներէն հմտանալու և ատոնցմէ բերելու ուսումի և դաստիարակութեան կարևոր պաշարը:

Սակայն ուշադիր կերպով նկատի ունենալու է որ Հայկական Հին Մատենագրութիւնը եթէ կ'անչքանայ Յոյն ու Լատին Դպրութեանց քով, սակայն անիկա գերազանցօրէն կը գլէ կ'անցնի, մեր հարևան երկիրներու մատենագրութեանց մեծ մասը, կարգ մը կարևոր ճիւղերու մէջ:

Բանաստեղծական մասով եթէ չենք կարողացած մրցիլ Պարսից և Արաբ Դրականութեան հետ, Պատմագրական մասով գլած անցած ենք դանոնք:

Անճառ ուշիմութիւնով՝ խաւար և յողնաւոր դարերու մէջ իսկ հանճարեղ գաւակներ ծնանող Հայ Ազգին՝ մատենագրութեան այդ տկար երևոյթին պատճառները բացարձակապէս անկախ են անոր ուշիմ և աննկուն կամքէն ու կեանքէն:

Շատեր կը պնդեն որ Նինոս մը ջնջել տուած է իրմէ առաջ գոյութիւն ունեցող քաջերու պատմութիւնները, անշուշտ զիւցազներգութիւններ էին անոնք, որպէսզի միայն ինքը անմահանայ:

Կ'աւանդուի Մերութան մը՝ որ Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող գրքերը ամբողջովին այրել արւած է:

Կ'ակնարկուի բարբարոսներ որոնք պատերազմներու միջոցին քանդած ու այրած են այն ատենուան մատենագրանները:

Իրօք այս մասնանշումները վերջապէս արժէք մը կը ներկայացնեն ոչ չափազանց վիճակի մը մէջ, սակայն բուն և ճշգրիտ պատճառներ չեն հանդիսանար ատոնք, որովհետև միևնոյն դժնդակ և աւերիչ պարագաներ ուրիշ ազգերու մէջ ալ պատահած են:

Մենք չենք գտներ անուներ մեր թագաւորներու՝ որոնք քանդած և աւերած ըլլան Հայ Դպրութեան ակնադրուները, թէպէտ քիչ ալ ունինք անուներ՝ որոնք մտաւոր զարգացման և կամ մշակոյթի համար մասնաւոր եռանդ ու զոհաբերութիւն ունեցած են:

Մեր Հայրենիքի աշխարհագրական դիրքն է մեծագոյն պատճառը մեր ուսման և կրթութեան ևտ մընալուսն: Ամէն կողմէ յարձակումի ենթարկուող երկիր մը ինքզինքը պաշտպանելէ դատ քիչ ժամանակ ու:

նեցած է իր միաբը զարգացնելու և ատոր համար մտաւոր մշակոյթը առած է այդ սահմանափակ վիճակը:

Այդ վիճակէն մշտայարձակ պատճառները երբեք չ'յուսահատեցուցին Սրբազան Մշակապետները. թերևս անոնք չ'մտաբերեցին իբրև, որովհետև իրենց մտքերուն ուղիտանները ալեկոծուած էին հայրենապաշտ խոհերու կոհակներով: Միևնոյն եռանդն ու միևնոյն խանդը՝ իրարու միացուց երկու վեհութիւնները. յանձին Մեծն Սահակին և Սուրբն Մեսրոպի, սխրալի տենչանքը տանջանք մը ստեղծեց իրենց դիմացը, պէտք ունեցան միասիրտ միակամ և միակապ աշխատելու, կանդնելու համար հայ մատենագրութեան սրբազան և հոյակապ տաճարը:

Սորհեցան, գտան գաղանիքը գրական անմահութեան, ուրիշ ազգերու տառերով և յաճախ ալ՝ բառերով շարադրուած Հայ Դպրութիւնը կորուստէ փրկելու համար՝ պէտք ու անհրաժեշտութիւն զգացին հայ բարբառը հարազատօրէն գրող Հայ-Տառերու:

Հայ գիրերու գիւտը կամ կատարելագործման արուեստին փառքը կը պատկանի Մեծն և Սուրբն Մեսրոպի, և ատոր համար իր անունով՝ Մեսրոպեան կը կոչուին Հայկական տառերը:

Ինչպէս ծանօթ է, շատ մը դժուարութեանց յաղթելով, վերջապէս ի լոյս ածեց մեր գրերը Սուրբն Մեսրոպ:

Գրերու Գիւտին առթիւ շատ տեսակ աւանդութիւններ կան: Ոմանք կ'ըսեն թէ առաջուց կային Հայկական գիրերը, ձայնաւորները և կրկնազիրերը պակաս ըլլալուն չէին գործածուեր: Ոմանք ալ՝ կ'ըսեն թէ Ս. Մեսրոպ երազին մէջ տեսաւ հայ տառերը և արթննալուն պէս, ձիչդ՝ իր տեսած ձևերով նշանադրեց: Այս

Մասին ներսէս Շնորհալին կ'ըսէ:

Ըստ Մովսէսի արժանացեալ,
Աստուածային տառս բնկալեալ
Երեւք տասամբք վեցիւք յանգեալ
Արեգական ելիւք չափեալ:

Սակայն հաւանականօրէն կը կարծուի՝ թէ մենք ունէինք, գոնէ կիսկատար գրեր, որոնք գործածուած ենէ զուրկ մնացած էին:

Մեր Պատմիչներէն՝ Վարդան և Ասողիկ և ասոնց նման ուրիշներ կ'ըսեն՝ թէ Մեսրոպ Դանիէլ Ասորիի քով գտաւ քսան և երկու դիր միայն, բաւական չէին ասոնք պարզելու մեր սքանչելի լեզուին ընդարձակութիւնը, ուստի Մեսրոպի ձեռամբ ստեղծուեցան տասն և չորս տառեր. որոնցմէ՝ Ա. Ե. Է. Ը. Ի. Ո. Ի. Կ. Գ. Դ. Զ. Ը. Թ. Փ. Ք:

Մ. Զ. Յ. Զ. Զ. Թ. Փ. Ք:

Առանձին և բնդարձակ ուսումնասիրութեան առարկայ հզող այս խնդիրը կը թողունք հոս, որովհետեւ Հայկական գրերու գիւտին եղանակը ինչպէս ալ մեկնաբանուի՝ երբէք ու բնաւ ամենեւին չ'անչքանար Սրբազան թարգմանչապետերու մեծագործութիւնը:

Եթէ Սուրբն Մեսրոպի երազը աննաւատարի թուի, քրածք անաւասիկ իրականութիւն մըն է՝ որ ոսկեծոյլ ճառագայթներով կը շողշողայ երկնային արևու ճառագայթներու տակ, այնպիսի վայլունութիւնով մը զոր չեն կրնար տանհինգ դարեր խափանել, և չ'պիտի կըրնայ անվախճան դարերու լեռնաշղթան խափանել, քանի Հայ շունչը, քանի Հայ քնարի մրմունջը չբազրիր իր գոյութիւնը ունենալէ աշխարհի մէջ:

Սրբազան թարգմանիչներ, Մահակ և Մեսրոպ,

Հայ ազգի գոյատեման, լուսաւորման և քաղաթակրութեամբն համար իրենց տուած լոյսերով՝ երբեք վար չեն մնար՝ Հայաստանեաց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Առաջին և Երկրորդ Լուսաւորիչներէն, այսինքն՝ ոչ Թադէոս և Բարթողիմէոս Առաքեալներէն ոչ ալ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետէն:

Լուսաւորիչները եթէ ազգը փրկեցին կապաշտական զաղիր աղանդէն, թարգմանիչները զայն փրկեցին՝ թէ՛ կապաշտական և թէ՛ գրապաշտական վարկաբեկիչ սարկութիւններէ միանգամայն:

Սրբազան թարգմանիչները մարմնաւորեցին Հայկական լեզուն Հայկական հարազատ մարմնով: Ստեղծեցին կամ կատարելագործեցին Հայկական ձոխ և համայնաշունչ ասոները՝ որոնք եզական և նշանաւոր յատկութիւնը ունին արտաբերելու կամ հնչազրելու բացի Հայերէն փափկահնչիւն և քաղցրալուր բարբառէ, համաշխարհային գրեթէ բոլոր լեզունները, որոնք կը խօսուին երկրագնդին վրայ:

Հայկական տառերու գիւտով կը փառատի Հայաստանի վրայէն տղիտութեան խաւարակուռ աղջամուղջը, բարոյական արշալոյս մը կը ծագի, նոր օր մը, նոր կեանք մը, եռանդ մը և նոր ու հզօր երանութիւն մը կը ծաւալի:

Երանի թէ այդ ատեն գոյութիւն ունենար խօսուն չարժանկարը, Սրբազան թարգմանիչներու բուն դէմքերն ու դէպքերը, ասոնց խորհրդակցական միաձայն ու միասին բրած աշխատութիւնները ամփոփուած ըլլալին երկար ֆիլմերով և մենք, լսէինք ասոնց քաղցրաշունչ ձայնը և զիտէինք անմասն նկարները հրաշափառ:

Սակայն ի՞նչ հարկ չարժանկարի, երբ երանելի

Հայրապետներուն արժանկարները շատ գեղեցիկ և շատ ներդաշնակ ճշգրութեամբ նկարուած ու պատուած են Հայկական մատենագրութեան մէջ:

Ահա՛ Սրբազան Սահակ Պարթև Հայրապետ:

Պանծալի և Պաշտելի Հօր, պանծալի և պաշտելի Որդի: Եկեղեցական և Պաշտելի Ազգ. պատմութեան փոռաւոր էջերը կազմող, նոյն իսկ շաղաքական պատմութեան նոր կերպարանք տուող, Հայաստանի արքունական Գահոյիքը առատանումէ և կորուստէ փրկելու սատար հանդիսացող, և կարգ մը մեծափառ բարեկարգութիւններ, բարեգործութիւններ ստեղծելով Հայ Եկեղեցին և Հայ Դպրոցը լուսաւորող մեծն Ներսէսի որդին էր Ս. Սահակ Հայրապետը:

Մեծանուն Հօր, Մեծանուն որդի, Մեծն Ներսէսի Հարազատը և ժառանգորդը եղող Ս. Սահակին համար, իրեն աշակերտը Խորենացին սապէս կը վկայէ:

«Մահկանացու ծնեալ՝ անմահ զիւրն յիշատակ «եքող, պատուեաց գլխակերն, պակասեաց ՚ի կոչ-«նականեն, փոխանորդեաց ըզկեանսն:

Ահա վկայութիւն մը որ ճշմարիտ ու ճշգրիտ արժէքը կը ցոլացնէ Սրբազան թարգմանչապետին սրտին ու մտքին մեծութեան:

Ահաւասիկ Սուրբն Մեսրոպ, կողքին կանգնած իր մեծանուն ըծակցին. սրբւոյն Սահակայ, լուսապսակ գէմք մը, ձեռքը՝ փետուր, ճակատը՝ խանդահուր, վառվառն վարդապետ մը, մարմնազգեցիկ հրեշտակ մը երկնի տակ, կարծես երկինքէն իջած պատգամաբեր և աւետաւոր զուարթուն մը, որուն համար ևս կը գրէ պատմահայրն խորենացի. « Դերագանցեալ քան զամե-« նայն որ գայնու ժամանակաւ էին առաքենիք: Քանզի ամբարտաւանութիւն և մարդանանութիւն ՚ի նորա վարս

սեղի զսանկ երեք ոչ կարացին, այլ հեզ և լուսակաւ և բարեխորհուրդ գոյով, և երկնայնոցն զարդարեալ սովորութեամբ զինն բոլորից ցուցանեք: Վասն զի գոր սեպեամբ՝ հրեշտակական, մտօ՛ր ջննդական, բանիւ՛ պայծառ, գործով՛ ժուժկալ, մարմնով՛ արտափայլեալ, սարասիւ՛ աննառ, խորհրդակցութեամբ՛ մեծ, հաւատով՛ ուղիղ, յուսով՛ համբերող, սիրով անկեղծաւոր ուսուցանելով՛ անձանձոյթ»:

Սոյն երկու հրաշտակատիպ մեծապատկառ գէմքերու շուրջը կը տեսնենք, առաջին շարքի վրայ՝ Առաջին լուսագրիչ թարգմանիչները:

- Յովսէփ, որ ապա կաթողիկոս:
- Յովհան, որ խոստովանող կոչուեցաւ:
- Ղևոնդ Երէց Վարդանանց հերոսներէն:
- Եզնիկ Կողբացի Մեծահմուտ մատենադիր:
- Կորիւն իրաւամբ կորիւնը առիւծասիրտ թարգմ.
- Մուշէ Տարոնեցի:
- Տիրայր Խորձենացի:
- Յովսէփ Պաղնացի Գլխ. թարգմ. կը համարուի:
- Յովհան Եկեղեցացի » » » »

- Ենովք:
- Դանան:
- Երեմիա Ս. Սահակի Սարկաւազապետը:
- Թադեկ Ս. Մեսրոպի աշակերտը:
- Գնիթ Դերջանայ եպիսկոպոս:
- Արձան Արծրունի:

Այս առաջին կարգի աշակերտներու շարքին անմիջապէս ետեւը շարուած են ահա երկրորդ կարգի աշակերտներ՝ որոնք հրաշակերտած ետ մեր պատմական նստաբարձ կարևոր մասերը և որոնց իւրաքանչիւրին պատմութիւնը և ուսումնասիրութիւնը լայն սեղանու և լայն ժամանակի կը կարօտի:

Մովսէս Խորենացի, Հայոց Պատմահայրը:

Մամբրէ Վերձանող:

Դաւիթ անյաղթ փրկիսփայ:

Գիւտ կաթողիկոս:

Յովհան Մանգակունի:

Եղիշէ ռակեղրիչ պատմաբան մատենագիր:

Ղազար Փարպեցի:

Եզրաց Անգեղացի:

Իսկ ասոնցմէ յետոյ կը տեսնուին հետեւեալք:

Սահակ

Յովհաննէս:

Աբրահամ կամ Աբէլ:

Անանիա:

Յովնաթան:

Խաչիկ կամ Խաչատուր:

Անդրէաս:

Թաթուլ:

Վարոս:

Այս անուններով նկարուած դէմքերու ո՞ր ժամանակի և ո՞ր աշակերտական դասի պատկանիլը չեն յիշատակուէր:

Հիանալի է պատմութեան ցուցադրած այս հրեշտակատիպ անձերու նկարներն և մանաւանդ շարժանքերը իրենց գործունէութեան մէջ: Տեսէք թէ ինչպէս կը գործէին:

« Գումարէին, հանդերձէին, յաղթանակէին, երկայնաձիգ նանապարհս հորդէին՝ ի ծովս ընթանային, ի բելս բեքելս բոչէին, յերիվարս փայտակերտ ելանէին, ի սասանուս դաշտս անհաստս յաճէին զման քան զկեանս միտս ընտէին, աներեւոյթ երկայնակի ու ռնկին »:

Ահա հիացում և սրտկառանք ցոլացնող պատկեր մը Սրբազան կաճառէն, սրբութեան տաճարի կանգնումի աշխատութեան մէջ:

Անոնք, կը գումարուին, կը պատրաստեն, հեռու տեղեր ճամբորդութիւններ կ'ընեն, հողերէն եժովերէն կ'արչաւեն, աւազուտ անապատներէն կը քայնեն, մահը կեանքէն գերազանց կը համարեն, աներեւոյթ նպասակի ուշադրութիւն ընելով...:

Մէջ կողմանէ աշակերտներ կը ղրկուին՝ այդ ժամանակի գիտութեան կեդրոնները համարուող վայրերուն Եդեսիա, Կեսարիա, Աղեքսանդրիա, Աթէնք, Հռոմ և Բիւզանդիոն:

Ամէն տեղ արժանաւոր գնահատանքի և պատուի կ'արժանանան ղրկուած աշակերտները, մեծարանքներու կարծես մրցանիչը շահելու բնատուր հանձար մը ունին անխտիր, իրենց դաստիարակները յաճախ գերադանցելով բուռն նախանձի ալ առարկայ կ'ըլլան ուսուցիչները:

« Ժրանային, սֆնէին, աբխասէին, ուսանելով, կրթելով, վարժելով, վասակելով. պատրաստելով զանձի-նքս յերկս օգտակարս եւ ՚ի գործս շահաւէտս, ոմանք զսառից զճագրութիւնս շահաւորեալ, ոմանք զմասս-սքս հաւաքեալ զուսումնականն, զբնաբանականն, զերկրաչափականն, զասղաբաշականն, զգերականն, եւ զգերբողականն եւ զգործնականն եւ զսեական իմաստաբարութիւնս:

« Ոմանց հաւասարէին զիտրեամբք քան զուսումնականութեանն, ոմանց զարմանալիք բուէին...ընդ ոմանս դասէին քննութեամբ, զոմանս պատասխանաւոր արժանի ոչ համարէին, հարցաստեք, բանաստեք, ընդ յարցաստեք:

Պատի՛ւ եւ Փառ՛ք Սրբազան կաճաօրին Հայկական յաղթապանձ Հանճարին՝ որ Անյաղթներ ունեցաւ, նոյն իսկ օտարներէն զնահատուած և անյաղթ մակղիրով պսակուած:

Ոսկեդարեան մատենագրութեան ատենագրութեան մէջ փառաւոր տեղը կը գրաւէ Աստուածաշունչ մատենի Հայերէն թարգմանութիւնը: Ըստ Կորիւնի Աստուածագործ Մեակուքիւն է աւետարանական արւեստի թարգմանութիւնը:

Աստուածաշունչ Սրբազան Մատենին ի հայ թարգմանութեան գործին մէջ, առաջին աշակերտները թէև մէյ մէյ բաժին ունէին, սակայն ամենամեծ դերը կը պատկանի Ա. թարգմանչապետներուն, մանաւանդ Սրբւոյն Սահակայ քանի որ իր ուսումը Բիւզանդիոն առած էր և կատարելապէս տիրացած էր Հելլէնական դպրութեան Արուեստին ներդաշնակ նրբութիւններուն:

Այս տիեղերական մատենին Հայերէն անունն իսկ՝ բաշալի է, ի՛նչ վսեմ և ներդաշնակ անուն, Անհունը սահմանող գոգցես, ո՛րքան գեղեցիկ և թանկարժէք անուն մը Սուրբ Գրքին, որ հոգիին մատանւոյն պէս՝ կը կրէ իր վրայ իբրև անզուգական ադամանդ, Աստուածաշունչ ակը պատուական:

Աստուծոյ Շունչը, Աստուածային շունչ. ի՛նչ վեհ ու վսեմ հաւատք, Սրբազան թարգմանչաց սրտերուն մէջ որմէ ծորանուած որմէ ծիածանուած և ապա տարացած իբր ակունք փակած է Սուրբ Գրոց վրայ:

Պատի՛ւ Հայ Հաւատքին:

Յարգա՛նք Հայ Հանճարին:

Այս հրաշակերտ թարգմանութեան, Հայերէն Աստուածաշունչի հայկական առակերով, Հայկական բարբառով ի լոյս գալէն՝ ի վեր 1,500 տարիներ անցած

նն, այս յոգնաշար տարիներու հոլովոյթին մէջ, տակաւին կը պանծայ ատիկա, « Թագուհի թարգմանութեանց» Պատուարեր և պանծալի տիտղոսով, փառքը, պատիւը, արժէքը, ստաիճանը հռչակելով Հայ Հանճարին ու Հայ բարբառին:

Պէտք է վստահաբար գիտնալ. — համոզուիլ թէ, այդ սքանչելագեղ լեզուն, ոսկեդարեան գրական կամ գրարար լեզուն չ'ուսումնասիրած՝ և ատոր պերճութեան փափկութեան արուեստը, մեծածոխ ոճերու և առումներու բազմաթոյր և գեղաբոյր նրբութիւնները չը սովորած, ոչ ոք կրնայ կատարեալ կերպով աշխարհաբար մը գրել, որովհետև լեզուին ամբողջութիւնը գրաբարին մէջ կը գտնուի: Լաւ, անսխալ և հայկաբանական ոճով գրելու համար, պէտք է գրաբարի տեղեակ ըլլալ, և զայն սորվիլ իսկապէս որուն անխարդախ աղբիւրն է Ս. Գրոց գրաբարը:

Աստուածաշունչի կրօնական ու բարոյական օգտակարութիւնները այնքան շեշտուած են որ կրկին շեշտել աւելորդ է, որովհետև Աստուածաշունչ մը՝ գեղեցիկ գրադարան մըն է տուներու մէջ՝ բովանդակող 70 է աւելի զանազան գրքերու, պատմական, բանաստեղծական, բարոյական, օրէնսդրական և վերջապէս ամէն տեսակ գրքովիներէ բաղկացած Մատեն մը, որ շարունակ պէտք է կեանքի առեանին մէջ:

Այս հրաշալի Մատենի թարգմանութեան գործակցութենէ զատ, մեծն Սահակ Պարթև Հայրապետին ինքնազիր երկասիրութիւնները հետեւեալներն են:

Կանոնական թուղթ, նամակներ և թուղթեր, Կոստանդնուպոլսոյ Հայրապետներուն և առ փոքրն Թէոտոր կայսր: Եկեղեցական Գրոց կարգաւորութեան

մէջ ալ շատ աշխատանք ունի Սուրբն Սահակ, իրեն կ'ընծայուին՝ «Բահանայաօրհնէք»ը «Աշխարհաթաշ»ը, գիշերային ժամակարգութեան չորսաղօթքները, Աւագ շաբթու շարականները, պարզ, յստակ և մաքուր լեզուով, բանաստեղծական ոգիով, և գեղեցիկ ու զողազրիկ իմաստներով յօրինուած:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊԻ անձնական երկասիրութիւնը կը համարուի, իր մականունը կրող «Մաշտոց»ը, գեղեցիկ ծխարանը Հայաստանեաց եկեղեցւոյ:

Կ'աւանդուի նաև՝ թէ մեծ պահոց շարականները և քանի մը աղօթքներ անոր սրբածորան գրչին արգիւնքներն են:

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՅԻ. Հնախօսականին մէջ, իր ժամանակակից եղող մատենագիրներու նշանաւորներէն է:

«Եզնկայ Խրատք» անուն ոսկեղէն մատենիկը իր իրկասիրութիւնն է, գեղեցիկ լեզուով և զգացունմներով գրուած: Կ'ըսուի թէ «խօսս յոլովս եթող յօգուտ լսողաց»:

ԿՈՐԻԻՆ Դանազան թարգմանութիւններէ գատ, իր սիրելի վարդապետին Ս. Մեսրոպի կենսագրութիւնը գրած է, մանաւանդ ատոր երկրորդ վիճակին, այսինքը՝ վարդապետութեան և կամ Ս. Սահակի հետ լծակցաբար գործակցութեան թեթևօրէն անցնելով Մեսրոպի Արքունիքի կեանքին վրայէն:

ԳԱԻԻԹ ԱՆՅԱՂԹ — Կ'արժէ քիչ մը լայնօրէն գրել Անյաղթի մասին, որովհետև բախտ մըն է մեզի համար Հայ Մատենագրութեան դրախտի փառքը կազմող այսպիսի վսեմ դէմքեր ունենալը:

Մովսէս Խորենացիին քեռորդին էր Դաւիթ. Տարօնայ Հարք գաւառին Հեքեթ կամ Հերիան գիւղէն, և կամ ըստ այլոց Ներպիւն աւանէն, ուստի և՛ Ներ-

գիւնացի:

Վաթսուն փափկաձայն և ուշեղ կամ ուշիմ աշակերտներէն մին, իմաստասիրութեան մէջ գերազանցը, կամ եղականը ամէնուն:

Իրաւամբ Անյաղթ կոչուած, իբրև անհաւասար և անմրցելի:

Կոչուած է նաև իմաստասէր և փիլիսոփայ, որուն պատճառը երանելի Շնորհալին կուտայ այսպէս:

«Ունիմք սովորութիւն փիլիսոփայ անուանել, որ «յերածշտական արուեստի կատարեալք են, այսպէս և «Դաւիթ՝ ոչ միայն փիլիսոփայ, այլ յՍատուածեղէն և «յարտաքին հրահանգս անթերի և լիակատար էր, «նորին աղագաւ կոչի փիլիսոփայ զպատիւն գեկու- «ցանելով»:

Դաւիթի տաղանդն ու լեզուադիտական հմտութիւնը այնքան բարձր եղած է՝ որ Յոյներն իսկ կը պանծային անոր արժանիքներով, դինքը իրենցմէ համարելով, թէպէտ շատ ալ կը նախանձէին, որուն 'ի տես օր մը Խորենացին կը բացագանչէր առ Յոբնաղ:

«Ո՛վ Յոբնաղ ճանաչես դիս, Մովսէս եմ և սա «Դաւիթ՝ բազում Դպրութեանց ազգաց հմուտ և պար- «ճանք Աթենացոց, կենդանեաց և գերեզմանաց, ևս «առաւել Հայոց Աշխարհի:

Դաւիթի երկասիրութիւններն են.

Խաչին Ներբողը:

Սահմանաց Գիրք կամ Սահմանք իմաստութեան:

Կարգ մ'ալ յունադիր գրութիւններ, թերևս թարգմանուած Հայերէնի:

ԳԻՒՏ. — Իբրև թարգմանիչ գլխաւոր գեր ունե-

ցած է, անշուշտ, որովհետեւ իր գիտութեան և իմաստութեան ներբողը մեծ է:

Իդրև ինքնագիր՝ թուղթ մ'ունի՝ առ «Անյաղթն Դաւիթ, անկէ խնդրելու համար Խաչի ներբողը: Կարելի է ունենայ ուրիշ երկասիրութիւններ, որոնք ծանօթ չեն, թերևս կորսուած կամ այլափոխուած այլ անունով:

ՅՈՎՀԱՆ ՄԱՆԻԱԿՈՒՆԻ.— Իր գործերուն զըլխաւորներն են՝ իր ճառերը, թատերական երկեր ալ ունեցած ըլլալը կը խօսուի. բայց ոչ փաստացի ըստուգութիւնով:

ԵՂԻՇԷ.— Ծանօթ է իր ոսկեմատեանը, նկարազրոյ վարդանանց Փառքը անանց:

Այս գողար և ներգաշնակ մատենիկը թարգմանուած է Անգլիէրէնի՝ 1830ին, Իտալէրէնի՝ 1840ին, Ֆրանսէրէնի՝ 1841ին, իսկ Ռուսէրէնի՝ Գապարաձևան Գր. վարդապետի ձեռամբ:

Եղիշէի այլ երկասիրութիւններն են.

Մեկնութիւն Յեսուայ և Դատաւորաց:

Արարածոց Մեկնութիւն:

ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՅԻ.— Ազգային բանասիրութեան և Եւրոպական գիտութեանց առջև մեր հոյաւկապ պատմագիրքն է Խորենացիի Հայոց Պատմութիւնը:

Պատմահօր այս գլուխ գործոց երկասիրութիւնը երեք մասի բաժնուած է հետեւեալ կերպով:

Ա. Ծննդաբանութիւն Հայոց Մեծաց:

Բ. Բան Միջակ Պատմութիւն Հայոց:

Գ. Աւարտաբանութիւն մերոց Հայրենաց:

Մովսէս Խորենացին այս սքանչելի երկէն զատ ունի նաև հետեւեալները:

Աշխարհագրութիւն.

Պատոյից Գիրք:

Պատմ. Ս. Աստուածածնի և պատկերի նորա:

Ներբող՝ ի Սուրբն Հռիփսիմէ:

Ճառ վարդապետի:

և կարգ մը անհարազատ կամ երկբայելի գրուածքներ:

Մովսէս Սրբոյն Մեսրոպայ թեոքիին էր, Տարնոյ Խորնի կամ Խորոնք գիւղը ծնած է, Մովսէս մանուկ էր տակաւին, երբ Հայաստանի մէջ՝ Վռամչապուհի, Սահակայ և Մեսրոպի ջանքերով ուսումնական նոր կերպարանափոխութեան լոյսը կը ծագէր:

Հանձարեղն Մովսէս իր դաստիարակներուն հրամանով ճամբորդութիւններ կատարեց՝ ի Սիւնէ:

Եղեւսի, յԱթէնս. յԱնտիոք ՚ի Պաղեստին և յԱղեքսանդրիա: Քննեց այդ տեղերու մատենադարանները, այնպէս որ ինքը եղաւ խօսուն մատենադարան մը, ինչպէս կը տեսնուի իր պատմաբանական հանձարին ճոխութենէն:

Ափսո՛ս սակայն, երբ Մովսէս այնքան մեծագոյն հմտութիւններով վերադարձաւ Հայաստան, չ'կրցաւ մխիթարել իր հոգեոր հայրերը, ատոնք վախճանած էին: Վախճան գտած էր նաև Հայաստանի թագաւորութիւնը, խառնակ ու դժնդակ ատեն մըն էր: Ազգը ոչ ժամանակ և ոչ ալ արտօմակ ունեցաւ օգտուելու իր հանձար զաւակին հմտութենէն: Մովսէս շատ թշուառ կեանք մը անցուց, ծերութեան մէջ աւուր հացի կարօտ մնալով, կոնակը պարկ մը պարկած դռնէ դուռ կ'երթար: Մտաւորականի ծերութեան վիճակ արդարև.....

Գիւտ կաթողիկոսի գիւտը եղաւ Մովսէս, Հայրապետը ճանչցաւ իր աշակերտակիցը, ճանչցուց զանկա Հայաստանին, և եպիսկոպոս ըրաւ զայն:

ՄԱՄԲՐԷ.— Խորենացիին կրտսեր եղբայրն է Մամբրէն: Իր արժանիքին համար՝ իրաւամբը վերածանող կոչուած է:

Խորենացիէն և Դաւիթ Անյաղթէն վերջ՝ երկրորդ կուղայ Մամբրէն, փիլիսոփաներուն մէջ:

Մեծ պատիւներու արժանացած է և մեծապէս զընահատուած, Աթէնք, Բիւզանդիոն և Աղեքսանդրիա, ցուացնելով իր պերճափայլ հանճարը:

Ափսոս որ իր երկերէն հազիւ երկու ճառ հասած է մեզ: Մին՝ Ղազարոս ի Յարութեան և միւսը՝ Քրիստոսի Երուսաղէմ մուտքին:

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՅԻ.— Ղազար ունի ժամանազրական պատմութիւն մը, որ կը նկարագրէ Սահակ Մեսրոպի և Վռամչապուհ թագաւորին մտաւորական մշակայթի համար թափած ջանքերը և իրրե ժամանակակից Վահան Մամիկոնեանի ձեռք չայտանի աղատութեան լուրը աւետելու համար Յովհան Մանգակունի Հայրապետին ըրած գեղեցիկ ու պերճախօս աւտենաբանութիւնն ալ նկարագրելով, Փարպեցին կը փակէ իր գիրքը:

Նմանապէս մենք ալ կը ստիպուինք փակել Ոսկեղարեան աննման և անմահ հեղինակներու մանրանրկարները ցուցադրող այս անձուկ էջը:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Ի՞նչ արդիւնք ունեցաւ տառերու փուճըր

Ի՞նչ արդիւնք ունեցաւ Աստուածաբանըր

Քաղաքակրթական աշխարհի մէջ, չայլոն համար ամենամեծ յաղթանակը եղաւ՝ տիրացումը իր սեփական տառերուն: Այդը միանգամ ընդ միշտ թոթափեց ստրկութեան շղթան, լքեց օտար տառերն ու բառերը, որոնք եթէ չարունակ տիրէին, հայ ազգը դատապարտուած էր իր ուրոյն ազգութիւնը կորսնցնել և օրին մէկը իր հարեաններուն հետ ձուլուիլ վերջապէս:

Այդը այն ատեն Ազգ եղաւ, երբ սկսաւ նոյն գիրը գրել, նոյն գաղափարը սնուցանել և միևնոյն նպատակով ազդել. չնորհիւ իր սեփական գրոյն ու գրեանին:

Նշանագրերուն գիւտն ալ անբաւական էր ինքնին իրագործելու համար մեր բազմերախտ Հայրապետներուն բարձրագոյն իտէալը, անոնք ձշմարիտ հայրենասիրութիւնով և խորաթափանց հեռատեսութեամբ կը աւանդէին, Հայութեան հանդէպ հոսող երկու հակընթաց և վիթխարի յորձանքները, քանդիչ և քայքայիչ փորձանքները, մին Սասանեան կրօնամուրթեան և միւսը Յունական նենգամտութեան: Թուժք մը և անխորտակելի պարիսպ մը կանգնել պէտք էր այդ յորձանքներու և փորձանքներու առջև:

Սոսկ գիր ունենալ կամ անօգուտ գրքեր ունենալըն ալ օգուտ մը չ'պիտի ունենար, Ազգին մէջ կերտելու համար կրօնի և դպրութեան կուռ ողին, և ա-

տոր համար առաջին գործը եղաւ Երանաշնորհ Սահա-
կին ու Մեսրոպին, թարգմանութիւնը Սուրբ գրոց և
ինչ հրաշալի գործ, հրաշալի անուն մը գտան. Սուրբ
գիրքը ճշմարտապէս ներկայացնող, Աստուածաշունչ
մակդիրն է այդ վսեմ բառը, անչուշա՛ Սստուծոյ շունչ
չով բոցավառող սուրբ սրտերու շունչն էր առաջին ան-
գամ, այդ հրաշալի անունը արտաբերողը:

Այո՛, շատ ճշմարիտ էր վեհոգի Հայրապետներուն
խորհածը, ճշմարիտ էր ատոնց յղացումը ինչպէս որ
ճշմարիտ եղած՝ ատոնց ծնունդը:

Աստուծոյ շունչով, Աստուածաշունչով՝ այլակեր-
պեցան, վսեմացաւ աղբային կրօնական ոգին, հոգի ա-
ռաւ Հայկական Կրօնն և Հայ եկեղեցին, իսկ եկեղե-
ցին՝ եղաւ Ազգին ապաստանարանը, Ազգին գանձարա-
նը, Ազգին պահապանը, անոր լեզուին, տառին ու
բարբառին պահարանը՝ անոր հաւատքին սիրոյն, յոյ-
սին, կեանքին ու կենցաղին:

Ազգային ինքնութեան ոչ միայն ամբողջ մը, այլ
ջահ մը եղաւ Եկեղեցին՝ Բարոյական լուսաւորութեան:
Արծարծեց թագնուած խանդերու հուրը հայ սրտերուն
մէջ և վերջապէս ասիական խաւարամած մթնոլորտին
մէջ Նոր Միտք ներկայացնող ոգին եղաւ:

Հայը իր սեփհական տառերով ու բարբառով յա-
ջողեցաւ կարգալու՝ օտար մատենագրութիւններէն
չատերը, որոնք այն ատեն հեազհեաէ թարգմանուել
սկսան, գաղափար կազմեց գրագիտութեան վրայ, կզր մը
ունեցաւ բաղդատութեան և հետզհետէ կերպարանք
ստացան իր խորհրդածութիւնն ու գաղափարը, ինչ-
պէս նաև իր երեւակայութիւնը:

Ինչպէս տեղ մը ըսինք՝ տեղափոխուելու եղաւ
Սահակ-Մեսրոպ լծակից լուսաւորիչներուն, բայց անհը-
նարին ջանքով խորտակեցին բոլոր խոչընդոտներն ու
արգելքները, և իրենց ջանից Գլուխ գործոցը հանդի-

սացող Աստուածաշունչը այնքան գողտրիկ լեզուաւ
թարգմանեցին՝ որ քաղուհի քարգմանութեանց յորջոր-
ջուելու պատուոյն արժանացուցին:

Միաբանութեան և միակամութեան գործնական
դասը տուին անոնք իրենց հայրենակիցներուն: Սէր
ու լոյս սփռեցին անոնք իրենց կազմած ուսուցիչ-քա-
րոզիչ հրեշտակներով: Սահակ-Մեսրոպեան լէզէնը,
բաղկացած էր 100 հոգիէ, անոնք սորվեցուցին, քա-
րոզեցին, վերձանեցին, թարգմանեցին և առաջնորդե-
ցին. զատիարակեցին ազգը, լուսաւորեցին նոր սե-
րունդը, վստեցին ատոնց սրտերուն մէջ Հայ Կրօնի,
Հայ Ազգութեան և Հայ Հայրենիքի երիակ զգացում-
ները:

Այդ ոգին էր՝ Վարդանները, Վահանները և բոլոր
քաջորդի հայ զիւցազները բոցավառողը, զանոնք քա-
ջայանողոզն նրբութեամբ նետողը Աւարայրի դաշտին
մէջ 66.000 հոգիով:

Սահակ-Մեսրոպեան ազգասիրական անդիմադրելի
ոգին էր՝ շարժումի բերողը բոլոր հայ սրտերը:

Ազատութեան նշանակութիւնը Սահակ-Մեսրոպի
գրիչները փորագրեցին հայ սրտերու մէջ, Վահան Մա-
միկոնեանի զրօշաիը այդ շունչով ծածանեցաւ, ու զա-
տէ՛ սաւառնեցաւ յաղթապանծ:

Մամիկոնեան սաւառնեցաւ դրօշն յայիւր գօգ՝ ծալ՝ իծալ
՝ Ի նակասաց ի քեւամեաց նա ոչ գիտաց յուրաւս կալ:

Հատորներ լեցնել կարելի է, իմաստասիրելու և
թուելու համար՝ հայ տառերու փունջին և Աստուա-
ծաշունչին Ազգիս զոյատեութեան համար պարզեւած
բարիքները: Սակայն այս շատ անձուկ տողերով հազիւ
կրցանք պարզ ակնարկ մը նետել, Հայ Մշակոյթին
անզուգական Զոյգերու բերած զոհանուէր գործունէու-
թեանց, և ատոնց շէնցուցած բուրաստանէն «Փնջակ»
մը միայն կազմել:

20Ն ԱՌ

Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՄԵՍՐՈՊ

ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ԹԱՐԳՄԱՆԻՉՍ

Անմար արեգներ, յաւէտ, ճաճանչեղ հանճարք լուսարորք,
 Բարեոյն նշոյլներ, ճշմարտին ցոլքեր, ո՛վ Սահակ-Մեսրոպ,
 Գոռան գրերուդ թնդանօթք ոսկի, սմբեն օն և օն
 Դըղրդին հիմանց Հնգետասան դարս, կ'ողջունեն ձեր տօն:
 Երախտապարնչտ ազգիդ զաւակներ, ցըրուած տարազիր
 Զեղուն հաւատքով տօնեն ցընձութեամբ փառք ձեր լուսագիր:
 Էակնե՛ր անմահ. մեծ պարգևատո՛ւք ո՛վ Սահակ-Մեսրոպ
 Ըստածէջք՝ Հայկեան տառից հիասքանչ, կեանքէ մը սալչոպ:
 Թախձաթոյր խաւարն դուք փարատեցիք, լուսերով անմար,
 Ժրաբար օժտած՝ Հայկեան դպրութիւնն փառքով ինքնավար:
 Իսկապէս պճնած՝ լոյսով՝ շողջողուն Դպրոցն ու տաճար
 Լիալոյս ցոլքով ձօնելով ատոնց, ձեր միտք ձեր հանճար:
 Խանդ խնկաբուրիկ, ոգի ազդահուր, գաղափար ազատ,
 Մաթեցիք հայկեան սերունդի սրտին շունչով հարազատ:
 Կրօնք՝ մեծալոյս, լեզու՝ մեծասքանչ, տառեր՝ ներդաշնակ
 Հրանիւթ ուխտիդ մեզ աւանդեցիք, երբակի կտակ:
 Զախող օրերուն այս ուխտը եզաւ՝ մեր մեղքը մեր ստաջ,
 Ղօզանջ՝ մեր բարբառ, տաղասկ՝ մէն մի տառ, գաղափարը լսաջ:
 Ճանապարհին մէջ մեծ Տառապանքին՝ եղան անճանաչ
 Մայրենի կրօնք. Մայրենի բարբառ, մայրենի ստաջ:

Յոյսեր ու լոյսեր իսպառ մարեցան լըքեց մեզ Աստուած՝
 Նորէն վառ մընաց Սէրը Ազգային, մահէն չ'ազղըւած:
 Շանթը շառաջեց, լեռը բառաչեց, ծովն ըմբոստացաւ
 Ողողումներէն արեան Հեղեղին. ազգէդ վեհացաւ:
 Զարչարանք ու ջարդ, մահ դժոխային, և անլուռ տանջանք
 Պայժատացուցին Հայկեան կորովը և Հայկեան տենջանք:
 Զերմագին սրտով՝ դէպի 'ի լոյս քալեց Հայը կոտորակ,
 Ռահիւ նահատակ, Ուխտիդ՝ հպատակ, կողմ 'ի պատարագ:
 Սահ'կ և Մեսրո'պ, հաճեցէ՛ք ծորել շնորհ անապակ,
 Վեհալոյս շնչեր, սնունդ հրանիւթ գրչաց հայ համակ:
 Տիրեցէ՛ք հոգեոց նորածին դրչաց, վառեցէ՛ք հօն հուր,
 Բննական սիրով, խնկով խանդաբոյր՝ օժտեցէ՛ք զհանուր:
 Ց'աւէտ Դպրութեան թող առողջանան լուսով ձեր կամքին,
 Իւժեղ գաղափարք, ոճիր հիւանդոտ թո՛ղ սպաքինին:
 Փայլի ծածանի Դպրութեան դըրօշ, յաւէտ յաղթական,
 Քնարք աղամանդ հընչեն փափկաճայն երգեր հայկական:
 Օժիտներ վըսմ պէտք է հանդերձենք վաղուան ընդ առաջ,
 Տիղլքապէս՝ քաջ, ուխտով աննահանջ ընթանա՛մք յառա՛ջ:

ԳԻՅՍԷԴԱ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Կարելի չէ չմղուել զէպի խորհրդածութիւնի տես սա իրողութեան որ տեղով ու ժամանակով Հայոց մերձաւոր բազմաթիւ ժողովուրդներ, զոր օր. Պարթևներ, Մարեր, Աղուաններ, ևյլն, կորան անհետացան պատմութեան սեմէն, մինչ Հայը դեռ կը շարունակէ ապրիլ. Այս երևոյթը աւելի ակնբախ կը դառնայ երբ նկատի առնենք այն զարգացած և քաղաքակիրթ ազգերն ու պետութիւնները, որոնք թէև Հայերէն աւելի կանուխ երեցան պատմութեան թատերաբեմին վրայ, սակայն վաղուց արդէն փակուած է անոնց շահատակութեանց շրջանը: Մոխրակոյտեր միայն մնացած են Ասորեստանցւոյն, Բաբելոնացւոյն, Հիթիթներու, Ուրարտացւոյն, Մուրիններու, Փիւնիկեցւոյն, ևայլն, հոյակապ մայրաքաղաքներէն, մինչ Հայ կեանքի պատրոյգին բոցը թէև բազմիցս սոկածեալ, և սակայն դեռ կը պլպլայ անչէջ, նոր արշալոյսի մը շողերով:

Արդ, ի՞նչ էին այն միջոցները որոնց չնորհիւ Հայը կըցաւ իր գոյութեան նաւը փրկել Դարերու ալեկոծութեանց և փոթորիկներուն ճապոռներէն. ի՞նչ պէս չսպառեցաւ Հայը այնքան կոտորածներէ յետոյ. ինչո՞ւ արմատախիլ չեղաւ իսպառ՝ այն հողէն ուր իր գոյութիւնը մշտական նահատակութիւն մըն էր զըրեթէ. ինչո՞ւ չյուսահատեցաւ իր հայրենի տունը վերակերտելէ կամուրջի մը վրայ երբ կը տեսնէր որ ամենի հեզեզը՝ վայրագ ու կործանիչ խուժաններու, քանի քանի անգամներ աւլած տարած է բոյն ու բընակիչ: Ասոնք և ասոնց նման շատ հարցումներ պատասխան կ'ուզեն, և մենք, որքան կը ներէ մեր կարո-

ղութիւնը, պէտք է որ ջանանք գտնելու անոնց պատասխանները, փարատելու համար այն մթութիւնը որ պարուրած է մեր անցեալ պատմութեան զսպանակները, և տեսնելու այն զօրութիւնները՝ որոնց չնորհիւ Հայը կըցած է ապրիլ դարուց ի դար:

Կեանքը անվերջ պայքար մըն է, և այդ պայքարին մէջ կը յաղթեն անոնք որ իրենց թշնամիներէն աւելի զօրաւոր են: Այս է բնութեան օրէնքը կեանքի բոլոր սատիճաններուն վրայ, և հետեւաքն, մարդ արարածն ալ բացառութիւն չի կրնար կազմել այս օրէնքէն: Ուստի փնտռենք այն ոյժերը որոնց միջոցաւ Հայը մղեց իր գոյութեան պայքարը և զինաջնջուեցաւ: Այդ ոյժերը մենք պիտի բաժնենք չորս դասերու նիւթական, մտային, բարոյական և հոգեկան:

Նիւթական ոյժեր են ազգի մը համար գլխաւորաբար իր թիւը և հարստութիւնը, Հայը հակառակ իր բազմածնունդ ցեղ մ'ըլլալուն ոչ մէկ ժամանակ չէ ունեցած պատկառելի թիւ մը, որ յատուկ է մեծ ազգերու, ուստի միշտ մնացած է փոքր ազգ: Իսկ անտեսական տեսակետով ընհանրապէս միջակ կացութիւն մ'ունեցած է չնորհիւ ցեղին առեւտրական հանճարին, և երկրին աշխարհագրական դիրքին: Իր նիւթական ոյժին փոքրութեան համար է որ Հայը չկրցաւ ապրեցընել Տիրքանեան կայսրութիւնը. իր պետութիւնները միշտ մնացին սահմանափակ, և յաջորդաբար ինկաւ մեծ աշխարհակալներու ճիրաններուն մէջ: Եթէ Հայը իր նիւթական ոյժերէն սպասէր իր յաղթանակը՝ իր խորտակումը թերևս հասնէր այնպիսի սատիճանի մը որ ալ չկարենար վերականգնիլ. բայց իմաստութիւնն ունեցաւ յաճախ՝ տաս հազարով չկուուելու քսան հազարի զէմ, և համբուրելու այն ձեռքը զոր չէր կըրնար կտրել. ինչպէս կը յանձնարարէ ժողովրդական առածը:

Մտային զորութեամբ Հայը կրնանք ըսել թէ կը գերազանցէր իր շատ մը զրացիներն ու տէրերը, և հետեաբար մշակութային մարզերու մէջ ընդհանրապէս անոնցմէ վեր բարձրացած և յառաջ անցած էր տեսնենք զայն: Հայը սեփական գիր ու գրականութիւն, Դպրոց և ազգային մշակոյթ ստեղծեց սահմանակից վրացիէն, Աղաւնէն ու Փարտէն առաջ, բարձր տաղանդով օժտուած Հայեր պարսկական, բիւզանդական, եգիպտական, թրքական և ռուսական արքունիքներու մէջ մեծամեծ ծառայութիւններ մատուցին իբրև ելեւմտադէտ, բժիշկ, ճարտարագետ, զիււանագէտ զօրավար, կայսր, և յլն: Սեփական պետութեանէ զըրկուած Հայը իր մտաւոր տաղանդներն ի սպաս գրաւօտարին, երբեմն անուղղակի օգուտներ ընծայելով իր ազգին, և երբեմն ծանր վնասներ պատճառելով անոր: Մտային ոյժն ալ ուրեմն ազգային տեսակէտով կուռ զօրութիւն մը չկազմեց Հայուն համար իր գոյութեան պայքարին մէջ՝ սեփական պետութեան անկումէն յետոյ: Անհատական տեսակէտով սակայն անժխտելի է անոր մեծ դերը: Ուշիմ և հնարամիտ Հայը միշտ յաջողեցաւ իր սեփական տունը շինել շտկել, բայց ափսո՛ս, իր ազգային տունը վերաշինելու աւագ պարտականութեան մէջ Հայ միտքը չկրցաւ բերել իր լման բաժինը:

Բարոյական ոյժը տիրական յատկանիչներէն մին է Հայ ցեղի նկարագրին, մեր ցեղին ծագման չըրջանին ամէնէն մերձաւոր աւանդութեանց մէջ պանծացուած զօրութիւնը այս է, Հայկ մարմնացումն է ազատասիրութեան, Արա՝ ժուժկալութեան, Տիգրան հաւատարմութեան և անձնասիրութեան, Հայ կնոջ բարոյական նկարագիրն է որ կը տեսնենք իր զըրխաւոր դիցուհիներուն վրայ, Անահիտ մայր է ըզգաստութեան, և Աստղիկ՝ պարկեշտութեան տիպար: Բարո-

յական այս զօրութեամբ գօտեպինդ փափկասուն տիկիններ տակացին ծանր վշտերու և բմպեցին աստուպանքի դառն բաժակը դարեր շարունակ, ասանց լքումի և յուսահատութեան: Հալածանքի և բտրկութեան դարերը բարոյապէս թոյլ եղողներն անորակելի ստորնութեանց մղեցին, մինչ անոնք որ առկուն էին՝ ևս աւելի ջրգեղուեցան, և մենք ունեցանք անձառելի վեհութեամբ բարոյական ոյժի տիպարներ: Հայուն բարոյական բարձր յատկութիւնները իր մըշտանորոգ կենսունակութեան աւելն եղան:

Հոգեկան ոյժ ըսելով պիտի հասկնանք այն զօրութիւնը որ կը բխի կրօնքէն: Քրիստոնեայ Հայը մին է ճշմարիտ կրօնքին ամէնէն ազնուական զինուորներէն: Քրիստոնեայ Հայութիւնը իր էութեան բոլոր լաւագոյն տարրերով կերտեց իր եկեղեցին, քրիստոնէական առաջին Ազգային եկեղեցին, որ եզաւ իր առնմային զանձարանը: Հոն մթերած է հայը ինչ որ ունի, անոր ի սպաս դրած է իր բեզուն տաղանդին բոլոր ստեղծագործութիւնները: Հայուն կերտած ամէնէն սքանչելի շէնքերը իր տաճարներն են, ամէնէն զմայլելի գրքերը՝ իր աւետարանները, ամէնէն քաղցր երգերը՝ իր շարականները, ամէնէն նուրբ ձևագործերը՝ իր եկեղեցական զգեստներն ու սպասները: Իր անզուգական մարգարիտն է այն, որուն համար չէ տեղեւած զոհել ամէն ինչ: Իր մարմնաւոր Հայրենիքը կոխտակեցաւ շարունակ, բայց իր հոգեւոր Հայրենիքին, եկեղեցոյն ազատութեան և սրբութեան թոյլ չտուաւ որ դպչին կեղծ ու ամբարիշտ ձևքեր: Այսպիսի աստուածասէր ժողովուրդ մը բնականաբար կենդանի հաղորդակցութեան մէջ պիտի գտնուէր հոգեկան զօրութեանց անըսպառ ազբիւրթին՝ Աստուծոյ հետ: Անոր համար է որ Հայ հոգին չ'ընկճուեցաւ, չմահացաւ իր մարմինն յոչոտուամէն վերջն ալ, ընդհակառակը մահամերձ այդ

մարմինն մէջ տաղաւարող հողին, նոր կեանքի մը կր-
րակին ջերմութիւնը պտտցնելով անոր մէջ, վերստին
կենդանացող զայն շնորհալի թարմութեամբ:

Անցեալի մէջ մեր դոյութեան պահպանման օժան-
դակող ոյժերը տեսանք ահաւասիկ: Այսօր դոյութիւն
ուենին անոնք և կը պահեն իրենց հին արժէքները:

Անթիլիաս

Ն. Վրդ. ՊՈՂԱՐԵԱՆ

ՍՈՒԱԿԸ

Լեռնային Կիլիկիոյ մէկ գեղատեսիլ գիրքին վրայ,
մեր փառքի օրերէն ժառանգ մնացած հայկական գիւղ
մը կար: Հակառակ շրջակայ արիւնհարբու թուրք բը-
նակչութեանց դարաւոր դուրումին և հալածանքին,
այս սիրունիկ գիւղը մնացած էր անեղծ, պահելով իր
պապենական աւանդութիւններն ու սրբութիւնները...

Գիւղին ճիշդ ծայրը, և սեպ ժայռի մը մօտ, ուր
անարգել և քով քովի կը բուսնէին ու կը բուրէին
սմբուլն ու նարգիսը, մանուշակն ու յասմիկը, եւ
վարդն ու շուշանը, ճիշդ հոն կը գանուէր գիւղացիին
պարծանքը եղող ամրակուռ և հակայ եկեղեցին:

Լեզուով չէ կարելի բացատրել, և ոչ ալ գրչով նը-
կարագրել, այս եկեղեցիին կատարած սրբապոյն դերը,
հայ շինականին ընտանեկան յարկին, ազգային նուրբ
ղգացումին, և անոր ներկայ ու ապագայ հոգեւոր կեան-
քին...

Անկէ չարունակ՝ տէր հօր քաջալերիչ պատգամնե-
րը, դպրոց դասին հոգեզմայլ շարականները և հաւա-
տացեալներուն աղօթքները, անուշահոտ խունկին հեա
գուլայ գուլայ կը բարձրանար դէպի վեր, առ կը-
կինք, ուր բազմած էր բազմաչարչար Հայուն Աստը-
ւածը...

Լեռնային Կիլիկիոյ՝ մէկ գեղատեսիլ գիրքին վը-

րայ, և մեր փառքի օրերէն ժառանգ մնացած այս
հայկական գիւղը՝ իսկական պարտէզ մըն էր Եդեսայ,
իսկ բնակարանը հօր Աստուծոյ:

* * *

Գարուն է...: Կիրակի առտու մը, գիւղին բարե-
պաշտ ժողովուրդը, ըստ իր սովորութեան՝ մեծ ու
պզտիկ խումբ խումբ կ'առաջնորդուի եկեղեցին. ան-
ցեալ չաքթուան մէջ իր վայելած օրհնութեանց հա-
մար Աստուծոյ փառք և փառաբանութիւն մատուցա-
նելու, իսկ գալիքին համար ալ ոյժ և զօրութիւն խըն-
զըրելու:

Եկեղեցիին խոշոր դռնէն խոչակնքելով ներս մըտ-
նող ամէն մէկ հաւատացեալ հիացումով կը զիտէր եւ
հաճոյքով կ'ունկնդրէր, զանգակատան կտուրին թա-
ւած, տեսքով հրապուրիչ և գեղգեղանքով զգլխիչ սո-
խակի մը: Գիւղացին չատ էր տեսեր թուչուններ, սա-
կայն այս սոխակը սովորականէն տարբեր էր, անու-
շութեան մարմնացումն էր...

Օրերու ընթացքին, սիրունիկ սոխակը գիւղացիին
ընտելանալով, արձակ համարձակ մուտք կը գտնէր ա-
մէն տեղ շարունակ երգելով, գեղգեղելով... կ'երգէր
եկեղեցիին մէջ, մանուկներուն օրօրոցին մօտ, դաշտը
հերկող հայ հողագործին արօրին վրայ, անմահն սի-
րով իրարու կապուած սիրահարներուն հետ... կ'եր-
գէր շարունակ, ամէն տեղ, ամէնուն համար:

Լեռնային Կիլիկիոյ մէկ գեղատեսիլ գիրքին վրայ,
և մեր հին փառքի օրերէն ժառանգ մնացած հայկա-
կան գիւղին մէջ կ'ապրէր ու կ'երգէր սոխակ մը, Հա-
յուն համար և Հայուն հետ...

* * *

1909ի ապրիլ ամիսն է... Զատիկի տօնական օրե-

րու խրախճանքը հազիւ վերջացած, հայկական գիւղը անսպասելիօրէն, դաժանաբարոյ եւ արիւնածարաւ թուրք խուժանին յարձակման կ'ենթարկուի: Սրտաճըմ լիկ տեսարան... Երէցը ջերմեռանդ կ'աղօթէ, զիւզացին իզուր օգնութիւն կ'ըսպասէ, և տարարազդ սուխակը կ'ողբերգէ, իսկ թուրքը անգթօրէն և անխընայօրէն կը ջարգէ... Երկինք՝ լու՛ռ, բնութիւն՝ համր: Բաջ երէցը, հաւատացեալ զիւզացին, փափկասուն հարսը, կոյս աղջիկը, անմեղ մանկիկը, վերջապէս ամէնը, ամէնը, կը խողխողուն, կը մորթուին և կ'ըսպաննուին: Մեր հին փառքի օրերէն մնացած, հայկական գիւղը, կը հրգեհուի, կը թալանուի, քար ու քանդ կ'ըլլայ:



Դռոն վիշտէն տառապահիւժ, անօթութենէն կիսամեռ, իսկ անգութ թուրքին եաթաղանէն վիրաւորեալ մի քանի հայ մամիկներ տակաւին «Տէ՛ր Ողորմեան» իրենց չըթնորուն՝ փոսի մը մէջ կը տապալակէին, ծեծելով իրենց կուրծքը և նախընտրելով մահը:

Ահա՛ հոն է զիւզացիին սոխակը, այրած թևերով, կոտորած ոտքով և արիւնոտ սրտով, իբր արիւնը ինկած անմեղներուն արեան խոռոնելու, և արցունքը այս լացող մամիկներուն արցունքին միացնելու...

Ան կ'սկսի երգել, սակայն այս անգամ կ'երգէ, երգը սուգի և արդարութեան, երգը՝ զուլումի և մահուան... Վերջապէս ան ալ կը մեռնի թուրքի անգըթութենէն, մահերգով մը մեռեալներուն, իսկ երգով մը վերապրողներուն...

(Վ.Եր.) ԵՆՈՎԲ ԿԷՕՔԿԷՕԶԵԱՆ



ՀԱՅԿ ԱՐԱՄ ՔԻՊՍՐԵԱՆ

Ծնած է Շապին Գարահիսարի մէջ: Նախնական ուսումը սացածէկ. Պոլսոյ արուարձան Երեւն Գասը-Գիւղի Արամեան վարժարանը: 13 տարեկանին ընդունուած է Կարնոյ Սահասարեան վարժարանը, ուրկէ ըստանալով իր վրկայականը կ'անցնի ուղղակի Բարիզ, հետեւելու համար երկրագործական մասնագիտութեան: Վկայւած լուստեհանգի *Ecole Régionale*-ին: Մեքենագիտութեան վկայական սացած է Բարիզին:

Քաջահմուտ՝ քրտնեղ և Գեմաներէն լեզուներու, առանց Թուրքերէն գիտնալու Կ. Պոլիս կանչուած է իբր երկրագործական պատճօնեայ: Գօսօվայի Եհանգի մէջ կը մնայ 2 տարի քէ իբր դասաւանդ (երբ մի քանի ամսուան մէջ արդէն սիրացած էր Թուրքերէն) և քէ իբր փոխ-սեսուչ սիպար Ազարակին ու երկրագործական վարժարանին:

1912-ին Պալմանեա՛ Պասեռագմին վերջերը Բարիզ կը վերադառնայ, ուր կ'գբաղի ցարդ առեւտրական և *Bourse de Commerce*ի վերաբերեալ գործերով:

Թեև ազատ հասարական կեանքի ծանր պարտա-

ՎԵՐՅԻՇՈՒՄՆԵՐ

ԶԳՆԱՂ ԱԼՍԷՖԻՍ

ւորութիւնները յանախ բոլլ տուած չեն իրեն զբրականութեամբ զբաղելու, այսուամենայնիւ Պրն. Քիպարեան արտադրած է գրական արժեք ներկայացնող բանաստեղծութիւններ՝ որոնցմէ մաս մը 1915 ին մասնաւոր հաստիքով մը լոյս ընայած է Հայերէն Եւ Ֆրանսերէն լեզուով սիրուն ու գողտրիկ բանաստեղծութեանց փունջ մը *Les murmures du Cœur* խորագրով:

Յիշատակութեան արժանի է մանաւանդ պ. Հայկ. Քիպարեան, 1924ին հրատարակած մեծանուն վիպասան ԲաճՅիի «Սամուէլ» ին Ֆրանսերէն բարգմանութիւնը, երկու հասոր, ուր ակնբախ կերպով կը տեսնուի այդ հոյակապ հեղինակութեան բարգմանչին Ֆրանսագէտի մեծ կարողութիւնը:

Տակաւին Դպրոցական պատանի մըն էի, երբ Հալեպի մէջ օր մը ձեռք անցուցի այդ հայրենատունչ զբփն Ֆրանսերէնը եւ մեծ հաւնոյնով ու յափեսակութեամբ կարդացի զայն: ԲաճՅիի գործերուն առաջին Ֆրանսերէն բարգմանութիւնն էր անիկա, զոր այնքան սրճնաջանօրէն եւ մեծ համբերատարութեամբ զլուխ հանած էր Պրն. Քիպարեան ձեռննուութեամբ Ֆրանսացի ազնիւ գրագիտուհիի մը, *Altiar, Mlle. Ducros*, հիշ ժամանակին հրատարակ կուգար այդ գիրքը, ԲաճՅիին ծանօթացնելով Եւրոպական քաղաքակրթութեան յառաջապահ Ֆրանսայի, մասնաւորապէս, եւ ընդհանուր առմամբ հայ ժողովուրդն, անոր առաքինութիւնները, պատկառելի վեհութիւնը մեր անցեալ փառքին, վսեմ խոյանքը գաղափարապաշտ ազգի մը:

Փափաքելի է որ Պրն. Քիպարեան իր այդ կարգի բարգմանութեամբ անմահն ԲաճՅիի միւս գործերն ալ ծանօթացնէր օտարներուն:

Վարավառի սքանչելի տօնէն յետոյ բունն կա, բոտ մը կը խանձէր հողիս, եւ ամէն անգամոր կը յիշէի Ալսէֆիս անունը կարծես հողիս կ'անէանար եւ մտքերս կը գորոշիանային դէպի եթերը, ուր ամպերու կոյտեր կազմելով կը փայլակէին, կ'որոտային, կ'անձրեէին եւ ապա ցիրուցան ըլլալով խաբուսիկ կապոյտը կը պարզէին: Սրտի ու հողի ամբողջ թափով կը սիրէի Ալսէֆը. կը սիրէի տառապելու համար եւ կը թառապէի սիրելու համար: Դեռ մինչև այսօր չեմ կրնար ըմբոնել, թէ ի'նչպէս ինկայ հողեկան այդ պայքարին մէջ, այդ անաւոր յորձանքին մէջ, ուր բանականութիւնը տեղի տալով՝ սիրտը միայն կ'իշխէ միանձնան: Չեմ կրնար նախ ըմբոնել, թէ ի'նչպէս սիրտը այսչափ ժամանակ հեաց ու մաշեցաւ, մաշեցաւ ու գրեթէ հատաւ:

Կը պաշտէի Ալսէֆը. իրմէ կը բղխէր յոյսերու ծիրանեփայլ վտակը. իր ձեռքին մէջ էր յուսահատութեան կնիքը: Պայծառ դէմքս իր աղու մէկ նայուածքէն կը խաւարէր, եւ հողիւ մեր ծաղիկ կեանքին առաջին վարդերը փթթիլ սկսած՝ անչափելի ներոյժ մը կ'ուռնէր եւ՝ իր մէջ, եւ՝ իմ մէջ:

Անբացատրելի հրճուանքով կը համակուիմ, վերջիլելով այն բացառիկ օրը, երբ Ալսէֆ, առանձին, մեր տան ծաղկաստանը եղբրող ցանկապատին քովէն վար կ'իջնէր՝ զմայլելի այգեստանները երթալու համար: Շատ անգամ հանդիպակաց կողմէն երթալը զիտած էի. բայց այս անգամ որոշապէս լսեցի, որ փայփայող ձեռքի մը հպումէն ցանկապատի տերեւիկները կը սօսային մեղմիկ:

Ոստում մը ըրի՝ աւելի մօտ դալու համար, կեցայ մագնիսացած. կեցաւ ինքն ալ՝ հազիւ ակնթարթ մը. կարծես աչքին լոյսը կաթեց իմ աչքերուս մէջ. և վըճիտ սիրտս բողբոջելով՝ նուրբ ծաղկաթերթի մը պէս սկսաւ թրթռալ:

Այն օրէն սկսած, նեղ ու քարքարուտ ճամբան սեւեռակէտ մը եղած էր ինձ համար. իսկ մեր ծաղկատանն ալ կը թուէր ըլլալ զրախտը, ուրանդ երբեմն պիտի կրնայի սպասել Ալսէֆիս անցքին, և օր մ'ալ յանդգնութիւնը պիտի ունենայի, ընդերկար զսպուած յորձանքի մը նման, փականքէն դուրս վազելու և երթալու ականջին փսփսալու այն սքանչելի ու երազային բառը, որու այրուցքը կ'զգայի շրթներուս վրայ...

Ամէն առաւօտ առաջին զբաղումս էր փշալի ցանկապատը կոկել, դեղնած կամ թափած տերեւիկները ժողվել, փոցխոբ հողը սանտրել ու թարմացնել, ածուներու հազարգունակ ծաղիկները յարգարել, փտած ու թափած կոթունները մի առ մի ժողվել: Անցորդ ու դըրացի զարմանքով կը դիտէին անխոնջ աշխատանքս. և ամէնքն ալ պահիկ մը կանգ կ'առնէին ցանկապատին քով՝ ըմբոշխնելու համար համաչափ դեղեցկութիւնն ու մշտադալար թարմութիւնը, ուր դրած էի ամբողջ սիրտս, միտքս ու եռանդս:

Ահա այս պարագան մեծ քաջալերութիւն մը եղած էր ինձ համար՝ անմեղ հնարքներ ի գործ դնելու որպէսզի մեր պարտէզը հրապուրիչ դառնար նոյնպէս և մանաւանդ Ալսէֆիս համար: Այն օրը իմ սիրտս իրեն տուած էի. բայց չգիտէի, թէ սիրտն ալ ինձ կը պատկանէր: Սակայն, յուսախաբութեան սև ալիքը մինչև այդ օր սրտիս վրայէն անցած չըլլալով, դեռ ես անձնատուր էի վճիտ սրտիս բաղձանքներուն:

Միտքս արդէն թոխը առնել սկսած էր և աստի-

ճանարար կ'ըմբռնէի առօրեայ զննութիւններու իմաստը, պատճառն ու արդիւնքը: Քանի՛ օրերը կ'անցնէին, այնքան աւելի կը տիրապետէին վրաս խորհրդաւոր գէպքերն ու անցքերը: Այսպէս, թուշուններու դայլայլը նշանակութիւն մը կ'առնէր, հետու եկեղեցիին զանգակաձայնը բարեպաշտի սարսուռ մը կը սահնցնէր երակներու մէջ. իսկ երկնամուտի ժամերը կը թուէին ըլլալ՝ անվերձանելի ու ծանր պատմութիւններու հիւսք մը...:

Մտադաշ սիրտս գերի բռնուած էր. և ես երկար ժամեր սպասելով, սպասելով... կարծես աչքերս ցանկապատէն դուրս կ'իյնային. և Ալսէֆս չէ՛ր դար, ա'լ չէր երեար չքնաղ թռչնիկս Ալսէֆ...:

Բայց ինչո՞ւ մոռնար զիս, մինչ ես ամէն օր պինքն յիշելով ինքզինքս կը մոռնայի: Հնարաւոր էր այդպիսի մոռացում Ալսէֆիս կողմէն:

Յուլիան անցած, Օգոստոսն ալ անցած, Սեպտեմբերը օրհասի դատապարտուած, պիտի գար Հոկտեմբեր, պիտի չուչանար Նոյեմբերն ալ, ձմրան մահը պիտի փոռէր աշխարհիս վրայ. թուշուններու ճոռուղը պիտի դադրէր, մեր ցանկապատը ցօղնմերկ պիտի ցցուէր, բոլոր ծաղիկները վախիկ-վախիկ պիտի մեռնէին, բուքն ու բորանը պիտի դային մահերգել փառաշուք Պալատի՝ այգիներուն և ամբողջ Աշխարհազատի ճամբաններուն վրայ: Ու՞ր չուած պիտի ըլլար անթե թռչնիկը՝ Ալսէֆ. քանի լեռ և քանի՞ դաշտ դայն իմ աչքերէս պիտի ծածկէին, Աստուած...:

Եւ այն օրէն յետոյ Ալսէֆս չեկա՛ւ, Ալսէֆս չ'եղեցա՛ւ...:

Հայկ-Արամ Գիպարեան

ՄԵՂՈՒՆ ԵՒ ՄՈՂԵՋԸ

Փոքրիկ մոլեզ մը աննենգ
Խաղաղ փունով կը նիրհեր
Ուրին վրայ հինաուրց
Տախքընելով մեղկութիւնն
Արեւին դեմ կենսասու.
Նիրհեր ինք, մինչ բաղդն արդէն
Չարիք նիւթել կը միտեր...
Քանգի տղեկ մը կ'անցներ,
— Այս տարիքն է չարասեր—
Որ տեսնելով գեռունն հեզ,
Փութով բրոնտեց ափին մեջ,
Նուանումէն ալ հրպարս՝
« Ա՛հ, բրոնտեցի, չար կենդանի,
Ապաստանի տեղ մի՛ փրնտեր
Մեջը պատիդ նեղ նեղներուն:
Չանգակածեւ ապակիին .
Տակ ապահով վայր մը կ'ըլլաս...
Սակայն բընաւ դաժան կեանք մը
Պիտ՝ չունենաս անոր ներքեւ,
Քանգի նեղիկ խորնիթիդ մեջ
Գերութիւնըդ փողորացնող
Ընկեր մ'ալ քեզ պիտի յանձնեմ:»
Թըմրած մեղու մ'եղաւ այդ՝
Ընդարմացած գով ցօղէն,
Որ ինկաւ նիւթ ձեռքին տակ
Ըստհակին երջանիկ:
Ուրեմն ահա ներփակուած
Թե՛ մողեզը, քե՛ մեղուն:
Տղան այսպէս հիացիկ

Պահ մը գանոնք կը դիտէ,
Մտնելի՛ նորութիւն...
Բայց բուի այդ ալ հինգած,
Երբ հանոյք մը նուակերպ
Այդ տեղ մեզի կ'ըստասէ:
Ահա մոլուցն մարտասենչ
Կը մրդէ մեր գերուածներն
Չարհուրելի պայտարի:
Մին քէ միւսը իր վերջին
Ժամուն ընդհուպ կը հասնի,
Ճակատագիրն անողոք
Արդէն հոն կը սաւառներ...
Բայց հարկ է որ մանրամասն
Պատմենք մենք այս ոնիրներն:
Մեղուն՝ անգուր մողեզին
Ասամներուն մեջ սեղմուած,
Մահանալով, ներարկեց
Թոյնը իր սուր խայթոցին
Եւ մայր մտնող արեւն ալ
Լուսազարդեց գոյգ զոհներն:
Արարածներ մըսագա՛ր:
Պիտի ըստք, որ իրենց
Խիտ բանտին մեջ, ուր արդէն
Ստուերն զիրենք կը ննժ,
Փոխան իրար օգնելու,
Պատերազմով՝ կը մասնեն
Զիրար այսպէս կորստեա՛ն:
Բայց մարդիկն ալ չե՛ն միտէ
Յընորամիտ ասունց չափ:
Բանց չե՛ ինքնին հողն այս փուն,
Ուր Աստուած մը նախանձոտ
Մեզ կը փակէ անունց պէս:
Երբ մեծ են մեր յոյսերն

Փոքր են սակայն մեր ոյժեր:
 Անգրպեսն ու ապագան
 Թոյլասրուած չեն մեզի,
 Ոչ ոք կրնայ դեմ անցնիլ
 Սահմաններէն այսօրն ետի՝
 Փոքեհասիկ այս երկրին,
 Ուր կարգեց մեզ բախար մեր:
 Բայց ո՞ր դուք գիժ, մահաւոր,
 Թըզուկներ, որ դոյզըն պահ
 Փոքրիկ տեղ մը կը բռնէի
 Երկնից մեջը պաղպաղուն,
 Ինչի՞ համար կը մաշուին
 Արագընքաց մեր ժամեր:
 Թըշուառութիւն, ախտ ու մահ
 Մեր դեմ խռովեն անդադար,
 Իսկ դուք չունիք այլ երազ՝
 Բան առելի հոյս դարձեալ
 Անգրքուրիւնէն մեր բախտին:
 Հաշտեցէ՛ք արդ, հաշտեցէ՛ք
 Արցունքները եւ արիւն,
 Զորս ի գուր տեղ բափեցին՝
 Վայրկեանի մը գայրոյրով:
 Ձեր հենն ու գէն կոխներ...:
 Արդ, լա՛ւ, քեզ միտ այդպէս.
 Ինչ՞ փոյրն է այդ երկրնիս.
 Ձեր ցաւերը չեն՝ ազդեր
 Արշալոյսին գեղափայլ.
 Ձեր սուգերն ալ չեն՝ խռովեր
 Վրնիս կապոյտն երկինիս:
 Արի՛ն, արցունք, հոտեցէ՛ք,
 Հոտեցէ՛ք, միտ հոտեցէ՛ք,
 Երկինքը՝ այդ պատհառաւ
 Պիտի չըլլայ նուազ ջինջ:

Prof. Ch. Richet de l'Institut
 Թարգմ. Հայկ-Արամ Բիպարեան

ԵՍՄԱԼԻ

ԿԼԱ ՊՈՏՈՑ ԽՈՍՏՈՒՄԻՆ ՅԱՐԳԱՆՔԸ

(Արաբական պատմութիւն)

Գրեց՝ ՄԻՔ. ՆԱԹԱՆԵԱՆ

Տօթագին օրուան մը
 Զորս գիշեր մը յաջորդած
 էր. երբ էմիր Յարիտ Հօան
 իր գինուորներուն և հետև
 լորդներուն հետ ժամանեց
 Սիւրիական անապատին եւ
 սաւոր և ամառի մէկ վայրը:

Լուսինը կը լուսաւորէր
 անգիւրջ տարածութիւնը՝ ա
 նապատի աւաղներուն եւ
 չրջակայ մութ ժայռերուն
 տալով ընդարձակածաւալ
 կրկէսի մը գերբնական երե
 ւոյթը: Անոնք իրարու վրայ
 կուտակուած կը տեսնուէին
 այնպիսի խառնիճազանձ
 գրկախառնուածով մը. որ կրթական տեսուչ Զ. Բ. Բ. Մ.
 գրգռեալ գործն ըլլալին նի. Սուրիոյ եւ Լիբանանի նպատարն
 ներու, կողմնաւոր բարձր և կալ վարժարաններու:
 անմատչելի պարիսպներու պատուար մը, որմէն ներս
 եղածը կարելի չէր տեսնել:



ՄԻՔԱՅԷԼ Ա. ՆԱԹԱՆԵԱՆ

Էմիրն իր վրանները հաստատեց անապատային
 այդ կրկէսէն քիչ մը անդին:

Ճամբու մուրախնք մը զինք և իր խումբը այդ չոր, սեպ և անջրգի վայրը բերած էր, կարաւաններու սովորական երթևեկի ուղիներէն հեռու, Երկար և յոգնեցուցիչ ուղեորութենէ մը և յածուճներէ վերջ, խումբը պատրաստ ըլլալով, էմիր որոշեց երեք օր հանգստանալ հոն, անգործածելի ջրհորի մը մօտ:

Վրանները կանգնելէն, գրաստները, էմիրին նըժոյգը և բեռնատար ուղտերը խնամելէն ետք, էմիրը, զինուորներն ու հետևորդներն ալ կերան իրենց ճաշը, ըրին իրենց գիշերուան աղօթքը և ուրախ իրենց այդ հանգստին համար. օրօրուն և քնաբեր «իշխաներ երգելէն յետոյ, շատ չանցած, ամէնքն ալ խորունկ քունով մը քնացան:

էմիր Փարիտ էլ-Հօսն նոյնպէս, իր տեղակալներուն անհրաժեշտ հրահանգները տալէն վերջ, իր մասնաւոր վրանին մէջ առանձնացաւ և մետաքսէ ու ոսկեթելերէ հիւսուած իր ճամբորդական անկողինն վըրայ տարածուեցաւ:

Հետևեալ առաւօտ էմիրը, աչքը բացած ատեն, խիստ յուզուեցաւ և զարմացաւ տեսնելով որ իր անկողինը գեղեցիկ, գոյնզգոյն և թարմ հազուագիւտ ծաղիկներով ծածկուած էր...:

Հարցափորձեց իր մարդիկը, բայց ոչ ոք մէկը տեսած էր և ոչ ոք կրցաւ գոհացուցիչ բացատրութիւն մը տալ:

— Անտարակոյս, այս վայրը կախարդուած է, խորհեցան էմիրին ուղեկից զինուորները՝ մտահոգ:

Հետևեալ գիշերն ալ միևնոյն բանը կրկնուեցաւ: Ասոր վրայ էմիրը ինքն ալ տակնուվրայ եղած, այդ խորհրդաւոր առեղծուածը լուծելու համար որոշեց վերջին գիշերը անքուն հսկել:

էմիրին աւագաժամացոյցը կէս գիշեր ցոյց կուտար: Եւ մինչ ինք քնանալ կը կեղծէր՝ յանկարծ չընորհափայլ գեղեցկութեամբ մը օժտուած հուրն ի հըրեղէն աղջիկ մը տեսաւ, որ մեղմ քայլերով դէպի իր վրանը կը յառաջանար՝ ձեռքը խոշոր ծաղկեփունջ մը բռնած: Ան երկար, արծաթ թելերէ հիւսուած շըրջագլխատ մը հագած էր, որուն թրթռուն ծոպերը թեթեւ սրափուք մը կը յառաջացնէին՝ չոր և մանր աւազներուն չփուելով: Անոր դէմքը լրացած լուսնի մը պէս հըրափայլ էր: Երկար, սև, խոպոպիկները անապատին մեղմ հովէն կը ծածանէին և անոր կուսական գիրք իրանին նորաբողբոջ գեղեցկութիւնները հազիւ թէ քօղարկող հագուստները հէքիաթային աննման գեղուհի մը կը մատնէին:

Ան, անտարակոյս, անապատաբնակ պարիկուհի մըն էր...:

էմիր Փարիտ Հօսն յուզուած և չիտթած, աչքերը չիեց ինքնիրեն հարցնելով թէ արդեօք քնացած էր թէ արթուն: Աղջկան գեղեցկութիւնը և շնորհը այլալայն էին զինք, և իր շուրջ բոլոր տեղի ունեցող այդ անցուդարձներէն այլևս որոշ գիտակցութիւն մը չուներ:

Սիրտը անսովոր արագութեամբ մը կը տրոփէր: Իր հոգևոյն խորքը անբացատրելի յեղաշրջութեան մը պոռթկալը կ'զգար...:

Բնագարար ձեռքը այդ հուրիին երկարեց, մինչ ան առանց ընդիմութեան և մանկունակ անմեղութեամբ մը իր քով նստաւ: էմիրը եղբայրական պարկեշտ եւ մաքուր համբոյր մը գրոշմելով անոր ջինջ ձակատին, իր գողողուն ձայնով հարցուց թէ ո՞վ էր և ի՞նչ հըրաչքով մը կը գտնուէր այդ անջրգի և անմարդաբնակ անապատին մէջ:

Նազելի աղջիկը, որուն ներկայութիւնը և գեղը գոգցես զբլխիչ անուշահոտութեամբ մը բեցուցած էին զեռ հազիւ քսանըմէկ գարուններ ողջունած երիտասարդ էմիրին վրանը, և ասթակէզ չոր անապատը զիւթական հարուածով մը գրախտի մը փոխած էին, այսպէս պատահանեց.

— Սիրուն եղբայր, անունս Եամալի է: Մայրս զիս այսպէս անուանեց, որովհետեւ ես անոր մէկ հասիկ զաւակը և սրտին բովանդակ գանձն էի: Հայրս Պաղտատի Խալիֆան է, խստաբարոյ, անձնասէր և նախապաշարուած անձնաւորութիւն մը, աւագ: Աներեւոյթ զօրութիւններ, օր մը, անոր հուլաստած էին—մինչ մայրս ինձմով յղի էր գեռ— թէ՛ եթէ իր կիներ աղջիկ զաւակ մը ծնէր և այդ աղջիկը ապրելու ըլլար, ինքը պիտի մեռնէր:

«Եւ որովհետեւ այդ միջոցներուն հայրս պատեւրազմի պիտի երթար, մօրս դառնալով, մահուան ըսպատնալիքով, պատուէր տուաւ խողխողել նորածինը, եթէ իգական սեռէ կգած ըլլար:

«Անա՛ թէ ինչպէ՛ս և ինչո՞ւ զիս փրկելու համար մայրիկս, որ անհամար հարստութեան տէր էր, ինձի համար, հո՛ս, սովորական ձամբաներէ դուրս, ամայի անապատին այս կրկէսին մէջ զիւթական պալատ մը շինել տուաւ, ուր կ'ապրիմ ծնունդէս ի վեր:

«Օղբ և լոյսը պալատին մէջ կը թափանցեն առաստաղէն՝ կառուցուած, ամբողջովին, ծիածանի գոյներէ բաղկացած ապակեայ աղիւսակներէ: Իմ պալատիս պատերը և յատակը ճոխ մօզայիքներէ հիւսուած են և կը պատկերացնեն երազածս հեռաւոր աշխարհքները...: Հոն ընդարձակ նրբանցքներ և սրահներ կան՝ ալապասթրէ սիւներով, լուսաւորուած թանկագին քարերով, օսկեկիտուած ջահերով և ծածկուած

պարսկական ընտիր գորգերով: Պորփիրէ շինուած քաղմաթիւ աւաղաններու մէջ գոյնզգոյն ձուկեր կը կայտոնեն: Անմահական զուլալ և պաղ ջուրով լեցուն հորեր կը զբտնուին հոն ու ամէն տեսակ զեղեցիկ ծաղիկներ և ընտիր պտուղներ հասցնող գրախտանման պարտէզ մը և ծառերուն մէջ բոյն գրած հազուապիտ թռչուններ:

«— Ես հոն, կ'ապրիմ,— յարեց Եամալին, մեղանուշ երգի մը պէս թրթռացող իր անուշ ձայնովը,— չրջապատուած ինձի անձնուէր մարդերէ: Իմ պառաւ ստնտուս՝ Ֆաթմա Ապլան զիս կը պաշտէ: Վերահըսկիչս՝ Այիչան պաշտօն ունի զիս կրթելու: Ան ինձ սորվեցուց երգել և ու՛՛՛ ու զանոն նուագել: Իմ ըսպասուհիներս մանկամարդ գերուհիներ են, որոնք հողի կուտան վրաս: Երեք հաւատարիմ սպասաւորներէս էլ Հարէս պաշտօն ունի պալատիս ապահովութեան վրայ հսկելու, իսկ էլ Նէսիմ և Ֆաթ էլ Սէպա որոշուած են Պաղտատէն պարէններ, հազուստեղէններ և ամէն տեսակ իրեղէններ բերելու:

«Հօրս երկարատե բացակայութեանց միջոցին մայրըս, յաճախ, գաղտնի ուղեւորութիւններ կ'ընէր զիս տեսնելու համար...: Բայց, ափսո՛ս, որ ան մեռաւ իմ կարօտոյ վիշտէն և ես այժմ անտէր որբ մըն եմ:»

Եամալի ի յուշ իր սիրելի մօր մահուան, շքնչասպառ և ինքնիրմէն ելած, լոեց պահ մը և ապա յարեց՝ սրտի ակնյայտ փղձկումով մը:

«Արեւէն այրած և խանձած այս ժայտերը, զորս գուն կը տեսնես հոս, ո՛վ սրտիս եղբայրը, կը պաշտպանեն իմ պալատս աւաղներու արշաւանքին զէմ, ինչպէս որ վհուկներով լեցուն կախարդուած վայրի մը համբաւը ապահով կը պահէ զիս մարդոց ամբարիշտ նայուածքներէն:

Ի բաց առեալ պալատիս մէջ բնակողները, ոչ ոք կը ճանչնամ և ոչ ալ կը տեսնեմ ուրիշ բան քան այս յաւիտենական ատանձնութիւնս պաշտպանող Ժայռերը:

«Աչքս հոս բացի եւ կեանքիս տասնըվեց երկա՛ր քարերն երբ միայն երկնքին աստղերը և գետնին հողմակոծ աւաղները զիտելով կ'անցնեմ...»

«Երկու օր առաջ լսելով զօրքերուդ անսովոր աղմուկը, անզլմադրելի և բնազդական հետաքրքրութեանէ մը մղուած ուղեցի մօտէն տեսնել զանոնք և... անոնց զլիտւորը: Իւրաւ ճանչցայ քովրանը, միւսն էրէն հետո՝ իր գեղեցիկ երևոյթովը և չեմ զիտեր ինչո՛ւ, փափաքեցայ գալ եւ ծաղիկներով ծածկել զայն:

«Բայց — վերջացուց իր պատմութիւնը խօսքը էմիրին ուղղելով — դո՛ւն, աղուոր եղբայր, հապա դո՛ւն ո՛վ ես, ո՛ւրիկէ կուգաս և ո՛ւր կ'երթաս...»

— Ես, — պատասխանեց թախճադին շեշտով մը փարիտ էլ Հօսն, ախուր և սրտաբեկ, — ես Մէքքէի Քօրէյշեաններուն էմիրին զաւակն եմ և Դամասկոս կ'երթամ...: Ահա՛ կը մօտենամ ուղեորութեանս վախճանին: Զարմուհիս, որ Դամասկոսի մէջ կ'ապրի իր բարձրաստիճան ծնողաց մօտ և որ բնաւ տեսած չեմ, ինծի կ'սպասէ հետս ամուսնանալու համար...»

«... Հազիւ թէ երկուքս ալ նոր ծնած էինք, երբ մեր ծնողքը մեզ իրարու նշանեցին: Ծնողական այդ յանձնառութեան կատարումը նուիրական է: Պատիւը կը պահանջէ որ տրուած խոստումը յարգեմ...: Աւա՛ղ, ճակատագիրս սե և դժբախտ է, որովհետեւ, մեղքս ի՛նչ պահեմ, քեզ կը սիրեմ: Քեզ տեսնելէս ի վեր դուն սրտիս ախրունին դարձար...»:

Այս խօսքերուն վրայ եամալի տոգուսեցաւ: Յուսահատութիւնը մահահոտ ստուերով մը պատեց անոնց երկուքին ալ կուսական ջինջ ճակատը:

Անկարող այլևս խօսելու, անոնք իրարու գիւրկին մէջ ինկան և անոնց արցունքները իրարու հետ խառնուեցան:

Արշալոյսը կը մօտենար: Խեղճ եամալին, որ կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով, դժբախտ կը զգար ինքզինք, լալէն և հառաչելէն յոգնած և պարտասուն, չկրնալով այլևս ինքզինք զսպել, մրափեց և քնացաւ էմիրին եղբայրական կուրծքին վրայ...:

Երբ սակայն յանկարծ արթնցաւ, արեգակը ծագած էր արդէն: Ինքզինք դռն մղձաւանջի մը և եւրազի մը ենթակայ կարծելով շփեց ուռած կոպերը: Էմիրին անկողնին վրայ երկնցած էր... այլևս միայնակ՝ չըջապատուած թոռմած ծաղիկներով:

Փութաց դուրս ելլել իշխանական վրանէն, որ նոյնութեամբ կը մնար:

Ամէն ոք մեկնած էր:

Խելացնոր, ակտաւ յառաջանալ մեկնող կարաւանին հետքերէն, երբ, այդ տեղէն անցնող իրեն հասակակից գեղեցիկ նազուստներ հագած Պէտէվի տղայ մը տեսաւ:

Չայն իր քով կանչեց:

Ի՞նչ կ'ուզէր անկէ...

Էմիրին կարաւանը, կամաց կամաց, կը յառաջանար աւազափոշիի անորոշ հետքերուն վրայէն. Չանալով կորսնցուցած ճամբան գտնել:

Արքայադուն իշխանը, մինչև այն ատեն ուրախ և զուարթ, տխուր էր այլևս և դէմքը մթնագնած: Լուռ էր, և ոչ ոք կը համարձակէր իրեն մօտենալ և կամ հարցում մը ուղղել: Իր հետեւորդները և զինուորները ապշած և զարմացած էին, անոր այդ վիճակին

համար: Միթէ՛, կը խորհէին, անոր սրտի մուրազին հասնելու պահը չէ՞ր մօտեցած: Անոնք ոչ մէկ բացատրութիւն կը գտնէին արդարեւ անոր այդ մտայլ և անհամբոյր ընթացքը մեկնելու համար, արուած ըլլալով որ էմիրին ձեռք առած զգուշութեանց վրայ, ոչ ոք կրցած էր բան մը կուսնել անոր և Եամայիի գիշերային հանգիպումին մասին:

Շատ չանցած, երբ կերակուրի համար դադար առած էին, հետուէն նորաաի Պէտէվի մը տեսնուեցաւ, որ ոտքով աւազի փոշիներ հանելով, շնչասպառ գէպի կարաւանը կը վազէր:

Ցարիտ էլ Հօսն յանկարծ ետին դարձաւ, գոգցես մէկը գինք կը կանչէր...:

Չինուորները պատրաստուած էին յարձակիլ եկող պատանիին վրայ, բայց էմիրը հրամայեց որ թոյլ տան իր մօտ գալու: Չայն դեռ մօտէն իսկ չտեսած, համակրական զգացում մը ունեցաւ անոր հանդէպ: Ուստի անոր դառնալով,

— Երիտասարդ Պէտէվի, ի՞նչ ունիս ինձ ըսելիք հարցուց:

— Յաւս մի՛ հարցներ, ո՞վ երջանիկ արքայազուն: Յաւս անսահման է մեր այս անծայր անապատին պէս:

էմիրը հրամայեց իր մարդոց որ գինք առանձին ձգեն եկողին հետ:

Պատանին հառաչեց սրտին խորէն և շարունակեց:

— Իմ պատմութիւնս, իշխա՛ն, անհաւատալի եւ միանգամայն հրաշալի երազ մըն է...: Ոսկեհիւս փոփուկ անկողնի մը վրայ—գիշեր մըն էր, ցաւոտ կեանքիս մէջ միակ գիշեր մը—ես քնացած էի, կամքընսցած ըլլալ կը կարծէի սրտահատոր սիրուհիիս հետ, անոր քրոջական կուրծքին վրայ...: Ա՛հ, երբ աչքս բացի և արթնցայ առաւօտուն, սիրուհիիս հրեշտակա-

յին պատկերը չքայած էր այլևս: Ան անհետացած էր, ու գինք չգտայ այլևս...: Ինչպէ՞ս ապրիլ առանց անոր, առանց անոր զգուանքին և համբոյրներուն: Անոր երկար թարթիչներով սև աչքերը աւելի ջերմացընող էին, քան ինքն տոչորող արեգակը. իր նազելի գէմքը աւելի փայլուն էր քան գիշերային աստղը եւ իր համբոյրները աւելի անուշ քան մեղր ու կաթը: Անոր տեսքը բաւական էր խելքս գլխէս թոցնելու: Ան առաւօտեան և երեկոյեան հովն ու գեփիւսն էր, որ փչելով կ'անցնի և կը զովացնէ անապատներուն սօթթակէզ ջերմութիւնը, ան կեանքի ազբիւրն էր՝ անջըրդի ապառաժներու մէջէն ցայտող...:

«Ո՛հ, ինչո՞ւ ան թողուց և լքեց զիս այսպէս, առանց գէթ գերազոյն մնաս բարեի մը...:»

Ճամբուն ամբողջ երկարութեան էմիրը, առանց յոգնելու, անդադար ստիպեց նորատի և գեղադէմ Պէտէվին, որ կրկնէ և միշտ վերակրկնէ իր երազ-պատմութիւնը, որ այնքա՛ն նման էր իրենին...: Չինք լսելով, կարծես, իր ցաւը կը մեղմանար: Անկէ տարօրինակ և անըմբռնելի մխիթարութիւն և կազդոյր մը կ'ունենար: Անոր ներկայութեան ինքն, այլևս, նշուազ փափաք կը զգար լալու, հառաչելու և իր սիրտը ճաթեցնող սաղնապը անապատի չորս հովերուն ցըրուելու:

Ասոր համար այ, երբ իրիկուն եղաւ, էմիրը փափաքեցաւ և հրամայեց որ իրենց երկուքի վրանները կողք կողքի բարձրացուին:

Սակայն քունը փախած էր աչքերէն և ամէն վայրկեան նորաաի Պէտէվիին վրանին կողմը դառնալով կը խնդրէր անկէ որ կրկնէ և վերակրկնէ իր պատմութիւնը...:

Արշալոյսին դէմ սակայն եկաւ վայրկեան մը, երբ նորասի վաչկատունը լոսց եւ այլես չպատասխանեց,

Արքայազունը մտահոգ եւ սրտատրոփ ոտքի ցատկելով դէպի անոր վրանը վազեց, ստուգելու համար թէ ինչո՛ւ այլես չէր պատասխաներ իր հարցումներուն:

... Ու հո՛ն, իր քնատ աչքերուն առջև, Պէտէվիններու հագուստէն մերկացաց եւ գետին փոռած տեսաւ Եամալին՝ հատու դանակ մը կուրծքին մէջ: Մատերը դեռ չսառած, ամուր մը կուրծքին սեղմած կը պահէին իր անտանելի ցաւը ամոքող փրկարար զէնքը...

Յարիտ էլ Հօսն ակնարկով մը չափեց ամէն ինչ եւ վերջին անգամ ըլլալով տարփալից համբոյր դըրոշմեց անոր չքնաղ դէմքին եւ ընդմիջտ փակուած աչքերուն... և ապա անոր կուրծքէն դուրս քաշելով մահափիւռ դանակը, զայն անվարան իր կուրծքը խրեց:

Էմիրին հետևորդները, քիչ վերջ, դանոնք գիրկընդխառն մեռած գտան:



Տ. ՏՔԹ. ԱԼԼԱՆՎԷՐՏԻ ՈՐԴԻ

Տօրթ. Ալլանվէտի Որդի ծնած է Պոլիս 1883 Դեկտ. 2ին: Զաւակն է հանրածանօթ բժիշկ՝ նորոգ



հանգուցեալ Տքթ. Տիգրան Ալլանվէրտի: 1905ին Օսմանեան բժշկական համալսարանէն վրկայական ստացած եւ Պիղակ (Զանաք Գալէ) պետական բժիշկ եղած է քանի մը տարիներ: Հրաժարելով իր պաշտօնէն նախ վիեննա, յետոյ Լօզան երթալով կը կատարելագործէ իր ուսումը: Ապա

կ'անցնի Բարիզ եւ կը հետևի հոն ալ համալսարանական դասընթացքներուն, վկայուելով 1919-20ին:

Տքթ. Ալլանվէտի Որդին, չուտով կ'արժանանայ բոլորին յարգալից ուչադրութեան, և իր մասուցած գիտական ծառայութեանց համար իբր վարձատրութիւն Ֆրանսական կառավարութիւնը զինք կը պատուէ տալով՝ Պաւստոյ Լեգեոնի, Ֆրանսական Երախագիտութեան եւ Հանրային Կրթութեան կրկնակ պատուանշաններն: Իր ֆրանսական գործունէութեամբ ծանօթ է Միաժամանակ աշխատակիցն է գրեթէ բոլոր հայ թեր-

թերու գրելով մասնաւորաբար առողջապահական, գիտական և ընկերական հմտալից, խիստ շահեկան եւ լուրջ Գրոնիկներ:

Հեղինակած է Ականջի, Քլիքի եւ Կոկորդի հիւանդութեանց վերաբերեալ առողջապահական գիրք մը: Իր հրատարակած կարեւոր երկասիրութիւններն են՝ «Հանգալից ջուրերը», «Քնայք»ի մեքոսը, «Մանկասածուքիւնը» և այլն:

Յարգելի Տքթ. Ալլանդէրտի Որդին հայ ժողովուրդին այն զաւակներուն շարքին կը պատկանի, որոնք հեռու հայրենի բնաշխարհէն, իրենց կեանքով ու գործքով կը բարձրացնեն հայութեան անունը եւ պատիւ կը բերեն մեր ցեղին:



ՃԱՅԵԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅ ՕՐԻՈՐԴԻ ՄԸ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ ԻՏԱԼԻՈՅ ՄԷՋ

Գերման փրօփականտի նախարար Կէօպէլտի հրահանգով կազմուած օփէրէթի խումբ մը Իտալիոյ մէջ ներկայացուցած է շարք մը խաղեր, որոնցմէ Պալիքի մը փոփմատօնան է հայուհի մը, Օր. Սեդա Զարեհ, որուն յաջողութեանց արձագանգ կ'ըլլայ իտալական Մամուլը: «Իլ Փոփոյո Տի Թրիեսթե» իր նոյնմ. 10 ի թիւով հրատարակած է երկար յօդուած մը, ուր կ'ըսէ. «Առաջին պարունի Օր. Սեդա Զարեհ անձնապէս կարեւոր յաջողութիւն մը ունեցաւ, և իր իւրաքանչիւր երևումին ընդունուեցաւ խանդավառ ծափերով:

Պ. ԿԱՐԱՊԵՏ ԾԱՂԿՈՒՆԻ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԱՂԵՒՍԱՆՏՐԷԹԻ ԻՆՔԱՎԱՐ ՍԱՆՃԱԳԻ



Ծնած է 1892-ին Կէրմէր (Կեսարիա : Հայեցի տօնմիկ դաստիարակութիւնը կ'ըստանայ Պարթևեան ձեմարանի մէջ և երկրորդական ուսումը չարունակած ու աւարտած է Սրբ. Կարապետի բարձրագոյն գիշերօթիկ դպրոցը, ապա Կեսարիոյ Ֆրէրներու St. Basile դպրէճը:

Օսմանեան Սնմուեան խե-

լայեղ ցնծութեան գինովութիւնը. զինքն ալ կը նետէ Պոլիս, 1909ին, ուր իր դեռատիւթիւնը արգելք կ'ըլլայ Պոլսոյ Զին. վարժարանը արձանագրուելու փորձին: Սակայն ատանց յուսահատելու կը զիմէ ոստիկանական վարժարանը, կ'ըզուների և կը մնայ հոն, ուրկէ չըջանաւարտ կ'ելլէ:

1911-ին աստիճանի բարձրացում կ'ունենայ և իբր ոստիկ. Գօմիսէր (օգնական) Բերա Կալաթա-Սէրայի կեդրոնական պահականոցը կը պաշտօնավարէ մինչև ընդհանուր պատերազմի նախօրեակը:

1915-ի մայիսին իբր հայ պաշտօնեայ և կասկածելի՝ պաշտօնազրկուելով կը տարազրուի դէպի անձանօթ մահաստաններ, բայց կը յաջողի փախչիլ և ապաստանիլ նախ Պօզանդիլ՝ յետոյ Տաւրոսի լեռները... Կ'ապրի խիստ դժնդակ պայմաններու տակ... 1918-ի Նոյեմբերին, Ատանա կ'անցնի և հոն Ֆրանսական զը-

բաւման չրջանին կը պաշտօնավարէ իբր գաղանի ոստիկանապետ մինչև Կիլիկիոյ աղէտալի պարպումը:

1922 ի Սեպտ.ին հրապարակային քննութեամբ կը շահի Աղեքսանտրէթի ոստիկանապետի պաշտօնը: 1931 օգոստ. 27ին Սուրիոյ ընտրութեան չրջանին կը փոխադրուի Հայէպ. իբր ոստիկ. Hors-Classe րննիչ: Հոն իր գործունէութիւնը ազգայնականներու կողմէ լաւ չգիտուիր, ու անոնց գրամը հայանուն վատի մը զէնք կուտայ որ վատաբար կը ջանայ սպաննել զայն:

Կը վերաւորուի գլխէն, 27 օգոստ. 1932: Իբր վարձատրութիւն իր անձնագիր ծառայութեան կ'արժանանայ Սուրիական պատուանշանի և իր Ֆրանսացի պետերուն գրաւոր տասնեակ մը շնորհաւորագիրներու: Նոյն տարին ղեկաւ, 25ին կրկին՝ պաշտօնով կը փոխադրուի Աղեքսանտրէթ, ուր կը մնայ ցարդ, իբր ոստիկանապետ:

Պրն. Ծաղկունին եղած է յամառ ու տքնաջան աշխատող մը: Իր բազմազան դրաղումները բնաւ արգելք մը չեն եղած իր գրական ձգտումներուն: Անտիպ ունի «Ոսիկ. հոգեբանութիւնը» (Ֆրանսերէն). «Հայ Պատմ. Իեպեթու հոգեբանական վերլուծումը» (Հայերէն), «La Grammaire de Police» (Ֆրանսերէն), հրատարակուած են իր հետեւեալ գործերը «Méthodes d'enquête». թրքերէն և հայերէն՝ «Ոսիկանութիւնը և Ոնրականութիւնը», որ իր տեսակին մէջ մէկ հատիկ է:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՅԻՇՍԱԿՆԵՐԷՍ

ՊԱՏՈՒԱԽՆԴԻՐ ՈՃՐԱԳՈՐԾԸ

1934 Մարտ 2. ի առաւօտն էր:

Աղեքսանտրէթի կեդր. Ոստիկանատան պատի ժամացոյցը տասը կը զարնէր: «c'est affreux! c'est monstrueux!» կը բացագանչէր՝ բարկածայթ ձայնով՝ Ոստիկ. քննիչ Միւսիւ Զ... երբ մեղծօրէն դուռը բանալով, իր աշխատանքի սենեակը մտած էի սովորական «bonjour»-ս ըսելու եղիչերուան ոստիկ. բազմատեսակ զէպքերու մասին իրեն տեղեկութիւն տալու համար:

Ճակատը ափին տուած, իր անկեղծութիւն, վըճուականութիւն բոցավառող խուզարկու աչքերը կեցնելով «monstrueux» անկանէն մէկէն այլամերժօրէն վրդովուած, սկեպտիկ, խոժոռ ու ժպիտին չվարժուած ղէմքին վրայ, մեր արկածախնդրական ասպարէզի մահուան ընտանի «AS» երու յատուկ բացատրիկ պաղարինութեամբ ըսաւ.

— Bonjour Կարապետ: Գիտե՞ս, այս զիչեր անոելի, անորակելի հրէջութեամբ ոճիր մ'է գործուած Գըրրզխանի մէջ: Հիմա հեռաձայնով եղելութեան տեղեկացայ. Ֆրանսացի ենթասայ մը ոչխարի պէս մորթուտուած գտնուած է իր տան սենեակին մէջ...:

Հակառակ որ ականջս տարիներով վարժուած էր քաղաքակիրթ մարդկութեան՝ հոգեբանական այլազան և զժուարագնանելի շարժառիթներով՝ կեանք տուած ոճրագործներու ճիւղաշին սխրագործութեանց և ու

զորմելի, անճարակ արդարութիւնը արդտաող ընթացիկ, սովորական ոճիրներու քսամնելի արձագանդին, ճշմարտախօս ըլլալու համար ըսեմ, թէ «monstrueux» բառը, արհաւիրայից երազէ Մը ընդոստ արթնցողի տպաւորութիւնը գործեց վրաս: Վայրկեան մը դադրամ սիրտս սկսաւ՝ հակառակ կամքիս՝ թիք թարգմանել: Փոխանակ խենթ մարտի ցրտէն ու չննիչի տըւամ գուժկանի հղերականութենէն մտելու, զողալու, ճակտիս խորշոմներուն մէջ ու վզիս երկայնքը պաղքրախնքներու անհամոյ խորտումը զգացի: Ոճիր ու «monstrueux» ու ենթասպայ... ոչխարի պէս մորթատըւած... բառերը կուտակուեցան, զիրար հրմշակելով գալարուեցան ուղեղիս մէջ: Գլուխս սկսաւ Տօքթ. Ալթունեանի վիրաբուժական կաթսային պէս — ա՛հ, տեսնողը գիտէ անոր սարսուռը — ետալ: Նստած բազկաթոռի վրայ, անհայրենիք մարդու մը պէս գլխահակ ու տրտում, մտիկ ըրի միւսիւ Զ... որ Սանճագի Ոստիկանութեան բարոյական հեղինակութեան սպառնացող այս անակնկալ սպաննութեան ըմբոստացուցիչ պարագաներու մանրամասնութիւնը կուտար ջղագրգիւ, վրդովեցուցիչ տեղեկութիւններով:

Երբ ան կը խօսէր եւ կ'աւելցնէր թէ զիչերանց տեղւոյն վրայ փութացած Ֆրանսական ժանտարմըրին (Prevôt) չէ կրցած դեռ ոեւէ հեռք գանկը և Գայմագամն ու Միւսթէչարը (մասնաւոր Սպասարկութեանց պետը) հեռաձայնով քանիցս չեշտեր էին իմ ներկայութեան ստիպողական անհրաժեշտութիւնը՝ պէտք եղած քննութեան ձեռնարկելու համար՝ վայրկեան մը հաւանական անյաջողութեան մը հեռանկարը զիս յոռետեսութեան, չըսելու համար յուսահատութեան ենթարկեց: Ի՛նչ ծածկեմ և ինչո՞ւ չըսեմ, թէ յաղթելու շատ քիչ յոյս ունեցող մարդու մը հողեկան ցնցումը ունեցայ և երբ, մտքիմ մէջ, անխիճելով անծանօթ մարդասպանը, իրեն հասցէին լուռ, սպառնական հայնուչ-

ներ կը տեղացնէի՝ իմ արդէն անհանգիստ, կուշտ քունի երեսը չտեսած ու կոյս զիչերներ անցնելու չը վարժուած կեանքս թունաւորել փորձած ըլլալու համար՝ անզին, կ'ըսես ներքին խռովքս հեզնելու չարածիութեամբ՝ Ոստիկանատան դիմացը գրովածառ Արամ Արքայամանի, մարդս երբեմն անուշ, անխռով երազներու աշխարհներ տանող կրամափօնը սկսաւ մեր պսակնական էրզուրումի «թամզարան» նուագել, որուն հայրենի, միտակ կանչը, պատուհաններէ անցնելով՝ եկաւ դպաւ թախճոտ սրտիս լարերուն: Մանկանացու ըլլալուս համար, երամշտական քիմքս բնականօրէն զրգուեցաւ և ուղեղս, պահ մը մոռցած Գըրըգ-Սանի «monstrueux» ոճիրը, փորձեցի անանուն արբանքով վայելիլ Հայու տոճիկ հողին թրթոացնող և իմ անցելի չէն պահերս ապրեցնող «թամզարա» ի կախարհիչ, հողեթով երամշտութիւնը:

Ուրեմն, կարապետ Ոստիկ. պատիւը, ձեռքն հասութիւնը կը պահանջէ որ լուսաբանուի այս տոամը և վանդալ ոճրագործը դիմակազերծ ըլլայ, ձայնեց մէկէն՝ թելագրական շեշտով՝ պատուական քննիչը:

Ես գանկիս կափառիչս, բռնած, յանկարծ կ'ըսեմ փիմ: Թափառական մտքէս «թամզարան» խոյս կուտայ զեղեցիկ երազի մը անանուն պատրանքին պէս՝ տեղ բանալով կրկին սև, տխուր մտատանջութիւններուս:

Ա՛հ, ինչպէս բացատրեմ «թամզարա» ի փախուստը: Վայրկեան մը առաջ ուղեղիս մէջ շողացող անամպ վայելքի փայլակին յաջորդած էր սա անխիճալ ըսպաննութեան խաւարը՝ անյաջողութեան մղձաւանջով թանձրացած: Եւ ես, ակամայ կը մտաբերեմ երազիս մէջ. ցորենի ամբարներու հայր Աբբահաման առատութիւնը վայելող անօթի հաւը և կ'անդրադառնամ հղերա-

բախտ հայու մը սրտին անաճական դառնութեամբ՝
Ջինադադարի խորշակէն խամրած մեր սէֆէրպէրիկ-
եան վարդադոյն, ոսկի, ազատատենչ երազներուն:

Կ'եզրակացնեմ, վերջապէս, թէ ոեւէ հոգեկան
հաճոյք կամ ազատ, բախտաւոր մարդու ապրումներ,
մեր «crocheteur» ի կեանքի խաբուսիկ շողերէն էին
միայն և թէ մեզի պէս արկածամոլներու վիճակուած
էր — ճակատագրի վճիռ — ոճրախառն, եղբրական
դէպքերու վայելքը միայն:

Միթէ անհեթեթ էին, կը կարծէք, այս խորհրդա-
ծութիւններս, քանի որ մաշեցուցիչ, հոգիներ կրճող
Ոստիկ. ասպարէզին մէջ, մեզի համար տարիներու
անուն չունեցող հաճոյք մ'էր եղած՝ ոճրախոյզ արթիւթ-
ներու հաւատքով՝ պայքարիլ, մութին մէջ գործող
չարագործներու հետ: Ոստիկ. պատւոյն համար յոգ-
նիլ, տքնիլ, չարչարուիլ հրամայական էին և մեր կո-
չումի բարձրագոյն իտէալը: Առանց ոճրագննութեան,
առանց եղբրական հարցաքննութեանց և յողնատանջ.
խորհրդաւոր հետազոտութեանց՝ մեր կեանքը համ չու-
նէր կարծես: Միթէ կեանքը, յարատե պայքար մը
չէ՞ր մարդկ. գործունէութեան բոլոր մարզերուն մէջ:

Չպայքարիլ, հաւասար էր բարոյական մահուան:
Գըրըգ-Սանէն, բախումի ու կռուի ազգանշանը տըր-
ւած էր մեզի: Եղեոնը կրկին իր ժանիքը ցոյց կու-
տար՝ սպառնալով հանր. անդորրութեան, որուն մենք
կամաւոր, անձնազոհ պահակներն էինք: Ասպարէզ
չիջնալ, նամէրտի գործ էր, ոճրագործի յաղթութեան,
յոխորտանքին տեղի տալ, պիտի նշանակէր տարիներէ
ի վեր յաջողութեան, յաղթութեան վարժուած սան-
ճագի Ոստիկանութեան անունն ու համբաւը դամբա-
նել, բարոյական պատիւն ու արժանապատուութիւնը
զերեզմանել: Քննիչի «Ոստիկ. պատիւը կը պահանջ-

ջէ...» խօսքը պատուազգածութիւնս ցնցեր էր: Մօտ
քառորդ դարէ ի վեր յաջողութեամբ թրծուն հոգիս ըմ-
բոստացաւ յոռետեսութեան, անյաջողութեան մղձա-
ւանջին դէմ: Ոստիկ. արժանապատուութեան զգացումս
խարազանուած յուսահատութեան անվարժ նկարգրիս
ներքին թելադրանքէն բոպէական մորկեցաւ: Մտքիս
մէջ վրդովումը բարոյական ամօթով ճակատեցաւ եւ
ևս, մտովի, հաւատացէ՛ք, ոճրագործը մութին մէջ
անանկ կարծեցի: Յաղթելու կամքիս կարծես սրտէս
դուրս քաշեց յուսահատութիւնը և այն վայրկեանէն
յիշելով պատմութեան անմահներէն մէկուն՝ «c'est
l'imagination qui perd les batailles» իմաստակուս,
հոգեբանական խօսքը, սկսայ յաջողութեան մասին
միայն խորհիլ և վճռեցի, ամէն գնով, Գըրըգ-Սանի
Լանտրիւն մերկացնել: Վճռականութիւնը հրաշքներ
կը գործէ:

* * *

Հետեւեալ օրը, ժամը 8 ին, Ոստիկ. Քննիչի հետ
ուղղուեցանք դէպի Գըրըգ-Սան:

Աղեքսանտրէթի պատմական «Նորըգ-Գայա» ի հո-
վէն մտրակուած շառաջածայն, խելառ անձրեւի մը կաթիլ-
ները անդադար կը ձեռնէին մեր ինքնաշարժի պատու-
հանները:

Օդը, կ'ըսես, իր մշուշապատ, սև տխրութեամբ
կը պողեցնէր տակաւ խորհրդածութիւններս, որոնց
ենթական ըլլալու վարժուած էի՝ ինքնադատութեան
ժամերուս:

Քննիչի թէ իմ հանդարտութիւնը երեւութական
էր օթօյին մէջ: Քիչ ետքը, անողոք, ճնշիչ իրակա-
նութեան մը առջև, արգարութիւնը լուսաբանելու,
ոճրագործը մերկացնելու ճակատագրական, դժուարին
զերը մեր ուսերուն բեռցած ասպարէզ պիտի գայինք՝

անձանթէն դէպի ծանօթ, խաւարէն դէպի լոյս յառաջանալու համար:

Իրիթիքական էր մեր բարոյական կացութիւնը: Ոստիկանութեան դերը դժնէ էր:

Անյաջողութեան մղձաւանջը, որ պարապ երևակայութեան մը ծնունդն էր միայն, գիտէի. բարոյական պատասխանատուութեան զգացումէ խորազանուած, սրտիս պազ սարսուռ մը կը սրսկէր երբեմն: Կ'զգայի, թէ Գրըրգ-Սանի այս եզերական հանգոյցը չկարենալ լուծել ոստիկանութեան համար սե նիշ մը պիտի ըլլար: Անհամբեր կ'ուզէի ժամ առաջ հասնիլ և պազարիւնութիւնս զիս չլքած, ճշդել կացութիւնը, քննել, չափել կշռել առնելիք ուղղութիւնը և ըստ այնմ գործի ձեռնարկել:

— Այո, — ըսաւ քննիչը, գլանիկ մը վառելով, — հոգևոյ խողովքը կ'ըմբռնեմ Կարապետ: Ոճրաբեմին վրայ մանրակրկիտ քննութիւն մը, կարծեմ, կը դիւրացնէ գործերնիս: Մեր այս արկածախնդրական սպարէզին մէջ, բախար մեզ չէ լքած: «nous aurons le dessus.»

Ես յուռ էի ու տրտում: Իր հրամցուցած գրլանիկը մատերուս խաղալիկ ըրած՝ «կը մաղթեմ որ ոճրաբեմը «intact» գտնանք հեծեցի:

Միւսիւ Զ.ի քաջախերական, յուսադրիչ խօսքերու կախարդանքին տակ, հասանք վերջապէս Գրըրգ-Սան, ուր խորհրդաւոր, սարսուռազդեցիկ լուծիւն մը կը տիրէր և երկինքը մութ կարծես, սարսափի, արհաւիրքի անձրև մը կը մազէր ինքնամիտի, չինարար, ժուկալ Հայութեան գլխուն, որ ծայրայեղ անդոհանքի մատնուած՝ նախախնամական հրաշք մը կը սպասէր չարաչուք համազգեստի մը փաթթուած անարժան անձէս:

Պահականոց չմտած, փորձեցի մերիններուն հոգեբանական մթնոլորտը զննել: Զայն մութ ու յուզում-

նակոճ և սիրտերը՝ անյոյս, խարխուլ դտայ: Վախէն ճմռթկած դէմքերով մի քանի ցանցառ անցորդներ միայն կը տեսնուէին ամայի փողոցներուն մէջ: Ծանչւորներէս տասնեակ մը ազգայիններ տեսայ՝ ուռէ տըռտալ մը կարենալ հասկնալու յոյսով. բայց իդուր: Խեղճուկրակ մարդիկ կը վախնային, որ այս անանուն, աննախընթաց սպաննութեան Հայու անուն խառնուէր որովհետև, կ'աւելցնէին, մորթոտուած ենթասպան հայկական թաղը կը բնակէր: Ես ջանացի զիրենք հանդարտեցնել: Խոստացայ իրենց մղձաւանջը փարատել՝ յաջողութեան հաւատքիս մէջ զոհաբերող Ֆէտայի մը անխորտակելի կամքը զննելով:

Մեծ ու պզտիկ, հարուստ թէ աղքատ, մէկէն զուրս եկան երկունքի քառսին մէջէն, սկսան յոյսի նըշոյլ մը, սփոփանքի, քաջալերութեան փայլայանք մը փնտոնել խօսքերուս մէջ՝ նման ծովամոյն եղած մարդու մը, որ ճգնաժամային բուզէին, կառչելիք տեղ մը կը փորձէ գտնել համայնակուլ ովկիանոսին մէջ:

Կամաց կամաց իրենց գունատ դէմքերուն անդուհանքը, ուրախութեան, սրտապնդութեան երանգներ ցոյց տուին: Սիրտերնին թեթեցաւ և տրտում ժըպիտով մը երբ ինձ յաջողութիւն կը մաղթէին, իմ մէջ միսթիք ոյժ մը տեսնելու իրենց հաւատքը անսասան գտայ:

Երբ պահականոց վերադարձայ, Ոստիկ. Գոմիսէրը և Ֆրանսական ժանտարմաները՝ գիրի մեքենան առջևնին՝ իրենց հետազօտութեանց մէջ ընկրկած, սպասած գտայ՝ առանց քայլ մը կարենալ յառաջանալու: «Բարի եկար» իրենց ձեռքի սեղմումներուն մէջ, անյաջողութեան, յուսալքումի թուլութիւնը կար: քննութեան, հարցաքննութեանց արդիւնքը ամուլ էր եւ ոճրագործը՝ անզըտանելի: Այս անիծեալ «անդատանելի»

խայթեց Ոստիկ. արժանապատուութիւնս մտտտանջութիւնս կրկնապատկուեցաւ:

Գէմքս քացախ խմած մարդու երևոյթը առաւ սըրտիս մէջ զգալով բարոյական ամօթի մագիլներուն մխրճուելը, հրաժեշտ առի քննիչէն և դուրս եկայ պահականոցէն Գօմիսէրի և մի քանի ոստիկաններու հետ երթալ անգամ մը տեսնելու ոճրաբեմը:

Գրբըզ-Սանի զօրանոցի գիմացի փողոցներէն մէկուն անկիւնը հողաչէն, ցածիկ նկուղով երկյարկանի տուն մ'էր մօրթոտուած ենթասպային բնակարանը: Տան մուտքի դրան առջև միլիսներ, սպաներ մեզի ճամբայ տունն արտամութեամբ: Միւսիւ Զ... եկաւ միացաւ մեզի: Մեր ներս անցած պահուն, պահակ սպաներու և միլիսներու զէմքերուը վրայ հեղնութեամբ ուրւազծուան աեսայ մեզի ալ վիճակուած անյաջողութեան «lépité»:

Ամօթի կարմիրը գէմքիս, անցայ ներս, ուր պարզապէս կահաւորուած ննջասենեակի մը մէջ, դիակը սառած, ձերմակ սաւանի մը մէջ փաթթուած գտանք: Մութ, շիկագոյն մազերով, գեղեցկազէմ «Couleuvre» անունով երիտասարդ մ'էր գոհը: Արտաքին երևոյթէն դատելով, հազիւ 25 տարեկան կար: Խեղճ զինուորականը գլխատուած էր ևւ մարմնոյն վերի մասերուն վրայ, ալ և ձախ կուշտերուն զաշոյնի 18-20 հարուածներ, զիտողին սարսուռ կուտային: Զարհուրելի, ահարկու տեսարան և բարբարոսագոյն ոճիր մը, որուն ճշգրիտ նկարագրութիւնը ընել հոս, տկար, անզօտ գրչիս գործը չ'է: Այս պահուն ժանտարմաներն ալ եկան կրկին տուն և մեզի հետ ուղեցին այս ճիւղային սպաննութեան պարագաները խորազննել: Դիակը զըննող Ֆրանսացի և տեղացի բժիշկներու յայտարարութիւնները, գիտական զննութիւններու արդիւնքը,

վերքերու երկրաչափական նկարագրութենէ և ոճրագործին գործածած դանակ կամ դաշոյնի սանդիմնութրական, դասական երկայնութիւնը մտաւորապէս ճշգրիէ անդին չէին անցներ:

Երբ մեր արտակարգօրէն ապուշ Գօմիսէրը և մի քիչ ինքնահաւան, մեծամիտ ժանտարմաները սկսան կարգ մը մտացածին ենթադրութիւններով, տխմար «hypotèse» ներով գլուխնիս արդուկել՝ առանց մեզի հետաքրքրական, չահեկան սեղեկութիւն մը տալու, ևս քովս, արհամարհոտ անտարբերութեամբ կայնած ենթասպային հետևորդ զինուորը հետս առած. լծուած էի ոճրաբեմ եղած տան մանրազննին ու յամառ քըննութեան: Համր հանդարտութեամբ պրպտեցի, քննեցի տան ներքին, արտաքին անցքերը, պատահանները, վանդակափեղկերը, միջնորմները, բոլոր ծակնուծուկը կահ կարասիները: Ըստ բախանի փնտռութեանով ժամալածառ չ'ըլլալու և ոստիկանութեան պատիւը փրկելու վճռականութեամբ, բոլոր ճակատները քըննական յարձակողականի անցայ: Թաքթիքս էր հետող հետէական զննութեամբ միայն դուրս գալ տան չրջանակէն՝ ոճրագործը գուրսը փնտռելու համար: Նախ անհրաժեշտ էր ինձ համար «հարցական» ոչ մէկ կէս անլուծելի թողուլ ոճրաբեմին վրայ: Եւ արդէն մէթոտիկ աշխատանքն ալ այս կը պահանջէր: Քննութիւններս յառաջ տանելով, պնդեցի, հաստատեցի թէ ելքի տան դրան խնձորակին վրայ, կղպանքին բոլորափքը ևւ խոհանոցի դրան հետեւը, գետինը տեսնուած ու չորցած արեան բիծերը մարդու արիւն էին ևւ մատի որոշ նշանները կրնային, գիտական միջոցներով, ահ երանի թէ ունենայինք — ոճրագործի ինքնութեան հաստատման ծառայիլ: Պաղութեամբ ընդնուեցաւ այս ուղղութեամբ ըրած առաջարկներս: Ժանտարմաները արդէն յոյսերնին կտրած, զրսէն կարգ

մը կասկածելիներու հարցութործով զբաղած էին: Դիակի մօտ, ճմրթկամ թուղթի կտոր մը գտնուած էր: Այս թուղթին վրայ մատիտով, այլանդակ, ճանճի ոտքերուն պէս խառնագիծ առձկերէնով «ահաւասիկ վախճանը այն մարդուն, որ ուրիշներու պատւոյն հետ կը խաղայ» գրուած էր: Ժանտարմաները այս սօքիւմանին կարեւորութիւն չէին տուած, կարծելով թէ այս խաղը, արդարութիւնն ու ոստիկանութիւնը «dipisten» ընելու կանխամտածութեամբ միայն պատրաստուած էր: Հարցական էր այս ենդագրութիւնը ինձի համար: պէտք էր զայն լուսաբանել՝ եւ ենթասպային անհատական «privie» կենցաղը ուսումնասիրելով: Եւ չուշացայ հաստատելու թէ սպաննութեան շարժառիթը այս թուղթի կտորին մէջ խտացած էր:

Ենթասպային հետեւորդ գիւնորը, որ ձէմիլ Հալլաք անունը կուտար ինք իրեն, ինձի հետ էր միշտ, ամէն տեղ, խոհանոցը, տան բոլոր սենեակները եւ բոլոր այն տեղերը, ուր չափազանց ուշագրութեամբ, ստիպուած էի քննական հետազոտութիւններս կատարել եւ դուրս գալ, ամենադոյզն կասկածի ենթակայ ամենաչնչին կէտ մը իսկ չթողուցած ինքնավստահ մարդու մը գոհունակ սրտով:

Ենթասպային ննջասենեակն էի կրկին, երբ մեր թխաղէմ, պաղ արիւն տէնօրիսթի գիմապիծով, թարթիչ չունեցող սեւ աչքերով հաստակազմ, սեւ մորթով ձէմիլը, յուզուած երեւոյթով, կը պատմէր ինձ ենթասպային սպաննութեան պարագաները: Ֆրանսական ժանտարմաներուն ըրած յայտարարութիւնը կրկնեց եւ իր խօսքերուն մէջ հաւատարմութեան, գթասրտութեան չեշտ մը դնելով աւելցուց, թէ ինչպէս, խելայեղ վազելով, արեւածագին, եղելութիւնը իմաց տուեր էր զինուորական պետին՝ երբ ինք ենթասպան մորթոտուած գտած էր նոյն այս սենեակին մէջ: Ես

աչքիս պոջովը կը լրտէսնի իր նայուածքը, չարժուածեւերը, խօսելակերպը, ձայնը, սակայն ասոնց կատարեալ քննականութեան իմաստ մը տալ, իր հըրացայտ ակնարկներուն լեզուն հասկնալ, սրաին ծանրութիւնը զգալ անկարելի էր դեռ: Առեղծուածային էակ մ'էր ձէմիլը: Հարցումներուս կը պատասխանէր ևզեւիոյ տաճկական գաւառաբարբարով եւ Անգլիացիի մը պաղութեամբ: Արգեօք, կը մտածէի, մեր այս Ար.Սարգիսի ժայռերուն չափ անասան, կապարի կազմուածք ունեցող, պինդ գլուխ, պինդ մարմին, հաստ չրթունքներով, ազան ցցուն այտոսկրներով (գանկաբանական ենթադրութեամբ) ձէմիլը հրէջ մը չէր կարող ըլլալ:

Պահ մը աչքս ինկաւ ննջասենեակի դրան հակառակ ուղղութեան վրայ գտնուած «կիսաբաց» ապակափեղկի մը վրայ, որ տան կռակի կողմէն, սղախիկ պատշգամի մը ետեւի փողոցին անցք կուտար: Այս ապակափեղկը ոչ բանլիք ունէր, ոչ ալ լծակ մը՝ ետեւէն, ներքնապէս զոցուելու համար: «Ոճրագործը ասկից է անցեր սենեակը» ըսաւ ձէմիլը՝ կեղծօրէն յուզուած ձայնով: Ուշագրութեամբ աչքերն նայեցայ եւ հոն, յանցապարտի մը ներքին տագնապի արատայատութիւնը կարգացի: Մօտեցայ ապակափեղկին, գոցեցի ուժով, ետեւի փողոցէն պատշգամ անցայ հրեցի ապակեփեղկերը, որուն տախտակամասերը խոնաւութենէ կամ անձրեւէ ուռած, ճեղքուած էին, չըբացուեցան: Ոտքի դօրաւոր կից մը տուի, ապակեփեղկերը տեղի տուին, սակայն անազնագործ ձայնով մը, որ կրնար ննջասենեակը խոր քունով քընացող ունէ մահկանացուն ընդոստ արթընցնել: Այս ապակեփեղկերու ներսէն լծակ, կամ բանլիք չունենալը դրսէն ոչ ոք պիտէր: Այս գիտողութիւններուս առջեւ բացառիկ սառնարիւն ունեցող ձէմիլը, պահ մը

սպառնական դիրքով գունատեցաւ: Ես զգայի, թէ թակարդը ինկած մուկի մը պէս պոչէն բսնուած էր: «Ես երբ ննջասննեակը մտայ, ենթասպան սպաննուած և այս ազակեփեղկը բաց գտայ» կակաղեց ձէմիլը: «Ուրեմն ես գտայ մարդասպանը՝ խօսքերուս վրայ ձէմիլի դէմքը գալարուեցաւ թունաւորուած շան մը պէս և հակառակ կոտորմաններուն ժպտով «լանարիւ» ի մը երեւոյթին, ան չկրցաւ իր ներքին խտովքը ըսքողել: Հետս առի, պահականոց վերագարձայ և ոստիկաններուն հրաման տուի, որ չհաղորդակցի զրսի ուէ մարդու մը հետ: Որչափ զայն կը հարցաքննէի, այնչափ իր ծանր, սքաղ նայուածքներն եւ տարտամխօսքերուն տակ եզերական բան մը թաքնուած կը տեսնէի: Մարտի հինգերորդ օրը լուսցուցինք, զեռ ժանտարմաները կ'աշխատէին և տեղերնին կը համրէին: Կառավարութեան և մեր պետերու համբերութիւնը հատած էր: Ժողովուրդն ալ յուսահատութեան մասնըւած, անգոհանքի մէջ կ'ապրէր: «Կարապետն ալ չկրցաւ» սե չչուկը սկսաւ շրջան ընել Գըրըգ-Խանի մէջ: Ծակատադրական ճակատադրական էր վայրկեանը: Ոճրագործը գտած էր, բայց կը պակսէին նիւթական, օրինական փաստերը ամբաստանութեան: Այո՛, իր յայտարութիւնն և տառախ պարագաներու միջև քննական ուէ արամաբանութեան չկար, սակայն ինձի արեան գերծիքները, դաշոյնը, նչորակը պէտք էին: Ընթերցողներուս երևակայութենէն դուրս ամէն տեղ փնտոնցի. փնտառութիւնքս ի դերե ելան: Ոճրագործներու կամ չարագործներու հոգեկան անբնականութեան մտածումներս զիս տարին ձէմիլի տունը, որ W. C. ին մէջ գտայ փնտառածներս, երկու դաշոյն, նչորակ, հագուստի արիւնլուայ կտորուանքներ եւ լին: Մարտ 5-ի կէսօրին Գըրըգ-Խանի Հայութիւնը և բոլոր պաշտօնեաները կուգային զիս շնորհաւորելու մեր պահակա-

նոցի մէջ, ուր ձէմիլը, կիտրոնի գոյն ստացած, իր կնոջ կ'ըսէր. «Ես պատիւս փրկելու համար մարդասպան եղայ. մի՛ յուսահատիր. Աստուած հետզ ըլլայ. ան չկրցաւ քեզ պղծել»:

Կինը սկսաւ փղծկիլ: Խեղճ կնոջ արցունքներուն մէջ իր ամուսնոյն պատուախնդրութիւնը կը փայլէր:

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆԻ ՄԸ ՅՈՒՇԵՐԸ

ԱՏԱՆԱՅԷՆ - ՆԱՃԸՆ

Գրեց, Հագարապետ Պօղոս Պեյ
Թուրսարգիսեան

1919 Փետր.ի վերջին օրերն էին: Ատանայի մէջ կազմակերպուած և Հաճրն գրկուելիք ոստիկան-զօրաց խումբը արդէն Սիս հասած և անոր արքայական հինաւուրց, դարայիչ փառայիչ բերդին առջև տարածուող ընդարձակ դաշտին վրայ մարդելու և մարդուելու զբաղած էր. ճիշդ այն տեղ ուր՝ երբեմն Ռուբինեան — Լուսինեան արքայից յաղթական բանակները մարդուած էին, ուր Հայ Եկեղեցին կատարեալ աղատ՝ իսկ Հայ եկեղեցականը ինքզինքը ապահով՝ իր հաւատացեալ ժողովուրդը երջանիկ տեսած էր:

Ահա կրկին այդ վայրը՝ ուր Հայ ազգը իր թագաւորութեան հիմերը անխախտ պահելու յոյսով աշխատած էր՝ արեւուն տակ Հայ ազգին համար ալ աղատ և ապահով հայրենի տուն մը երազելով: Սակայն Լէնկիթիմուրներու և ձէնկիղխաններու յետնորդներն և անոր մահիկն էր որ կործաներ և քանդեր էր Հայուն Պետականութեան չէնքը, և անոր Արքան

Եզրիպատոս զերի տարած էր: Մօտաւորապէս 600 տարի անցած էր այդ տխուր թուականներէն ի վեր. դաշտերը խոպանայած էին, հոն այլեւս Հայ զինուորը չէր կոխած: Վերջապէս 1919ին Մարտի այդ վերջին օրերն էին, ինծի վիճակուած էր 250 ոստիկան-զինուորները նոյն դաշտին վրայ մարդելու հոգը, հայրենիքին ապագայ յոյսերը: Հայ գաղթականը իր հայրենիքը կը վերադառնար, բայց Հայրենիքը առանց պաշտպանի չ'ըլլար, պէտք էր այդ գաղթական Հայութենէն զինուորական ոյժ մը կազմակերպէինք որ մեր Հայրենիքը, մեր պատիւը պաշտպանէր, մէկ ամիսէ ի վեր անոնք կը մարդուէին արդէն, յաճախ իրենց աչքերը գէպի արքայական բերդը կը դարձնէին, ոգեկոչելով Հայոց արքաներուն, ասպետներուն, իշխաններուն և զօրավարներուն հօգիները, ու անոնց ներկայութեամբ իրենց մարզանքն ընել կ'երեւակայէին: Եւ ահա հրաշքը տեղի ունեցած էր, մէկ ամիս չ'անցած անոնք մարդուած էին: Երբ քաղաքին մէջէն զինուորական քայլով կ'անցնէին, մեծ զարմանք կը պատճառէին ժողովուրդին: Թուրքը կը կարծէր թէ անոնք Ռուսական կամ Ֆրանսական բանակէն բերուած զինուորներն էին: Մինչդեռ անոնք Հայրենիք վերադարձող գաղթականներ էին՝ եւ ստուարագոյն մասը՝ արծուէ բոյն Հաճընի զուակներ:

Վերջին ընդհանուր քննութիւնը գաղային զինուորական Ֆրանսացի կառավարիչ, Մ. Թէարտէն էր որ պիտի կատարէր: Առաւօտեան ժամը Յին զինուորները կազմ ու պատրաստ կ'սպասէին անհամբեր, տասնապետները իրենց տասնեակներուն՝ իսկ յիսնապետները իրենց յիսնեակներուն զլուխը՝ կարծես կը մրցէին ա՛լ աւելի զինուորական տեսիլքին մը յայտնաբերելու: Ժամը վեցուկէսին իրենց մօտն եմ, երեսուսս զանոնք արդէն մազնիսացուցած՝ ելիքտրակա-

նացուցած է որովհետեւ անոնք բարեւի կենսալու հըրամանը իրենց յիսնապետներէն առած են: Կ'անցնիմ անոնց առջևէն զննելով անոնց պատրաստութիւնները ու հաստատուելով՝ այն խոր համոզմանս մէջ թէ անոնք արդէն կատարեալ զինուորականներ էին: Կ'ուրախանամ անոնց աշխոյժ, կորովի կեցուածքէն և իրենց հայրենիքին զոհարերուելու պատրաստակամութիւնը կարգալով իրենց բոցավառ աչքերուն մէջ:

Բայց միւսնոյն ատեն կը տրամիմ անոնց՝ թրջանի կտուէ շինուած հազուստներու և առանց կաշի կապոցներու զէնքերու և առանց փամփուշտակալի՝ փամփուշաներուն իսես:

Ժամը եօթը կէսին զօրագունըը մարդագաշախն վրայ կազմ ու պատրաստ է, կառավարիչը իր հետեւորդներով կուգայ, բարեւի հրամանիս վրայ ամէն զինուոր շնչող արձան մըն է: Մանրակրկիտ քըննութիւնէն վերջ կառավարիչը կը շնորհաւորէ զինուորները և մի քանի բառերով կը հասկցնէ թէ մէկ ամսուան կարճատեւ միջոցին մէջ այսքան յառաջդիմութիւնը հրաշք մըն է: Մաղթելով մեզի անկախ հայրենիքին քաջ զինուորներն ըլլալ: Կը հրամայէ որ երեք օր վերջը գէպի Հաճըն ճամբայ ելլենք: Առիթը յարմար նկատելով հազուստի և պիտոյից պակասին մասին կը խօսիմ կը հասկցնեմ թէ թրջական պիտոյից ճիւղին մէջ մեզի պէտք եղած հագուստը և գոյքերը կը գտնուին և թէ իրեն արտօնութեամբ կարելի պիտի ըլլար զանոնք առնել, Ֆրանսացի կառավարիչը մինչեւ այն ատեն Թուրքերուն ներքին զործերուն խառնուելու չէր համարձակեր, կարճ խորհրդակցութենէ մը վերջ կարելի եղաւ իրմէ հրամանագիր մը առնել: (Նոյն օրն իսկ իմ զինուորներուս բոլոր պէտքերը կատարեալ էր:

«Երեք օր վերջը, զէպի Հաճրն ճամբայ» ըսելու իրաւունք ունէր մեր կառավարիչը, որովհետեւ Ատա- նայէն, Հայէպէն, Տէր Զօրէն, նոյնիակ Պաղտատէն և Հաւրանէն եկող Հաճընցի հայրենակիցները Սսոյ մէջ Հայրենիքին կարօտը կը քաշէին և ամէն օր դիմում կ'ընէին Հաճրն երթալու համար, բայց կառավարիչը զանոնք կ'սպասցնէր որ Հայ զինուորին պաշտպանու- թեամբ վերադառնային իրենց ծննդավայրը: Անիկա աչքով տեսած էր Հայուն քաշած չարչարանքները, այլևս չէր ուզեր որ անոնք նոր դժբախտութեանց ենթարկուին, ինչ գուրգուրանք Հայուն հանդէպ: Երկու հարիւրի մօտ հայ ընտանիքներ և հարիւրի մօտ հայ ոստիկաններու ընտանիքները Մարտ 27ին զէպի Հաճըն ճամբայ կ'ելլէին: Ազգայի բարձունքները թէև իրենց ձմեռուան ձերմակ հագուստը կը պահէին բայց անցքերը և լերան լանջերը իրենց իսկական գոյնն առած էին: Զուրերու զլլուքը մեղմօրէն կը լսուէր, իսկ անդին ժայռի մը խորշին տակ իր ամօթխածութեամբ թուփերուն տակէն զուրս նայող մանիչակը արգէն կ'աւետէր գարնանամուտը: Միթէ Հայն ալ իր կատարեալ յոյսովը նոր գարնան մը սե- մին օտք չէ՞ր կոխեր: Ամէն անդ բնութիւնը կը մաս- նակցէր մեր ուրախութեան և մեր ճամբուն վրայ ամէն քայլափոխին թէև Հայը լալու պատճառ մը ունէր որովհետեւ ճիշդ նոյն տեղերէն կ'անցնէր ուրկէ ե- րեք տարի առաջ իր սիրելիներու կոտորածին և մահուան ահանատես եղած էր, բայց դարձեալ ինք- զինքը կը մխիթարէր, և ինքնիրեն իրաւունք կու- տար իր մարտիրոսները հայրենիքին ազատութեան զոհերը հոչակելու: Անոնց անթաղ ոսկորներուն վրայ տաճարներ կանգնելու ուխտով և յոյսով տողորուած իր ճամբան կը շարունակէր: Յոյս՝ վաղուան հայրե- նիքին բարօրութեան համար, որովհետեւ կ'զգար թէ

600 տարիէ ի վեր իր վրայ ծանրացող գերութեան չգթաները փչուած էին վերջնականապէս: Կը մըտա- ծէր թէ ինքն ալ իր սևփնական տունը պիտի ունե- նար ինքն ալ իր ազատ անկախ լեռները պիտի ունե- նար, ազատ և անվախ պիտի բարձրանար անոնց զագաթները և անոնց հովիտներուն մէջ պիտի պաշա- պանէր իր ոչխարի հօտերը: Ան պիտի գրկէր նորածին գառնուկը զայն պիտի տար իր կնոջ զոր մեծ ուրա- խութիւն պիտի պատճառէր ընտանիքին, Հայկական երգերը պիտի արձագանգէին լեռնէ լեռ, ձորէ ձոր: Ազգայայի անցքերն հասած էինք: Կարաւանը թութ- լու Օլուզ կը հասնէր և մաս առ մաս հանգստանալու համար կ'իջևանէր: Մէյ մըն ալ նայիս փախուք մըն է չրջան կ'ընէ ժողովուրդին մէջ, իբր թէ թուրքերը Ֆէքէյի անցքին վրայ, մեղ կ'սպասէին, մեր վրայ յարձակելու նպատակաւ: Թէև այդ տեսակ զրոյցի մը անհաւատալի ըլլալը բացատրուեցաւ ժողովուրդին զայն խաղաղեցնելու, այսուամենայնիւ պէտք եղած նախազուշական միջոցները ձեռք առնուեցաւ: Արդարև ըսուած վայրին վրայ պղտիկ ընդհանրում մ'ունեցանք բայց անոր ալ պատճառը յիսնապետներէն մէկուն անկարգապահութեան արդիւնքն էր, որ շուտով կար- գադրուեցաւ: Իսկապէս ալ այդ օրերուն մէջ թուր- քերը բարոյալքուած էին: Վերջապէս երկրորդ օրը Ծարչար հասանք ո՛ւր մեղի դիմաւորելու եկած էին Հաճընի և թէ մերձակայ գիւղերու թուրք բնակչու- թիւնը և մի քանի վերապրող Հայեր: Վերջապէս Հա- ճընէն քատորդ ժամ հետաւորութիւն ունեցող Սըլօք ըսուած վայրը հասած էինք. ըստ կանխապէս եղած կարգադրութեան զինուորական պաշտօնական տողանցք մը կը կատարուի, ուր 150 Հայ և 150 թուրք զին- ուորներու մէջ Հայը դուրսէն կուգայ իսկ արդէն թուրք զինուորը տեղւոյն վրայ պատրաստ է մեղ

ընդունելու: Այդ տեղ երկկուսն իշխողը և կեղեքիչ թուրքը կ'զգայ թէ Հայն ալ իրաւունք ունի զէնք կրելու և իբր հայրենիքի պաշտպան զինուոր ներկայանալու: Ան ալ այդ երկրին մէջ ծնած այդ օգէն և ջուրէն սնած մեծցած է: Ըստատարական ի՞նչ վերիվայրում . . .

Ճիշդ այդ Սըլօֆն էր ուր երեք տարի առաջ արևարահնուկ Արնավուա Ավնի Պէյը Խաչը գետին նետած և ըսած էր թէ «Ձեր Աստուածը եւ Քրիստոսը եւ անոր հանդեպ ձեր հաւատքը իմ ոտքիս տակն է: Ես ձեզի մեռնելու կը լրկեմ, գացե՛ք, բող՛ Ան ձեզի ազատե՛ք, բայց զիսցե՛ք քե՛ս անգամ մըն ալ այս նողերը չպիտի կոխե՛ք»:

Այդ վայրն էր անա ուր Հաճնոյ և չըջակայ բոլոր զիւղերու բնակիչները մեզի զիմաւորելու եկած էին: Մեզմէ բաւ մը կ'սպասէին ճիւղ Ավնի խօսքերուն իբր հատուցում: Սակայն մենք իբր տառապած բայց ազնիւ ցեղի մը զաւակներ տարբեր վարուեցանք: Միայն ես յիշեցնելով անցեալ երեք տարիներու Հայուն կեանքը, Տէրգօրի և Հավրանի անապատներու մէջ անոր կրած տխուր չարչարանքները հասկցուցի անոնց թէ մենք վրէժխնդրական ձգտումներով տողորուած չէինք ա լուս, «Մենք, ըսի, անապատներէն ձեզի կը բերենք եզրայրութեան և արգարութեան զրօշակը և ինչպէս մերինը նոյնպէս ձեր Աստուածը մէկ է կ'ուզենք որ մէկ հայրենիք ունենանք, և ան ամենուս ալ ըլլայ, հոս ծնողը ինչ կրօնքի ալ պատկանի Հաճընցի է, անոր օղը ծծելու ջուրը խըմելու և հողը մշակելու իրաւունք ունի, կը բաւէ որ իր հալալ աշխատանքով իր հալալ հացը շահած ըլլայ: Մոռնանք անցեալի հին անբաղձալի կեանքը, հիմա ամէնքս մէկ միանանք, որովհետեւ ամէնքս ալ Հաճընցի ենք և հաւատացէք որ Հաճնոյ Աստուածը մէկ է:» Ասոր յարմար պատասխան մը տըւաւ Հաճնոյ

խալամ միւֆթին և պախարակեց անցեալը՝ թելադրեց զայն մոռնալ և կոչ ըրաւ ներկաներուն իրարու ներկ և իրարու օգնել: Եւ ողջագուրուեցան ժողովուրդըն ու զինուորները: Քիչ յետոյ մենք արդէն կառավարական չէնքն էինք, ուր իսլամ գայմազամը բարի գալուստ կը մաղթէր, ան կ'աշխատէր նորեկ ժողովուրդի հանգստութեան համար: Այսպէս անա վերջացաւ մեր երջանիկ օրերուն մէկ զրուակը:



ՊԱՐԳԵՒ

ՇԱՀՊԵՂ

Խոսուճնալից պատանի ցրոզ մը

Ա Յ Գ Ա Յ Ի Ն

Բոյր մը վայրի, արփանուց, հովերէն վար կը քափի,
 Դարձեալ բոյրեր հոտեւան ծառերէն դուրս կը ցայտեն,
 Ո՛ր կը զարթնուն, ո՛ր կը լուծուին բոյրեր, բոյրեր սա-
 սափի.

Ջրծաղիկ մը այնպէ՛ս ծնծղուն համբոյր կուտայ իր այտէն:

Ջրծաղիկ մը այնպէ՛ս ծնծղուն համբոյր կուտայ իր այտէն,
 Ջոր կ'առնինքն բոյրը այգուն լուսածրպիտ նայուածով.
 Այգածագի շողերն ամբողջ իրերէ իր կ'ոսոստեն,
 Ու կը պայքի երգ մը բոցէ՛, վարդակաթօտ տղուն փոլ:

Ու կը պայքի երգ մը բոցէ՛, վարդակաթօտ տղուն փոլ,
 Այգերգ մ'արփուն, փաղցրահունչ, ծաղկանց ա՛յնքան
 հարեւան:

Ամպերուն մեջ մոլո՞ւթի ոսկի խուրձեր կ'երեւան:

Ամպերուն մեջ մոլո՞ւթի ոսկի խուրձեր կ'երեւան,
 Ու գեղալի պերճանքով պարապն ի վար կը կախուին,
 Ինչպէս խուղ մը օդայած՝ տարալուծուած արեւին:

Ա՛ն, կը պայքի երգը լուսէ՛, վարդակաթօտ տղուն փոլ...:

Պ. ՇԱՀՊԱՉ

Ո Ր Բ Ի Ն Ե Ր Գ Ը

Չայեր անհուն
 Իմ վերերուս

Վշտալի,

Եւ անձկութիւ՛ն
 Եւ որբութիւ՛ն

Տանջալի.

Ա՛խ կը յիշեմ
 Ձուարք օրերս

Ու կուլամ,

Ինչպէս լարը
 Իր ձայներով՝,

Տարտում,


Ու կը տեսնիմ.
 Ես օրն ի բուն:

Յաւալի:

Կարօտանով,
 Հայրենիքս


Ըղձալի:

ԱՄԵՆՈՒՆ ՆՈՐ-ՏԱՐԵՑՈՅՅԸ
Դ. Մ Ը Ս




Գրատարանի Ա. Մ. Բաղդասարյանի

ՀԱՅՐԵՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ



ժողկոմխորհի Նախագահ Ա. ԳՈՒԼՈՅԵԱՆ



ԸՆԿ. Ա. Ս. ԱՄԱՏՈՒՆԻ
ՀԿ.(Բ)Կ. ԿԿ-ի Առաջին ֆարսուղար

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ա. ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Պատմ. Հայաստանի բարձրաւանդակը կը գըտնուի Ասիոյ ցամաքամասի Արեւմտեան կողմը, Մերձաւոր Արեւելի* կոչուած շրջանին մէջ. շրջապատուած՝ Սև, Միջերկրականեան և Կասպից ծովերով: Տարածութիւնը նկատուած է 250,000 քառ. քլմթր. իսկ բնակչութիւնը, իր բարգաւաճ շրջանին հասած է 20 միլիոնի:

Անյիշատակ դարեր առաջ երկիրը բնակելով յառաջացուցած է բարձր լեռներ, լեռնաշղթաներ, հովիտներ և դաշտազետիւններ,

Պատմ. ապացոյցներ կը վկայեն թէ՛ ասկէ 15-20 հազար տարիներ առաջ՝ Բալթիօլիթիկ (Palaeolithic) մարդը Հայաստանի քարայրներու մէջ բնակութիւնն էր հաստատած:

Ժամանակի ընթացքին, շատ մը թափառական ցեղերու կայան ծառայած է: Բրիտանուէ 6 դար առաջ Հայերը Արեւմուտքէն կը հասնին հոն և արիական նոր քաղաքակրթութիւնը կը պատուաստեն հին բնիկներուն, որոնք հեղհեղէ կը ձուլուին Հայոց մէջ:

Մեր նախնիքները կ'սկսին ապրիլ անկախ և...

*Փոքր Ասիա, Հայաստան, Սուրիա, Միջագետք, Կովկաս եւայլն, Մերձաւոր Արեւելք, իսկ ձաբոն, Չիցասան եւ հարեւան երկիրներ՝ Ծայրագոյն Արեւելք կըսուին: ԵՄ. Մ. Մ.

կիսանկախ կեանք մը, մինչեւ որ զոհ կը դառնայ թաթար և Արաբական արշաւանքներու և ժէ-ժէ դարերուն՝ Անոր գերջնական բաժանումը *կը կատարուի նախ Թուրքիոյ և Պարսկաստանի ապա (ժ-թ դարուն) Ռուսիոյ միջև:

Այսպէսով, պատմական Հայաստանի, մեծ մասը՝ Թուրքիոյ փոքրը՝ Ռուսիոյ, իսկ նուազագոյնը՝ Պարսկաստանի, մաս կազմելով՝ ԹՐԲԱՀԱՅՍՏԱՆ, ՌՌԻՍՍՀԱՅՍՏԱՆ և ՊԱՐՍԿԱՀԱՅՍՏԱՆ բաժանումները կը յառաջանան:

Բ. ԽՈՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆ

Ժամանակակից մեր Մայր Հայենիքը կը կոչուի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՕՅԻԱԼԻՍՏ ԽՈՐՀՐԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ, հիմնուած՝ 1920 Նոյ. 29ին: Ան մաս կը կազմէ ՍՕՅԻԱԼԻՍՏ ԽՈՐՀՐԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՅ ՄԻՈՒԹԵԱՆ, (Որը կը ախրէ Աշխարհի մէկ վեցերորդ ցամաքամասին վրայ) մասնակից երկիրներու հաւասար իրաւունքով:

Սահման — Հիւսիսէն՝ Խ. Վրաստան, հարաւէն՝ (ինքնաւար) Նախիջևան, Արեւելքէն՝ Խ. Ատրպէյճան իսկ Արեւմտքէն՝ Թուրքիոյ:

Տարածութիւն — Խ. Հայաստանի տարածութիւնն է 29,964 քառ. քլմթր: Այսինքն՝ Լիբանանէն երեք անգամ մեծ, կամ հաւասար՝ Պէլճիքայի ու Ալպանիոյ:

Բնակչութիւն — Մեր Մայր երկիրը ունի 1,208,900 հողի բնակչութիւն, որուն հարիւրին՝ 95 տոկոսը կը կազմէ Հայութիւնը (մնացած փոքրամասնութիւնը կը բաղկանայ 46 ազգերու ներկայացուցիչներէն): Բնակչութեան հարիւրին՝ 55ը արական և 45ը

*Հայ Բազմազանի քաղաւորութիւնը կը վերջանայ 1074ին, իսկ կիրիկիոյ Ռուբինեան իշխանութիւնը՝ 1375ին:

իզական են, կամ 75ը գիւղացի ու 25ը քաղաքացի:
Կլիմայ Կլիման այլադան է: Լեռնային մասին մէջ ձմեռը սաստիկ ցուրտ և երկարատեւ է: Արարատեան դաշտին մէջ ձմեռը կարճ և նուազ ցուրտ է, իսկ ամառը՝ երկար և խիստ տաք կ'ընէ:

Ընդհանրապէս ասողջարար է: Եթէ զանց ընենք մայրաքաղաքի ծնունդ ատուց ճահիճներու գոյութիւնը և Արարատեան դաշտին մէջ աչքի - թրախոմայի - հիււանդութիւնները, որոնցմէ վերջնականապէս ձերբազատուելու համար՝ կտոաւարութիւնը գիտական մեթոտներով կը տանի հարուածային աշխատանք,

Լեռներ — Հայկ. բարձրալանդակի հիւսիսային կողմէ աղեղի մը նման 600 քիլոմետր երկարութեամբ ձգուած լեռնաշղթայ մըն է որ միշտ միացած է, այլ տեղ տեղ կը բաժնուի տարբեր ծալքերու:

Նշանաւոր են Լոռիի, Սիմփոնովկայի, Գեղարքունեաց, Դարալագեաց կամ Վայոց ձորի, Սիւնեաց (Ձանգեղուրի) լեռները:

Մաււ լեռներէն զէպի հարաւ, այս զէպի հարաւ Արեւելք կ'երկարի Վարապաղի կամ Արցախի լեռնաշղթան:

Այս բոլորը յառաջ կը բերեն բազմաթիւ ձորեր, հովիտներ, անտառներ, դաշտեր և այլն:

Գետեր — 1, Արաքս կամ Երասխ (երկայնութիւն 1000 քլմթր.) ընդհանրապէս Մայր հողէն կ'անցնի և կը հանդիսանայ Մայր՝ Հայաստանի բոլոր գետերուն:

2. Ախուրեան (երկայն. 150 քլմթր. լայն. 20.60 մ. խոր. 1 մթր.)

3. Մեծաւօր կամ Սեւ ջուր՝ (երկայն. 30 քլմթր. լայն. 6,10 մ. խոր. 2,4 մ.)

4. Քասաղ կամ Կարփի ջուր (երկ. 75 քլ. մթր. լայն. 20. խոր. 1 մ.)

5. Հրազդան կամ Ձանգի (երկ. 100 քլմ. լայն. 20. մ. խոր. 1 մ.)

6. Ազատ կամ Գառնի (երկ. 55 քլմթր.)

7. Վեփ (» 50 »)

8. Արեւելեան Արփաչայ

9. Կարնեան

10. Մեղրի (երկ. 27 քլմթր.)

11. Չավրնուր կամ Օլսջի չայ (երկ. 80 քլմթր.)

12. Ոռն կամ Բազար չայ (երկ. 150 քլմթր.)

13. Հակեար (երկ. 109 քլմթր.)

14. Բայիկ չայ (երկ. 19 քլմթր.) 15. Գաւառագետ (երկ. 35 քմ.)

16. Իւխանայ՝ (երկայն. 35 քլմթր.) 17 Սուղից կամ Մագարա՝ այս չորս գետակները կը թափուին Սեանայ լիճը:

Լիներ — Խ. Հայաստանի մեծագոյն լիճն է Սեւան 1. (կամ Գեղամայ ծովը): Ան՝ ծովէն 1925 մթթր բարձր է և իր այդ զիրքով՝ կը հանդիսանայ Աշխարհի խոշորագոյն Բ. լիճը: Ունի 1370 քլմթր. տարածութիւն, իսկ խորութիւնը կը հասնի 103 մեթրի: Կը պարունակէ սեւան կղզին * (տարած, 3 քլմեթր. բարձր 100 մեթր):

Ջուրը անուշ է: Հարուստ է իշխանածուկ, Գեղարքունի, Կոչաք, Կարմրախայտ և Սիգ ձկներով:

2. Մագրա կամ Թեյլի (տարած, 7.4 քլմեթր.)

3. Մեծաւօրի ծովակ կամ Այղր (տար. 2 քլմ.)

4. Ղարակոյ (տարած. 3.2՝ ք.մ.)

5. Ալակոյ (» 5.3 » »)

* Մարիամ բազուկին Թ. դարուն մէջ հոն շինեց Սեւանայ Վանքը. որ այսօր կը ծառայէ հանգստեան ամառանոց և Հայաստանի արժանաւոր արուեստագետ և գրողներուն:
Մ. Մ. Ս.

6. Գառնոյ կամ Արփա (տարած. 9 ք. մ.)

Ասոնցմէ զատ կան նաև 20 ի մօտ փոքր լիճեր, որոնց մեծագոյնները կը համարուին Զսլնի կամ Գառա լիճերը (Չանգեզուրի մէջ):

Լիճերուն ընդհ. տարածութիւնն է 1401,72 քո. քլմթր.)

Մշակելի եւ անմշակ հողերու բաժանում

Խ. Հայաստանի ընդհ. հողային տարածութիւնն է 2,898,225 հէկտար, հետեւեալ կերպով—

* Մշակելի հողեր (բնակավայր, այգի, պարտէզ, ցանք և այլն.)	հէկտար 465,000
Արօտավայրեր	973,600
Անտառներ	353,300
	<hr/>
	1,791,900

Ջրանցքներու շնորհիւ ոռոգելի հողեր 96,388

Անջրղի և գրեթէ անյարմար երկրգործ. 604,505

Լեռ, լիճ, գետ, աւազ և այլն. 405,432

Ընդհ. գումար 2,898,225

Այս հաշուով կը տեսնուի թէ մեր երկրի հողերուն 0/0ին 40 տոկոսը խոպան և անարժէք կը մնար: Սակայն, շնորհիւ Խորհրդային շինարարութեան, յոյս ունինք որ մօտ ապագային՝ միմիայն 281,000 հէկտար հողը պիտի մնայ անմշակ, աչքի առաջ ունենալով մեր Մայր Հայրենիքի լեռնային վիճակը:

Այս առթիւ հետաքրքրական կը նկատենք ներկայացնել հոս՝ կարգ մը այլ երկիրներու հետեւեալ ցուցակը:

Թուրքիոյ հող. տարածութեան 0/0ին 91ը անմշակ է:

Նորվեկիոյ հողային տարածութեան 0/0ին 74.7ը անմշակ է:

*Լիբանանի մշակելի հողերը 220,000 հեկտար է: Մ. Մ. Ս.

Եռկոսլավաքլոյ հողային տարածութեան 0/0ին 46,5ը անմշակ է:

Ի նկատի ունենալով կլիմայական և ոռոգումի տարբեր պայմանները, մեր Մայր Հայրենիքի հողերը կը բաժնուին հետեւեալ 4 դասերու:

1. Գոստիին. — Ծովէն՝ մինչև 3000 ոտք բարձր որ յարմար է թանկագին բոյսերու (բամպակի, ծխախոտի) և պտուղի մշակութեանց (խաղող):

2. Նախալեռնային. — Ծովէն՝ 3-4000 ոտք բարձր, յարմար՝ պաղարուծութեան:

3. Լեռնային. — Ծովէն՝ 4-6000 ոտք բարձր, յարմար՝ հացահատիկներու մշակութեան:

4. Ալպեան շրջան. — Ծովէն 4-6000 ոտք բարձր, յարմար՝ անասնապահութեան և կաթնատնտեսութեան:

ՅԱՆՔԵՐԸ

Հացահատիկ. — *Մեր բնաշխարհի մշակելի հողերուն՝ 0/0 86 տոկոսը յատկացուած է հացահատիկներու մշակութեան, գլխաւորաբար պատմական Շիրակայ դաշտին մէջ:

Բամպակ. — Բամպակը քարիզի համազօր հարստութիւն մըն է երկրի մը համար, որմէ մեծապէս կը օգտուին Մ. Նահանգներ, Հնդկաստան և Եգիպտոս:

Խ. Հայաստանը բամպակացանքին յատկացուցած է 50.000 հէկտար հող:

Այգեգործութիւն. — Պտղամշակութեան համար յար-

* Երկրին վարիչները զարգացած Եւրոպայի նման հետզհետէ պիտի նուազեցնեն հացահատիկներու մշակութիւնը, անոր տեղ զարգացնելու համար բարձր եւ որակեալ մշակոյթները, այգեգործութիւնը, բամպակի, ծրխախոտի մշակութիւնը: Ինչպէս նաև շերամապահութիւնը, անասնապահութիւնը, կարնահետաքրքրութիւնը և այլն: Մ. Մ. Ս.

մար հողեր ունինք Երեւանի, Էջմիածինի, Մեղրիի, Գարալագեազի, Շիրակի գաւառներուն մէջ:

Մասնագէտներու վկայութեամբ կը հաստատուի թէ՛ աշխարհի ամէնէն անուշ խաղողը կը հասուինայ Հայաշխարհի մէջ: Անոր համար է որ միջազգային շուկայի մէջ ի պատուի է ու միշտ կը փրնտըուի «Արարատ» գործարանի գինին:

Խիստ յարգի է նաև Հայաստանի ծիրանը, դեղձը, խնձորը, կեռասը, տանձը, սիխը և այլն:

Միախոս.— Միախոտի մշակութիւնը նախախորհրդային շրջանին՝ կը գտնուէր ենթակայ անձնական նախասիրութեան: Խ. Հայաստանի կառավարութիւնը առաջին օրէն սկսաւ այս ուղղութեամբ աշխատիլ, երկիր կեդրոնացնելով հմուտ մասնագէտներ, որոնք զործին մեծապէս սատարեցին Յունաստանէն ներգաղթող այն հայրենակիցները, որոնց գրազուժը եղած էր, երկար տարիներէ ի վեր, ծխախոտի մշակութիւնը:

Այս տեսակէտով կը նախատեսուի փայլուն ապագայ մը:

Արօսավայրեր.— Խ. Հայաստանի գիւղատնտեսական արժէք ներկայացնող հողերուն 0/0ին 54ը արօտավայրեր են, որոնք կենսական են անասնապահութեան համար:

Անտառներ.— Անտառը, որպէս տնտեսութիւն, երկրի մը հարստութեան ազդեւորներէն մին է, իսկ մեր անտառները զգացուած պահանջին զոհացում տալէ հեռու են:

Անտառը ոչ միայն վառելանիւթի, շինարարութեան, փայտեղէն ճարտարարուեստի (օրինակ թուղթ պատրաստուելու) համար կարևոր է, այլ առուել պէտք է նաև կլիման բարեփոխելու համար:

Խ. Հայաստանի անտառները՝ 353.300 հէկտար է: Ամէն տարի հազարաւոր ծառի տունկեր կը տնկուին

ու կառավարութիւնը մեծապէս կը քաջալերէ աշխատող ձեռքերը:

Անասնապահութիւն.— Աչքի առջ ունենալով արօտավայրերու քնդարձակութիւնը, յարմարութիւնները, ինչպէս նաև կաթնատնտեսութեան անուժը, Խ. իշխանութիւնը մեծ նուիրումով մը յառաջ կը ասնի երկրին անասնապահութիւնը:

Ունի քնտանի կենդանիներէն ձի, էջ, կով, եզ, ոչխար, այծ, խոզ և այլն:

Մեղուաբուծութիւն.— Այս ճիւղը և մանաւանդ Լոռի-փամբակի, Գարաքիյիսի, Գարալագեազի, Էջնիսականի և Զանգեզուրի բնակչութեան շատ հին ու սիրելի գրազուժներէն մին եղած է: Ենթոյն մեր բրնձապաւտի ծաղկայից ու բուրումնաւէտ գաշտերուն՝ Հայաստանի մեղրին որակը շատ բարձր է և երկրին հետ՝ կը գոհացնէ նաև Անգրիոյփասի պահանջները:

Ճեւրմապահութիւն.— Կարգ մը շրջաններու հողային և կլիմայական նպաստաւոր յարմարութիւնները պատճառ եղան որ Հայաստանի մէջ տակաւ առ տակաւ զարգանայ շերամապահութիւնը, որը վերջերս մեծ թափ ստացաւ արտասահմանէն մասնագէտ ներգաղթողներու երկիր մուտքով:

Հանքային հարստութիւն.— Խ. Հայաստանը երկրաբանական լիակատար և հարուստ թանկարան մըն է, որ նոր (Սորհրդային շրջանին) սկսուած է շահագործուիլ, ի նպաստ երկրին բարօրութեան և ճարտարարուեստի զարգացման, վաղուայ համար ապահովելու անտեսական մեծ և օգտաշատ հեռանկարներ:

- Արձանագրենք կարևոր հանքերը—
1. Պլինիի Հանքեր՝ անսպառ կերպով կան՝ Ալաշկերտի և (Զանգեզուրի) Գաթար գիւղին մօտ:
 2. Ոսկիի. } Ալաշկերտի և Սիւննայ
 3. Արծաթի | Լոռի-փամբակ գաւառներուն մէջ:

- 4. Երկար
- 5. Հանգստութիւն } Բողի քէնտի շրջանին մէջ:
- 6. Զինգ
- 7. Կապար. — Վայոց Չոր-Դարալագեազի մէջ:
- 8. Ծծումբ. — Արագածի մօտ:
- 9. Երկաթաքրոմ. — Սեանայ լիճի հիւսիս-Արեւելեան ափերը լեցուն են:

Չկոստութիւն. — Հայաստանի ձկնորսութիւնը մեծ աճում ցոյց պիտի տար, եթէ յատուկ աւազաններ նախապէս գոյութիւն ունենային, սակայն կառավարութիւնը, աչքի առաջ ունենալով ձուկի հասոյթաբեր ըլլալու հանգամանքը, առ այդ՝ սկսած է մեթոտիկ աշխատանքներու, որոնց պատճառաւ Չկոստութիւնը յարաճուն կերպով բարգաւաճած է:

Գլխաւորաբար Սեանայ լիճն է որ առաւ ձուկ կարտադրէ:

ՀԱՆՔԱՔԱՐԵՐ (չինուածանիւթ)

1. Չեչախար կամ պեմզա. — Մեծ քանակութեամբ կը գտնուի Անիի կայարանին մօտ, ինչպէս նաև Երևան, Դիլիճան խճուղիի մօտ, Ծաղկաձորի, Էջմիածնի շրջաններուն մէջ:

Չեչաքարը կը գործածուի չինութիւններու, ապակեղէն չինելու, ազիւսի և այլ ճարտարարուեստներու համար:

2. Արքիկի սուֆ — Հանքաքարը շատ հարուստ կերպով կը գտնուի Արթիկի 200 քու. քլմթր. — շրջանին մէջ: Արթիկ առօրէ կարելի է սղոցել, ներկել սոսիսձով փակցնել, փայտին գամել և գործածել նաև այլ չինութիւններու: Ամուր, վատ հազորդիչ փնտուած յատկութիւններն ալ ունի, որոնց պատճառաւ համաչխարհային արժէք ունի:

Այս թանկագին քարի հանքերը, ոչ միայն Խ. Հայաստանի պէտքերուն կը բաւարարէ, այլ 100 տա-

րի կրնայ գոհացնել Խ. Միութեան առ այդ պէտքերը:

3. Վիմախար ի կարևոր հանքեր կը գտնուին Բաթալի կիրճերուն մէջ: Մինչև հիմայ Գերմանի ձմիայն սր արտաքին աշխարհի պահանջին բաւարարութիւն կուտար, այժմ Գերմանիան իր զէմ պիտի գտնէ վիմաքարի հարուստ հանք ունեցող Խ. Հայրենիքի արզիւնաբերութիւնը:

4. Մարմար. — Թերթաքարերու 25 սանթիմէթր հաստութեամբ ընտիր տեսակի հանքերը կան՝ նոր Միտայելովկա գիւղին մօտ:

5. Բազալտ Ծառ ձոխ ունինք նաև այս նիւթէն: Բազալտ կը գործածուի ելեքարականութեան մէջ, որպէս մեկուսացման նիւթ: Մեր երկրի Բազալտի արզիւնաբերութիւնը լի ու լի կը գոհացնէ Խ. Աշխարհի պէտքերը:

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐՆԵՐ

Խ. Հայաստանի 100 է աւելի հանքային բուժիչ ջուրերուն-ջերմուկներուն ստորև կը գտնենք, կարևորները —

- 1. Ուզունլարի. կենսալի կոչուած աղբիւրները
- 2. Երկնովկայ գիւղին «
- 3. Բլղան շալը. Դիլիճանէն 9 քլմթր. հեռու
- 4. Ֆլորովկա ձորի աղբ. « ի մօտ
- 5. Նեկեթինս գիւղին «
- 6. Իսայի սալ ջուրք. Դարալագեազ
- 7. Դավարուի շրջանի տաք աղբիւրները
- 8. Արզնիի « « « որոնք ա-

մենակարևորներն են,

Այս հանքային ջուրերը հոչակաւոր են ստամոքսի, ազիքներու, լեարդի, երիկամունքի և բժամաթիղմայի հիւանդութիւնները զարմանելու տեսակէտով: Մանաւանդ Արզնիի ջուրերը հոչակաւոր կիսալուստ կիին և նաուհէյմին ախտաբուժիչ յատկութիւնները ունին:

ԶՐԱՆԵԼԵՔՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.— Հայաստանը եթէ զուրկ է քարիւղի և հանքածուխի հանքահորերէ, սակայն բաբերազգարար, չափազանց հարուստ է ջրային էներժիով, այսինքն երեքարականութիւն յառաջ բերող ջրային հոսանքներով:

Բնութիւնը շատ առատ կերպով մեղի արամազըրած է, այսպէս ստած, Սպիտակ անուխը, առանց որուն կարելի չպիտի ըլլար անասական բարեկեցութեան տիրանալ, և ջերմութեամբ և երեքարական լոյսով ողողել մեր Մայր հողը:

Խ. Հայաստանի վազող ջուրի ուժը կը հաշուի որ 5-6 հարիւր հազար ձիու ուժ երեքարականութիւն յառաջ կրնայ բերել, որուն չտեմարանը կը հանդիսանայ մեր երկրին միայն բարիք բաշխող Սեանայ լիճը:

Շինարար վարիչներու աշխատանքը կարողացած է այսօր, 0/0 ին 50 տոկոսով իրականացնել ջուրի ենեքմիլ, որուն շնորհիւ քաղաքներն ու գիւղերու խուլ և մութ անկիւնները երեքարականութեամբ լուսաւորուած են, ուտիօներ կը խօսին և այլն:

* * *

Մինչև հոս, մենք ջանացինք ուրուագծել Հայաստանը, իր բնական, անասական հիմնական վիճակով առանց կանց առնելու ճարտարարուեստի, արդիւնարեութեան, բնակարանային շինարարութեան ընկերային կեանքի, մշակոյթի, գեղարուեստի նուաճումներուն՝ որոնք միայն ապահովուեցան և վերելքի թափը տրին աշխատաւորական վարչաձևի տակ ու անոնց մասին՝ օրը օրին գոյք կը կարգաք հայ և օտար մամուլին մէջ:

Խ. Հայաստանի ներկայ յառաջդիմութիւնը այն աստիճանի լաւ կը գնահատենք երբ ճանչանք գոնէ իր ընդհ. գծերուն մէջ և պաշտ. առեւտրներով, Հա-

յաստանը. գաշնակցական մենատիրութեան շրջանին, որուն պարտադրուած «անկախութիւն»ը հռչակուեցաւ 1918 Մայիս 28ին:

Համաշխարհային պատերազմը իր աւերիչ հեաքը խիստ գածան կերպով ձգած էր նաև մեր պատուական հայրենիքին վրայ: Անոր անասութիւնը փճացած և արդիւնարեութիւնը կանց ստած էր: Երկիրը աւերուած ու ամալայցած էր գրեթէ և ամէն կողմ կը տիրէր յազաքական անապահովութիւն և փոխադարձ անվստահութիւն ու սաեղութիւն:

Այս բոլորին պակաս ձգածը սովն ու համաճարակները կը լրացնէին:

Բայց աւելի նախընտրելի համարենք խօսեցնել Հայաստանի դժբազդութեանց խոչոր պատասխանատու գաշնակց. զեկաւար՝ Ս. Վրացեանը. որը կը գրէ իր «Հայաստանի հանրապետութիւն գրքին մէջ:

«Իկ չիկար, վառելիք չիար, սնունդ չիար, սպիտակեղև չիար, եւ մարդիկ մեռնում էին անմտնց. հարիւրներով, հազարներով: Ժողովուրդը սպաւում էր վառուսղ մոմի պէս»:

«Սովի ու համաճարակին հետ, երկրում խախտած էր եւ ապանսովութիւնը... հասարակական չարիք էր դարձել, այսպէս կոչւած «մավգերիզմը՝ մաիգերով գիտնում մարդիկ շահասակութիւններ էին անում, նոյնիսկ մայրաքաղաքի փողոցներում, եւ խալաղ բնակչութիւնը սառապում էր նրանց ձեռքին»:

«Վեց ամսուայ ընթացքում, սովից և հիւանդութիւններից, հայաստանում մեռաւ մօտ 180.000 մարդ: Թուրքերը գտել էին կոստածի նոր ձեւ՝ աւելի իրական եւ աւելի անաղմուկ: Մի վեց ամիս եւս մուսահայաստանն էլ պիտի հասներ քիւրճահայաստանի օրին:

Այսպիսի դժոխային պայմաններուն մէջ ապրող

ժողովուրդի մը, անոր պետ. վարիչներուն, կ'իյնար փոխադարձ հակացողութեան գալ զրացիներուն հետ ու նուիրուիլ երկրի վերակազմութեան:

Հայաստանի հանրապետութիւնը իր ձեռքին մէջ կեդրոնացնող գաշնակցութիւնը այդպէս չըրաւ, առբուած իր աւանդական փառամոլ արկածախնդրութեամբ կոուկեցաւ Թուրքիոյ, Ատրպէյճանին հետ, վրաստանին հետ և ո՛վ սնայարժուրիւն սպառնաց նոյնիսկ՝ Խ. Ռուսիոյ:

Միայն այսքանով չի բաւականացաւ, մարտունակութեամբ հիւանդացող նոր օրերու «քաջնագարը» այլ երկրին մէջ արծարծեց ազգամիջեան կոխները, իսկ մալդէրով և գաշոյնով սպառնաց լոնցոնի ամէն անոնք՝ որոնք կը յանդգնէին քննադատել զործազրուող վնասարեք քաղաքականութիւնը: Այդ գծին վրայ ինկան ինչպէս Կարճիքեաններ և Համբարձում Առաքիչեաններ:

Արասալը կ'իշխէր միահեծանօրէն:

Կատարուող աւարարութեանց, ծեծին, սպաննութեանց համար բողոքող ժողովուրդին՝ երևանի ոստիկանապետը կ'ըսէր— «Իմ ուժէն վե՛ր է շարիքն արմասահան րնել, որովհետեւ ոստիկանական կազմը ընդհանրապէս ապականուած է:»

Իսկ պատերազմնախարար Զօր. Շախվերտեան իր 13 թիւ հրամանագիրը կը վերջացնէր— «...գօրեք որոնք պիտի պաշտպանեն ժողովուրդին արտաքին բեամիներ ի առաջ, իրենք կը դառնան ժողովուրդի բեամիներ, երբ դժբաղդ ազգաբնակչութիւնը իր իսկ գօրքի անկարգութիւններէից վրկուելու համար՝ պատրաստ է փախչիլ սանկատսան եւ ընդունիլ սանկահպատակութիւն եւ մահմետականութիւն, միայն թէ ազատուի գօրքի ասպատակութիւնից»:

Հայաստանը արտաքին և ներքին թշնամութեանց թատերաբեմ մը եղած էր:

Ժողովուրդը բազմազան հողերով ու պահանջներով կլանուած՝ յոգնած էր, իսկ երկրի ապահովութիւնը իր ուսերուն վրայ կրող կառավարութիւնը, այլասերած էր, իր զիրքին մէջ չէր:

Փոխադարձ անվստահութիւնը այնքան տիրական էր որերեւանի դաշնակց. «Յառաջ»ը իր 23 հոկտ. 1919 ին կը խոստովանէր գառնօրէն — «Մեր հասարակութիւնը կառավարութեան վերաբերմամբ բեամական այնպիսի դիրք է բռնել, որ դժուարանում ենք որակել...»

Այո՛, շատ արգարօրէն ժողովրդեան ծոցին մէջ սկսած էր սազմնաւորուիլ ըմբոստութիւն, յեղափոխութիւն մը:

Արդեօք ժողովուրդը իր իրաւունքին մէջ չէ՞ր: Այս հարցման պատասխանը պէտք է փնտռել յետագայ խոստովանութիւններու մէջ:

Դաշնակց. առաջնորդ Ս. վրացեան 1919ի սկիզբները կը գրէր իրենց օրկան «Յառաջ»ին մէջ:

«Տանիկների գործած բարբարոսութեան պակասը լրացնում են մեր բարբարոսները»:

«Ժողովուրդ» քերքը իր 7 փետր. 1919 ին մեջ կը խորագրէ « մեր ժողովուրդը մահանում է» ու ապա կ'եղբակայնէր «մեր երկրում օրական մեռնում են 3000 մարդ...»

Ի տես Հայաստանցի զիւղացիին գառն ու գոման պայմաններուն՝ ուրիշ ականաւոր դաշնակց. Ն. Աղբալեան «Յառաջ» ին մէջ. 1920 մայիսին կը գրէր:—

«... Պիտի հասնի՞ վերջապէս մի գօրեղ բազուկ հորերից հացը հանելու եւ գոմերից անասունը եր բախելու կարիքաւորներին: Միքե սեփականութիւնը քա՞նկ է մարդկային կեանքից»:

Այդ «գօրեղ բազուկ» ը Հայաստանի աշխատաւորութիւնն ու գիւղացիութիւնը բնազդօրէն գտաւ երկրի խորհրդայնացման և Խ. Ռուսիոյ հետ միացման մէջ:

Նա երբէք սխալած չէր: Խ. Հայաստանի ներկայ կեանքը երէկուայ այդ անսխիւքին ճշգրիտ ըլլալուն՝ կենդանի վկան է:

Առ այս մայիսեան ապստամբ, շարժումները բիրտօրէն խեղդուեցան: Ոչ միայն այս արարքով, այլ նաև շողջորդութեամբ մը, կարսը առանց կօխի գրաւող և մինչև Երեւանի դռները հասնող Թուրքիոյ հաճելի երեւնալու համար, Վրացեան «Յառաջ»-ին մէջ 20 նոյ. 1920ին գրեց — Երե հայ ժողովուրդը կամենում է ապրիլ եւ ապահովել իր պէտական եւ Ֆիզիքական գոյութիւնը, յարատեւօրէն, նա պէտք է ունենայ ոչ թէ Ռուսական (խորհրդային) այլ բրգական օրենքնդացիա» — քաղաքականութիւն:

Ինչու թուրքիոյ քաղաքականութեան կ'ապաւինէին:

Թրքական հարուածը՝ երէկուայ ինքզինք առիւծ կարծող մարդոց հոգին փոխած էր: Այժմ միայն կուզէին գլուխ ծակ և այն ալ ո՛չ թէ Ռուսական հրդօրին* այլ թրքական ծանօթ կառավարութեան:

Այս ծանրակշիռ պայմաններուն մէջ էր որ Հայաստանի աշխատաւոր գիւղացիութիւնը ապստամբելով դաշնակ խրատիլակ կառավարութեան դէմ՝ իջեան — Քարվանսարայում — 29 նոյ. 1920ին հիմնեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՕՅԻՍԱԼԻՍՏ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՌԱԶՄԱՅԵՂԱՓՈՒՍԱԿԱՆ ԿՕՄԻՏԷՆ, Սարգիս Կասեանի նա-

*Միևչդեո և Ռուսիոյ Ժողովուրդի Նախագահ Լեհինը 1918 Յնվ. 14ին ստորագրեց Հայաստանի ինքնորոշումն ու Ազատութիւնը: Մ. Մ. Ս.

խագահութեամբ և յայտարարեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴՈՅՆԱՅԻՆՍՏՐԱՆՈՒԹՅՈՒՆ:

Հայ կեանքի զլխաւոր անկիւնադարձը ինքնին կառարուեցաւ: Ազատութեան մեր երազը այդ օրէն է որ իրականանալ կ'սկսի:

1920 Դեկտ. 2ին, Դաշնակ կառավարութիւնը տեղի կուտայ, ու խաղաղ կերպով կարմիր բանակի 11րդ հայ զունցը իր մանէ երեւան:

Նոյն այդ օրը կը հասնէր Խորհրդային Աշխարհի հիմնադիր — Առաջնորդ Վ. Ի. Լէնինի սա հետադիրը — «... Ողջունում եմ իմբերիալիզմի լծից ազատւած Խորհրդային Հայաստանին:

«Չեմ կասկածում, որ դուք գործ կը դնեք ամեն ջանք եղբայրական համերաշխութիւն հաստատելու Հայաստանի, Տանկաստանի եւ Ասրայեյհանի աշխատաւորութեանց միջեւ»:

Աւերուած հայրենիքը կ'սկսէր ծաղկիլ, վերակազմուիլ, Խ. Ռուսիոյ եզրայրական աջակցութեամբ: Այդ պատմ. օրէն հազիւ 2 1/2 ամիս անցած՝ 1921 Փետր. 18ին կը ծագի Դաշնակ նոր եւ ծանօթ արկածախնդրութիւնը, որ յանկարծակիի բերաւ Խորհրդային Հայ վարիչները: Անոնք առանց աւելորդ արիւն թափելու՝ մեկնեցան, ջախջախիչ յաղթանակով վերագտնալու համար, որուն հետանկարէն սարսափած Մ. Վրացեանը, իբրև Հայաստանի պատասխանատու անձը՝ Մուսթաֆա Քեմալի Թրք. կառավարութեան նամակ գրեց եւ խնդրեց իրենց զինուոր աջակցութիւնը, կուսեղու համար հայ բոլշեւիկներուն դէմ, որուն փոխարէն՝ խոստացաւ ընդունիլ Թրք. «բարեխնամ» կառավարութեան կարգադրութիւններն ու զերիշխանութիւնը:

Թուրքիոյ հայոյն չէր դար այս ստաջարկին համար

Թշնամանալ Խ. Ռուսիոյ հետ: Վրացեանը մերժուեցաւ:

Վերջապէս, 1921 Ապրիլ 2ին, վերջին հաշուեցարդարը կատարուեցաւ Դաշնակ վրացեանի կառավարութեան, ու նա փախաւ, իր շրջապատով, Հայաստանի պետ. գանձով, վերջին շունչը առնելու համար արտասահման, ուր այժմ հանգիստ կերպով կողոպտուած զրամներով կը ասնի Հակահայաստանեան ազատապայքարը:

Խ. Հայաստանը իր փրկութիւնն ու յառաջիմութիւնը միակ կը գտնէ Խորհրդային վարչաձեւով: Ահա թէ ինչ կը պատմէ ռամիկ Հայաստանցի մը մեր ազգանդաւոր բանաստեղծ Աւետիք Իսահակեանին:

«Ինչե՛ր տեսնեմ, ինչե՛ր տեսցիմ: Աո՛վ, մերկութիւն, համաճարակ մահեր: Գիւլե՛րում շուն ու կատու չի մնաց կերան: Ագռաւներին կերանք, արածեցիմք անասունների պէս: Շատ տղեր մարդկայի՛ք դիակներ խորովում էին եւ ուտում. կնուճների մեջ դնում էին եւ ուտում. ասելով — սա Միկասի միսն է, սա Յարութիւնի միսն է: Երկիրը հրի ու սրի բերան: Մի բուռ գարու համար մարդ էին մորթում, բաղերը չէինք կարող գնալ» Ում հետ որ տարիներ ալ ու հաց էինք կերել. հիմալ երեսնիս չէին նայում: Զարմանում էիր քե ինչպէս մարդ կարող է փոխուել ու փոխուել էինք բոլորս: Մերք մանկան ուրացել էր: Գազաններ էինք դառել, իրար յոռոսող գայլեր: Ու մեռնում էինք, սասկում էինք նիւղ բառով ասած նեղովելով Ասուած, մարդկութիւն եւ ամեն բան»:

«Նկան բոլեւիկները եւ փրկուեցիմք, փրկուեց ժողովուրդը: Դեհ գիտե՞ս, ես բոլեւիկ չեմ, ինձ պէտքեր տաս կան, բայց բոլորս էլ ամուր բռնել ենք բոլեւիկի փեղից»:

«Թող Աւետիքն իմանայ ես բանը»:

Ահա երէկուայ այս դժոխքն էր որ այսօր վերածուած է ԴՐԱՍՍԱՎԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ, շնորհիւ՝ ստեղծագործ ՍՈՅՍԱԼԻՉՄԻ:

Խորհրդային վարիչներուն առաջին գործը եղաւ երկրին արտաքին և ներքին ապահովութիւնը ձեռք ձգել ու նուիրուել տնտեսական վերականգնումին:

Չեղեալ նկատելով հանդերձ՝ Խառիսեանի 2 Դեկտ. 1920ին ստորագրած Աղեքսանդրաբոյի ամօթայի դաշնագիրը, Թուրքիոյ հետ կապուեցաւ բարեկամական կապերով, անշուշտ Խ. Ռուսիոյ միջոցաւ, իսկ Վրաստան և Ատրպէյճան եւս խորհրդայնացած ըլլալով՝ վերջ գտաւ պատերազմի արձախրքը:

Ի պատիւ Խ. Ռուսիոյ, պէտք է խոստովանիլ նաև որ Խ. Հայաստանը գերեզմանէն յարութիւն առաւ շնորհիւ Խ. Ռուսիոյ նիւթական եւ բարոյական անփոխարինելի եղբայրական աջակցութեանց եւ արդէն Հայաստանի գոյութիւնն ու ազատագրութիւնը կը պարտինք Ռուսական մեծ յեղափոխութեան: Առանց այդ աշխարհափոխ յեղաշրջումին՝ պէտք է համոզուինք որ մեր բազում դժոգութիւններն ու նահատակութիւնները ամուլ պիտի մնային:

Անուբանալի ճշմարտութիւն մըն է հայոցս համար թէ՛ Հայաստանի քաղաք — տնտեսական կրկնակ ազատագրութեան դայեակը հանդիսացաւ Ռուս աշխատաւորութեան Հոկտեմբերեան մեծ յեղափոխութիւնը և իր հարազատ ծնունդ Խ. իրուակարգին շրջնորհիւ մեր երկիրը օր ըստ օրէ կ'աճի: Առանց Անոր յիշատակելի անցեալը չպիտի ունենայինք, բաղձալի ներկային հետ ինչպէս նաև չպիտի ունենայինք լուսաշող և փառաւոր ապագան, մեր ցանկութեանց ու զարաւոր երազներու իրականացում՝ Խ. Հայաստանին:

ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԷՆՔ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ

Խ. Հայաստանը բանւորա-գիւղացիական է: Աշխատողը սրտամատէր չի կրնար ըլլալ, այլ երջանիկ կ'ապրի. որովհետեւ միայն աշխատողն է որ իրաւունք ունի ապրելու (յարգելի են՝ ծերութիւնը, հիւանդութիւնը և անչափահաս սարիքը):

Բնօրութիւն — Բնորութեան կը մասնակցին բոլոր 18 տարիքը լրացնող և քուէարկելու իրաւունքէն օրինաւոր կերպով չի զրկուած քաղաքացիները. առանց ազգի, սեռի, կրօնի խարութեան: Մարդկային պատմութեան մէջ, միշտ շահագործող և ազքատ մնացող աշխատաւորութիւնը, առաջին անգամն է որ բնորութեւնը քաղաքացիի կատարեալ իրաւունքը կը վայելէ:

Քեռագոյն մարմին — Նախ գիւղացիները կ'ընտրեն իրենց զիւղ — խորհուրդները, որոնցմէ կը ծնի գաւառի ապա Քաղաքի խորհուրդները, և անոնց ներկայացուցիչները կը կազմեն խորհուրդներու համագումարը, որ զեբազոյն մարմինն է:

Կեդգործկոմ. — Խորհուրդներու համագումարը կընտրէ կեդրոն. գործադիր Կոմիտէն (որը կը համապատասխանէ մեր հասկցած Երեսփ. Ժողովին) որուն այժմեան նախագահն է Քեռզ Հանեսողլուեան:

Ժողկոմխորհ. — Կեդգործկոմը կընտրէ (11 կոմիտարներով) Ժողովրդ. կոմիտարներու խորհուրդը (Այսինքն՝ Նախ. Դահլիճը) որուն նախագահն է (Վարչապետ) Աբրարամ Գուլայեան:

Կեդ. Կոմ. Այս մարմինը շարժիչ ուժն է, որ կը ներկայացնէ Կոմիտէնիստ Կուսակցութիւնը: Անոր ներկայ ընդհ. քարտուղարն է Ամասունի, որ իր պաշտօնի ընթացքէ մակնապատասխանատու անձն է:

Քաղ. Խորհ. — Որ կընտրուի քաղաքի բնակչութենէն (համագումար քաղաքապետութեան):

Զինագետան — Մեծ ու փոքր Մասիսներէն *վերժազող արեւի ճաճանչներու մէջ Մուրճ ու Մանգազ, մի միանց վրայ խաչածու, կոթերը գէպի վար: Ստորաբար խազողի ողկոյց մը տերեւներով. աջ ու ձախ կողմերէն՝ ցորենի հասկեր և աւելի բարձրը ձիթենիի ճիւղեր: Զինանշանի կտր չըջագծին մէջ գրուած՝ «Հայաստանի Սօցիալիստական Խորհրդային հանրապետութիւն»:

Կեռակ — Կարմիր դոյն կտու, որուն ձախակողմի վերի անկիւնը — կոթին մօտ — գետեզրուած են «Հ. Ս. Խ. Հ.» տառերը:

Պեհ. լեզուն. Խ. Հայաստանի սահմանադրութեամբ (յօդ. 19) պեհ. լեզուն հայերէնն է:

Վարչական բաժանում. Խ. Հայաստանը վարչականօրէն բաժնուած է 9 գաւառներու (30 գաւառակ): Քաղաքի և զիւղի ընդհ. գումարն է 1197:

Գաւառներ — 1. Երեւան, 2. Արմինիական, 3. Էջմիածին, 4. Նոր Բայազետ, 5. Լոռի — Փամբակ, 6. Դիլիճան, 7. Զանգեզուր, 8. Գարալագետազ, 9. Մեղրի:

ՅԱՌԱՋԴԻՄՈՒԹԵԱՆ ԽՕՍՈՒՆ ԹԻԵՐԷՆ

Բնակչութեան անումը — Երկրի մը բարօրութենէն կախուած է ընդհանրապէս անոր բնակչութեան աճումը: Նախապատերազմեան չըջանին՝ իւրաքանչիւր 1000 հոգիին վրայ տարեկան 35 հոգի կ'աճէր: (1918

* Փուլիոյ այն դիտողութեան րե՛ հայեր ի՞նչ իրաւունքով բուրժիոյ մեջ գտնուող լեռը կը գործածեն իրենց զինանշանին վրայ, և Միութիւնը պատասխանած է դուք ալ մանիկ-լուսինը կը գործածեք, որ աւխարհինն է:
Մ. Մ. Ս.

էն 1920ի մահատարած չրջանին՝ ստոյգ վիճակագրու-
թիւն չիկայ) Խորհ. չրջանին աճումը կը բարձրանայ
38ի, Ահա բաղդատական ցուցակ մը—

ԵՐԿԻՐ	ԾՆՈՒՆԳ	ՄԱՀ	ԱՃՈՒՄ
Խ. Հայաստան	52,95	17,18	35,77
Մ. Նահանգներ	24,03	11,08	9,04
Գերմանիա	19,05	11,09	7,06
Անգլիա	18,03	12,03	6,00
Ֆրանսա	18,06	17,00	1,06

Ծնունդներու և աճման տեսակէտով մեր հայրե-
նիքը կ'արժանանայ համաշխարհային մրցանիչին, իսկ
մահերով գրեթէ հաւասար կը մնայ արդի քաղաքա-
կրթութեան կեդրոն՝ Ֆրանսային հետ:

Միջին հաշով ամէն տարի կ'աւելնայ 32500 հոգի:
Այս հիման վրայ կը նախատեսուի որ բնակչութեան
ներկայ (1.208.900) թիւը, 25 տարի վերջ պիտի կրկ-
նապատկուի:

1920-21 ին նորածիններու միջին կշիւը եղած էր
3000 կրամ, իսկ երկարութիւնը 42 սանթիմ:

1926ին՝ նորածիններու միջին ծանրութիւնը
բարձրացած է 3613 կրամի, իսկ երկարութիւնը՝ 46
սանթիմէթրի:

ԳԻՒՎԱՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ —

Պատերազմէն առաջ մշակուած հողերը	343,000	հէկտար
1919ին	»	» 82,000
1936ին	»	» 459,000

Հողը հերկելու, ցանելու և քաղելու համար
փոխան նահապետական ձեւերու, կը զործադրուին
գիտական արդի մեթոտները - որով բերքը կըլլայ ա-
րագ, առատ և որակով:

1919 ին մէկ հէկտար հողէն կ'ստացուէր 563 քի-
լօ բամպակ:

1936 ին մէկ հէկտար հողէն կ'ստացուէր 890 քի-
լօ բամպակ:

Խ. Հայաստանը օժտուած է գիւղատնտես. մեքե-
նաներով. հողը կը հերկուի, կը ցանուի, կը քաղուի
թրէքթորներով և նոյնիսկ սաւառնակով ցանք կը
ըլլայ:

Խորհրդայնացումէն առաջ՝ մէկ թրէքթոր չիկար,
այժմ * 683 է անոնց թիւը, որոնք կոլխոզներու
(չիւղ. համագործկց.) միջոցաւ մեր երկրի բարձր ու-
րակ գիւղատնտեսութեան զարկ կուտան:

ԱՍՐՏԱՐԱՐՈՒԵՍ — Ան հսկայաքայլ կ'առաջանայ,
որպէսզի տարուէ տարի աճող և ներդառնող բնակչու-
թիւնը ապրեցնէ:

Անդու կը զործեն պղինձի, գինիի, հիւսուածեղէնի,
ձգախէժի, կաշիի, ձէթի, օճառի, շաքարի, քիմիական
արդիւնաբերութեան, պահածոյի և այլն կատարելա-
գործուած զործարանները:

1926 ին երկրի արդիւն.	0 0 ին 23ը	ճարտ.	էր
1929 «	«	«	« 35ը «
1936 »	«	«	« 50ը «

Կը տեսնուի որ գիւղատնտեսութիւնը տեղի կու-
տայ ճարտարարուեստին, ինչ որ արդի, աճող կեան-
քին պահանջն է:

ԵԼԵՔՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.

Պատերազմէն առաջ՝ կար	1.500	քիլովատ	ԵԼԵ. ուժ
1927 ին՝	3.200	«	«
1933 «	25.000	«	«

* Թուրքիան որ և. Հայաստանէն՝ 25 անգամ մեծ
սարածութիւն և մեր երկրէն 11 անգամ աւելի բրնակ-
չութիւն ունի, մի միայն 3500 քրէքթր ունի: Համեմատա-
կանով՝ ուրեմն մեզք քուրքիային ունեցած քրէքթրին
կրկինը ունիք: Լիբանան ունի 131 քրէքթր:

1934 «	35.000	«	«	«
1935 «	50.000	«	«	«

Եթէ Սևանայ լճի օգտագործման ծրագիրը իրականանայ, անկէ պիտի ոտոզուի նաև 130.000 հէկտար հող, որ ներկայիս անապատային է:

ՌԻՍՈՒՄ-ՄՇԱԿՈՅԹ	գյուրոց	Սչակերա
1914 թն	465
1920 «	396	47.502
1934 «	1137	208.300

Իտալ. «Ել Բողոցո» թերթին թղթակիցը կը գրէ «Երևան ունի 11.000 համալսարանականներ, շատ նշանակալից է այս թիւը, երբ մտրդ կը խորհի որ Պերլին միայն 12,000 ուսանող ունի»:

1922ին բնակչ 0 0	ին 10	գրեւ կտրգալ *	գիտէր
1936 «	«	«	»

Պետ. հրատարակչականը աննդագին աշխատանք կը աննի, կարգալու պահանջին գոհացում տալու համար:

1921ին հրատ. համար 6	թօն թուղթ	գործածուեցաւ
1935 «	« 1.500 «	»

Կը ապօրին զատադրքեր, մասնագիտ., գրական, գիտական, գեղարուեստ. պատմ. գրքեր:

	գիրք	օրինակ
1921-1927 հրատարկ.	493	2.422.900
1935 թն	« 528	31 միլ. թերթով

Երբ արտասահմանի գրքերուն և թերթերուն միջին սպառումը 800ը չ'անցնիր, Խ. Հայաստանինը՝ կը հասնի 10 հազարի:

* Լիբանանի բնակչութեան 0/0 ին 65ը գրեւ կտրգալ գիտէն, Սիւրիոյ՝ 25ը, Լարսիոյ՝ 17ը եւ ձեպկի սըրիզի՝ 10ը. եւայլն: Մ. Մ. Ս.

Թատերական, գեղարուեստի, հնագիտութեան, նուաճումները աւելի քան ողբերիչ են:

Ահա այսպէս մեր Խ. հայրենիքը օրէ օր կը զիմէ գէպի անտես. բարգաւաճումի, արդիւնարեր. նուաճումի, Ֆինանս. վիճակի բարւոքման և մշակոյթային վերելքի, որոնք ժողովուրդի մը բարօրութեան գրել-խաւոր ապացոյցներն են և մի առ մի մանրամասնութեամբ թուել զինք ուղեր, աւելի էջեր չի գրաւելու համար:

ՆԵՐԴԱՂԹ.

Երբ Հայաստանը խորհրդայնացաւ արդէն իսկ 240.00 զաղթականներ կը գտնուէին, որոնք պապատերազմի ընթացքին թրքահայաստանէն՝ (Վանէն, Պոյադիտէն, Բասենէն, Մուշէն, Կարինէն, Երզնկայէն) փախած և հաստատուած էին հոն:

Անոնց վրայ աւելցան հետզհեղէ արտասահմանէն երկիր ներգաղթողները, հետեւեալ կերպով—

1922ին Միջագետք և Պօլսէն	9.192	հոգի
1923 « Վանեցի	932	«
1924 « Պօլսէն-Յունաստանէն	1.045	»
« « Միջագետքէն	1.600	«
« « Եաֆայէն...	275	«
« « Յունաստանէն	1.247	«
1925 « Պօլսէն	675	«
« « Յունաստանէն...	3.120	«
« « Միջագետքէն	379	«
1926 « (Լինինականի երկրաշարժ).....		
1927 « Պօլսէն	400	«
« « Յունաստանէն	1.200	«
1931 « «	1.922	«
1932 « Ֆրանսայէն	8.500	«
1933 « «	93	«

1936 «	«	1.801 «
		32.383
1921-36 անհատ միջոցներով		8.000
Ընդհ. գումար՝		40.383*

Խ. Հայաստանը հետզհետէ ճարտարուեստական երկիր դարձնելով՝ երկրին վարիչները կ'աշխատին ներ-
դադրին աւելի ուժ տալ, այն չափով, որ չափով որ
կրնան ապրեցնել և բնակարան և հող արամազրել
անոնց:

Խ. Հայաստանը ինքնին չպիտի կրնար տիրանալ
ներկայ կեանքի իր վերելքին, եթէ երբէք Մոսկուայի
կեդրոնը իր եղբայրական աջակցութիւնը պանար:

Արաստանմանի հայ աշխատատեղութեան ցանկու-
թիւնն է որ առաջ հաստատուիլ իր բնաշխարհին մէջ,
որուն շինարարութեան մասնակցիլ, գաղթաշխարհի
հայութեան աւագ պարտականութիւնն է:

ՆՈՐ ԱՆՀՄԱՆԱՒՈՒԹԻՒՆ

Խորհրդային աշխարհի նոյնմբերի վերջին համա-
գումարը՝ միաձայնութեամբ ընդունեց Նոր սահմանա-
դրութիւնը: Անով վերջ գրուեցաւ Պրօլետարական տիկ-
դաթուրային: Արեւն կը նշանակէ թէ՛ այլևս ներքին
և արտաքին թշնամիներէն վախնալիք չունի. հիմնա-
կանապէս ամբողջացած ըլլալով իր դիրքը:

Նոր սահմանադրութեամբ քաղաքացիական լայն
ազատութիւններ տրուեցան բոլոր քաղաքացիներուն:
Լայն պատենութիւններ և իրաւունքներ տրուեցան Խ.
Միութիւնը կազմող երկիրներուն և ազգ. անհատա-
կանութեանց:

*Միեջդեւ արեսահմանի մեջ Հակահայաստանեան
մամուլը մինչեւ այժմ Հայաստան ներգաղթողներու քի-
ւր 10 հազար կը ներկայացնէ, ինչ որ երկարեայ իրա-
կանութեամբ ինքնից կը հերժուի Մ. Մ. Ս.

Այս առթիւ մեծապէս օգտուեցաւ նաև Մեր Մայր
Հայրենիքը, որը, ոչ թէ Անդրկովկասեան Ս. Հանր.
Փէտէրացեային — որուն հիմնադիրը կը հանդիսանայ
Անմահ մեծանուն Այ. Միասնիկեան — մաս կը կազմէ
և որուն վերջ տրուած է այլևս, այլ՝ անկախ հանրա-
պետքիւն հօշակուեցաւ, ուղղակիօրէն կապուած
ըլլալով Մոսկուայի կեդրոնին՝ Խ. Միութեան:

Ասիկա հրճուեցուցիչ իրողութիւն մըն է, որը
նոյնիսկ կարողացաւ հակահայաստանեան մամուլին
խորադրել սալ՝ «ՉՍՍՍՍՍՍՆԸ ԲՍՂՅԲՍՍՍՍՆԻ»:

Եւ ինչո՞ւ արդեօք այս վարդին հետ անպատճառ
փուշ տեսնել ցանկացողները նախապէս ինքնավար կամ
վիճելի նկատուած Ախալքալաքի, Ղաբարադի և Նա-
խիջևանի Խ. Հայաստանէն բաժանուող պատրուակ
ըրած՝ կը յարձակին մեր երկրի վարիչներուն վրայ,
առանց ի մտի ունենալու որ կ'ապրինք երկունքնե-
րով յղի միջազգային խոչոր տագնապ մը, որուն հան-
դէպ լուրքիւնը՝ հրամայական է, ոսկի է:

Մեր ցանկութեամբ՝ աշխարհը չի կառավարուիր...:

* * *

Ահա՛, մենք այսպիսի յառաջագէժ, շինարար թա-
փով դէպի վերելք սլացող Մայր Հայրենիք մը ունինք.
որ ապահով է, որ կեանքը, մանկութիւնը, կրթու-
թիւնը, ծերութիւնը ապահովուած է, գործը երաշ-
խաւորուած է, և մենք ասոնմէ՛ զուրս ի՞նչ պահանջ-
ներ ունինք:

Մեր աչքերը հո՛ն են ուղղուած, հո՛ն պիտի եր-
թանք: Այդ նպատակաւ կաջակցինք, մայր հայրենիքի
չինարարութեան, այդ նպատակաւ հիմնեցինք իրար
ետեէն. հոր աւանները, հոր՝ Արաբկիրը, Մալաթիան,
Նիդոկիան, Նուպարաշէնը, Խարբերդը, Բալուք, Սեբաս-
տեան, Կեսարիան, Հանրըր, Էվերէկը, Թումարգան,

Տիգրանակեթը, Բւրբանիան, և պիտի կանգնենք նորեր...

Պատկերը ողևորիչ է, խոն Անոր բողոքը ի սրտէ կը հրձուին, և եթէ ոմանք կան որ չեն կրնար գէթ լեզուով խոստովանիլ, անոնց վրայ արգահասակով կը յուսանք որ անոնք վաղը ինքնաբերաբար պիտի խոնարհին ճշմարտութեան առջև:

Որով, հիւրընկալ երկիրներուն մէջ մեր քաղաքացիական պարտականութիւնները լաւագոյնս կատարելէ վերջ՝ ոչ մէկ պատճառ ունինք մեր արդիական պարտականութեանց մէջ թերանալու, հանդէպ Մայրեկրկնի:

Այո՛, և. Հայաստանը մեր դարաւոր երազներուն իրականացումն է, մեր հաւատքին խորանը, մեր կեանքին ներշնչարանը:

Անոր հետ եիմք, Անոր հետ եմք եւ Անոր հետ պիտի մնա՛մք:

Ահա՛, հարազատ Հայուն նշանաբանը:
Պէյրուք ՄԻՀՐԱՆ Մ. ՍԷՖԵՐԵԱՆ

Պ. ՄԻՀՐ. Մ. ՍԷՖԵՐԵԱՆ

Ծնած է 1902ին, Ատանայի Շէյխ-Մուրատ գիւղը: Ուսած է Ատանայի Արքարեան վարժարանը: Զինագագարին, Դամասկոսէն Ատանա վերադառնալէն յետոյ, բաղդը չէ ունեցած իր ուսումը շարունակելու: Հակառակ իր բուռն փափաքին: Իր մէջ չնշտուած գորգանալու ձգտումը և հասարակական գործերով հետաքրքրուելու բաղձանքը՝ կը նետեն դինք Հնչակեան շարքերուն մէջ, ուր առաջին օրէն կը միանայ Ատանայի Հնչ. Ուսանող. միութեան, ստանձնելով Անոր Ա. Ատենապետի պաշտօնը:

Այս միութիւնը, իբր գաղափարի դպրոց խոշոր



զեր կը խաղայ ուսումնականութեան երկատարգնորու շարքին և՛ Պ. Սէֆէրեանին վրայ, որոնք այսօր զանազան գաղութներու մէջ տիրացած են ուսուցչ. զրական և հասարակական որոշ զիրքերու:

Իր առաջին զբրական կտորը լոյս կը տեսնէ միութեան օրկան «Նոր Սերունդ» հանդէսին մէջ, ապա կ'սկսի աշխատակցիլ «Տարուս» «Նոր Սերունդ» օրաթերթերուն:

Կրկիկիոյ արտագաղթով կը հաստատուի Դամասկոս: Շատ կարճ ատենէն մի քանի ընկերներով հիմը կը դրուի Դամասկոսի Հնչ. Ուսանող. միութեան, որը Մ. Տիւրքի կողմին կ'ունենայ եռանդուն գործունէութիւն: Թէև տարիներ են անցած սակայն Դամասկոսի իր ընկերները միշտ կը յիշեն իրեն նուիրեալ աշխատանքը՝ մանաւանդ նոր սերունդի մէջ:

1926 ին Պէյրութ գալով կ'ստանձնէ «Լիբանան» ի խմբագրութիւնը: 1927ին կը հրաւիրուի հայկ. գաղութական Ս. Սաչի թաղ. խորհրդոյ քարտուղարութեան հետ՝ Ազգ. Սահակեան երկս. վարժ. ուսուցչութեան: 7 տարիներ կ'աշխատի արժանանալով զնահատանքի:

1934ին այլևս չկարենալով տոկալ հայ ուսուցչին վերապահուած կենդանի խաչելութեան, կր ձեռնարկէ շատ համեստ, անձնական, ատեաուրի գործի մը:

Իբրև հասարակական մարդ կը կատարէ կարևոր կուս. պաշտօններ և կը նուիրուի Հնչ. Ուս. Միութեան գաղափարական վերելքին:

Իբրև աշխատակից-քրակից գրած է — «Տաւրոս» «Նոր Սերունդ», «Սուր. Մամուլ», «Երկիր», «Եր. Հայաստան», «Արձագանք Բարիդի», «Երկունք», «Հ. Կոչնակ», «Լիրանան», «Յաղթանակ» (Ֆիլատելիոյ), «Հայ սիրտ» «Լուսարձակ», «Ջանգ», թերթերուն, ինչպէս նաև 1924 և 25ի «Սուրբահայ տարեցոյց»երուն (մանաւանդ վերջինին մէջ ունի նաև Դամասկոսի վրայ կարևոր ուսումնասիրութիւն մը:

Բաւական լայն կերպով մասնակցած է Ֆրանսայի Հնչ. չրջանի Յուշարձան ին, սեղեոյս Հնչ. Օրացոյց-տարեցոյցերուն:

Իբրև խմբագիր — 1926ին և 1934ին երկու անգամներ վարած է «Լիրանանի խմբագրութիւնը: Թերթին կուս բովանդակութեամբ անոր տարածման սատարելով:


Պէյրութահայ գաղութին արժէքը բարձրացնող և Հնչ. գաղափարանու էր երիտասարդներէ կազմուած «Նոր Սերունդ» հրատարակչականին առաջին օրէն զօրավիչ հանդիսացաւ, որոնք այլ հրատարակութիւններու չարքին՝ լոյս ընծայեցին նաև «Ուսանողաց Տարեգիրք» ի Ա. և Բ. հատորները:

Այժմ պատրաստ հրատարակելի հետեւեալ գործերը ունի:

Կեանքի ս յուշերը, Յուշերու ի ո. ան, Շէյխմուրատ, և իր հերոսամարտը, Պատմ-օրացոյց

Մենք զեռ շատ բան կ'սպասենք Պ. Աէֆէրեանէն, որը խոստացած է Տարեցոյցիս միշտ լայնօրէն աշխատակցել, որուն ապացոյցը կը նկատենք ներկայ տարուան «Ճայրեմագիտութիւն» շահեկան աշխատասիրութիւնը:

ՎԱՀՐԱՄ Ն. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ



Ծնած՝ Պէյրութ 1893 ին: Երջանաւ արտ. ազգ. Ս. Նշան Վարժարանէն և ապա Ֆրանսական համալսարանէն: Նախապէս պաշտօնեայ ծխախոտի ընկերութեան, որուն մէջ, եղած է Հաւրանի տընօրէն պատերազմի չրջանին: Յետոյ անցած է

Սուրիա-Լիրանանեան զրամատուը ուր մինչև ցարդ կը մնայ վարելով ձեռնահասութեամբ զրամական արտադրութեան ճիւղին ը'դհ. գանձապահութեան պաշտօնը:

Պ. Վարժապետեան Լիրանանահայ բոլոր ազգային մարմիններուն մէջ ունեցած է իր մասնակցութիւնը և համերաշխութեան չրջանին եղած է Ազգ. Վարչ. Բաղ. Ժողովի Ա. պետ: Պ. Վարժապետեան զընահատելի նախանձախնդրութեամբ միշտ աշխատած է և կ'աշխատի թ' է խօսքով և թէ իր գրչով հայ ժողովուրդը ծանօթացնել լիովին Արաբ տարրին, ջանալով բառնալ մեր ազգին չուրջ եղած թիւը ըմբռնումները:

Այդ ուղղութեամբ հրատարակած է նաև հետեւեալ զրքոյկները Pour Mieux connaître les Arméniens du Liban et de la Syrie. և Հայ-Ա. ար յարաբերութեան մը-տակումը:



ՏԱՃԱՏ ԳՐԻԳՈՐ ՍՐԱՊԵԱՆ

Ծնած է Տարսոն (Կիլիկիա) 1896-ին: Երջանաւարտ Մերսինի Աղզ. Պարթևեան վարժարանէն և Ատանայի Յիսուսեան հայրերու St. Paul College-էն: Ետ կանուխէն մտած է Մերսինի պանք Տ'Արէնը, 1914-ին Ստանայի Օսմանեան Պանքան, իսկ 1921ին անցած է Սուրիա-Լիբանանեան գրամատուներ, Այժմ փոխ-Տնօրէն է նոյն գրամատան Թրիփօլի մասնաճիւղին, վայելելով զինք ճանչցողներուն յարգանքն ու համակրանքը: Վարած է ազգային պաշտօններ՝ Աղզ. Ս. Նշան վարժ. ին հոգաբարձութեան Ա. դպիր (Պէյրութ) Գաւառկան Ժողովի Ա. դպիր ինչպէս նաև վեհ. Սահակ կաթողիկոսի կողմէ նշանակուած, վարչական ժողովի անդամ:

ԳԷՈՐԳ ԶԱԹԱԼՊԱՇԵԱՆ



Այս ազնիւ անձը մին է այն բազմաթիւ Հայրէն որ ձեռնկրկեցութեամբ, յարատեւութեամբ, կրօնի ու անխոնջ գործունէութեամբ յաջողած են սակցծել բարձր և պատուաւոր զիրքեր տուտրական կամ այլ գործի ասպարէզներու մէջ հետեւելով Սրմալլս Ինքնօգնութեան գեղեցիկ սկզբունքին: Սուրիոյ և Լիբանանի Հայ

յութիւնը բազմաթիւ հայրենակիցներ հանած է իր ծոցէն, որոնք այժմ կը նպաստեն այս երկիրներուն յետամնաց ճարտարարուեստի վերելքին ու զարգացման, չնորհիւ իրենց հիմնած ճարտարարուեստական զանազան հաստատութիւններու:

Այս երիտասարդ գործի մարդը բնիկ Պոլսեցի է, ծնած 1904-ին: Իր ծննդավայրին մէջ հազիւ նախնական կրթութիւն մը ստացած՝ նետուած է կեսօրի պայքարին մէջ, գեռատի տարիքէն մանկով խաղախորդարան: Ուշիմ, տքնաջան ու յարատեւ աշխատանքի մը միջոցաւ կը տիրանայ արուեստին բոլոր զաղտնիքներուն և վերջապէս 1930ին Պէյրութի Պուրճ-Համուտի չրջանակը ծովափին վրայ կը հիմնէ իր կաշեգործարանը բոլորովին արդիականութեամբ օժտուած ուր կ'աշխատին աւելի քան քսան բանուորներ հայթայթելով իրենց բնասանեաց օրադահիկը:

Տ. Չաթալպաշեան մեծ յոյսեր կը ներշնչէ մեզի, որ ապագային այդ ճիւղին մէջ պիտի գերադանցէ իր արուեստակիցները:

Պատիւ այն ազգին որ ծնունդ տուած է այսպէս բիրաւորներ ու որոնք օգտակար կ'ըլլան թէ՛ իրենց և թէ՛ իրենց ազգակիցներուն:

ՏՕՔԹ. ՀՄԱՅԵԱԿ ԳԱՐԱԿԵՕՁԵԱՆ



Ծն. Կեսարիոյ Մանճրօրն
 գաւառը 1886ին: Կրթու-
 թիւնը ստացած է սեղաւոյն
 Ազգ. վարժարանը. և Ս.
 Կարապետ վանքը և չըրջա-
 նաւարա 1906-ին: Կր մրա-
 նէ Պէյրուսի Ֆրանս. հա-
 մարտարանը, կ'աւարտէ
 1911ին, իր մասնագիտու-
 թիւնը յստաջ տանելու
 համար կ'անցնի Ֆրանսա
 1912ին: Կը վերադառնայ

իր ծննդավայրը և ի գործ
 կը դնէ իր մասնագիտութիւնը՝ կանանց հիւանդութիւ-
 ներ և մանկաբարձութիւն: Իրր սպայ կը ծառայէ
 Օսմ. բանակին մէջ Պալքանեան և համաշխարհային
 պատերազմին: Կը հաստատուի Պոլիս, 1918. 22 զըա-
 նուած է ազգ. որբախնամ և Կարմիր Խաչի մէջ: Ե-
 գիւտոս երթալու նպատակաւ Պոլսէն կ'ելլէ, և սակայն
 Դամասկոս կը հաստատուի ուր կը մնայ մինչև զայ-
 սօր, մասնակցելով Կրթական ու ազգային գործերը
 զեկավարելու կոչուած մարմիններու:

ՏՕՔԹ. ՄԱՐՍՈՒՏ ՓՕԹՈՒՐԵԱՆ



Կրասեր եզրայրն է
 Տօքթ. Երմօզինէ Փօ-
 թուրեանի, որ օյժմէլ-
 պանխոյ վեհ. Զօկու թա-
 գաւորին անձնական բը-
 ժիչին է Ծնած է 1889ին
 Զօրլու գաւառին մէջ (է-
 տիրնէ) նախնին. ուսու-
 մը ստացած է սեղաւոյն
 նախակրթ.ին մէջ: Յե-
 տոյ մասնաւոր դասերու
 հետեւելով կը պատրաս-
 տուի բժշկին. համալսա-
 րանի մտից քննութեան:
 1908ին կը մանէ Պոլսոյ

բժշկին. համալսարանը: Երջանաւարտ կ'ելլէ 1914ին և
 կը պաշտօնավարէ իրր կառավարական բժիշկ զանա-
 զան կեդրոններու մէջ: Գնահատուելով՝ համաճարա-
 կական հիւանդութեանց բժիշկ անուանուած է Նէվչէհիր,
 Իւրկիւպ և Նիկտէի զանազան գաւառներու մէջ. կեդ-
 րոն ունենալով Նէվչէհիրը: Եւ 6 ամիս վերջը իբրեւ
 վարձատրութիւն Նէվչէհիրի կառավարական և թաղա-
 պետական բժիշկ նշանակուելով մնացած է տարի մը, ի
 վերջոյ Յրդ. Զօրաբանակին մէջ առնուելով Էրզինճա-
 նի և Էրզրումի զինուորական հիւանդանոցներու մէջ
 պաշտօնավարած է:

Զինադադարին կը հաստատուի Էրէկլի (Գոնիա) և
 ժողովուրդի փափաքով թաղապետական բժիշկ կար-
 գուելով մնացած է 2 տարի, յետոյ փոխադրուած Գա-
 րաման, և տարի մը վերջ 1924ին գաղթած է Սուրիա

և իր սեփական քլինիքը հաստատելով Լաւոթիկէ իբր մասնագէտ ներքին, մորթային, վններական և սեռային հիւանդութեանց կը վայելէ բոլորին գնահատութիւնը: Յարգելի աօքթօրը իր մասնակցութիւնը բերած է միշտ տեղւոյն ազգային գործերուն: Նրեք անգամ ընտրուած է թաղկ. խորհուրդի անդամ, 6 տարիէ իվեր Հ. Բ. Ը. Միութեան տեղական Մ. Ժողովի Ա. պետ և Հ. Բ. Ը. Միութեան Հ. Ե. Ընկերակցութեան տեղական Գործադիր Մարմնի Ա. պետ և պատուակալ քարտուղար:

ՏՕՔԹ. ԳԷՈՐԳ ԱՐՍԼԱՆԵԱՆ



Ծն. Այնթապ 1889ին: Նխնկն. ուսումը կ'ստանայ Ադենական դպրոցը: Ծրջանաւարտ՝ 1900ին Այնթապի կեդր. Թուրքիոյ Գօլէճէն, իսկ 1904ին Պէյրութի Ամերկ. համալսարանէն, բժշկն. ամենաբարձրը վկայականը ըստանալով: 1908-14 իր ծնընդավայրին թաղապետա կ'ան հիւանդանոցի ներքին հիւանդութեանց մասնագէտ կարգուած է: 1914-1918ին

բժիշկ՝ Օսմ. բանակի և ապա բժշկապետ նշանակուած է:

1919-1920 եղած է անդամ և Ա. պետ առաջին երկու ազգ. Միութեանց: Այնթապի հերոսական զոյամարտին առաջին շրջանէն յետոյ Փրանքօ-Թուրք 18 օրուայ ղինադուլին՝ եկած է Հալէպ:

1920 հոկտ.ին Հրէից հիւանդանոցին բժիշկ կ'ըլլայ 2 տարի: Նոյն պաշտօնով Նիիք Իսթ Բիլիֆի Որբանոց-հիւանդանոցը՝ մինչև Բիլիֆի լուծուածը: Իր դարմանատունը կը գտնուի հալէպ Հանտէք և Մէյտան թաղերը: Տօքթ. Արսլանեան յարգուած անձ մըն է Հալէպի մէջ:

ՏՕՔԹ. Յ. ԳԱՆԹԱՐՃԵԱՆ



Ծնած Խարբերդ Մեղրաա 1890ին: Ուսած է Pères Capucins ներու Գօլէճը: Վկայուած 1910ին: Եկած է Պէյրութ՝ Փրանս. Բժշկ. համալսարանը և աւարտած է 1914ին:

2 ամիս վերջ վրայ կը հասնի ընդհ. պատերազմը, կը զինուորադրուի մինչև 1918, գտնուած է Դամասկոս Մասն, Իսլահիէ, Բաճու Մամուրա և 1918 ին

վերջերը եկած է Հալէպ ուր և կը մնայ ցարգէկ'ըզբազի ներքին հիւանդութեանց մասնագիտութեամբ:

Տ. ՏՕՔԹ. ՅԱԿՈՒՔ ՎԱՐԴԱՆԵԱՆ



Ծնած 1891 Ազիքսան արքեթ. նիսկն. կրթութիւնը ստանալով ազգային վարժ. քը կը շարունակէ երկրորդական ոսումը թրքական Բիզաթիէ գաղտոցը եւ կը վկայուի 1910ին: Պէյրութի զ'նուորական վարժարանէն վկայական առնելէ յետոյ կ'անցնի Պոլսոյ զին. գաղտոցը կ'աւարտէ 1914ին: Եւ իբր են-

թասպայ բանակի մէջ կը մտնէ: Կը մասնակցի Տարտանէլի հոիւններուն 2 անգամ կը վիրաւորուի: Պատերազմին իր ցոյց տուած անձնագործութեանց իբր վարձատրութիւն կ'ստանայ թրքական եւ գերմանական պատուանշաններ 1915ին, ուղմ. ճակատը ուսերու զէմ զրկուած է այսպէս 4 տարի կը ծառայէ բարւոք:

Զինագաղտարէն վերջ Ատանայի մէջ կը վարէ ոստիկան. զօրաց հրամանատարութեան եւ այլ բարձր պաշտօններ 1925 ին հանգստեան կը կոչուի, կը յաճախէ Պրիւքսէլի բժշկն. համալսարանը վիրաբոյժ-ատամնաբոյժի վկայական կ'ստանայ 1929ին: 1930էն մինչև հիմա կը մնայ Դամասկոս մասնակցելով ազգային եւ կրթական մարմիններու:

ՏՕՔԹ. ԿԱՐԱՊԵՏ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ



Թարթուսի ծառայոյթ ազգային եւրէն Տրիթ. Կարապետ Մազլումեան ծնած է Ազէէնի 1869ին: Փորձատու առաջնորդ մը ըլլալով պատերազմին կը մնայ իր ծննդավայրը եւ ի գործ կը գնէ մասնագիտութիւնը:

Փոխադրուելով Լիբանան հոն կ'առնէ երկրորդ վրկայական մը եւս Յարգելի Պ. Մազլումեան շրջանին յողովուրդին համակրանքը կը վայելէ:

ՏՕՔԹ. Մ. ԷԺՏԱՀԱՆԵԱՆ

Ծնած է Արաբկիր 1881ին նիսկն. ուսումը առած է



պեղեոյն հայ կաթողիկէ գաղտոցը: 1892-ին թողած իր ծննդավայրը Թողատ գացած եւ հոն Յի. սուսեանց գաղտոցը 2 տարի մնալէ վերջ կ'անցնի Պոլիս եւ յաճախած նմանապէս 2 տարի Սուրբ Դրբգոր Լուսաւորիչ Լյսէն: 1896 ի վերջերը, Պէյրութ գալով Յիսուսեանց գոլէճը լրացնելէ վերջ, 1901ին մտած է

Ֆրանսական բժշկ. համալսարանը ուրիշ կը վկայուի 1905ին: Յ/5 տարի Դամասկոսի Ֆրանսական St. Louis հիւանդանոցին մէջ ծառայած է Կիլիկիա (Տէօրթեօ) ուր իր արուեստը ի գործ գրած է մինչև ընդհ. պատերազմ:

Պատերազմի չըջանին կը գտնուի Չանաք-Պալէ, Երուսաղէմ, Եգիպտոս և Զինագագարէն վերջ վերադարձած է Պէյրութ մի քանի տարիներ յետոյ վերստին գրուած է Ազէքսանտրեթ ուր և հաստատուած:

ՏՕՔԹ. ՅՈՎԼ. ՔԱՂԹԱՅԵԱՆ



Ծնած Ուրֆա. 1895ին շատ փոքր տարիքէն ձգած է Ուրֆան, նինկն, և երկրորդին ուսումը ստացած է Ազէքսանտրեթի Պօղոսեան Ազգ. Երկս. վարժարանը. 1913ին չըջանաւարտ: 2 տարի պաշտօնավարած մաթեմատիկ սիկարէթի ֆապրիք-պիւսօն. 1 տարի ալ Կ. Իփէքեան: 1916 ին հրաժարած և հետևած Ատամ-

նարուժական ճիւղին. 1919-ին քննութեան ենթարկուած Եգիպ. կառավարութեան և Service de Santé ի կողմէ ստացած է աշխատելու արտօնագիր: 1920 ին Սուրիա գալով, յաժարած Ֆրանս. զօլէժ. և ստացած Տիպլօմ, 1927ին հաստատուած է (ձէպէլ Տրիւզ)Սուէ-տիա: 1934էն ի վեր Ֆրանս. բանակներու գինուորական Ատամնարոյժն է մեծ յաջողութեամբ և խղճմտանօք կ'աշխատի և կը գոհացնէ գինուորականութիւնը և թէ օտար ու տեղացի ժողովուրդը:

ՄԱՐՏԻՐՈՍ Մ. ՍԷՔՁԷՆԵԱՆ (փաստաբան)



Ծն. 1. 1856ին, գաւակն է Հանոյ քաղաքացեալ հանգուցեայ Մինաս աղայի, նախնի-կըրթութիւնը առած է ազգ. վարժարանէն վարած է տեղւոյն պետական անտուկի գանձապետութիւնը, կառավարութեան, երկրագործական պանքայի և երեւելեաց ընդհանուր դատարուն փոխանորդութիւնը (փաստաբանութիւնը):

Նոյնպէս թափուի, նուֆուսի թահրիրութի և դատական աւագ-քարտուղարութեան պաշտօնները: Ազգային, քաղաքական, ուսումնական, թագականութեան և այլ մարմիններու գործակցած և առտենապետած է: Վերջէն Մերսինի մէջ ևս կատարած է կառավարութեան «Սազինէի» քաղաքացեալտարանի և այլ պաշտօնատանց և երեւելեաց ընդհանուր դատարուն փոխանորդութիւնը և ազգ. Միութեան և թաղականութեան անդամակցութիւնը: 1923ին՝ երբ Լիբանան հաստատուեցաւ, առաջինը ինք եղաւ յղացողը Պէյրութի մէջ Նոր-Հաճընի մը շինութեան գաղափարը և այդնպատակաւ կազմած. հայրենկց. միութեան ատենապետութեամբը գործի լծուեցաւ:



Ն. Վ. ՇԷՅԻ ՖԱՐԻՏ ԷԼ-ԿԱԶԷՆ
ՅԱՅՏՆԻ ԵՐԵՍՓՈՒՍՆ ԼԵՌՆԱ-ԼԻԲԱՆՍԻ ՇՐՋԱՆԻՆ

S. E. CHEIKH FARID EL-KKAZEN
Deputé du Mont-Liban

ՏՈՐԲ. ԺՕԶԷՑ ԹԻԹԻԻՆՃԵԱՆ



Ծնած է Տիգ-
րանակերտ։ Իր
նախնի. ուսու-
մբ տեղւոյն Սուր-
թանի վարժ. ք
ստանայէ վերջ
Խարբերդի Pères
capusins ներու
դպրոցը կը շարու-
նակէ։ Ապա կը
անցնի Պէյրուի
Յիսուսեան հայ-
րերու համալսա-
րանը։ Պատե-
րագմը վրայ կը
հասնի, կիսա-
ւարտ կը մնայ

իր ուսումը կը զինուորագրուի և կը զրկուի մինչև
երուսաղէմ։

Զինադադարէն վերջ կը շարունակէ իր ուսումը։
Այժմ հաստատուած՝ Պէյրուի Խանտէք Էլ-Մամիք
թաղը։ Մասնագէտ կանացի ներքին հիւանդութիւն-
ներու մանկաբարձութեան ևայլն։

Յարգելի Տքթ. Թիթիւնճեան զինք բոլոր ճանչ-
ցողներուն համակրանքը շահած է անխտիր։

ՏՕՔԹ. ՎԱՀՐԱՄ ՓՕԹՈՒՔԵԱՆ

Տարեցոյցիս վերջին ԼՂերը մամուլի յանձնուելու պահուն 13 Յունվ. 1937 ցաւով իմացանք անտիկալ մահուան բոթը՝ (հետեանք երակներու պայթման) Լի-



բանանահայութեան ամէնէն աւելի սիրուած ու յարգուած բժիշկներէն Տօրթ. Վահրամ Փօթուքեանի:

Տրթ. Վահրամ Փօթուքեան ծնած է 1895 Սեբաստիա: Նախնկնուսուժը ստացած՝ իր պատմական ծննդավայրի Արամեան Ազգ. վարժարանը ընթացաւարած 1911ին:

1913ին շրջանաւարտեղած է թոքատի Յի-

սուսեան հայրերու դպրոցէն և նոյն տարին իսկ մըտած է Պէյրուսի Ֆրանս. բժշկական համալսարանը, ընդհ. պատերազմին թրք. բանակին մէջ կ'առնուի իբր բժիշկ-Սպայ:

Յաւարտ պատերազմին կուգայ Պէյրուսի և դարձեալ կը մտնէ Ֆրանս. ֆաքիւլթէն զոր յաջողութեամբ կ'աւարտէ 1922. ին, ստանալով ներքին հիւանդութեանց մասնագիտութեան վկայական: Յարգելի բժիշկը այդ թուականէն սկսեալ մասնակցած է լայն չափով ազգ. բոլոր ղեկաւար մարմիններուն: Եղած է անդամ՝ նախորդ և այժմեան դաւաճկ. պատկ. ժողովին:

Վերջերս՝ իր անձնական արժանեաց համար դնաւ հատուելով նշանակուած էր Պէյրուսի Բաղաքա պետական խորհուրդի անդամ: անդրանիկ հայ անդամը սոյն մարմինն: Իր վաղահաս և յանկարծական մահը դառն կակիծով կը լիցնէ բոլոր զինք մօտէն ճանչցողներուն սրտերը: Իսկ Լիբանանի Հ. Յ. Դաշնակցութիւնը իրմով կը կորսնցնէ իր զօրժունեայ, ևռանգուն և յարգուած ընկերներէն մին:

ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ԱՅՐԵՐՈՒ ԱՄԼՈՒԹԻՒՆԸ

ԳՐԵՑ՝ ՏՔԹ. ՏԻԳՐԱՆ ԼՈՒՍԱՐԵԱՆ

Չուակ չունեցող ընտանիքի մը մէջ ամուլթեան պատճառը սոսկ կը վերագրուի կնոջ: Այդպիսի կանայք շատ անգամ ենթարկուած են պաղ վերաբերմունքի և յաճախ նախատուած:

Կարծելով թէ ամուլթեան պատճառը լոկ կնոջմէ կրնայ բլլալ՝ կարգ մը կրօնքներ (Մովսէսականութիւնը և Մահմետականութիւնը) բազմակնութիւնը օրինաւոր կը սեպեն, այրերուն վերստին ամուսնանալու արտօնութիւն տալով:

Բայց արդի գիտութիւնը տարբեր կերպով կ'ըմբռնէ այս յոյժ կարևոր և բարդ խնդիրը:

Արգասաւորութիւնը երկու սեռերէն՝ Չուին և Սերմանիին միացումէն յառաջ կուգայ, հետեաբար այս կարևոր ու էական ազդակներէն մէկին կամ միւսին չզոյցութիւնը կամ անոնց միացումը արգիւղ որեւէ պատճառ ամուլթիւն յառաջ կրնայ բերել: Ուստի ընտանիքի մը ամուլթեան պարագային երկու ամուսինները միասնաբար պէտք է ուշի ուշով քննուին, ու բուն պատճառը և պատասխանատուն հասկցուի: Երկու սեռերու մէջ ամուլթեան պատճառները այլազան ու խիստ բարդ են, որովհետև տեսնուած է որ իր ամուսինէն զաւակ չունեցող կին մը ամուսնալուծուելով ուրիշի մը հետ ամուսնանալէ վերջը զաւակ ունեցած է, և նոյն ամուսինն ալ որ իր նախորդ կնոջմէն զաւակ չէր ունեցած ուրիշ կնոջ մը հետ վերստին ամուսնանալով զաւակ ունեցեր է:

Բացորոշ կ'երևի թէ ամլութիւն մը կրնայ յառաջ գալ կնոջմէ և կամ լոկ ամուսինէն և կամ ալ երկուքէն միասնաբար:

Կանանց ակուբիտն պատճառները բազմաթիւ են: Այս նիւթին շուրջ ուրիշ առթիւ անդրադառնալու առաջադրութեամբ կը բաւականանանք այս անգամ Այրերու ամլութեանց մասին խօսելով:

Արանց ամլութիւնը հետեւեալ կերպով կրնայ զաստորութիւ:



Ա. Իծնէ եղած ակուբիւնը, (Sterilité Congénitale)

Բ. Ասացական Ամլութիւնը աղիւնքն է՝ ծնելէ յետոյ օրեկիցէ պատճառաւ մը և կամ հիւանդութեան մը հետեւանքով յառաջ եկած ամլութիւնը: (Sterilité acquise.)

Գ. Դիսուսմաւոր՝ և կամ պարտաւորիչ եղած Ամլութիւնը (Sterilité obli-gatoire):

Ա. Ի ծնէ եղած ամլութիւնը անբնական տրկարութիւն մըն է, որ զանազան պատճառներէ յառաջ կրնայ գալ: Նախ յիշենք որ երբեմն ի ծնէ արտաքին ծննդամիզական անդամը պակաս կրնայ ըլլալ և կամ տնքաւական համեմատութեան մէջ գտնուիլը՝ ամլութիւն յառաջ կրնայ բերել: Երբեմն Միզաբերանին ճիշդ միզանցքին մէջտեղը և ծայրը չգտնուելով վարը (Hypospadias) և կամ վերը (Epi'spadias) մեծապէս կը

դժուարացնէ արգաստորութիւնը: Կայ նաև ամորձիքներու ի ծնէ պակաս ըլլալը:

Անբնածինները արատադրող գործարանը ամորձիքներն են, անոնց չգոյութիւնը բոլորովին անկարելի կը գործնէ բեղմնաւորումը, անշուշտ ասիկա չըփոթելու չէ ամորձիքներու իրենց բնական անզը՝ այսինքն ամորձակապարկին մէջ չգտնուելու պարագային հետ: Երախան մօրը արգանդին մէջ եղած ատեն ձուրկն սողմնային վիճակին մէջ ամորձիքները որովայնին մէջ կը գտնուին, ու կամաց կամաց վար գաղթելով իրենց բնական պարկին մէջ կը հասնին:

Երբեմն անբնականօրէն ամորձիքները որովայնին մէջ կը մնան (Cryptorchides), այդ միջոցին այլևս արգաստորութիւնը անկարելի կը դառնայ: Իսկ երբեմն ամորձիքներէն մին իր բնական տեղը կ'ըլլայ խակ միւսը աւելի վեր կամ որովայնին մէջ կրնայ մնալ, որ ընդհանրապէս արգաստորութեան սրգելք չեն ըլլար եթէ առողջ և պէտք եղած քանակութեամբ սերմ կրնան պատրաստել: Նոյնպէս պէտք չէ աչքաթող ընել սա պարագան ալ որ երբեմն անձ մը երկու սեռերուն ալ ծննդական գործարաններով օժտուած կրնայ ըլլալ միեւնոյն ատեն, անշուշտ երկուքն ալ անկատար: Ասոնք կը կոչուին երկսեռ (Hermaphrodite) և այսպիսիներ ո'չ մէկ սեռին դերը կրնան կատարել: Ասոնց վրայ աւելցնելու է նաև ուրիշ գեղձերուն վիճակըն ու անբնական գործունէութիւնը: Մանաւանդ սերմին մէջ գտնուած սերմածիններուն որակն ու քանակը:

Կան այրեր, որոնք բաւականաչափ սերմածիններ չեն ունենար (Oligospermie): Առողջ ու բնական սերմի մը մէջ մէկ խորանարդ Սանթիմետրի մէջ սերմածը ճիւններուն թիւը կը հաշուուի մատաւորապէս 100 միլիոն: Եթէ երբեք 20 կամ 40 միլիոն պակասն, արգաստոր-

րութիւնը կարելի կ'ըլլայ. իսկ եթէ 40 միլիոնէն պակասի իջնեն բեղմնաւորութիւնը ան կարելի կը դառնայ: Շատ անգամ որակն ալ մեծապէս կ'ազդէ արգասաւորութեան: Վերջերս գիտնականները մասնաւոր փորձեր կատարեցին ամուլ կենդանիներու վրայ և մասնաւոր անոնց մասնաւոր աննդեղէն տալով յաջողեցան անոնց ամուլութիւնը դորմանել: Այս փորձերէն հասկցուեցաւ որ մասնաւոր կենսահիւթ մը կայ (Vitamin) որ մեծապէս կ'ազդէ արգասաւորութեան, և այս կենսահիւթը կոչուեցաւ (vitamine E) Այս կենսահիւթը ցորենի հատիկներուն մէջ առատօրէն կը գտնուի: Կարգ մը անասնաբոյժեր նկատած են թէ երեւած միս և պիսքուիթ ու սոող շուններու արգասաւորելու կարողութիւնը կը նուազի և ընդհակառակը հում միսով և ստեպղինով սնանողները աւելի ընդունակ կ'ըլլան արգասաւորութեան: Մարդոց համար ալ նոյնն է: Ուրովհետեւ երբեմն անոնց սերմին մէջ vitamine E-ի պակասը կամ չգոյութիւնը կրնայ զիրենք ամուլութեան դատապարտել:

Բ. Ստացական և ծնելէն վերջ եղած ամուլութիւնը այս ալէ անշուշտ հիւանդութիւններու հետեանքով ստեղծուած անբնական վիճակն է:

Այս հիւանդութիւններն են. Ա. խոլլականց oreillon Բ. Վենեռական ախտ, որոնցմէ նշանակելին Ջերմամիզութիւնն եւ Ֆրանկախտն են:

Ուոյլականջը ականջներուն վարի կողմը զեղձերուն ուռեցքն է baretide, որ երբեմն ամորձիքներուն վրայ կ'ազդէ և անոնց ծիւրոտմը յառաջ կը բերէ (Atrophie Testiculaire) Այս պարագային ջանք խնայելու չէ որպէսզի ամորձիքներու վրայ այդ սոսկալի բարդութիւնը յառաջ չգայ: Գալով ջերմամիզութեան առնիկա ընդհանրապէս ծննդական գործարաններու վրայ զանազան բարդութիւններ կրնայ երեւան բերել: Բա-

րերախտաբար ջերմամիզութեամբ վարակուողներուն բոլորին ալ չպատահիր: Անհրաժեշտ է ուրեմն առանց ժամանակ կորսնցնելու և առանց հիւանդութիւնը հինցընելու կատարեալ զգուշութեամբ գործանուել և անոր բոլոր հեաքերը անհետացնել: Ջերմամիզութեան ծննդական գործարաններէն վրայ յառաջ բերած և արգասաւորութիւնը արգիլող ամէնէն կարեւոր բարդութիւններն են, սերմամաններու, սերմնային խողովակներու, մակամորձիքներու և ամորձիքներուն բորբոքումն է, որովհետեւ փրօսթաթը վարակուելէն վերջ կ'անցնի սերմաններու մէջ, որոնք շտեմարան և կամ տեսակ մը պարկեր են սերմը ընդունելու համար: Այս բորբոքումներուն մէջ ամէնէն լուրջն է սերմամանի բորբոքումը և խնամոտ գործանում կը պահանջէ: Սերմամանը սեսակ մը պարկ լլլալուն համար, բորբոքելէն վերջը միշտ թարախ կը պարուենակէ, ինչ որ սերմն ու սերմածձին կը փճացնէ: Սերմամանէն վերջը կու գայ սերմնային խողովակներու բորբոքումը որ խողովակներուն մէջ մասնաւոր անձկութիւն յառաջացընելով սերմածձիներուն փոխադրութեան արգելք կը հանդիսանայ:

Մինչև ցարգ յիշուած բարդութիւնները սերմի փոխադրութեան յատկացուած գործարաններու բորբոքումն էր: Մինչդեռ ամորձիքներու բորբոքումով բուն իսկ արտադրող գործարաններուն բորբոքումը և բնաջնջումը յառաջ կրնայ գալ: Ուստի ամուլութեան սեսակէտէն ամենասոսկալին եւ վաանդաւորն է ամորձիքներու բորբոքումն:

Ջերմամիզութեան գործանման ատեն խիստ ուշադիր ըլլալու է, որ այս բարդութիւնը չյառաջանայ: Եթէ գայ իսկ, անմիջապէս առանց ձգելու որ հիւանդութիւնը խոր արմատներ բռնէ, ամորձիքներու բըջիջները և սերմածձի արտադրող խողովակները բնա-

ջընջելու ի վիճակի ըլլայ՝ իսկոյն դարմանուի: Ուրեմն վերի ըստածներէն կը հասկցուի թէ, ջերմամիզութիւնը ինչ աճուելի հիւանդութիւն մըն է. թէ ինչպէս կ'ազդէ մարդուն կեանքին եւ ապագայ սերունդին վերայ: Ուրիշ հիւանդութիւն մը՝ որ ամլութիւն յառաջ կրնայ բերել՝ Ֆրանկախան է:

Ֆրանկախանի ժառանգականութեան մասին քիչ թէ շատ ամէն մարդ գաղափար մը ունի: Այս հիւանդութիւնը կրնայ յարձակիլ նաեւ ամորձիքներու վրայ եւ վարակել զայն, որ կը կոչուի Սիֆիլիսի Ֆրանկախան (Syphilis testiculaire), եւ Ֆրանկախանի միքրոպները ուղղակի սերմածձի արտադրող բջիջները կը բնաջնջեն եւ ամորձիքի ծրարութիւն (atropie testiculaire) յառաջ կը բերէ: Ամլութեան պարագային լաւագոյն է զիմել մասնազէտ բժշկի մը անոր իրական պատճառը հասկը նախ եւ ըստ այնմ դարմանել կարենալու համար:

Գ. ՊԱՐՏԱԻՌԻՉ ԱՄԼՈՒԹԻՒՆԸ. (Stérilité Obligatoire) 1934ին Հիթլեր՝ Գերմանիոյ մէջ հրամանագիրօրէնք մը հրատարակեց — ըստ որում անոնք որ ժառանգական ու անբուժելի, յղային եւ անդարմանելի հիւանդութիւններ ունին, խենթերը, ոճրագործները, վիրաբուժական գործողութեամբ մը պէտք էր ամլացուէին ցեղը ազնուացնելու եւ առողջ պահելու նպատակաւ:

Իայց պատմութեան մէջ՝ այրերը ամլութեան դատապարտելու գաղափարը նոր չէ. զանազան ազգեր բազմազան միջոցներով կ'ամլացնէին այրերը: Սակայն նախնիքները այս գործողութիւնը կ'ընէին տարբեր նպատակաւ, զոր օրինակ Հոռովմէացիք իրենց արքունիքին՝ եւ Թուրքերն ու այլ իսլամ ցեղեր իրենց հարէմներուն մէջ ծառայող այրերու վրայ, որոնք Սեբիթի կը կոչուէին: Հոռովմէացիք ներքինիանալու սահմանուած անձերուն ամորձիքները խստիւ կ'ոլորէին եւ

ժամանակ մը այդ վիճակին մէջ կը ձգէին, որու հետեւանքով ամորձիքներու ծիրում յառաջ կուգար: Իսկ իսլամները մասնաւոր գործողութեամբ մը՝ Հարէմի մէջ գտնուող ներքինիներուն արտաքին ծննդական գործարանները վերցնել կուտային:

Հիթլերի վերոյիշեալ հրամանագիրօրէնքին հրատարակութենէն շատ առաջ 1907ին Միաց. Նահանգաց Ինտիւսիա Նահանգին մէջ նոյն իմաստով օրէնք մը դրուած՝ եւ այդ նպատակաւ քննիչ Յ. խոււմբ մըն ալ որոշուած էր. խենթերը, ոճրագործները եւ ժառանգական հիւանդութեամբ վարակուածները՝ վիրաբուժական գործողութեամբ ամլացնելու համար:

Գայով գործողութեան՝ առաջուան պէս Որձանքիւնը (castration) չէ որ կը գործադրուի: Ամորձիքները՝ շատ կարեւոր գեղձեր ըլլալով սերմէն զատ հօրմօն ըստ ամ հիւթերը կ'արտադրեն: Ասոնք մեծ դեր կը խաղան կեանքին վրայ, ենթակային առողջութեան, անոր ուրիշ գեղձերուն եւ գործարաններուն բարեօք ու ներդաշնակ գործելուն եւ ջղային դրութեան վրայ:

Գործողութեան նպատակը ենթակային կեանքը խանգարել չէ այլ զայն զրկել սերնդագործելու կարողութենէն, ուստի ամլութեան համար եղած գործողութիւնը հիմա կը ձգտի, գեղձերը եւ անոր կենսատու հորմօնները տեղը պահելով անոր արտաքին արտադրութիւնն եղող սերմածձիներուն դուրս հոսիլն արգիլել:

Այս նպատակին համար գործադրուած գործողութեանց մասին գաղափար մը կարենալ տալու համար օգտակար կ'ըլլայ անդամազննական մի քանի տեղեկութիւններ տալ:

Ամորձիքները՝ կը բաղկանան իրարմէ զատուած գոց եւ մանր խողովակներէ, որուն բջիջները կ'արտադրեն սերմածձիները: Այս խողովակները կը կոչուին

արտադրող խողովակներ, որոնց կը յաջորդեն ուրիշներ՝ աւելի լայն եւ կոնաձեւ, որոնք վարէն վեր ելլելով ամորձիքին վերի մասին վրայ կը վերջանան Մակամորձիքին մէջ որ սերմի փոքրիկ շանմարան մըն է: Մակամորձիքէն սկսեալ կայ ուրիշ աւելի լայն խողովակ մը որ սերմը կը տանի մինչեւ սերմամանը եւ որ բուն իրական շանմարանն է: Աս հակիրճ սեղեկութիւններէ վերջը զիրքին է հասկնալ թէ գործողութիւնը կը կայանայ սերմաձձինները փոխադրող խողովակները վերակապել է եւ կամ հազարգակցութիւնը կտրել՝ արգիլելու համար սերմաձձիններու գէպի գուրս արտաքսումը:

Այս գործողութիւնները, որ (Steinach) Սթենախի գործողութիւններ կը կոչուին, կը կատարուին երկու տեղ, մին ամորձիքի վրայ այսինքն սերմաձձիններու փոխադրութեան ծառայող խողովակներուն միացած եւ մակամորձիքի մէջ թափուած սեղր վիրակապ մը (ligature) գնելէ կը բաղկանայ. իսկ միւսը, աւելի վերը սերմաձձինները սերմամանը փոխադրող խողովակին վրայ կամ վիրակապ մը գնելով եւ կամ ալ անոր հազարգակցութիւնը կտրելով: Ինչպէս որ շեշտուեցաւ, այս օրէնքներուն նպատակն է ցնղը ագնուացնել եւ զայն ապագայ անբաղձալի եւ տխրոճ ու հիւանդկախ սերունդէ մը զերծ պահել: Իսկ ինչ կը վերաբերի սոյն օրէնքին օրինականութեան, այդ շատ փափուկ հարց մըն է: Բնութիւնը եւ Արարիչը ամէն արարածի՝ բոյս կամ կենդանի, սերնդադործելու եւ բազմանալու կարողութիւն տուած է, կարծես թէ կեանքին բուն նպատակը կենդանական սեռակէտէն, այս ըլլար միայն, ծնել, զարգանալ, ու արտադրել եւ այսպէսով ապահովել ցնղին գոյատեւումը: Ո՛չ միայն մարդկային ցնղին յաւերժացումը կախում ունի արդասաւորութեան եւ անոր ծննդական գեղձերու վիճակէն, այլ նոյնիսկ ան-

հատին կեանքն, անոր առողջութիւնը, ջղային հաւասարակշռութիւնը, անոր բարոյական ուժն ու կորովը, անոր իմացակ սնուութիւնը, մտային կարողութիւնները, վերջապէս բոլոր կենսական գործունէութիւնը:

Տեսնուած են շատ մը երիտասարդներ, որոնք իրենց ծննդական գեղձերուն բնական գործունէութիւնէն զերծ ըլլալուն պատճառաւ տեսակ տեսակ հիւանդութեանց ենթակայ եղած են, անկարող՝ եւ ժամանակէն առաջ ծերացած են ըլլայ արական կամ իգական սեռէ: Երբ արտադրելու կարողութիւնը, այսինքն ծննդական գեղձերուն գործունէութիւնը կը զաղրի այն ատեն անհատը կ'սկսի ծերանալ եւ հիւժիլ: Ահա այս իսկ պատճառաւ երկար ժամանակներէ իվերմարկկային հետազօտիչ մտքին եւ բժիշկներուն ջանքը եղած է կենսունակութեան ուժերը վառ պահել, այսինքն յաւերժացնել երիտասարդութիւնը: Այս նպատակին եւ այս ուղղութեամբ շատ մը միջոցներ գործածուած՝ գեղ ու դարմաններ փորձուած են: Դժբախտաբար ոչ մէկն ալ բաղձացուած արգիւնքը ապահոված է:

Դիտութիւնը այս նպատակաւ բոլոր բուսական ու հանքային տարրերէ պատրաստուած բաղադրութիւններ փորձելէ վերջը (opotherapie) այսինքն գործարանի մը տկարութիւնները միեւնոյն գործարանի հիւթերով դարմանելու գրութիւնը որդեգրած՝ է եւ վերջին դարմանումները այս ուղղութեամբ յառաջացած են: Ահա այս գիտնի վրայ նոյնպէս բուսական եւ կենդանական աշխարհի պատուաստի Greffeի կանոնները յարգելով՝ յայտնի գիտնական եւ վիրաբոյժ Բրօֆ, Սերճ Վօրօնօֆ նոր մեթոտ մը հրապարակ դրաւ սկսելով անոր գործադրութեան: Այս հանձարեղ գիտնականը կենդանիի մը ամորձիքէն կտոր մը առնելով պատուաստեց ուրիշ կենդանիի մը ամորձիքին:

Նախ իր փորձերը կատարեց ոչխարներու զանա-

դան տեսակները վրայ, այսինքն բուրդը առատ գը-
րուզ եւ երկայն եղողները պատուաստեց ուրիշ տեսա-
կի մը. իր փորձը յաջողութեամբ պսակուեցաւ: Աւելի
յառաջանալով իր փորձերուն մէջ պատուաստեց՝ տա-
րիքոտ եւ ծեր կենդանիները աւելի երիտասարդ, կո-
րովի եւ չարքաշ կենդանիներու ամորձիքով: Եւ ո՛վ
հրաշք... կենդանին հիմնովին բարեփոխուած գտաւ:
Երիտասարդացած՝ բառին տառացի իմաստով:

Այս փորձերէն քաջալերուած՝ ուղեց մարդուն վրայ
կիրարկել նոյն փորձը:

Բայց քանի որ հեշտ բան մը չէր մարդու մը ամոր-
ձիքէն առնելով ուրիշի մը պատուաստել, զիմեց կա-
պիկին, մեծ յաջողութիւն գտնելով:

Գործողութիւնը ինքնին շատ պարզ է թէեւ բայց
զվուար է նախապէս կապիկներու ամորձիքներէն կտոր-
ներ առնելով պահել եւ ուղուած պարագային դորձա-
ծել: Հետեւաբար կապիկն ու մարդը միեւնոյն ատեն
պէտք է որ դորձողութեան ենթարկուին, եւ կապիկին
ամորձիքին թարմ կտորները անմիջապէս պատուաս-
տուին մարդու ամորձիքներուն, զորս կը ձեղքեն եւ
կը բանան միեւնոյն ատեն: Կապիկին ամորձիքներէն
մէկ քասորդը միայն կ'առնուի ընդհանրապէս եւ վի-
րարոյժին կողմէ ձեւաւորուելէ յետոյ նոյն մեծութեամբ
մարդու ամորձիքին վրայ բացուածքէ մը կտորը հոն
կը դրուի: Գործողութիւնը տեղական ապաղախութիւ-
նով կրնայ ըլլալ: Բայց միշտ ուշադրութիւն ընելու է
որ կապիկը ոչ շատ երիտասարդ ըլլայ եւ ոչ ալ շատ
տարիքոտ, որով առաջին պարագային՝ շատ երիտասարդ
կապիկներուն ամորձիքներուն հորմոնները զիս կատա-
րելապէս զարգացած չեն ըլլար:

Գործողութեան յաջորդ օրերը ենթակային վրայ
մեծ փոփոխութիւն կը տեսնուի, սեռային եւ հոգեբա-
նական զրգոտման կ'ուսննայ: Այս փոփոխութիւնը

մի քանի օրեր միայն կը տեւէ, որմէ վերջ ենթական
մէկ, երկու եւ երեւին ալ երեք ամիսներ ընաւ փոփո-
խութիւն եւ կամ առաւելութիւն մը չտեսնուի: Ասիկա
յուսահատութեան շրջան մըն է: Այս կարճատեւ ժա-
մանակաշրջանէն յետոյ աչքառու փոփոխութիւններ
կը նշմարուին, անհատին ֆիզիքական, մտային կա-
րողութիւնները կը վերակենդանանան եւ սեռային զրգ-
ուութեանց հետ մէկտեղ, կայտառութիւն, չարքաշու-
թիւն կղզայ. զիմադիծը կը փոխուի, աչքերը եւ նայ-
ուածքները աւելի վառ ու կենդանի, մորթը աւելի
հաստատուն եւ երեսի կնճիռները անհետած կ'ըլլան:
մարդը կ'երիտասարդանայ մէկ խօսքով: Այս վիճակը
կրնայ 5-6 տարի տեւել: Շեշտինք նաև թէ գործողու-
թեան առաջին օրերուն տեսնուած բարեխառութիւնը
յառաջ կուգայ պատուաստի մակերեսին վրայ գտնուած
հորմոններէն եւ անոր անմիջական ազդեցութենէն:
Իսկ 2 3 ամիս եւ ու յուսահատական վիճակը, ըստա-
սուտի շրջան մըն է: Այդ միջոցին պատուաստուած կը-
տորին եւ ամորձիքներուն մէջ արեան եւ հորմոնի հա-
զորակցութիւնը կ'սկսի եւ կը կանոնաւորուի:

Ինչպէս վերը ըսուեցաւ, պատուաստի արդիւն-
քը ի զօրու կ'ըլլայ միայն 5.6 տարի, որմէ վերջ հիմն
կ'ուղուի նոյն արդիւնքը ունենալ՝ պէտք է նոր դոր-
ձողութիւն ընել:

Վօրօնօֆի գործողութիւնը արդի վերաբուժութեան
ամենափայլուն յաջողութիւններէն եւ յաղթանակնե-
րէն մին պէտք է նկատել:

Այս ուղղութեամբ գիտութիւնը տակաւին շատ ը-
սելիքներ ունի, եւ ո՛վ զիտէ ապագան դեռ մեզի ինչ
զազանիքներ կը վերապահէ:

Մեր նիւթը վերջացնելէ առաջ կ'ուզէի մեր ծը-
նողներուն եւ թէ երիտասարդութեան ուշադրութիւնը
հրաւիրել իրենց ներկայ առողջապահական վիճակին

իրենց թաքուն ու կենսական և արտադրիչ ուժերուն: Ամէն ծնողք պարտաւոր է քննել ու հասկնալ իր Ֆիզիքական վիճակը, առողջ ու անթերի սերունդ մը ունենալու կարելիութիւնը սակզծելով հակառակ պարագային լուրջ դարմանումի միջոցներու դիմելու համար:

Առողջ ու անթերի Ֆիզիքական կազմուածքով սերունդ արտադրելու կարողութիւնէն զուրկ ծնողքներ պէտք չէ գոնէ ստուարացընեն վատառողջ ու հիւանդ կախ սերունդի մը թիւը: Եթէ կան այնպիսիներ ուրոնք ստացական և կամ ժառանգական հիւանդութիւններ ունին անմիջապէս պէտք է փութան զանոնք դարմանել ապու:

Աւագ պարտականութիւն կ'իյնայ ազգ. իշխանութեանց և երիտասարդներուն վրայ:

Կ'ապրինք այնպիսի երկրի մը մէջ ուր շատ բաներ անտեսուած են: Կառավարութիւնը ամուսնութեան համար բժշկական և առողջապահական մասնաւոր օրէնքներ չէ սահմանած, ինչպէս հիթլէրական Գերմանիոյ մէջ կը կիրարկուի ցեղը ազնուացնելու և ապագային առողջ սերունդ մը արտադրելու նախանձախնդրութեամբ: Ազգային ու կրօնական իշխանութիւնները պէտք է աշխուրջ կերպով հսկեն արգիւլելու ամէն օրինաւոր պսակ վատառողջներուն համար: Բարեբախտաբար մեր ազգին բոլոր յարանաւնութիւնները ամուսնացողներուն համար բժշկական տեղեկագիր մը պարտաւորիչ կը նկատեն, առանց որուն պըսակ չեն կատարեր: Այսուամենայնիւ կրօնական իշխանութիւնը սրբան ալ խիստ վերարեութի, դարձեալ կրնան զեղծումներ տեղի ունենալ, եթէ ամուսնացեալներն իրենք իսկ չ'ըմբռնեն այս կենսական խընդրոյն էութիւնն ու կարեւորութիւնը: Բայց երբեմն բժշկական քննութիւնները այնքան հարեանցի և թե-

րի կ'ըլլան որ տրուած տեղեկագիրը իր նպատակին չձառայեր և թէ ծանր հետեանքներ յառաջ կուգան:

Այս տեսակէտէն մեծ պատասխանատուութիւն կը ծանրանայ և՛ քննող բժիշկին և՛ ամուսնացող զուգին վրայ:

Ամուսնութենէն առաջ երիտասարդները խելացի կերպով չարժամ կ'ըլլան եթէ նախապէս քննուին և և տեղեկ բլլան իրենց առողջական վիճակին, ամուսնանալու և առողջ սերունդ ունենալու կարելիութիւնը, փոխանձիկ և կամ ժառանգական հիւանդութեանէն զերծ բլլալնին հասկնալու համար:

Յաճախ բժշկական քննութիւնը պարզ ձեւակերպութիւն մը կը նկատուի, ամէն կարգադրութիւն ընելէ վերջ՝ նոյնիսկ հարսանեկան հրաւիրագիրները ցրուելէն յետոյ, պսակադրութենէն մէկ կամ երկու օր առաջ բժիշկի կը դիմեն՝ տեղեկագիր մը ստանալու կատարուած իրողութեան առջեւ դնելով բժիշկն և ստիպելով զայն որ առանց մանրակրկիտ քննութեան իր տեղեկագիրը տայ, ինչ որ չափազանց սխալ մտայնութիւն մըն է:

Թելադրելի է, նախ քան տեղեկագիր տալն նըկատի առնուին հետեւեալ կէտերը:

Ա. Նախ պէտք է քննուի սիրտը: Սրտի հիւանդութիւնը լուրջ և փափուկ ինչոր մըն է ամուսնացեալներու համար:

Բ. Թոքերը մանրակրկիտ քննութեան առարկայ ըլլալու են: Երբեմն հարբուխ կամ թեթև հալ կարծուած երևոյթներու տակ զազանի, թաքուն թոքախաներ կրնան պահուիլ: Ուստի հարկ է խուսի ջըննութիւնը և ի պահանջեալ հարկին Ք. Լաուագայթի քննութեամբ ստուգել թոքերու վիճակը:

Գ. Արեան քննութիւնը կարեւոր է, հասկնալու համար թէ ֆրանկախաի միքրոպներ գոյութիւն ունին:

երբեմն արտաքնասող փայլուչ, զեզեցկազմ և որոշ նշաններ ցոյց չտուող անձերու արիւնը կրնայ պարունակել այս սոսկալի հիւանդութեան մանրէները կը փոխանցուի թէ՛ կողակցին թէ՛ սպորազ սերունդին:

Դ. Ստուգել թէ վէներական հիւանդութենէ վարակուած է ենթական: Երիտասարդին համար սկզբնականութիւնը անբարձեշտ է: Նախ ո՛ւր մանրէէ զերծ ըլլալը յետոյ սերմին որակը, անոր կենսականութիւնը սերունդի տեսակէսէն հասնայ պարտաւորիչ է երիտասարդին համար: Նոյնպէս հասկնալ անոր վոխանձիկ հիւանդութենէ զերծ ըլլալը:

Ե. Ստուգել մարմնոյն ուրիշ անդամներուն վրայ փոխանձիկ հիւանդութեան գոյութիւնը:

Չ. — Բժիշկը պէտք է լուրջ գաղափար մը կազմէ ամո սնացեալներու ջղային և մտային հիւանդութիւններէ զերծ ըլլալնին և մտային հաւասարակշռութեան մասին: Կը տեսնուի թէ ամուսնութեան համար եղած բժշկական վկայագիրը որ լո՛ւ պարզ ձեւակերպութիւն մը կը նկատուի, որչափ մանրակրկիտ քննութեանց և մամանակի կը կարօտի, որմէ կախուած է անհատին, ցեղին, ազնուացումը, բարօրութիւնն ու երջանկութիւնը:

Հետեաբար թէ կրօնական իշխանութիւնները և թէ բժիշկները պարտին սոյն որոշումը և արտօնագիրը տալէ առաջ շարժին խղճմտօրէն հիմունելով գիտական սկզբունքներու վրայ:

ԿԵՆՍԱՀԻԹԵՐՈՒ (VITAMINES)

ԿԵՆՍԱԿԱՆ ԴԵՐԸ ՄԱՐԴԱՅԻՆ ՕՐԿԱՆԶՄԻՆ ՄԷՋ



Կենսահիւրեր ա՛յն տեսակ կենսական տարրեր են որ կենսական կամ մարդկային օրկանիւնը ի վիճակի չէ ինչքը կազմելու կամ համադրելու և որոնք՝ անհրաժեշտ են մարդկային օրկանիւնի պահպանման և բնակտնոն գործունէութեան համար:

Անոնց բացակայութիւնը մեր օրուայ սրտունդին մէջ՝ յտաջ կը

բերէ ֆիզիքական լուրջ խանգարումներ և հիւանդութիւններ:

Կենսահիւրերը, մետաղային շարք մը տարրերու կարգին, մեր օրուայ սնունդին անբաժանելի մասը կը կազմեն և պէ՛տք է որ կազմեն:

Մեր սնունդը, շատ կանոնաւոր կերպով, պէտք է հայթայթէ մեզ բոլոր կենսահիւրերը որոշ համեմատութեամբ, անոնց որակական և քանակական արժէքները հաւասարապէս անհրաժեշտ են մեր օրկանիւնի առողջ գործունէութեան տեսակէսէն:

Կենսահիւրերը լրջօրէն ուսումնասիրուած են միա՛յն վերջին քսան տարիներու ընթացքին: Երկար տարիներու գիտական աքնաջան պրպտումներէ յետոյ, այսօր, բժշկական գիտութիւնը եկած է ա՛յն եզրակացութեան որ գոյութիւն ունին հինգ կենսահիւրեր — A. B. C. D. E. — որոնցմէ երկուքը կարելի է պատրաստ

տել կամ համազրիկ արուեստականօրէն, ինչ որ ցոյց կուտայ թէ անոնք հեղուկացնել սկսած են կորանցնել իրենց նախկին խորհրդաօրոյ թիւը: Ինչ կը վերաբերի անոնց բնասական (physiologique) զերին, շատ հետաքրքրական ու խոստմնայից հետանկարներ կը բացուին մեր առջեւ՝ թէ՛ տեսական եւ թէ՛ մանաւանդ գործնական կիրարկումներու տեսակէտէն:

Նայած՝ կենսասիւթերու ջուրի կամ՝ լիզոս մարմիններու մէջ լուծելի (Soluble) լինելու զլխաւոր յատկուծեանց, անոնք կը բաժնուին երկու մեծ խումբերու: -

I.) Vitamines Hydrosolubles (Ջուրի մէջ լուծելի):

II.) Vitamines Liposolubles (Իւզոտ մարմիններու մէջ լուծելի):

Ա. խումբը կը պարունակէ C, B/1 B/2 կենսասիւթերը:

Բ. խումբը կը պարունակէ A. D. E. կենսասիւթերը:

Կանգ առնենք Ա. և Բ. խումբերու պատկանող կենսասիւթերուն վրայ, ստանձին ստանձին, ցոյց տալու համար թէ ո՞ւր կը գտնուին անոնք եւ թէ անոնց բացակայութիւնը մեր օրուայ սնունդին մէջ ի՞նչ բարդութիւններ կ'ստեղծէ մեզ համար:

1.— Vitamines Hydrosolubles (Սխումբ) C. B/2 B/1

1.— Vitamine C. կամ anti-scorbutique (հակալընդագար): -

Կենսամիւթ C ի ամբողջական բացակայութիւնը մեր օրուայ սնունդին մէջ, յառաջ կը բերէ Scorbut (լնդագարութիւն) կոչուած հիւանդութիւնը՝ որ կը յայտնուի յողախաղերու ցաւերով, բորբոքումներով, ոսկրային վէրքերով եւ մանաւանդ ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ (զլխաւոր ախտանշան), ենթական առաջնորդելով զէպի մարմնական սպառում և մահ. իսկ անոր յարաբերական բացակայութիւնը կը խանգարէ

մեր ներքին օրկաններու եւ արեան բնականոն գործունէութիւնը: Արեան կարմիր գնդիկները կը կորանցնեն իրենց զիմադրական կարողութիւնը. միաժամանակ, լեարդին եւ արեան մէջ գտնուող երկաթի քանակութիւնը կը պակասի և անոր իւրացման գործողութիւնը կը խանգարուի, բան մը՝ որ արեան և մեր օրկաններու գործունէութեան վրայ զէջ ազդեցութիւն կը գործէ, յառաջացնելով սնունդի քերի իւրացում (nutritin defectueuse):

Vitamine C ի ամենէն հետաքրքրական յատկանիշներէն մին՝ մեր օրկանիզմի oxydationին հետ կապուեցող կենսական խնդիրն է. անոր բացակայութիւնը կը շատցնէ, իսկ ներկայութիւնը՝ կը կանոնաւորէ: Ան կը գտնուի թարմ բանջարեղէններու եւ քիչ հասունցած պտուղներու բնական հիւթին մէջ: Մեծ չափով կը գտնուի նարինջի, լիմոնի և հում լոլիկի հիւթին մէջ. յետոյ կուգան զեղձը, տանձն ու խնձորը:

Vit. C ով ամենէն հարուստ բանջարեղէններն են՝ կաղամբը, բանջարը, բրասան, քէրէվիզը, եղերզը (chicorée), հազարը, սպանախը, ընդակաղամբը (գարնապիթ), ստեպլինը, քիչ հասունցած խաղողը և պանանը. իսկ կենդանական աշխարհին մէջ՝ մսի հիւթը, լեարդը — ուղեղը եւ ոտորէն:

Սօր կաթը բաւարար չափով կը պարունակէ Vit. C. Կրախան կարենալ պաշտպանելու համար հիւժումէ, թէև կարելոր է անոր տալ նարինջի և լիմոնի հիւթ:

2. - VITAMINE B/1 (հակաջղաջին կենսասիւթ) երբ մարդիկ, բացառաբար փայլուն բրինձ (ստանց կեղևի) կը գործածեն, ենթակայ կ'ըլլան Bérubéri կոչուած սոսկալի հիւանդութեան. իսկ vitamine B/1 ի բացակայութիւնը մեր օրուայ սնունդին մէջ՝ յառաջ կը բերէ մարսողական և ջղախին խանգարումներ, միա-

ցած ջղային սոսկալի տագնապներու (crises):

Vitamine B/1 ն՝ ջղային դրութեան ներդաշնակ գործունէութեան, ինչպէս նաև մարսողական գործունէութեան օգնող կենսասիւթն է:

Ան, ո՛չ միայն կ'ապահովէ ջիզերու ամբողջականութիւնը, այլ նաև կը կանոնաւորէ ներքնախոս գեղձերու եւ անոնց հետ կապուած ջղային դուրեան եւ մարսողական ու յարակից օրկաններու բնականոն գործունեութիւնը:

Մարդոց, մանաւանդ մանուկներու աճման և կեանքի պահպանման տեսակէն՝ անոր ներկայութիւնը աւելի քան անհրաժեշտ է. հետեւաբար, vit. B. ով հարուստ եղող աննշեղէններուն ճանաչումը մեզ պէտք է մղէ որ դանոնք մտցնենք մեր օրուայ բէթիմին մէջ:

Vit. B/1 ն կը գտնուի գարիջուրի փրփուրին (Levure de bière), հացահատիկներուն (ցորեն, եգիպտացորեն, գարի), ինչպէս նաև ամբողջական հացին մէջ, հետեւաբար ունին հակաջղային դօրաւոր յատկութիւններ: Ուրտնը (պէղէլիա), կաղամբը, ստեպլինը (հալուճ), հաղարբ նաև հարուստ են vit. B/1 ով. նուազ չափով նաև՝ սոխը, շոգամը, խնձորը, տանձը, պանանը, նարինջը, լոլիկը, կոտեմը (թէրէ. օթու) և սպանախը:

Գալով կենդանական աշխարհին, հաւկիթին զեղնոցն ու լեւորդը միայն կը պարունակեն vit. B/1:

3.— Vitamine B/2 կամ անուրի եւ սնունդի իւրացման կենսահիւր: Vit. B/2ն աւելի կը զիմանայ տաք կլիմային՝ քան թէ vit. B/1ն և աւելի շատ տարածուած է բուսական թէ կենդանական աշխարհին մէջ:

Շատ մը զիտուններ, անո՛ր բացակայութեան կը վերագրեն pellagre (մորթային հիւանդութիւն մը) կոչուած հիւանդութիւնը:

Vitamine B/2ն՝ կը գտնուի կենդանիներու լեւորին մէջ, իսկ հարստութեան կարգով՝ ծխագարի հիւթին (Extrait de Malt) կաթին, լոլիկին, սպանախին, ծիրանին, արմտիքի թելին, գարիջուրին, գինիին, ստեպլինին, նարինջին, գետնախնձորին, պանանին և խաղողին մէջ. մէկ խօսքով, ան կը գտնուի կենդանական թէ բուսական բոլոր բջիջներուն մէջ:

Որպէս նորակացութիւն, աւելցնենք նաև որ vit. B/2ն սնունդի օգտագործման եւ բջիջներու օրկանաւորեան մեջ կը խաղայ շատ կարեւոր դեր մը:

Դեռ կան B 3, B 4, B 5, B 6 կենսասիւթեր՝ որոնք տակաւին յա չեն ճանչցուած:

II. VITAMINES LIPOSOLUBLES (Բ. խումբ) vit. A, D, և E.

1. Vitamine A. կամ մարմնոյ անման կենսահիւր: —

Անոր բացակայութիւնը մեր օրուայ սնունդին մէջ՝ յատուկ կը բերէ անանդութեան վիճակ մը որ, միացած աչքի լոնորոշիչ հիւանդութեան մը՝ որ կը կոչուի չար աչալաւ (xérophthalmie), ենթական կը գնէ լուրջ բարդութիւններու առաջ: Հիւստեւածքներու վատասութիւն հետևանքով՝ աչքի զուգը կը լեցուի վերքերով և մարմնոյն աճումը (ճանրութիւնը) կանգ կ'առնէ, ստանց կմախքին վնասելու:

Միմիայն ծծկեր մանկան և փոքրիկ մանուկներու մօտ կայ այն հիւանդութիւնը:

Ամէն մարդ, մանաւանդ իր աճման շրջանին, vit. A ի կենսական պահանջն ունի: Կովու և մօր կաթերը բաւական հարուստ են. իսկ արու ետտական կամ խաւսացած կաթերը զուրկ են. ճիշդ այդ պատճառաւ է որ արուետտական կաթին մէջ պէտք է աւելցնել նարինջի և լիմոնի հիւթ, մանկան բնակ սնունդ աճումը ապահովելու համար:

Vit A էն զրկուած մանուկը կ'ունենայ մարսողա-
կան խանգարումներ ու ախորժակի պակաս, փորհա-
րութիւն և փսխուք. իսկ մանուկը հիւժած երեւոյթ
մը կ'ունենայ: Նմանօրինակ իրականութեան մ'առջեւ
գտնուող մասնագէտ բժիշկին առաջին հարցումը պէտք
է ըլլայ թէ արդեօք մանուկը (արուեստական կաթով
անող) բաւականաչափ vit A կ'ստանա՞յ, հակառակ
զէպքին պէտք է անոր առ նարինջի, լեմոնի, ստեպ-
ղինի հիւթ, կամ ձկան իւղ:

vitamine A ի լաւագոյն աղբիւրը ձկան իւղն է,
որուն Դարմանական արժէքը դարձած է անվիճելի: Ան
կը գտնուի նաև՝ կարագին, հաւկիթի զեղնուցին և
զան իւղին, կաթին, պանիրին և իւզոտ միսերուն մէջ:
Իսկ բուսական աշխարհին մէջ vitamine A ի գըլ-
խաւոր աղբիւրներն են՝ ստեպղինը, սպանախը, հա-
զարը, լոլիկը, յետոյ կուգան նարինջը, լեմոնը, պա-
նանը, կաղամբն և յյն:

2e vitamine D կամ v. anti-rachitique ոսկրաթե-
քութեան պէմ պայքարող կենսանիւթ):

Այս կենսանիւթը՝ ոսկրաթեքութիւնը (rachitisme)
դարմանող կենսահիւթն է: Սովորական սննդեղէնները
կամ շատ քիչ համեմատութեամբ կը պարունակեն կամ
երբեք: Ան կը գտնուի ձկան իւղին, կարագին, մօր
և կովու թարմ կաթին, հաւկիթի զեղնուցին և արեւի
տակ աճող սունկերուն մէջ:

Կարգ մը ձուկերուն մէջ vitamine D ի մեծ քա-
նակութեամբ ներկայութիւնը կը բացատրուի այն ի-
րողութեամբ որ անոնք կը սնանին plankton կոչուած
մանրադիտական կենդանիներով՝ որոնք կը լողան ծո-
վերու մակերեսին վրայ: Այս planktonներուն իւզոտ
մասերուն վրայ՝ արեւի անդրմանիչագոյն ճառագայթ-
ներու գործած ազդեցութեան շնորհիւ է որ ծնունդ
կ'առնէ vitamine D ն, որ ձուկերու կողմէ մարսուելով,

մեծ քանակութեամբ կ'ամբարուի անոնց լեարդին մէջ:
Մեր մորթն ալ երբ կ'ենթարկուի արեւի լոյսին,
կը դառնայ աւելի գործօն կեզրոն մը և արեւի անդր-
մանիչագոյն ճառագայթներու ազդեցութեան շնորհիւ՝
հոն կը կազմուի vitamine D ն: Այս ձևով կը բացատ-
րուի, զիտնականօրէն, ոսկրաթեքութեան պէմ արեւա-
բուժութեան և ծովը լողանքներու բարերար ազդե-
ցութիւնը:

Երբ մեր սպառած սնունդը չէ հաւասարակչուած
կրածինի Calcium և ֆոսֆորի տեսակէտէն և միաժա-
մանակ զուրկ է vitamine D էն՝ յառաջ կուգայ մանուկ-
ներու ոսկրաթեքութիւնը rachitisme. իսկ լոյսի և
արեւի պակասը մեծ դեր կը խաղայ անոր երևան գա-
լուն մէջ:

Vitamine D ի և v. A ի միջև կայ սերտ գործակ-
ցութիւն, այս պատճառաւ, կարեւոր է անոնց միջև գո-
յութիւն ունեցող հաւասարակչութեան պահպանումը,
ապահովելու համար ոսկորներու և ակոսներու բընա-
կանոն աճումը, կազմութիւնն ու կարծրացումը:

Vitamine D ն կը բարձրացնէ մեր արեան մէջ,
ֆոսֆորի չափը և կը նպաստէ կրածինի մեր կազմին
մէջ հաստատման գործին:

Մէկ խօսքով, իրենց կմախքին և ակոսներու բը-
նականոն աճման և կարծրացման համար, կենդանիներ-
ը և մարդիկ ոչ միայն պէտք է լոյսի մէջ ապրին,
այլ նաև պէտք է սպառեն, կանոնաւոր կերպով, ա՛յն
տեսակ ուտելիքները, որոնք անհրաժեշտ չափով կբա-
ծին և ֆոսֆոր կը պարունակեն. սակայն այս պայ-
մանները երբեք չեն գործադրուիր:

Vitamine D ն կը տրամադրէ իր ոյժը՝ կրածինի
մեր մարմնոյն մէջ հաստատման և պահպանման հա-
մար, որպէս զի մեր մարմինը բաւարար չափով պայ-

քարի հանքային աղերու պակասէն յառաջ եկած անհասարակչութեան դէմ, բան մը որմէ կը վախցուի մեր օրկանիզմի աճողութեան ժամանակ, մանաւանդ մանկութեան շրջանին՝ երբ մանուկը հասակ կը նետէ:

Ոսկրաթերութեան ենթակայ երախաներու ըէժիմին մէջ պէտք է մացնել Ծ. D պարունակող սպիւղէններ: Վեց ամսականէն յետոյ, մանուկին պէտք է տալ հաւկիթի դեղնուց. իսկ ոսկրթեր մանուկը անարիւն ըլլալուն պատճառաւ պէտք անոր տալ ա՛յն տեսակ անուշ՝ որ հարուստ ըլլայ երկաթով. օր. տալ՝ կարմիր միսի հիւթ, սպունախ, հում պտուղներու հիւթ:

Vitamine D ն օգտակար է նաև ոսկորի կարգ մը հիւանդութեանց դէմ, ինչպէս նաև Tétanie (ժամանակաւաւոր պրկում) ըսուած հիւանդութեան դէմ, որ կը պատահի փոքրիկ մանուկներուն մօտ:

3. — Vitamine E: Այս կենսահիւթին ներկայութիւնը կապուած է սերումի (fonction de reproduction) գործողութեան կամ պրոսթիտիսի հետ:

Եթէ ան պակսի մեր սպառած սննդեղէններուն մէջէն, կենդանիները կը դառնան ամուլ: Արտադրող արական բջիջները կը վատասեոին և յղի էգին մօտ արգանդին մէջ գտնուող սաղմին արիւն կազմող հիւսւածքները չեն աճիր:

Vitamine Dn կը գտնուի, մեծ քանակութեամբ, ցորենի նորաբոյս սերմին մէջ germe de blé: Աւելի կամ նուազ քանակութեամբ կը գտնուի նաև եգիպտացորենին միւս հացահատիկներուն, հազարին կանանչ տերեւներուն, եզան մսին և Լիարդին, ձիթալիւղին և կարագին մէջ:

Vitamine Eն կը նպաստէ կենդանիներու և մարդոց մարմնական աճման: Եզրակացութիւն. ներկայիս, ոչ ոք կասկածի կ'ենթարկէ կենսահիւթերու արժէքի հարցը: Այս հարցին կարևորութիւնը՝ կենդանական

թէ բուական բնախօսութեան մէջ, ինչպէս նաև բժշկական, սննդական առողջաբանութեան և զանազան մարզերու մէջ դարձած է անվիճելի:

Կենսահիւթերը մեծ դեր կը խաղան մեր օրկանիզմի կազմութեան առողջ պահպանման, վերարտադրութեան (սերումի), մեր մարմնոյն Ֆիզիոլոգիական ըսպուման դէմ կուռելու տեսակէտէն:

Մէկ խօսքով, անհրաժեշտ է յարմարագոյն հաւասարակչութիւնը պահել մեր ներքին ոյժերուն, շընորհիւ կենսահիւթերու, որոնք անբաժան մասը պէտք է կազմեն մեր օրուայ սնունդին:

Մննդային հաւասարակչութեան օրէնքներու անտեսումը՝ յառաջ կը բերէ, ժամանակի ընթացքին, խանգարում մեր բնախօսական շարք մը գործունէութեանց որոնք կենսական նշանակութիւն ունին մեր օրկանիզմի առողջ պահպանման և աճման տեսակէտէն:

Լայնօրէն և գործնականապէս օգտուելու համար ներկայ յօդուածին մէջ երևցած գիտելիքներէն, ուշիմ ընթերցողին կը մնայ լրջօրէն հետևիլ անոնց և գործածել այն սննդեղէնները՝ որոնք հարուստ են վերոյիշեալ հինգ կենսահիւթերով:

ՏՕԳԹ. Ս. Մ. ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

Պեյրուս, 15 Նոյ՝ 1936.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԱԶԴ

Տարեցոյցիս համար յատկապէս պատրաստուած տրթ. Հմայեակ Գարակէօղեանի բժշկագիտական շահեկան մէկ յօդուածը, նորոգ հանդուցեալ Պ. Մարտիրոս Սէքզէնեանի Հաճընի վրայ պատմական մէկ ուսումնասիրութիւնը, ինչպէս նաև Պ. Վահրամ Վարժապետեանի «Հայ-Արաբ Յարաբերութեան մշակումը» գրութիւնը կամքէ բոլորովին անկախ պատճառներով յետաձգեցինք յառաջիկայ տարուան:

«Ազգային գրադարան»



NL0224822

14274

ԳԻՆ

**ՍՈՒՐԻԱ, ԼԻԲԱՆԱՆ
ԱՐՏԱՍԱՀՅԱՆ**

**8 ՖՐԱՆՔ
12 »**

*Ստանալու համար դիմել՝ Պ. Պ. Ուզունեանի
եւ Անանեանի Գրախմբատեսուները եւ կամ,*

Yéghia H. Dolbakian

*Directeur de l'Ecole Arm. Noubarian
Camp Tiro, Bourdj-Homoud
Beyrouth (R. L.)*

Գրամական եւ այլ առատու ընդ ուղղակի
վերի հասցէին:

ՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ . . .

“ՆԱԲՈՒԼՈՆ” ի հրատարակութիւնը որ
ստժամաբար ընդհատուած էր,
պիտի վերսկսի Փետ. 1 Էն
սկսեալ.

Բաժանորդագրութեան պայմաններ
20 պրակի համար

**ՍՈՒՐԻԱ, ԼԻԲԱՆԱՆ ԵՒ ՖՐԱՆՍԱ
ԱՐՏԱՍԱՀՅԱՆ**

**12 ՖՐԱՆՔ
1 ՏՐԱՐ**